



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:


Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material


1850

44. nq sc 454C

2 n h



2 Synanthem
1881



84
7-60
N 9386: 40

ԿԱՅ ՄԵ ՎԵՊԵ

ՀԵՂԻՆԱԿ

ԱՂԵՔՍԱՆԴՐ ՏԻՒՄՈՅ ՈՐԴԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ԿՈՒԹԱԵԼԻԸ Տ. ՌՕԳԻԾԼԻ

ՀԱՏՈՐ ԵՐԿՐՈՐԴ

(100/
645)

2003



ԶՄԻՒՐՆԻԱ



ՉՊԵՖՐՈՒՐԻԲԻՆ ԵՎ ԲԻՐՅ ՉԵՏՎԵՐԸ

1881

2011

3128.0-Կ.2

ԿԱԶ ՄԷ ՎԵՊԸ



Իւր ըրածէն սկէտք են իմանալ կամին սրախն մէջ ունեցած սոյն ջերմեռանդ սէրը զոր իւր աղջկան համար կը տածէր, զինքը այնքան դեղեցիկ քաղցր և անմեղ տեսնելէ 'ի վիր գրեթէ անձանօթ զգացումով մը պարաւուած էր, հասկցած էր մթէ այս մանկան կենաց մէջն էր նաև իւր կեանքը : Եթէ ոչ իւր խոցմէն զէթ յիշատակէն ներում խնդրած էր Աստուծմէ իր անցեալին համար . առաջնորդ որ աներեոյթ ընէ զայն, առ ահի որ անոր մէկ նշայլը չի նսեմացրնէ իւր քով զանուած հրեշտակին անարատութիւնը : Թող կ'ուտար որ կամու հին շարտնակէր իւր անայն և մոռացմամբ հիւտած կեանքը, և ըստթեամբ իւր սրախն միջ կը պահէր այն սէրը՝ որ զինքը լոււաղոյն ողիտի ընէր և պահպանէր : որչափ ժամանակ որ Մարի՛ իւր ծնողաց զարովնէն 'ի զատ ուրիշ սէր մը չի ճանչցած էր, կոմնը եղջանիկ եղած էր, արդարե Մարի՛ ամբողջ իրն էր, բայց այն օրը ուր գուշակած էր թէ ուրիշ մը պէտք պիտի ըլլար իւր զաւկին երջանկութեան համար, ինքնասէր սիրոյ մտածում մը և շատ բնակոն նախանձ մը իւր սիրու սեզմած էր :

Աֆկայն կոմնը հագատակած էր, վասն զի սիրոյ կեսը իւր որդոց ուրախութեանց համար՝ իւր ուրախութիւններէ հրաժարման և զոհողութիւններու մէջն է : Այսպէս Մարիի ամուսնութեան իրիկունը, երբ գեռահաս աղջիկը իւր սիրած անձին քով զրարբէ ամէն ինչ կը մնանար, կոմնը՝ կը յի-

14278-58 9

չեր , և իւր սենեկին մէջ տառնձին և որտում հստած էր , իրը թէ վիշտ մը իւր տունը մտած րլլոր . և արտասուալից աչօք և հոգով Պ. ա՛ Երաժի իւրօնի կ'ըսէր Վարիկ մտածելով . « Աւրիշ մը կը սիրէ » : Սակայն չէր կրնար ինրդինքը իրջանկացրնել առանց Ս'արիկ դժբաղդութիւն պատճառելու , և որովհետեւ Առառում ծնողաց հոգատակութիւն տառած է , կոմոք հարաստիցաւ , և այնուհետեւ միայն իւր դուկին հանդոսութիւնը ապահովելու աշխատեցաւ :

Ըստ բնական էր որեմն որ Պ. ա՛ Երմի մարդիկը այնչուի լաւ հանջանավ իւր առջան տառած խորաց տար , որու չետեած էր նէ , և զար՝ Պ. առ պրիսն տեսակ մը որախութեամբ ընդունած էր : Սակայն Կ'մանոն էլի ունեցած փառախիսկան զալուխարները Վարիկ հ'ամար էին : Արակ աէց մարդ մը կ'աղէ միշտ իւր սիրած կինը պատառել , անոր՝ իւր ուժի և տալանդի տեսարան տալով իւր սէրը կը նորոգէ եւ զայն եռանդով և զմայլմամբ կը լիցընէ : Նթէ բան մը կտմ լաւ ևս էտի մը աշխարհիս մրայ սնապարծ է , այն է կինը , նէ իւր փառախիսութիւնը ունի որ կը բարձրացընէ զինքը և թէ իւր անսունէ կատարելադարձուած է . որ կը մոլորեցընէ թէ առանձին է : Իւր սիրտը միսիթարող ուրէ զայն կ'աղէ ունենալ այն անսունը՝ որ իւր ունայնասիրութիւնը կը շղլորոթէ , կ'աղէ որ այս անսունն միսինքը ետենին դառնան , և խիստ քիչ տեղամ կին մը կը հաւանի իսաբեռու այն մարդը որու կը պարտաւորի այն անսունը :

Քոլոր այս մտածութերը Վարիկ մորէն անցեր էին և զո՞ կ'ըլլոր ինրդինքին Կ'մանոն էլի փափարը գուշակած րլլալուն որ աշ կամ կանուխ նորա մորին մէջ պիտի զրաւէր կրին իւր անդը :

Պ. առ պրիսն նորէն երեցաւ Առեանը . որ իւր վերադարձը մէծ ալիցցութիւն բրաւ : Խրօր մէծ ինզիր մէ կը յուզուէր , ծանր ինզիր մը և քանի մը օրէ ի վեր Կ'մանուէր՝ որ դիտէր թէ ինչ բանի վրայ էր ինզիրը ; Էր կը բ

նար չի ցաւիլ իւր բայց կայտաթեան վրայ . որ իւր ունեցած սկզբնանքներու համար հրամեշու մը պիտի ըլլար : Խնդիրը արսորուած իշխաններուն վերտարձին վրայ էր : Ամբողջ ժողովը զրեթէ այս առաջարկութեան գէմ էր , երբ Ամմանուէլ ատեանը ելաւ : Ոչ , որբան կը բարախէր Վարիկ սիրտը այս միջոցիս , որբան իւր նայուածքը և բոլոր դոյցինքնը ձարտասաննին շրմերէ կախուած էր և որբան ինքնինը փոքր փոքր համարեց երբ լսեց ոյս ձայնին զօրութիւնը որ տմբողջ հանդիսականներու կը տիրէր : Այն խօսող մարդը , որու հառը յանկարձ քաղաքական հորիզոնը կ'ընդարձակէր , առջի օրը իւր սուից առջեւ պակած սիրոյ խօսքեր մըմնացուէ որիշ մարդ մը կ'երեւէր իրեն :

Կմմանուէլ վեհ եղաւ , և ամեն անգամ որ ունկնդիրները կը ծափահարէին , իւր աչերը կը սեհուէր սրահին այն կիւան վրայ՝ ուր Վարիկ կը պահուէր քողարկեալ . ձեռքը որբան վրայ և վախէ և մրանդամոյն սրանչացումը դողգոջուն :

Կմմանուէլ բնկանադար ըուլոր ափսոքեալներու վերագարձը կը խնդրէր , իշխան կամ թագաւոր : Ա՛ ու զէր որ Գաղղիս յաղթէր ոչ միայն տրիչներու այլ ինքինքնին խոկ , և թէ ինչպէս ուժով մէծ վաստհութեամբ և ներումով ալ մեծ ըւլոր , Կմմանուէլի տինն խնդրածը աղոսր . աղնիւ և արգար էր , ամեն անսունք որ նիստին ներկայ էին ծափ զարին :

Ժողովը՝ սովորական բաներու վրայ դարձուց խնդիրը : Ելլինուէլի համար սորտառութիւն մ'էր այս բացց այն սորտառութեամերէ մին որ յաղթութիւնէ անելի կ'արձենէ , և ուր յաղթութեամբ անելի մէծ է քանի թէ յաղթողը : Գաղրած էր խոսնէ և Վարիկ զեռ մատիկ կ'ընէր , իրեն այնուէս կը թուէր թէ իւր ամեռնուցն ձայնը տակաւին իւր բալորախը կը հնչէր , վասն զի ոչ միայն իւր ականջներով կը լսէր . հազար իւր սորտով և սորտով հարող հոգուն :

Աւրիշ կին մը սու վրայ այս հասր Վարիկ վրայ ունեցած տակառորութիւնը չըրած էր , այս ժողովին ներկայ էր :

Այս կինն էր Ժիւլիս : Տիկին ալ Պրիսնի նման քողարկեալ բայց իւր քողին տակ տժդդին և սպառնալից : Որչափ Էմմանուէլի յաղթութիւնը կը մհծնար , որչափ որ զայն ուժեղ կը աեսելը այնչափ իւր սրբին մէջ ատելութեան աւելնալը կ'զգար : Քիչ ատենէ անոր զործի սկսիլը պիտի տեսնենք , վասն զի հարկ սկսի բլլայ մեղ անոր վերադառնալ , ինչու ո որ մարդիկ իրենց կամաց հակառակ աղետալի ճակատազրի մը կը գառնան , այն խորհրդաւոր զօրութիւնը՝ որ մարդու կիւնաց ամեն անկիւնները կ'սպասէ , ինչու զողը և մարդասունը ճամբորդին կ'սպասէ ճամբորն սատերին ներքեւ : Ժիւլիս քանի մը ամսին ՚ի վեր Կմմանուէլ ժողովատունը չ'զըտնուիլ և անոր իւր կնոջ հետ Գաղղայէ մեկնելու դիտաւորութեան վրայ Խօսելին լուլով զարհաւեցաւ . մասնելով թէ կրնար իւր վրէժին բուռթիւնը չի յազեցը նել , վասն զի ինչու սկսի ատեննք իւր սպառնի վրէժինդրութիւնը իրեն սովոր նստած էր զայն չի կատարելու համար , և երբ իմացած էր թէ Պ. ար Պրիսն նորէն սկսի երեէր՝ ուզած էր հօն բլլալ զէշ ոպւոյ մը , կամ զէյ զէշ զուշակութեան մը նման : Բայց Կմմանուէլի մորէն չէր անցնէր իւր հին սկրուժոյն ներկայութիւնը , Ժիւլիս այնպիսի կին մ'էր որուզէմ ելած արդելքները առելի յանդուզն կ'ընէին զայն :

« Այս մարդը ուժեղ է » ըստ էր նորէն Պարիի հետ մեկնիլը տեսնելով , « Հաւ ուրիմ , կ'ուզեմ որ մը ոյժ և երջանկութիւն , այս ամենը իմ շնչիս ներքեւ ինտին և սովոր ներքեւ զալարին :

« Այս մարդը մանուկը այս բաներու վրայ չէր կասկածէր , Պարիի հետ մանուկը այս բաներու վրայ չէր կասկածէր , ողին մ'ջն երդելով անցնող աղաւոյն մորէն կ'անցնի մը մէտէ , թէ անդու մը իրեն կ'սպասէ :

Պարի մ'կ բանէ կը վախար և որ զինը միանդամցն կը հզարտոցը նէր , այս էր ոյս զարարակի անցուարիութեան մասնաւութիւնը , առաջ անցուարիութիւնը մասնաւութիւնը :

Ական աղբիւրը սրմէ իւր Ճարաւը անցացեր էր , և որ կը հասկցընէր իրեն թէ ինչ յուղումներու Ճարաւի է իւր ամուսնոյն եւանդան հոգին : Եւ երբ նիստէն վերջ Մարի տուն գարձաւ . Էմմանուէլի աւելու վախի նման զգացում մը զգաց , անոր թեւերու մէջ նետուելով ըստ :

— Միշտ կը սիրես զիս այնպիս չէ :

— Ինչու այդ խենդ հարցումը կ'ընեն : պատասխանեց իւր ամուսնուր քաղցր ձայնով մը :

— Քիչ մը տուած զքեղ այնչափ վեչ . և զլուխտ այնքան մեծ զաղախարներով լի աւենելով մուածեցի թէ իմ հանդարտ և միայնակ ուրս խիստ քիչ ըլլալ սկարք էր քու գոյութեանդ համար . և թէպէտ ուժեղ զայն բանելուն սակայն բաւական պիտի չ'ըլլար զայն միաթարելու , և թէ երբէք քաղաքական կամարդութեան բարձութիւննա : Գրանայէ նախանձելով որ իմ հակառակորադրութիւն է , ըստ իւրովի . « Գրանայտ անոր փառք կ'ուտայ . իսկ ես միայն կեանքս » և զգացի քեզ ատեանը վերադառնալ խրանելուս :

— Մի վախնար , մանուկ , ևս , և սկսի ըլլաս միշտ իմ հագւոյս ամենասիրելին և սրտիս պաշտելին , թող առոր որ հին պէտք ունեցած ջերմու առնում , և ինձ հոս սպասող այն սիրոյ ըլմակելին , զոր կ'ըլմակեմ քու ըրթերու վրայ աելի անոյշ սկսի թուի ինձ : Սակայն . միթէ զերիդ չ'մ ևս , հպատակող և երջանիկ : Ըսէ բոս մը , զեղանի կախարդուչիս , և հեղեղը պայծառ առու մը սկսի ըլլայ , մրիկիը սկսի դադրի յասիտենական սրածառութեան մը տեղի տալու , ըսէ թէ ուր կ'ուզես երթալ , և երկուբնիս միատեղ առանձին , մոռնալով աշխարհն սր սկսի մոռնայ զմեղ , սկսի մեկնինք առանց անցեալի յիշատակով , առանց հապաղայի երկիւղով , կ'ուզես . . . :

— Աչ , ոչ , Կմմանուէլ , ոչ . թող առոր որ քու որուծիդ պէտ կատարափ կեանքդ , վասն զի իմ նոյն իսկ ուր

հպարտութեամբ սկսած է , կ'աղեմ զմայլիւ քառ վրայ՝ ո
ինչպէս որ կը սիրեմ դքեզ , իմ քեզմէ բալոր խնդրածս այն
է թէ քառ սրտիդ մէջ ինձ համար խորհրդաւոր և ապահով
անկիւն մը պահես , որ ինձմէ զատ ոչ որ կարենայ մանել :

Եւր կարքը կատարուեցաւ , ևմանաւէլ իւր առջի կեանքը ո
սկսաւ , աշխատութեամբ ուսմամբ և մաքառումով լի կեանք
մը : Միայն թէ հիմակ մէկը ունէր որ աշխատութեանց մէջ
կը քաջալերէր զինքը , որ զուսման մէջ կ'օդէր իրեն , և
կուեն վերջ կը հանգչեցրէնէր . բայց այնպէս սրտահեցաւ
որ Մարի՝ ատեանին նիստերու ներկայ ըլլալով իւր յուղու
մերը և երկիւղները ունէր , հաւանութեան ամենաթեթև
նշանին սրապէ և զլխով կը ծափահարէր , տհաճութեան
ամենափոքր բառէն կը գալար : Եր կանադի միտքը այս ամե-
նօթեայ կախը կը չտփազանցէր , և մարելու մօտ կ'ըլլար
երը կը տեսնէր էմմանուելի մէկ բառին դէմ ամրով չ սրահին
սոտ ելնելը , մինչդեռ էմմանուել որ՝ հանդարտ գէմքով կը
ժպտէր Մարի՝ զինք ապահովելու համար : Սակայն զ. ար
դրին չ'ուզեց որ ամէն օր դայ զինք մտիկ ընելու , և Մարի՝
որու սէրը ամէն բանէ կը վախնար . իւր հօրը տունը կ'եր-
թար նորէն , և անօր հաղար անդամ կրկնել կ'ուտար թէ
էմմանուելի համար վտանգ չի կար : Այս հասկնար թէ բո-
լոր ասոնք թղթակցութեան նիւթեր էին և Քէմմանթին
երբեմն զուարթ և երբեմն տիսուր նամակներ կ'ընդունէր :
Յետոյ սակաւ առ սակաւ , չնորհիւ էմմանուելի սիրոյ ,
Քէմմանթինի նամակներու , և զինքը համզող հօր՝ Մարի
այս կենաց տովորեցաւ , որու վասանքները չափազանցած եր
և երբ էմմանուելի միշտ երջանկութեամբ վերադառնալը
սեսնէր , անլախ կը թողուր որ մեկնի :

Քէմմանթին՝ իւր պայծառ և թափանցիկ կեանքը , կը
շարունակէր :

Պատահուչին՝ Ասուլի Պարիեարի հետ կարգուեր էր
և զայն երջանկացուցած էր անոր անունը անհելով : Խեղու

աւան երկոի վրայ ամենէ եղանիկ արարածն էր և պէտք է
խոստովանի թէ Քէմմանս Աստուծմէ խնդրելու բան մը
չ'ունէր , և կեանքը՝ իրեն ներգաշնակ կերպերով և սիրուն
գոյներով կ'երեէր : Քէմմանթին կը զուարժանար , ամէն
ինչ իրեն համար զուարձութիւն մ'էր , չէ թէ ինքնասէք
ըլլալուն համար , այսպէսի մտածում մը ունենալու համար ,
զինք բաւական կը հանջանք , այլ վասն զի կեանքին այն
կողմին կը նայէր՝ ուր պէտք էր նայիլ : Անոր համար շատ
զարմացած էր իւր բարեկամուհոյն քանի մը նամակներուն
մէջ աեսնելով նոր տիսութեան նշոյլ մը զոր չի կրցած էր
չնջել , և որք Մարիի կամաց հակառակ կ'երեէին : Սակայն
Քէմմանթին երբեք պիտի չ'ուզէր Մարին հարցափորձել , կը
վախուար որ իրեն զուշակել կարծածը չի յայտնէ իրեն բոլո-
րովին , և կը չանար արախ և անարաբեր նամակներ զը-
րելու անոր . կը պատմէր գաւառին արկածները , և շողո-
քորթութիւնները , անոր սկատկերներ կը նկարագրէր և
իւր նամակը կը լեցրնէր այն անհոգ զուարթութեամբ որով
ամբողջ երկու ամիս զ. ա. մ'երմի գեղակու անցուցներ էր :

Մարի՝ ամէն կիսերաւ նման էր , եթէ Քէմմանթին անօր
սրտին մէջ սայածը գուշակելով գրած ըլլար և իսչու տոր-
տում ես » Մարի շատ մը պիտի պատասխագէր , « Զեմ՝
զիտէր թէ ինչ բան կարծել կ'ուտայ քեզ իմ տիսութեանս ,
միշտ երջան կ եմ » բայց Քէմմանթին . կը կրկնենք սրաի
ազնի փափկութեամբ մը Մարիի թափանցիկ նամակներու մէջի
յայտնի մելամաղձութիւնը անդրտոցած կ'երեէր , այնպէս
որ Տրկին տղ աւուն , որ պիտի չի հաւաքէր եթէ հարցումը
իւր բարեկամուհին եկած ըլլար խոստովանեցաւ : Ուրեմն
ոյսպէս գրեց :

« Կմ սիրելի և բարի Քէմմանս , »

« Նո՞ վերջին նա հանեւու մէջ նշարած ես , եթէ սա-
կայն առաջտուն պ.ո կը սիրեն զիս , քիչ մը վիշտ և ձանձ-

ըսյթ = Զեմ դիտէր եթէ օդին պալ և անձրեսու ըլլալուն համար է , բայց ինձ կը թուի թէ իմ սրտիս մէջ բնութեան տիրութենէն կայ քիչ մը , ուրեմն աս միջոցիս մէջն է որ գքեղ կը փնտուեմ , վասն զի , զիտես . երկար ժամբու մէջ աւելի շատ բարեկամու հիներու վրայ կը մտածեն : Պ. տը զրիսն զրեթէ միշտ ատեանն է , և շատ առանձին եմ : Կ'երթամ հայրս տեսմենու , իրաւ է , բայց կը մնան զիշերները , ուր երկար՝ ժամանակէ ՚ի վեր ամուսինս կ'աշխատի , այս կը պարտաւորէ զիս կարդալու , և իմ տարիքիս մէջ շարունակ կարդալը լուարձալի չէ , որշափ ալոր և ճշմարիտ որ ըլլայ դիրք մը :

Այս ժամանակը պիտի անցնի անշուշտ : Միշտ կ'անձռեէ , անձրեր՝ ստուգիւ ձանձրութեան դիցուհին է , և եթէ Արամազդ կին մը հրապուրելու համար ոսկին անձրեը հնարեց , անշուշտ ջրէ անձրեը հնարած է մարդիկը պատմելու համար :

Էմմանուել միշտ ինձ համար բարի է , և եթէ իւր վրայ կայ փոխուած բան մը այն է թէ զիս աւելի շատ կը սիրէ , ահա այս է , և ստկայն հակառակորդ մը ունիմ զօր կամաւ ունեցայ և արդ կ'ուղեմ սպաննել զայն , այն է քաղաքականութիւնը : Այս աշխարհի վրայ բաւական դժբաղդութիւններ և անխուսափելի արկածներ կան , այս ալ հնարելու համար : Եթէ զինուոր ամուսին մը ունին , այն օրը ուր բանակէն մէկ թէր կամ ուռը կարսնցուցած կ'ուզայ , շատ ցաւալի է , կը խստովանիմ , բայց դէթ , ալ չի կրնար հոն վերադառնալ և իրենցը կը լլայ ամբողջ եթէ ոչ մարմառվ գոնէ սրուու : Բայց մի՛ խօսիր ինձ այս կորիներուն վրայ՝ որու պատերազմի զաշոր բեմ մ'է : Հան ատելութիւնները և կիրքերը խուլ են անսնց զրգուած անհասկանալի մըմունջներուն նման : Երբեմն մաքառողը յագնած է . բայց երբէք յաղեցած չէ , և ամեն օր մի և նոյն ուժով և մի և նոյն կամքով կը շարունակէ , վասն զի մի և նոյն կիրքը կը կրծէ իւր միաբը : Պտածել թէ կան երկրի վրայ Աստուծմէ մաս-

յուած արքայութիւններ , ինչպէս Խտալիան , Սպանիան , Արևելքը , ըսել թէ կան սրտին մէջ հաճոյքներ հրեշտակներէ մոռցուած , այսինքն բարեկամութիւնը , հաւատքը , սէրը և փոխանակ երթալ այցելելու այս արքայութիւնները՝ որք միաբը կը լուսաւորեն , մարդիկ եթէ ոչ ատելի զէթ անձնասէր կիրքեր հնարած են , կիրքեր՝ զօրս փառք կոչած են և տղեղ բան մը աղւոր անունով մը ծածկած են , ինչպէս պիտի ծածկէին դիակ մը ոսկիէ պսակով և ծիրանի վերաբեռուով : Մարդիկ շատ խենդ են : Եթէ երբէք անոնցմէ մին անմեղութեամբ և սըրքութեամբ կը սիրուի , կմմանուելն է այն , եթէ երբէք սէր մը ուրիշ սիրոյ մը միանար անձնուեր և յափառնական կերպին՝ մնոր սէրն է այն : Չունիմ մոտածոմ մը որ անոր համար չ'ըլլայ , և ոչ երազ մը , որու մէջ չ'ըլլայ նա , և ոչ փառափրութիւն մը որմէ մաս չ'ունենայ , և փոխանակ ամբողջ օրը ինձ հետ մնալու , փոխանակ հետ առանձնանալու , մեր երջանկութիւնը պաշտպաննելու և դիւլուկան երկիրներ երթալու ուր երկու հոգի այնշափ լսու կը միանան տոեանը կ'երթայ : Ատեանը՝ , աղւոր փառք , զեղեցիկ հատոցոմ , բեմի մը վրայ մաշել իւր բերնին և սրտին ձայնը իւր անուան տիտղոս մը աւելցընելու , իւր հպարտութեան մնապարծութիւն մը , մինչդեռ իրարու ըսելու համար այնքան անուշ բառեր կան : Եւ ստկայն դայն յանդիմաննելու իրաւունք չ'ունիմ . վասն զի այսօրուան զտածն ինձ առ չի հրապուրած բանն է , և զեռ հիմակ երբ օրադիրները իւր վրայ կը խօսին , երբ այս անուան ուրիշներու համար փոյշելիք կը տեսնեմ , կը հպարտանամ , երջանիկ եմ , և կը մոռնամ թէ որբան տիտղոր ժամեր անցուցած եմ այս յաղթութեան հասնելու համար , վասն զի նախ , այս յաղթութեան կը պարտաւորիմ ամուսնոյս ուրախութիւնը , վասն զի զոնէ նուազ մոտախոչ և նուազ թափծալի տուն կը մտնէ , և նորէն կը դառնայ ինչ օր բնաւ չի դադրած եր ըլլալէ :

իմ այսօր եղիուընիս ալ կարգուած պիտի ըլլալինք հարկու ովատի չի հաւատայինք, և սակայն չշմարիտ է : Օրերը, ամիսները, և տարիները որքան շուտ կը գառնան, առ մենորեայ յուզումներու շղթային ուշակները որքան շարունակաբար կը յաջորդեն իրարու, Էմմանուէլի տաեւանի անցոցած երկու կամ երեք ժամերէն զատ միւսները վայրկեաններու նման կը սահին : Ակայն իրիկոնները քիչ մը երկայն են : Մտածէ ուրեմն թէ Բարիզի հաճոյքներուն մէջ տեղ ատրելով անոնցմէ մաս մը չ'անմիմ : Խիստ քիչ անդամ կը պատահէ որ թատրոն երթանք խտալակն թատրոնէն զատ՝ որ երթեն մօրս կ'ընկերանամ, սակայն այս թատրոնը այս եղանակիս մէջ զոցուած է : Էմմանուէլ ընկերութիւններէ կը սոսկայ, թատրոններու և հանգւ սներու անու ուստ աղման զինքը կը յոդնեցնէ և սրովշեակ ինձ ընկերանալով զահողութիւն մը բրած կ'ըլլայ ամսուինք, և որրան կը պատե՛ զքեղ տրգեօք գուք աշխարհիս ամսնէ սիրուն ընտառքու պէտք էք կտղման ըլլալ : Ինձ կը թուի թէ կը տեսնեմ զքեզ քու հեղանական զէմքուիշ և յտսիտեական ժգիտութէ, վիճը սաստիկ բարկացունելլ և քու խենդան նսերը հայրոյրով մը վճարելլ ։ Անջաջակես իս սէելլ Տնին Պարեւար, տրտմանթիւնս իրաւու մը առնէր, և չեմ կարէք թէ անոր հաւատոյ պէտք ես քանի մը պարագ վարկեաններ անիմ և այս միջոց ու է որ քեզ կը դրեմ, պէտք ես շնորհակալ ըլլայ ինձմէ :

Ասիկայ քիշ համար ունեցած գորովյա և վասահութեան մէկ նշանն է : Կը յիշն մը զգորցի տղոր իրկուները, երբ իրարու քավ կը նատէնք, մը բարմուները ծնկերնուու զրայ և բառթեան և մութին մէջ ստկու առ ստիռս մը կրակն մարիլը կը սեսնէ նը, այս այն ձամանակն էր՝ որ մրակիրներ կ'ընկերնք, որդ անոնք իրականացան Անոնց մէջ մեր տեղը բռնեցինք, որչոք փոփոխութիւններ այսքան քիչ մեր տեսակուան մէջ : Եթէ մէկը անցեալ տորի բառն ըլլալ

մէկ այսօր եղիուընիս ալ կարգուած պիտի ըլլալինք հարկու ովատի չի հաւատայինք, և սակայն չշմարիտ է : Օրերը, ամիսները, և տարիները որքան շուտ կը գառնան, առ մենորեայ յուզումներու շղթային ուշակները որքան շարունակաբար կը յաջորդեն իրարու, Էմմանուէլի տաեւանի անցոցած երկու կամ երեք ժամերէն զատ միւսները վայրկեաններու նման կը սահին : Ակայն իրիկոնները քիչ մը երկայն են : Մտածէ ուրեմն թէ Բարիզի հաճոյքներուն մէջ տեղ ատրելով անոնցմէ մաս մը չ'անմիմ : Խիստ քիչ անդամ կը պատահէ որ թատրոն երթանք խտալակն թատրոնէն զատ՝ որ երթեն մօրս կ'ընկերանամ, սակայն այս թատրոնը այս եղանակիս մէջ զոցուած է : Էմմանուէլ ընկերութիւններէ կը սոսկայ, թատրոններու և հանգւ սներու անու ուստ աղման զինքը կը յոդնեցնէ և սրովշեակ ինձ ընկերանալով զահողութիւն մը բրած կ'ըլլայ ամսուինք, և որրան կը կրկնէմ, կ'աշխատի, և իր զրած բաւերէ, զինք ըլլապատող մտածումէ իր բանած զրչին իսկ կը նախանձիմ : Հաստ անդամ, զրեթէ միշտ զինքը այսպէս տեսնելով կը ձանձրանամ, իւր աջաց առջն տնեցած թաղթը կը վերցրնեմ և կ'ստիպէմ զինքը միշտ նձ սայելու, ինչ որ պարաւոր եմ ըսկելու, կատարեալ շնորհուի մը կ'ընէ :

Ա Աներջապատ պէտք է որ զքեզ սիրող մարդոց՝ բան մը շնորհէնս, և քանի կը սիրէ զիս նա : Ամէն օր նոր կինամք մը ունի : Նոր հոգատարութիւն մը, քիչ անդամ տուն կը զանայ առանց դոհարի՝ զոր մալտելով ինձ կ'ընծայէ և իմ զարմանքէս կ'ուրախանայ : Սակայն այս գժբաղդ զոհարները շեմ դործածեր, դատապարտեալներու նման զըրցներու մէջ որմհուած են, և նըրաձեռնեթիւններէն կ'անցնին, սայոշ եմ առանց առանցուած ըլլալու : Երթեմն Էմմանուէլի մէկ քրոջ տունը կը հայէնք որ ամսորի է, և բարեպաշտ դար-

ձած է : Այս կնոջմէ աւելի դաժան և աւելի խստասիրտ մէկը չեմ ճանչնար , թերեւս սրտին խորը բարի է , բայց իւր բարութիւնը անգութ սկզբունքնիրու ներքեւ կը պահէ : Ոչինչ կը ներէ , և կը կասկածիմ անոնցմէ որք ոչ ամուսին և ոչ մայր եղած են , որոնց Աստուած մերժած է սրտի երկու ամենէ ազնիւ զգացումները , ամուսնոյ մը սերը և որդոյն զորովը : Պիտի չ'ուղէի որ այս կինը ինձ յանդիւ մանելու բան մը ունենար , Կմմանուէլ ինձ կը նմանի անշուշտ վասն զի անոր համար առելի յարգան , ունենալ կը թուի քան թէ զորով :

« Ինչու Բարիդ չես դար , դարսան մէջ պիտի զայիր , զարունը անյաւ և զգեղ չի տեսայ գեռ , եթէ ամուսինդ չ'ուղէր ընկերանալ քեղ , առաջ ձին եկու , Բարիդ պիտի չի կորսնցրնէ զքեզ , և հոռ քրոջ մը պէս պիտի ընդունուիս : Սակայն իմ նամակներս քօղարկող այս քիչ մը տրամտթեան նշոյլէն մի վախնար ինչպէս որ ամառը չեն վախնար երկնից տակ վազող Ճերմակ դոլորիներէն՝ , որք ոչ ձմռ և ոչ անձըն կը բերեն » :

❖

Արդ բոլորովին Ժիւիայի դառնանը : Մեր ընթերցողները թերեւս քիչ մը զայթակղեցան անոր՝ այսպէս յանկարծական կերպիւ Լէոնի ինքզինքը՝ յանձնելուն , բայց Լովըլի իւր մարմնոյն աղաս չ'ըլլալէ և դիւրութեամբ շոայլութիւններ ընելէ զատ պէտք են ենթարբած ըլլալ թէ մարդիդին համար ունեցած այս փոփոխութիւնը առանց պատճառի չէր : Արդարէ , միշտ մի և նոյն նպատակին դարձած՝ ւր մտածման լոյսով Ժիւիա համար երկը մը

Պ. առ Կրիմ՛ : Օրիսրդ ա'կրմի վրայ արդէն զգացած սէրէն , որովհետեւ և ոչ մէ կուն վրայ կը ճանչնար ճարտարութիւն մը որ իր ունեցածէ աւելի ըլլար , ինքզիպին յանձնած էր ա պատագայ ս մէջ խալցուելու դէրը . և քաջութեամբ մտեր էր անոր մէջ լէ . առ փոհին ըլլալով , զոր ամեն ուա : առաջ մեկնել արգիւել պէս ոք էր : Աղէկ գաշակած էր թէ ու համնի ուղած խորհրդառ արգիւնքին շատ պիտի սպասեր : բայց համբերութիւնը յափառնաւանութեան առաքիւնութ չնն է , և Ժիւիա իւր հոգւոյն խորը մշանչենաւոր ատելութեւն մզ կը սնուցանէր : Այս առեւութիւնը իրտացին էր : Այս առաջանաւութիւնը էր :

Ինչ բանէ յառաջ կ'ուզար ո րեմն զ . որ Պրիսնի գէմ այսշափ սարկանալը : Այս պարզապէս զ . ար Պրիսնի վերաս զոյն մարդ մը րւլուէ առաջ կ'ուգար . վասն զի իր յոյսերուն առանձնութեան մէջ՝ վայրիեւս մը իւր կեռնքը երիտասարդ ատենակալին կեռնքին միացընել համարձակած էր , վասն զի խիստ սնմիս երաշներ ըրած էր և այս ամենը երկվայրիեանի մը մէջ աներեսոյթ եղած էին , Ժիւլիայի Կմմանուէլի առած առաջին ժամագրութեան յաջորդուլ այն արհամարհէլի նորմա կոլ , և յետոյ այս հշմարիս սիրոյն ատկ զոր Կմմանուէլ Օրիսրդ ա'կրմի համար ունեցած էր . և որ մոռցընել տուած էր անոր մինչև անդամ Ժիւլիայի անունը :

Ըստնք արդէն , Ժիւլիա այն բնաւորութիւններէ մին էր զոր և ոչ արգելը մը կը կասեցընէ . և որք կը զիմեն ինչ Ճամբով որ ըլլայ իրենց միտքը դրածին կատարման երկանթի յամառութեամբ մը , Ժիւլիա կ'ատէր այն ընկերութիւնը որ զինքը դուրս կը մզէր . և որ աղէկ կ'ընէր գուրս ձկելով : Երկար ժամանակէ ՚ի վեր այս ասելութիւնը մեծ զայթակղութեամբ մը յայտնելու առիթը կը փնտուէր , ուղելով ապացուանել թէ բնկերութեան բարձր կիներէն առելի կ'արդեն

պունիկեր : Ընկերական նորանշան խօսք մը ո՞վ միւսնէրու նման գրեթե երբեմն իրաւ է , բայց շատ նեղութիւն պիտի քաշէ ինքզնքը ընդունիլ տալու : Դժբաղչաբար ծիւլիայի համար , այս առիթը երբէք չի պատահած էր մինչև այն օրը ուր ինացած էր թէ Էմմանուէլ Օրփորդ ա՛րմիի հետ կը կարու դուէր իրեն համար գոցուած ընկերութիւններէ ամենէ գեղեցիկ , անմեղ , երջանիկ և մասնաւանդ սիրելի օրիորդներէն միայն հետ : Այս վայրկենէ սկսեալ Լովը լին ընդհանուր տաելու թիւնը , եթէ կրնանը այսպէս բացարձի մեր միտքը , մասնաւոր ատելութեան պէս նստատակ մը ունեցած էր այս՝ շնորհաքի , գեղեցկութեան , երիտասարդութեան , սիրոյ և առաքինութեան տիպարին ետնէն ընկնիլ , դայն ջնջել , տիգմին մէջ քաշել և բսել և Խո եմ , ես . ծիւլիա Լովը ին պոտնիկը այս բանը ընողը ։ Այս էր այն փառանիրութիւնը զոր մեր դիցանուհին ունեցած էր : Մեր ընթերցողները կակսին հասկնալ թէ այս բանիս մէջ ինչի կը ծառայէր Աւոնի Մարդի համար ունեցած աէրը : Ա՛յ , գրաւ կը դրուէր թէ այս անմիտ զորդութիւն մ'էր , անկարելի իսկ , և թէ ամէն ինչ գեռասի կայոջ անարատութեան գէմ պիտի ջակախուեր բայց նոր սիսակի ըլլար յաղթութեան արժէքը եթէ դեւրին ըլլար այս :

Այս օրէն ՚ի վեր որ Ապարի կմմանուէլի կինը եղաւ ծիւլիա աչքէ չի հեռացուց կայն , և եթէ մէկը կարենար անոր հոգուոյն մէջ կարդալ՝ սկսի աշաբեկէր հօն տեսածէն , այն ճամբորդին նման որ կը ծուի անդունդի մը կը բայց որու խորը խորհրդառոր հեղեղին գոռալը կը լսէ :

ծիւլիա՝ Աւոնը ըրջապատած էր այն հմտութեամբ՝ զոր վերջին աստշան աղէկ կը ճանչնար , և իւր սիրած կամ սիրել կելծած մարդուն բոլորափը շրջան մը կը զծէր որմէ չէր կրնար դուրս ելլել , եթէ կմմանուէլի նման մեծ կամք չունենար :

իւր նոր սիրահարութիւնը ամենու իմացուցած էր , ամեն

տեղ անոր հետ տեսնուած էր , զինքը տեսնելու զալը անոր ամենօրեայ պարտք մը ընել տուած էր , մեծ տարփանք ցոյց տուած էր Ճարպիկութեամբ , վասն զի արտաքուստ իւր անձին տէրն էր . բայց սրտին խորէն շատ կ'ատէր Աւոնը , և մեր ըսելն իսկ աւելորդ է , կամ լաւ ևս զայն կ'ատէր ինչպէս կ'ատեն իրենց ծառայող գործիքը , ինչպէս կ'ատեն այն խելքը որմէ պէտք ունին և կ'զգան թէ շատ բարձր է իրենցմէ , ասոր համար Լովը իր օրերը բոլըրովին վարդագոյն չ'ին , և շատ անզամ չէ թէ վհատութիւն կ'գտար , վասն զի վհատող կին մը չէր այն , այլ վախ տեսնելով թէ որչափ ժամանակ հարկ պիտի ըլլար իրեն իւր արհամարհութեան և եղծումի գործը սկսելու :

1001
1001

Նթէ ծիւլիա կարենար կարդալ Մարդի՝ առ Քէմանթին զրած վերջին նամակը , զոր նախորդ զիսին վերջնը դրած ենք , խիստ պիտի ուրախանար անսնելով այս առաջին մելամաղձութիւնը՝ որ մառախուղի նման Տակին տը Պրիսոնի մորին մէջ կելլէր : Երբ ծիւլիա օրագրին մէջ կարդաց և Պ. տը Պրիսոն Գաղղից ատենակալ , Տըէօնի մէջ կոմն տ'երմի աղջլիան հետ կարգուեցաւ ։ օրագիրը Աւոնի անցընելով ըսած էր .

— Կարդա :

Եւ իւր սիրահարին նայած էր այս լուրին ընելու տպաւորութիւնը քննելու համար :

— Արդէն կիտէի այդ պատասխանած էր մարքիզը . Բնչ կ'ուզես որ ընեմ :

— Միթէ այդ պատահաւոյն սիրահարած չ'ես , հարցուցած էր ծիւլիա :

— Ամենէ աղէկ զիսես թէ չէ :

Տը Կրիծ յայտնապէս կը ստէր և չ'ը կրնար ծիւլիան խարել :

— Եւելի գէշ , ըսած էր այն տաեն Լովը :

— Եւ ինչու աւելի գէշ :



Հ.Ս.Հ. ՀՀ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐԱԴԱՐԱՆ
7/1-1922
ԱՐՄԱՆԱԿԱՆ ԱՐՏԱՎԱՐՈՒՄ

— Վասն զի այդ կը ցուցընէ ինձ թէ սէրը երկար ատեն չապրիր սրտիդ մէջ . և ինձ համար կը վախնամ :

Այս խօսքէն յետոյ ժիւլիա՝ Լէոնի ոտից առջեւ նստելով եւր գլուխը անոր ծնդաց վրայ դրած էր :

— Զքեզ միայն կը սիրեմ , իմն ժիւլիա , ըստ Լէոն իւր ձեռքերը տարփածուն մաղերուն մէջէ անցնելով :

— Անոր համար շատ անխռչեմ եղայ , կրկնեց ժիւլիա :
— Ինչպէս :

— Կը հարցրնե՞ն , սիրուհիդ ըլլալով , Օրիորդ տ' երմիի ամուսնութեան քեզ պատճառած վշտէն սփոփելու համար , և արդ որ կ'զգամ թէ զքեզ կը սիրեմ . կը դողամ որ չ'արհամարհես և մանաւանդ որ զիս սիրելէ չի դադրիս : Երդարե ինչ եմ այս մանկան քով , և ինչ հատուցում կրնայ տալ իմ սէրս այն սիրոյն փոխարէն զոր Օրիորդ տ' երմի սփոփ տուած ըլլար , թերես կը ձանձրացընեմ զքեզ և գուցէ իմ քով կը մեաս առ կարեկցութեան , վասն զի գիտես թէ այդ բաժանումը իմ ամենէ անոյշ յշյսերէս մին սփոփի կորդէ :

— Կը սփախս ժիւլիա . կը սիրեմ զքեզ և ալ Տիկին որ Պրիոնի չեմ մտածէր , պատասխանեց Լէոն իւր շուրթերը Լօվրլիի շրթերուն վրայ դնելով :

— Ամէն ինչ ալէկ կ'երթայ մտածեց ժիւլիա , որ սիրոյ մասին դժուարաւ կը խարուէր , զեռ կը սիրէ զինքը :

Ժիւլիա՝ Էմմանուէլի իւր կնոջ ունեցած սիրոյն վրայ Լէոնի հետ խօսակցելու առելքը չէր փախցընէր , սէր՝ որ մեծ տարածայնութիւն կ'ընէր ընկերութեանց մեջ : Այսպէս կը յաջողէր , չէ թէ Լէոնը Մարիի աւելի սիրահարեցընելու վասն զի վերջապէս Օրիորդ տ' երմիի համար զգացած սէր շուտ մարող տեսակէն էր , ինչպէս կրակ մը որ կը մարի սնունդի պակասութեամբ , այլ Էմմանուէլի դէմ ատելութեան զգացում մը ներշնչելու , որ իրմէ յափշտակած՝ կը վայելէր իւր երազած երջանկութիւնը : Ու բեմն կային վայր կեաններ , որ եթէ աշխարհիս ամենէ ծիծաղելի բանը չ'ըլ-

լար , Լեոն ալ Պրիոնի դէմ կոր սփոփի ֆնտուէր . և տեսէք որչափ տկար . և ցած է մեր խեղջ բնութիւնը մեզ մարդոցս . Լէոն աւնքան կուրաբար ժիւլիայի կը հաւատար որ մինչեւ անգամ նախանձուե եղած էր անոր՝ Էմմանուէլի . համար զգացած սէրէն , ինքը՝ որ զայն չէր սիրէր , և այս պատճառաւ Պ. ալ Պրիոնը ատած էր , վասն զի երբեմն կարծէր թէ իսք ժիւլիայի համար սիրով բորբոքած էր :

Տեսած էք կատուի մը թղթէ զնտակով խաղալը : Երբեմն այնպէս կը պատահի որ անակնկալ շարժումով այս գընտակիլ կարասիի մը տակ կը զլուրէ . և վայրկեան մը կը կորսնցրնէ զայն . բայց այնչափ կ'ընէ , կարասիին տակ տահիլով կամ պարզուակէս թաթը երկնցրնելով որ նորէն ինը խաղալիկին տէրը կ'ըլլայ : Լաւ ուրեմն , մարդս , ով որ ալ ըլլայ . խելացի կնոջ մը ձեռքին մէջն է՝ ինչ որ թղթէ զնտակը կատուի թաթներուն մէջ : Եթէ երկուքնին ալ կորսուին , միայն դիպուածով է , եթէ մէկմէկ թողունը սել է թէ ալ բանի մը չեն ծառայէր : Կային վայրկեաններ՝ ուր երբ ար կայութեան վրայ կը խորհէր , այս մտախոհութիւնը կ'ընէր . խորհրդածութիւն՝ զոր պիտի հակնան անոնք որ ժիւլիայի նման աղջիկներու հետ ապրած են :

— Լօվրլիի հետ անունս կ'անպատուեմ , կ'ըսէր իւրովի , հրապարակաւ անոր հետ կը տեսնեն զիս , իւր սիրահարը ըլլալու և ամէն մարդու վերաբերած կինը ունենալուս համար շատ հպարտ կ'երեկիմ : Որչափ աէտք է խնդրայ Պ. ար Պրիոն տեսնելով թէ իրօք կը սիրեմ կին մը՝ զոր անգամ մը միայն ունենալ կամցաւ , ասիկայ ըսել է թէ պէտք եմ գոհ ըլլալ իւր մնացորդներով , և իւր արհամարհածը իմ երջանկութիւնս ընել : Եթէ երբէք վրէժս լուծելու առիթը պատահի , Աստուած դատապարտէ զիս եթէ թողում որ վախչի կարծէք թէ այս գաղտնի մենախօսութիւնները ժիւլիայէ չին լսուէր , ընդհակառակն զանոնք զրկուելու համար ժիւ-

լիս ամէն ինչ կ'ընէր , իւր ձեռքին տակ գտնուած հողը կը ձանչնար և աղէկ զփուէր թէ՛ բառ իր միայն պէտք էր սերմանել , որպէս զի ոխր . ունայնասիրութիւնը և այն ամէն փոքր կիրքերը , որք մարդու մը սրտին մէջ կը գտնուին հոն շուտ մը ամին և զարգանաւ :

Այս ամէն բաներու մէջ տեղ Պ. տ'էրմի պարահանդէս մը տուաւ կամ լսու ևս տօնախորութիւն մը . Բարիզի շրջաւ կայներ վարձած զի զի տան մը մէջ . վասն զի որոշուած էր թէ այն տարին Բուաթու պիտի չ'երթային կամ Տիկին տը Պրիոնի ծննդաբերութեն ետք պիտի երթային : Մարի այնաքան խնամքով պաշարուած էր , որ իւր հայրը և ամուսինը նախ ճամբորգութենէ կը վախնային , ապա այնպիսի երկրի մը մէջ բնակելէ ուր երեելի բժիշկներ չի կային և ուր Մարիի կացութեան մէջ զսնուող կնկան մը համար , պէտք եղած ժամանակ արհեստին ամէն պիտոյքները չէին զանուէր :

Այս հանդէսը Ա.ի. ա'վարժի մէջ տեղի պիտի ունենար : Կոմմը՝ որ չէր զիտէր կմնանուէլի և ար Արիմի մէջ տեղ անցածը , այս վերջինին Հրաւիրագիր մը իրեց , Հրաւէր մը զոր պիտի խրկէր նաև եթէ մարդիզին ունեցած զիտառութիւնը դիտցած ըլլար :

Լէոն մեծ փափաք ունէր այս հանդէսին երթալու . բայց չէր հանարձակէր աւանդ ժիւլիայի հա անութեան , վասն զի վերջագէս այս կիսը ուր կենայ առաջնորդը ելած էր . և որովհետեւ երբեմն երբեմն Քարիէ նախանձի կը ցուցընէր , չէր հանարձակէր անորմէ այս բարձաւը ուզելու : Նորէն Լովրլին եղաւ այս փափաքը գուշակողը :

Այս հանդէսին լուրը մեծ աղմուկ կը հանէր , վասն զի բարիզի մէջ ամէն ինչ աղմուկ կը հանէ երբ ուզեն :

— Պ. Կոմս տ'էրմին մեծ պարահանդէս մը կ'ուտայ ըստ Ժիւլիա Լէոնի , պարահանդէսին առջի օրը :

— Արդարն , պատասխանեց Լէոն :

— Միթէ չի Հրաւիրեց դքեզ :

— Այն , Հրաւիրազիր մը երկեց ինձ :
— Պիտի երթաս :
— Ոչ :
— Ինչու :
— Լաւագոյն կ'ընտրեմ զիշերս հոս անցընել :
Ժիւլիա Լէոնի նայեցաւ :
— Պէտք է երթալ այս պարահանդէսին կրկնեց Ժիւլիա :
— Ինչու , Հարցոց մարքիզը ուրախութեամբ :
— Անյարմար պիտի ըլլար չ'երթալը , Պ. տը Պրիոնի դէմ ոխ պահած պիտի կարծեն քեզ , և նա պիտի կասկածի թէ ես եմ զքեզ իրմէ հեռացընողը :
— Ճիշդ է :

— Հաւատակ ինձ Լէոն , շարայարեց Ժիւլիա . վասն զի ժամանակ առ ժամանակ կրնար բարի խրատ մը տալ քեզ , ոչ միայն Պ. տը Պրիոնի երեսդ մի կախէր այլ ձեռքդ երկրնցուր , յայտնէ իրեն թէ իւր պատճառաւ կորսնցուցած գվայ չես ցաւիր . և թէ իւր արհամարհած կնոջ հետ երջանիկ ես , զնա այս պարահանդէսին , Լէոն զնա , այս պարահանդէսին , կ'աշակեմ , կը բահամ :

Ժիւլիա կը պնդէր որպէս զի կարծած երեէր թէ առ Կրիմ այս հանդէսին երթալ չէր ուզէր : Լէոն զնաց , Մարին աւելի զեղուցիացած գտաւ , վասն զի օրիորդի բոլոր զեղութիւնները աւելցած էին . այն չեմ զիտէր ինչով որ աղջիկ մը կին լլլալով կ'ստանայ , անսահմանելի զեղութեամբ , տեսակ մը մեծութիւն որ աւելի ծանը և աւելի անուշ կ'ընէ , որ իւր զեղուցիւթեան աւելի զիւրակութիւն և ազդեցութիւն աւելի ոյժ և անհոգութիւն կ'ուտայ :

Լէոն սքանչացաւ : Էմմանուէլ իւր քով եկաւ :

— Երջանիկ եմ զքեզ տեսնելուս Լէոն , ըստ զորովալից իւր ձեռքը անոր երկնցընելով պարկեցաւ և ուղիղ հողալով մը : Այս օրուընէ սկսեալ կը յուսամ թէ պիտի տեսնեմ զքեզ ոչ միայն կոմսին տունը այլ երբեմն իմ տունս :

գալ ձմեռ Տիկին տը Պրիոն այցելութիւն սկսի բնդունի և
մերիններէն պիտի ըլլաք , այնպէս չէ Մարի ըսաւ Էմմանուէլ
իւր ինո՞յ որ այս միջոցիս կ'անցնէր : Մարի՝ Լէոնը Ճանչա-
լով բարեկեց :

— Պ. տը Կրիմի կ'ըսէք որ իւր բարեկամները չի մոռնայ
Հարցուց Մարի:

— Այս :

— Աղէկ կ'ընէք , բարեկամ յաւելցուց Մարի և ժայռա-
ցաւ այն ժայռաներէ մէկով որո՞նց նման կին մը պարահանդէսի
մը մէջ այնքան կ'ուտայ , և եթէ ամենը միատեղ կշռուին
սիրուհոյ մը իւր տարփաւորին տուածներուն միոյն քառորդը
չեն կշռէ :

Լէոն խոնարհեցաւ :

— Ի՞նչ վստահութիւն ունի այս մարդը մըմռաց նա ,

Եւ Էմմանուէլի ձեռքը սեղմեց . Մարի հեռացաւ իւր ա-
մուսնոյն նայելէն վերջ :

Իւր բոլոր սէրը այս նայուածքին մէջն էր :

— Որչափ կը սիրէ զինք , ըսաւ իւրօվի Լէոն , և որքան
գեղեցիկ է :

Զանդէսը առտուան մինչեւ ժամը վեց տեսեց , Մար-
քիզը ամենէ վերջը գնաց :

— Լաւ ուրեմն , զուալճացաք Հարցուց Ժիւլիս հետեւալ
օրը տը Կրիմի :

— Ցիրաւի հէ :

— Տեռաք Պ. տը Պրիմը :

— Այս :

— Ի՞նչ ըսաւ ձեզ :

— Իւր քիչ ատենէն տալու պարահանդէսներուն հրաւիրեց
զիս :

— Օ՞ս , աղէկ կ'երթայ մոտածեց Ժիւլիս . . . կ'ուզեմ
որ երթաք կը կնեց բարձր ձայնիւ , չեմ ուզէր որ վայրկեան
մը կասկածին թէ իմ սիրած ու զիս սիրով մարդը զերի կը

գարձը նեմ , վասն զի զիս միշտ կը սիրէք , վասն զի միշտ
կը սիրես զիս այնպէս չէ . պաշտելիդ իմ Լէոն :

Սակայն Ժիւլիս իւր շահերը չէր մոռնար , և այն
օրն իսկ պաշտօնէին այցելութիւն մը ընելու զնաց որ տը Կրիմի
հետ յարաբերութիւն ունենալը իմացած էր :

— Ի՞նչ կ'ըլլաք , սիրելի Ժիւլիս . ըսաւ անոր , ալ
զնեղ չեն տեսնէր , ի՞նչ սատանայի սէր ունիք սրտերնուդ-
մէջ , ի՞նչ անօգուտ սիրահար է այդ Պ. տը Կրիմը :

— Կը սիալիք , Պ. Պաշտօնեայ , պատասխանեց Ժիւ-
լիս . երրեք աւելի զօրաւոր օժանդակ մը չ'ունեցած է ինք .
Միթէ պիտի ունենայի զինք եթէ այսպէս չ'ըլլար :

— Բացատրեցէք ինձ այդ գաղտնիքը :

— Ո՛չ , իմ վրայ կասկածեցաք , պիտի պատժուիք :

— Զգուշացիք Ժիւլիս . Էմմանուէլ աւելի վտանգաւոր
է հիմակ , վասն զի աւելի ժողովրդասէր կը դառնայ : Վայր-
կեան մը յուսացի թէ իւր ամուսնութիւնը քաղաքականութենէ
պիտի հեռացընէ զինքը , սակայն սիրալած էի . Աւելի զօ-
րաւոր եղած է , իւր նոր դարձած ժամանակ ըրած ճառը
շատ բարձրացուց զինք :

— Մերն է , կ'ըսեմ ձեզ . բայց ի՞նչ պիտի բերէ ինձ իայս
յաղթութիւնը . վասն զի շատ դժուար է այս Պ. Պաշտօն-
եայ :

— Ի՞նչ որ ուզէք պիտի տացուի ձեզ :

— Ուրեմն ձեր արկդը բոլորովին բացէք , վասն զի իմ
հարստութիւնն գիշելու համար ձեր վրայ կը վստահիմ , և
միերջը պիտի հանդչիմ :

— Եւ Պ. տը Կրիմի հետ ապրելու համար , տատրակ :

— Ո՛չ , ոչ , պիտի Ճամբորդեմ :

— Զնեղ Ռուսիա պիտի խրկեմ , աղոր Տիկին Իւրսէն
մը պիտի ըլլաք Ժիւլիս :

— Լաւ ուրեմն , ուրիշ անդամ պիտի խօսինք ասոր վրայ ,

պրտաքին քաղաքականութիւնը ներդինէն պիտի համաշեցընէ
դիս :

ԱԲ

Օգոստոս ամիսը հասաւ : Արդ . եթէ ընթերցով թուա-
կանները կր յիշէ , այս ամիսը Մարիի կենաց մէջ մծ փո-
փոխ մին մը պիտի բերէր : Երգարև ամսոյս 20ի մօտերը
ծննդաբերութեան ցաւերը սկսան : Երիտասարդ կինը հաճոյ-
քով կր կրէր զանոնք . և զինքը մայր բնելու ցաւը՝ սիրով
ուրախութեամբ կր լեցընէր : Էմմանուէլ չէր բաժնուէր ա-
ռարմէ : Հոն երեցաւ իւր ամբողջ սէրը , կր ժպտէր անոր
ինչպէս կր ժպտին մանկան մը , անոր անկողնոյն մօտ ծնրադր-
եալ կր մար , իւր հոգւոյն խորէն Աստուծոյ աղաչելով ու
ազատէ այս տկար արարածը որու համար բան մը չէր կրնար
ընել ինք : Անոր ձեռները կը համբուր ը , և անուշ կինը
այս սուրը և մծ գորովէ հպարտացած իւր աղաղակաց և
արտասուբներու մէջէ կր ժպտէր :

Պ տէրմի նունպէս ներկայ էր իւր աղջկան ցաւին , հան-
դարտ էր բայց գունատ և շնչասպառ՝ աշքէ չէր հեռացընէր
զայն : Աւելի շատ տառապողը ինքն էր՝ և Մարի ասիկայ
հաւկանով՝ իւր սիրով ուռեցրնող ձայները կը խեղդէր ա-
նոր առջն և միւսներու առջն ուզածին պէս կը պօռար : Խսկ կոմ-
սու հին միշտ նոյնն էր , իւր աղջիկը կը խսամէր վասն զի
իւր ին՝ իւր պարտքն էր այս , սակայն այս տառապանքը ,
զոր զգացած էր ինքն ևս , աշխարհի ամենէ բնական բանը
կ'երեւէր իրեն , և զինքը անհանգիստ չէր ընէր : Ուրեմն
անհանգիստ մօտ նստած կը խնդար և կը կը խօսակցէր տովո-
րականին պէս , և այս բանէ դեռահաս կինք կը վատահէր

այս իրեն համար : Արշափ որոշեալ ժամը մօտենար այնչափ
ող ար Պրիսն կը վախնար , սենեկին մէջ մեծաքայլ կ'երթեե-
կէր , թաշկինակը ակռայներուն տակ , և երբ բժիշկը ներս
կը մտնէր գատապարտեալի մը իւր գատաւորին ըրածին նման
պաղատալից նայուածքով մը անոր կը հետեւէր : Աղջային
թէ իւր կեանքը Մարիի կեանքէն կախում ունէր և թէ մին
չախջախուելով՝ միւսը պիտի խորտակէր : Ասիկայ երեք օր
տեեց և երրորդ օրուան իրիկունը աւելի սաստիկ ցաւ մը
յայտնուեցաւ , ամէնքը սենեկէն մեկնեցան , բժիշկէն ի
զատ և երկու ժամ վերջը Մարի մայր էր : Բոլոր այս մի-
ջոցը Պ. տ'երմի և Էմմանուէլ աղօթքով անցուցեր էին ,
առանձին , և երբ եկան իմացուցին իրենց թէ ամէն ինչ լը-
մեցած էր մէկ մէկու միտք հասկցան և իրարու ձեռք սեղմե-
ցին : Արդարե կան ցաւեր՝ որոնց առջև մեր մարդկային բը-
նութիւնը տկար է , և ապաւէն կը դանենք՝ միայն աղօթքի
մէջ որ մարդոցմէ առ Աստուած իրկուած ուղերձն է :

Մարի խենդի պէս էր , չէր ուզէր իւր զաւկէն բաժնուիլ ,
երբ վտանգը անցաւ ամէն մարդ տան մէջ կը խնդար Էմմա-
նուէլէ մինչեւ Մարիան , որ բոլոր զիշերը նորատի կնոջ քոյլ
հսկած էր : Ապա կը յաջորդէ նորաբուժին տկարութիւնը ,
յետոյ այս արկածին մոռացումը որմէ միայն երջանկութիւն մը
կը մնար այսինքն պաշտելի փոքր աղջիկ մը : Ամէն մարդ իւր
սովորական վիճակին դարձաւ , կոմու և կոմուհին իրենց
ապարանը վերադարձան : Էմմանուէլ իւր սովորութիւնները
նորէն սկսելով ատեանը կ'երթար : Ուրեմն միայն Մարիի
կենաց մէջ փոփոխութիւն մը եղաւ , վասն զի ամբողջապէս
իւր զաւկին նուիրեց ինքզինքը , Քէմմանթինի գրած էր իւր
աղջկան ծնունդը , և Քէմմանթին քանի մը ամէն վերջ իմա-
ցոցած էր անոր տղու մը ծնունդը : Երկու պատանէին հինեւ-
րու կեանքը միշտ միատեղ կը քայլէին թէւ բաժնուած ձմռան
մէջ : Արդ այս ձմռու հանգէներով լի կը կարծուէր , կար-
ծես թէ ամէն ինչ դեռատի կնոջ ընդունելութիւն պիտի ասրա-

Քլէմանթին այս ձմեռը Բարիկ պիտի անցընէր ։ սակայն Պ. Պարիլիար որ զաւառը կը սիրէր և չոն իւր ընտանիքը, սովորութիւնները ունէր, կարելի եղածին չափ երթը կ'ուշացընէր, և իւր կինը շատ չէր նեղէր զինք ։

Այսպէս է միշտ : Երկու նորատի աղջիկներ երբ դրագոցէն կ'ելլեն և զիրար կը սիրեն, կարծեն թէ բնաւ պիտի չի կարենան զատուած ասրիլ, և օր մը կը տեսնեն, երբ կարդուին, թէ տարի մը կամ երկու տարի կայ որ չի տեսնուած են . և սակայն կատարելապէս կ'ապրին բաժնուած, ասոր համար նուազ չեն սիրէր զիրար և գուցէ աւելի երջանիկ կ'ըլլան երբ նորէն դանեն մէկղմէկ բայց հիմակուհիմայ բաժնուած են : Այն է թէ կեանքը առաջին սովորութիւններու ատեն կ'ուզէ առանձնանալ, վասն զի մարդու ինչպես կնոջ սէրը բարեկամութեան կը յաջորդէ որ յիշատակ մը կը դառնայ մինչեւ նորէն պէտք մը դառնալը երբ սէրը կը խարէ և տարիքը կը հասուննայ : Շատ բնական էր ուրեմն որ Քլէմանթին և Մարի, երկուքնին ալ ամուսնութեան մայրական առաջին ուրախութիւններով, եթէ ոչ իրենց գորովց գէթ յարաբերութիւններուն մէջ քիչ մը մոռնային զիրար, Մարի Քլէմանթինի կը գրէր և Խկուր ուրեմն Բարիկ ո մինչդեռ Քլէմանթին Մարիի կը գրէր և Խկուր ուրեմն Տրէօ և երկուքնին ալ տեսնուելով պիտի սփանչանային բայց և ոչ մէկը տուածին քայլը կ'առնուր վասն զի նոր զգացումներէ բըռնուած էին :

Ընկերութեանց մէջ Մարի՝ Լէոնի հետ գտնուեցաւ, իրմէ զատ որ և է կնոջ մը համար մարքիզի ներկայութիւնը վախ կամ պչրասիրութեան պատճառ մը պիտի ըլլար, բայց Մարի որ կեանքը իւր երջանկութեան և անմեղութեան մէջ տեղէն կը տեսնէր, ոչ միայն Լէոնի ներկայութիւնը զինքը չէր շփոթէր, ոչ միայն մտքէն չէր անցընէր ըսելը « Ահա մարդ մը որ զիս կը սիրէր և թերեւս դեռ կը սիրէ » այլ նաև կ'ուզէր շնորհակալ ըլլալ մարիզէն իւր սիրոյն համար՝ բարի,

և անկեղծ բարեկամութեամբ մը, Լէոն մի և նոյն դատավը չ'ունէր, երբ Մարիի Պ. աղ Պրիոնի կինը ըլլալը տեսաւ . ըսած էր « Այս կողմէ բան մը չեմ կրնար յուսալ » և աշխատած էր մոռնալ, բայց ինչպէս որ ըսինք, Ժիւլիան իւր սիրահարին մտքին մէջէ Մարիի անունը և յիշատակը չի մոռցուցեր էր և ասիկայ այնպիսի վարպետութեամբ մը որ Լէոն չէր կրնար ըսել թէ ծիւլիայի՝ Տիկին տը Պրիոնի վրայ խօսիլը լսած էր զայն հանչնալէն 'ի վեր : Այն ատեն մարքիզը կոմանուէլը ատած էր . որ իւր երջանկութեան և վստահութեան վրայ շատ ստոյդ կ'երևէր և առ ատելութեան ամսւանոյն քիչ մը կինը փափաքած էր : Ապա . Տիկին տը Պրիոնի հետ խօսակցած էր, և ասիկայ իւր անուշ և սիրուն անմեղութեամբ այնքան լաւ հիւրնկալած էր զինք, այնքան մաքուր հոգի մը ցայց տուած էր իրեն՝ որ ըսած էր իւրովի . և Այս կնոջմէ մը սիրուիլ փորձելը խենդութիւն մը պիտի ըլլար, անկէ սիրուելու յաջողիլը վատութիւն մը, և հաստատ միտքը դրած էր նորէն ալ Մարիի վրայ չի մոռնել . և անկեղծութեամբ և հաւատարմութեամբ սեղմած էր կմմանուէլի իրեն երկնցուցած ձեռքը « Դժբաղբարար տը Կրիժի կենաց մէջ պարապ ժամեր կային, Ժիւլիա կը կրկնէր իրեն թէ զինք կը սիրէր : Գիտնալով թէ Լէոն պիտի չ'ընդունէր, ընկերութիւններէ հեռանալ կ'առաջարկէր, և մեկուսայեալ, անծանօթ և բանաստեղծական երկրի մը մէջ առանձնանալ : Սակայն Լէոն իւր կամաց հակառակ կ'զգար թէ իւր կեանքը չէր կրնար իւր նոր սիրուհոյն կենաց հետ կատարեալ կերպիւ համաձայնիլ : Եէր համարձակէր բաժնուիլ անորմէ վասն զի Ժիւլիա շատ լաւ խաղացած էր իւր գէրը, և Լէոն այսպէս կը տրամաբանէր : և Այս խեղչ կինը, որ ամենէ այնքան բամբաստած է, և որու վրայ գէշ խօսելու առիթը չէի փախցընէր . զիս սփոփելու և իմ առաջին վշտէս մփիթարելու համար ինձ անձնատուր եղաւ . չէր մակ կը սիրէ զիս . և եթէ ձգէր զինք և լքումով վարքատու-

րէի՝ դէւ բան մը՝ պիտի ըլլար : Վերջապէս ինչ պիտի ընեմ, իրեն հետ վարած կեանքս իմ գտնուած վ. ճակիս մէջ ամենէ երջանիկը չէ :

Սակայն այսպէս խօսելով հանդերձ Լէոն կ'զգար թէ երջանկութիւնը, մինչեւ այն ատեն ժիւլիայի հետ անցուցած արուեստական կեանքին մէջ չէր, զոր գեռ կը շարունակէր : Այն քանի մը վայրկեաններու մէջ ուր Մարիի հետ ամուսնանալ յուսացած էր, իւր սրտին մէջ զգացած էր անձանօթ զգացումներու արթնալը որք՝ կեանքը ուրիշ երևոյթով մը, երջանկութիւնը ուրիշ տեսքով մը ցոյց տուած էին : Այս միջոյիս աշերը իւր անցեալին յառելով՝ զայն ամայի, տը-խուր գտած էր . և իւրովի հարցուցած էր և ինչ բանի ծառայած է այս ամենը և անցեալէն՝ իւր մտածումը ապադային վրայ դարձընելով տեսած էր հանդարտ, լի և երկնային կեանք մը, նման այն Ճամբորգին՝ որ Ճամբան կորուցընելով յոգնած է անրեր լեռները ելեւէ և իջնելէ, և կը տեսնէ թէ կրնայ հովանաւորեալ շափող մը թափանցիկ և հանդարտ առուակի մը եղրէն քալել, որու մէջ լուաց-ուելու ժամանակ ունի դեռ բարեբազդաբար և լմնցած Ճամ-բորդութեան մը ձանձրութիւներէ և յամբութիւն ինքոնքը գտնել: Մարիի հետ իւր երազներուն իրաւանութեան անկա-ցելիութիւնը, Լէոնի մոդէն այս գալափար երու նոր կարգը չի ջնջած էր, երջանկութիւնը նշմարած էր, ալ չէր կը ունար անոր չի հաւատալ: Միշտ աչքով և սրտով կը փնտուէր երկնից այն անկիւնը՝ որ իրեն երևած էր, և իւր կեանքը առ այժմ կը յանձնէր ժիւլիայի, գէթ այսպէս կը կարծէր, կը նմանէր թագաւորի մը որ իւր պալառ վերա-դառնալու ժամանակ ստիպուած է իւր հանդպած անպիտան պանդոկներուն մէջ կայ առնել:

Երբ զՄարի Էմմանուէլի հետ այնքան երջանիկ, սիրուած, և անոր սիրահարած տեսած էր . հարցուցած էր ինքնին

ելթէ չէր կրնոր անոր համար զլացած նոր զդացումը ուրիշի մը վրայ դարձնել և ուրիշ աղջկան մը քով լմնցընել ասոր քով սկսած երազը : Փնտուած էր բայց և ոչ մէկուն վրայ գտած էր Մարիի ունեցած այն հմայքը . և ըստած էր իւրովի Տիկին առ Պրիոնի նայելով :

— Օ՞ն, ստուգիւ, իմ կենացս մէկ մասը այս կնոջ կապուած է . քանի որ չեմ կրնար այս կնոջ ոչ ամուսինը և ոչ սիրահարը ըլլալ, իւր կեանքէն առնուլ կրցածս պիտի առնում և իւր բարեկամը պիտի ըլլամ:

Էմմանուէլ և Մարի երկու անկեղծ սրտեր ըլլալով այս բարեկամութիւնը ընդունած էին և Լէոն՝ որ Էմմանուէլի հաղորդած էր համարձակապէս և պարզապէս այն զանազան զգացումները՝ զօրս զգացած էր՝, իրեն և կնոջ համար ընդու-նած էր այն գորովս զօր կը պարտաւորին ամէն համարձակ և վեհանձն սրտերու : Ակայն Լէոն այս ամենու վրայ ծու-լիայի բան մը չ'ըստած էր, վասն զի եթէ այս պարզ խորհր-դածութիւնը հալորդէ՝ զՄարի տեսնելը և անոր վրայ ու-նեցած սէրը ճանչնալով պիտի նախանձէր : Արդ իրաւոնք մը չ'ունէր ժիւլիայի վիշտ պատճառելու : Ուրեմն անորմէ գաղտնի կը կատարէր Տիկին առ Պրիոնի և Տիկին ա'էրմիի այցելութիւնները, Քլօթիլու կը պաշտէր զինք և եթէ իւր անցեալը մոռնալու Ճամբուն մէջ չ'ըլլար զուցէ շատ պիտի թշուառացնէր Պ. տը Պէյը : Ժիւլիա ամէն ինչ կը տեսնէր, ամէն ինչ զիտէր, և բան մը չէր ըսէր, միայն միտքը կը դնէր շատ սուրի նստեցընել Լէոնի իրեն խաղալ տուած ծաղ-րելի դէրը :



Ժիւլիայի տունը՝ կը վերաբառնար, երբ իրարմէ այսքան տարբեր գոյութիւնները կը տեսնէր, կը հարցընէր իւրովի թէ ինչո՞ւ Աստուած ուզած էր որ մէկը իրեն չվերաբերէր և ինչո՞ւ դիպուածը ուզած էր որ միւսին վերաբերի ինք։ Այն ատեն սաստիկ կը տրտմէր։ Եւ Մարիի տունը դառնալ չի համարձակելով, Ժիւլիայի տունը մնալ չ'ուզելով ուր որ ըլլար կ'երթար, բաւական էր որ իւր գացած տեղը կարենար աղատորէն իւր մտածումը հետը տանիլ։ Սակայն Ժիւլիա հասկցաւ թէ պէտք չէր ձգել որ դործերը հանդարտութեամբ իրենց ընթացքը շարունակեն, վախնալով որ օր մը բոլորվին չի կորսուին և սպասուած յարաբերութեան մը պըտուղը անհետի, վասն զի Բարիզի մէջ առակ եղած էր։ և կ'ըսէին և Լէոնի պէս սիրահար և Ժիւլիայի նման հաւատարիմ ո երկու միութիւններ՝ որ երբէք մոփերնէն պիտի չ'անցնէր երկու տարի առաջ։

Մարքիլին բացակայութիւնները շատցած էին, Ժիւլիա մտածեց թէ զգուշութիւններ պէտք էր առնուլ։ Նախանձութեան տեսարան մը գէշ պիաի չ'ըլլար, և ըրաւ զայն, այս տեսարանով աւելի ուշ ինքզինքին, իրաւունք տուաւ իւր սիրահարին ըսելու և Գուշակած էի»։

— Լէոն, ըսաւ օր մը, քանի մը ժամանակէ ՚ի վեր զիս կը մոռնաս, միթէ ալ զիս չես սիրէր, եթէ այնպէս է, համարձակ ըսէ ինձ։

Սրանչելի միջոց մը զսր կանայք գտած են միշտ իրենց պատասխանուելու համար թէ պաշտուած են։

— Եւ ինչո՞ւ պիտի չի սիրէի զքեզ Ժիւլիս, հարցուց Լէոն։

— Գրեթէ հիմակ երբէք հոս չես, Ուր կ'երթաս։

— Ժողովակը։

— Այսպէս, խաղի համար զիս կը թողուս։

— Ոչ, կը վախնամ որ չի ձանձրացնեմ զքեզ միշտ տունդ մնալով, բացառիկ իին մ'ես դու Ժիւլիա։ սիրուելու պէտք

ունիս։ բայց ուզած ժամերուդ մէջ սիրուելու, և հովուական սէրը քու ճաշակին անյարմար է։

— Ազատ թարգմանութիւն։ Միւս կանանց չափ սիրու չ'ունիս։

— Այդ ըսել չեմ ուզէր։

— Բայց հասկցայ եռ։ և որովհետեւ կը գուշակեմ ինչ որ չեն ըսէր ինձ, սիրելիդ իմ Լէոն կը գուշակեմ թէ ուրիշ տարփուհի մը ունիս։

— Ժիւլիա, կ'երդնում թէ չէ։

— Ուրեմն ուրիշ կին մը կը սիրես։

— Ամնսկին։

— Այդ Տիկին առ Պրիոնը թերեւ։

— Մաքէդ կընան անցընել։

— Խենդ էի։ ըսաւ Ժիւլիա, այդ մարդը տեսնել իւլուստելով, իմ վրայ գէշ խօսեցաւ գեղ այնպէս չէ։ թէ սիրուելու արժանի չեմ, թէ պչրող մ'եմ, կորսուած աղջիկ մը, և դու՝ որ իւր կնկան սիրահարած ես։ կըկին շահ մը ունիս անոր հաւատալու, խոստովանէ թէ ճշմարտութիւնը դտայ։

— Պ. առ Պրիոն երբէք քու անունդ իմ առջև արտասանած չէ, պատասխանեց Լէոն։

— Այդ աւելի արհամարհական է, կ'երդնում թէ Տիկին առ Պրիոնը չես սիրէր։

— Կ'երդնում։

— Թէ չես քծնիր անոր։

— Հազիւ թէ կը տեսնեմ զինքը։

— Զգուշացիր բարեկամ, կը սիրեմ զքեզ, ես . երբէք չի սիրած եմ այսքան, և թէ օր մը ատելութեանս մէջ պէտք են վախնալ ինձմէ։ Դեռ ժամանակ կայ, եթէ ալ չես սիրէր զիս եթէ սրտիդ մէջ ուրիշ սէր մը ունիս, համարձակ ըսէ ինձ զայն, իրարու ձեռք պիտի տանք, մէկմէկու հտմար լսաւ բարեկամութիւն մը պիտի ունենանք և ամէն ինչ

ողիսի լմնայ :

— Կը կրկնեմ ժիւլիա . թէ ենթադրութիւններդ անհիմն են , թէ խենդ ես և թէ զքեզ կը սիրեմ :

— Պարտաւոր ենք ըսել Լէոնի այն արդարութիւնը թէ եթէ Տիկին տր Պրիոնի սիրահարը եղած ըլլար իսկ , ոչ միայն ժիւլիայի պիտի չի խոսովաներ , այլ մեծ խնամքով պիտի պահեր իսկ անորմէ . ինչպէս ամեն մարդէ :

— Արդ մեր երեքինն է կարզը , ըսաւ իւրովի Լօվրլի , և իրիկունն իսկ գործի սկսաւ , ոչ , ժիւլիա կը տեսնէր , կամ լսաւ ևս հեռուէն կը գուշակէր ամէն ինչ :

Իւր կառքին խորը պահուած Լէոնի առւնը գնաց , Լէոն իրեն հետ ձաշելէ վերջ իրմէ բամնուելով գայած էր Թատրոն , ուր չ'ուզած էր երթալ ժիւլիա , ուրեմն ստոյդ էր թէ Լէոն տունը չէր , իւր ուզածն ալ այս էր :

— Պ. ար կրիմ տունն է հարցուց գոնապանին :

— Ո՛չ , Տիկին պատասխանեցին իրեն :

— Բայց իւր սենեկապանը հնո՞ւ է :

— Այո , Տիկին :

— Բաւական է պատասխանեց ժիւլիա և վեր ելաւ :

— Ֆլորանթէն ըսաւ ծառային , որչափ կը վաստիս հոս :

— Ավարը 450 ֆրանք , Տիկին :

— Կ'ուզեն կրկնը վաստիլ :

— Ուրիշ տեղ մը :

— Ո՛չ , հոս մնալով , բայց քեզ ըսելիքս ընելով , ամիսը 300 ֆրանք , արհամարհէլի չէ :

— Խօսեցէք Տիկին :

— Ուր կ'երթայ տէրդ յաճախ :

— Վարէն փողոցը :

— Պ. ար Պրիոնի տունը :

— Այո , Տիկին :

— Ցեանյ :

— Սէն-Բէր փողոցը :

— Պ. անէրմին տունը :

— Այո , Տիկին :

— Գիլեր քիչ մը ակրոջդ ըրածները ֆլորանթէն . համարձակ պատասխանէ :

— Այո , Տիկին :

— Կը կարդաս ք'չ մը այն ամէն նամակները որք մէջ տեղու կը թողու , և նաև անոնք զօրս կը պահէ , երբ առիթը ներկայանայ :

ֆլորանթէն վարանեցաւ :

— Մի վախսար , ըսաւ ժիւլիա . քեզ մասնելու համար չ'եկած եմ հոս , ընդհակառակն պէտք ունիմ քեղմէ :

— Ուրիշ Տիկինը գուշակից , ըսաւ ֆլորանթէն , ծառայ մը պէտք է զիտայ թէ սրբ տունը կը գտնուի . յաւելցուց իբր թէ ներում գտնելու համար :

— Ճիշտ է , ըսաւ ժիւլիա , քու 300 ֆրանք շահելու համար պէտք ես ինձ համար ընել ինչ որ քեզի համար կ'ընես :

— Այսպէս զետին ձգուած նամակները . . . :

— Անոնք պիտի չի բերես ինչ , այլ պահուածները :

— Ի՞նչպէս պիտի բնեմ :

— Ըստ պատշաճ բան մի : Այսպիսի բաներու համար նախապատի կարասի մը ունին միշտ : Ուր կը պահէ Պ. ար կրիմ իւր նամակներու :

— Զի պահէր Տիկին , այս կ'այրէ զանոնք :

ժիւլիա իւր ըստիթերը խածաւ :

— Ուր կը պահէ իւր պէտքական թուղթերը շարայարեց :

— Այս պահարանին մէջ , պատասխանեց ֆլորանթէն և Պուլէ կարասի մը կը ցոյցնէր որ նախասենեկին երկու պատուհաններուն մէջ տեղ դրուած էր :

— Իւր վրաց կը կրէ միշտ անոր բանալին :

— Այո , Տիկին :

— Երկրորդ բանալին մը չինել տալ պէտք է :



— १८५७ —

— Առաջինը մարդիկնե՞ն առնելով և կարծեցընելով անորթէ կորսնցուցած է զան :

Այս առաջին բանալին ինձ պիտի յանձնուի . բանէ մը
մի՛ վախնար Գլօրանթէն , այս գործին տակ կնոջ մը նա-
խանձը միայն կայ . քու պարտրդ միայն ամէն օր ինձ գալ-
ե տիրոջդ ուր եղած ըլլալը իմացընելն է , եթէ նամակները
ընդունած է , եթէ պահած կամ այրած է զանոնք , կ'ի-
մանամ :

— Ujñ, Sþlþñ =

— Վաղը առտաւ բանալին:

— Եւ վաղը իրիկուն տեղեկութիւնը :

— Այս , ահա առաջին ամսականդ :

ԺԵՂՈՎԱ ԽԵՐ ՔՍԱԼԸ ՖԼՈՐԱՆՑԻՆԻ ԵՐԿՆԵցուց :

— Եթէ երբէք կին մը զայ հոս , յաւելցուց ժիւլիա ,
պէտք է որ տաս վայրկեան ետք իմանամ , տաս վայրկեան ա-
ռաջ եթէ կարելի բլայ :

— Արոշուեցաւ կրկնեց Գլօրանթէն : ԱՇ , Տիկինը կրնայ
մտնայ , իւր մառ զածը պիտի գուշակեմ :

— Աւքեմի շատ ճարպիկ ե-

— Տիկինք այսուի տեսնէ :

— Կոտըիւն մանաւանդ :

— Թող տիկինը հանդիսաւ ըլլայ :

Հետեւեալ օրը Թիւլիան բանալին ընդունեցաւ :

Ի՞նչ կ'ըսէր Մարի մինչդեռ իւր վրայ այնքան կ'զբաղէին , և և էրր Ժիւլիա առաջեն կը աեսնէր իւր ամուսինը խարելու վայր-կեանը : Իւր սիրտը հօր , մօր , էմմանուէլի և իւթ որդ-ւոյն մէջ կը բաժնէր , բայց պէտք ենք յաւելու թէ ան-մեղ կինը էմմանուէլի և իւր աղջկան շնորհիւ քիչ մը կը նենդէր , և իւր նամակներուն մէջ ալ լտիսուր բառեր չի կային :

四

Ամելիայն աշխատասիլ Ենչ որ օր մը Քլէմանթինի կը դրէվ :

« Իմ վերջին նամակներէ միոյն մէջ կ'ըսէի քեզ թէ Պ.
Աէն տը Կրիմը որ ինձ կնութեան առնուլ փափաքեցաւ, չէ՞ր
համարձակէր դաշ ոչ հօրս և ոչ ամուսնոյս տունը, և եթէ
կը յիշես . կ'ըսէի քեզ թէ անիրաւ էր և կ'երեւ թէ կա-
րերութիւն կ'ուտար այնպիսի բանի մը՝ որ ըստ ինքեան ան-
կարեսը էր : Լաւ ուրեմն, քաջութիւն ստացաւ և նորէն
երեցաւ, իմ հաւատաբիմերէս մին եղած է, և կարծեմ
թէ կը քճնի ինձ : Կը համկնաս թէ և ոչ իսկ բառ մը ըսի
ասոր վրայ կմմանուէլի , վասն զի այս երկտասարդին գէմ
ինքզինքս պաշտպանելու համար և ոչ մէկէ պէտք ունիմ :
ինձ ըրած քճնումը քիչ մը պիտի զուարձացընէ զիս : Մար-
դիկ զարմանալի են, կարծես թէ 18 ամիսէ 'ի վեր կար-
դուած ըլլալով պէտք են ձանձրացած ըլլալ իրենց ամուսի-
նէն և իրենց պահանջածը տալու պատրաստ : Թերես միւս
կանայք այսպէս են, այն ատեն մեծ տարեքրութիւն կայ առ-
նոնց և իմ մէջ: Իմ ոյժիս վրայ չեմ պարձենար, իմ
կիս համար ունեցած զորովոյս մէջն է, երկու պահապաններ
կիս համար ունեցած զորովոյս մէջն է, երկու պահապաններ
զորս Աստուած զբած է իմ դրանս սեամին վրայ և որք՝ զիս
բանակէ մը աղէկ կը պաշտպանն : Խիստ զեղեցիկ տարիու-
հի մը ունի, ինձմէ շատ առելի ազւոր, յիշաւի, և
չեմ զիտէր թէ ինչու իւր կեանքը անոր ծնդաց բուլ չանցը-
նէր : Ամէն ինչ տարօրինակ կերպիւ կենաց փոքր պատա-
հարներու մէջ կը շղթայուին իրարու: Աղէկ կը յիշես այն թը-
խագոյն կինը՝ զոր թատրոնը տեսանք որ իւր ձեռքը անդա-
մանդեայ աղարանջան մը ունէր, և զոր նշանիւ տուա-

մեզ, Զիշտ այն կինն է ու, որ Կորիմի սիրուհին, կամ եթէ չէ, ամէն ինչ կ'ընէ այնպէս հաւացուելու համար, վասըն զի ամէն տեղ անոր հետ կրտեսնեն դինքը:

«Ինձ գերայելող զործին դաշնալու համար, ահա ասիկ ինչ որ տեղի ունեցաւ երեկ: Գիսես թէ որչափ հոմարձակ և անկելծ է Էմմանուել, իւր ձեռքու ու. Կորիմի երկնցուց հրահիբելով զայն որ զաւ մեջ տեսնելու. և չիշւը իսկ թէ ժամանակաւ մարդկին հաճոյ թէ ե այ, և թէ մարդիկը կորցաւ իմ վրայ մտածէ, Էմմանուել, որիներու սիրու իրենին նման կը կատաձէ, Թաս քայլականութեան մէջ կասկածու և ահարու է: Ու որ Կորիմ յաճախ զաւ տեսնելու կ'զայ, և զրեթէ մի ու այ ժամերուն ուր ամուսինս ժողովակ: է. Ընդհանրապէս մայրու կամ հաւրս կամ ու. որ Պէյ հոն են, բայց երբեմն առանձին կ'ըլլամ, ինչպէս երեկ, օրինակի համար: Միայն նասակցութիւնը սկսած ինչեն հագեցայ թէ մարդիկը զբաշեալ էր, բայց զեռ չէի կասկածէր թէ այսրան մէկին յայտնութիւն մը պիտի ոնէր, կը հաւաստեմ քեզ թէ կ'իմանամ ա, ն հաճայր՝ զոր կ'զգան քանի մը կիներ ինքիններին քննել տալով: Որոսրդութիւն մ'է այս որու մէջ որսօրդ միանդամայն որս կ'ըլլան և պէտք է զուար ճացոցիք ըլլալ այս անոնց համար՝ որք ուրիշ բան չ'ունին ընելու:

«Եթէ այսպէս խօսքէս միշտ չեղմ, երբէք եղելութեան պիտի հասնիմ:

«Ո. որ Կորիմ և ես մկսանք այն հօսակցութիւններէ մին որ և ոչ բանի մը պիտի ծառաւէր եթէ մտածան մը զի՞ մակը, և պատրուակ մը չըլլար ըսելու ինչ որ չեն կրնար շուա մը ըսել: Եւ ասիայն կան տեսակ մը մարդիկ զըրս քէ ատենէ ի վեր ճանչելով խիստ անհամ և վհասեցուցիչ կը գտնեմ: Ասուք այն մարդիկն են՝ որք կ'ուզան, ինչպէս որ կ'ըսեն, քեզ այցելութիւն կ'ըսեն, որոնց համար այցելութիւնը սովորաւթիւն մը, պարաբ մը, և պէտք մ'է, զայ

աըն զի ասկէ՛ զատ ուրիշ բան չ'ունին ընելու: Այս մարդիկը երբէք զգուշաւորութենէ չեն հեռանար ոչինչ իրենց չափ պատշաճաւոր է, բայց ոչինչ իրենց չափ ձանձրացոցիչ: Աը հասկընաս այն մարդիկը որ փողկապ մի կը հազնին, ձեռն ոցներ և հակուստ մը և քեզ ասոր նման խօսքեր ըսելու համար կ'ուզան:

«— Երեկ Օրերայ գացիք, Ցիկին: «— Այս, Պարոն: «— Ի՞նչ կը մտածէք այս ներկայացման վրայ: «— Չատ աղլոր էր: «— Կ'ըսեն թէ Ռոսինին նոր օրերայ մը պիտի ունենանք: «— Աւելի աղէկ: «— Անոր վրայ շատ կը խօսին: «— Նիմմը գիտէք: «— Ձեռ դեռ: բայց կ'երեկ թէ շատ աղլոր է: «— Ռոսինի ուրիշ կերպ կրնայ ընել: «— Կոմուհույն պարահանդէսը երթալու միտք ունիք: «— Դեռ չեմ գետէր: «— Չատ սիրուն պիտի ըլլայ ընկերութեան ամենէ ընտրը մասը կ'ընդունի: Ամէն զելենիկ կիսերը հոն պէտք են ըլլալ, չէք կրնար պակսիլ անկէ: «— Երբ գովել ուզեն զքեզ ահա այն կերպին կը գովեն: Ասիկայ ժամ մը կը տեէ, որմէ յետոյ ուրիշի մը տաւ կ'երթան և այսպէս հետզետէ: Եւ այս մարդիկը կենցաղագէտ մարդիկ կը կոչուին, և ըստ սովորականին զանոնք մինչեւ իսկ իսելացի կը գտնեն: Ինչի՞ կը ծառայեն այն մարդիկը երկրի վրայ: Ուրեմն բան մը չեն սիրեր որ այսպէս իրենց ժամանակին տէրն են և կը նան այնքան անօգուտ տեղը վատունել զայն: Կան կիսեր՝ որք չեն կրնար առանց անոնց ապրել, Ես աւելի աղէկ ունիմ որ՝ ինչպէս ու. ար Կորիմ, իրենց այցելութիւնը նպատակ մը ունենայ: Գէթ բոլորովին

ինքնաշարժ մեքենայ մը չըլլայ աշացդ առջև ունեցածդ : Պ. տը Կրիմի հետ մը խօսակցութիւնը մի և նոյն յառաջաբաններով սկսաւ բայց յայտնի էր ինձի՛չամար իսկ թէ այսպիսի գործերու մէջ վարպետ չեմ, թէ ինչպէս զնդախաղ խաղացող մը իւր ձեռքը կը շարժէ, Պ. տը Կրիմ զնդակիր նետելէ առաջ կը դարձընէր զան : Ուզեցի անմիջապէս ես ըսկիլ :

« — Իտալական Թատրոնի վերջին ներկայացման կայլք, Հարցոց ինձ :

« — Այս, Պարոն, և կարծեմ թէ զձեղ հոն տեսայ : Արդարեւ հոն էի :

« — Կողմանկի օթեակներէն մէկուն մէջ, այնպէս չէ : « — Ճիշդ է, ըրաւ Պ. տը Կրիմ կարմրելով :

« — Պ. տը Պրիոնի կը անդէի թէ դուք էիք, և կը յամռէր ինձ ըսելու թէ չէ, սակայն հազիւ իլը տեսնուէիք . օթեակին խորն էիք, և առջեւ խիստ գեղեցիկ իին մը նըստած էր :

« — Թխաղյն է . պատասխանեց Լէոն արհամարհելի շեշտով մը , և որ իմ մագներուս դոյնին շողոքորթութիւն մ'էր :

« — Ոչ, ուե մազերէ չ'ախորժիլ մի՛ ձեացընէք, պատասխանեցի ժամտելով . շատ գեղեցիկ է նէ և ինձ չափ աղէկ գիտէք այս : Եթէ անոր վրայ գէշ կը մտածէք, երկար ժամանակէ ՚ի վեր չէ, վասն զի գեռ երէկ կը խօսակցէիք, Շանդէլիքէի մէջ նորա կառքին գոնակէն այդ մի և նոյն կնկան հետ՝ որու յաճախ կը պատահիմ : Հետաքքիր եղայ իսկ հօրս հարցընելու եթէ զի՞նքը կը ճանչէ, բայց մայրս պատասխանեց թէ առաջին անդամն էր որ կը տեսնէր զան :

« — Արդարեւ այդ տիկինն օտարական է, պատասխանեց Պ. տը Կրիմ նորէն կարմրելով :

« — Իտալացի է, դրաւ կը դնեմ :

« — Ճիշդ է, Տիկին :

« — Կը սիրեմ այդ կիները, գեղեցիկութեան Ճշմարիտ տիտարներն են :

« — Ներողամիտ էք անոնց համար, ինչպէս պէտք է ըլլաւ կին մը իւր հապտակացը համար :

« Բաւական գոեցիկ էր այս, բայց պատասխանեցի . տեսնելու համար՝ եթէ Պ. տը Կրիմ իմ պատասխանէս օդուտ պիտի քաղէր :

« — Ճշմարիտ քծնող մ'էք, Պ. Մարքիդ, և շատ կ'ուղէի որ Պ. տը Պրիոն քիչ մը ձեղ նմանէր :

« — Յօժարակամ պիտի ընդունէի փոխարինութիւնը, պատասխանեց, և դիւրութեամբ պիտի հաւանէի ըլլալու ինչ որ է նա :

« Կարմրելու կարգը իմս էր . բանի մը կ'սպասէի բայց ոչ այսքան գէշ Ճաշակով պատասխանի մը :

« Մարքիզը տեսաւ անշուշտ իւր ըսածին իմ վրայ ըսրած գէշ տպաւորութիւնը , վասն զի յաւելցուց իւր առջի ըսած խօսքին հետեւլով՝ որու ուրիշ միտք մը տալու աշխատեցաւ :

« — Ամն տեղ Պ. տը Պրիոնի վրայ կը խօսին, և ամն մարդ անոր տեղը երջանիկ և հպարտ պիտի ըլլար :

« — Երբեմն շատ տխուր բան մ'է այս ինձ համար, յարեցի, վասն զի մինչդեռ իւր անունը կը մեծցընէ ատեանին մէջ . շատ անդամ կը ճանձրանամ ես հու :

« Թերեւս անիրաւ էի այսպէս խօսելով, այս խեղճ երիւ տասարդը դրգելու որպէս զի խոսութանութիւններ ընէ, բայց իւր շահին համար կ'ընէի, և որպէս զի մեր իրարու հետ ունեցած կայութիւնը կարգադրուէր :

« — Չանձրութիւն զոր տալտկալի այցելողներ կ'աւելցըն նեն, կրկնեց նա :

« — Յանձնի ըսի, պէտք էի ըսել և երբ առանձին եմ Կատիածոտ և շողոքորթ էք Պ. տը Կրիմ :

« — Աւրեմն Տիկին, աճապարեց ըսելու . ելեւ կը ներէք պիտի շարունակեմ գալ ձեր ձանձրութեան քիչ մը մասնակցիլ :

« — Գժբաղդաբար կը մեկնիք :

« Ալբարև Պ. տը կրիժ . իւր վերջին այցելութիւններէ մէկուն մէջ իւր Բարիզէ հեռանալու դիտաւորութիւն ունենալը յայտնած էր ինձ . Թերեւ այս բանս ըսելով կարծած էր թէ իւր երթին գալափարը իմ սէրս պիտի արթնցոնէ :

« — Ճիշդ է պատասխանեց ինձ, բայց եթէ օրուան մէջ ժամ մը զնեղ զուարձացնելու կարողութիւնը ունենայի պիտի չի մեկնէի :

« — Եւ ինչո՞ւ այդ զո՞չողութիւնը պիտի ընէիք, որու խարտեաշ մազերը պիտի չի կրնային երախտադէտ ըլլալ և որով թերես սև մազերը պատժէիք :

« — Այդ կարծեցնել կ'ուտայ ինձ թէ իմ Ճամբորդու թեան նպատակէս չի հեռանալ պէտք եմ :

« Անչո՞ւ, յաւելցոցի Ճշմարիտ անդթութեամբ, մանական մը նաևն կը զանգատիմ ես, առանց զանդատելու պատճառ մը ո նենալու և եթէ Էմմանուէլի տարակայութեան ատեն տրտում եմ, վերաբարձի՞ն՝ աւելի երջանիկ կ'ըլլամ . Նաև, ատեանը Էմմանուէլի ինամբէն պէտք պիտի չ'ունենայ միշտ և պիտի կրնայ ինձ հետ Ճամբորդել : Այս միջոցիս Մարիան ներս մտաւ աղջկիս ինձ բերելով որպէս զի գրկեմ :

« — Օդը աղո՞ր է, ըսի Մարիանի, առ կառքը և քիչ մը պատցուր Քլօթիլար :

« Ուղիւ, որ աղջկիս մօրս անունը կրէ :

« Գրիեցի մանուկը . ծնդացս վրայ խաղցոցի և Մարիանի յանձնեցի, այս տեսարանը կարծես թէ Պ. տը Կրիժը լուսեց, նէր :

« — Ներեցէք ինձ, ըսի, զնեղ այս ընտաննկան պարագաներուն հանդիսատես ընելուս բայց երբ կարգուիր, մայրերու

Երջանկութիւնը պիտի հասկնաք :

« Մարիան Քլօթիլարի հետ գուրս ելաւ :

« — Կարգութիմ, կրկնեց առ Կրիժ, ինչ օգուտ ունի, և որու հետ :

« — Ինչո՞ւ այդ աղւոր օտարականուհին չէք առնուր :

« — Ո՞վ ըստ ձեզ Տիկին թէ կարգուած չէ նէ, և սակայն միթէ կը սիրեմ զինքը հետը կարգուելու չափ :

« — Ինչո՞ւ պիտի չի սիրեէիք զայն, գեռահաս է, զեանի է :

« — Մէկը կը սիրէ պատասխանեց Մարիիզը :

« — Որ թերես զինքը չի սիրէր : Միշտ այսպէս է, ըսի այնպիսի ձայնով մը որ կէս փիլխոփայական մելամաղձութիւն և կէս մը հեղնական փիլխոփայութիւն կը յայտնէր :

« — Որ ալ զինքը չի սիրէր, կրկնեց Պ. տը Կրիժ :

« — Խւր յանցանքով հարցուցի :

« — Ոչ, բայց այս մարդուն կենաց մէջ այնպիսի պատահարներ անցան որ անոր համար ունենալ կարծած սէրը ջընջեցին :

« — Բոլորովին :

« — Այս, և այս սէրը ուրիշի մը վրայ կերպնացոց, որով կը յայտնէ թէ ալ գարման չի կայ,

« — Բայց այս միւսը կը սիրէ զնէ :

« — Ավասո՞ս ոչ :

« — Գուցէ նաև, կրկնեցի, ծանրապէս սկսուած խօսակցութեան նոր հողին վրայ սիւալ քայլ մը չընելու համար գոյցէ նաև այս անձին սէրը յամառութենէ յառաջ կ'ուզայ :

« — Ոչ, Ճշմարիտ սէր մ'է այն, այն տարփանքներէ մին որմէ կրնան մեռնիլ :

« — Եւ որմէ չեն մեռնիր :

« — Ինչ որ գմբաղդութիւն մ'է, վասն զի մահը մոռացումն է :

« — Գիտէք Պ. տը Կրիժ թէ այդ վշտերը շատ լու

Համար կ'երեիք :

« — Վասն զի զանոնք կրած եմ, Տիկին :

« — Եւ կը Ճանչնաք զայն՝ որ այդպէս կը տառապի :

« — Շատ :

« — Ինչու չէք մնար զինքը միմիթարելու համար :

« — Ինձ հետ կը մեկնի :

« — Թերես անիրաւ է :

« — Ի՞նչ բանի մէջ :

« — Եւ միթէ յոյս ունի :

« — Ոչ :

« — Այդ խօսքը սիրուած անձին համար առաքինութեան դովանանք մ'է :

« — Եւ սակայն կրկնեց մարքիզը, կը խրատէիք անոր որ մնայ :

« — Այս :

« — Բայց եթէ ձեզմէ խորհուրդ հարցոնելով ըստը ձեզ. Տիկին, անոր քովէն պաղութեամբ անցնելու ոյժ շունենալս կ'զլամ, անոր՝ զիս կը սիրեմ . . . :

« Տը Կրիժ այս խօսքին վրայ վարանեցաւ :

« — Զոր կը սիրէք, որչափ ժամանակէ ՚ի վեր, թերես ամսէ մ'ի վեր երջանիկ է նէ և իւր երջանկութիւնը կը տառապեցընէ զիս, եթէ վերջանէս ըստը ձեզ, թերես օր մը բաւական յանդուզն ըլլար իրեն ըստը համար թէ զինքը կը սիրեմ, և պիտի մեռնէի եթէ մերժէր զիս, ի՞նչ պիտի խրատէիք իրեն :

« — Պիտի խրատէի նորէն որ մնար, պիտի ըստի իրեն, ի՞նչ օգուտ ունի բաժնուիլ ընկերութենէ մը՝ որ կրնայ սփոփել զձեզ, և այն կինէն՝ որ կրնայ ինքն իսկ մէքն բը ժշկել զձեզ, մնացէք, յաճախ տեսնուեցէք հետը և ձեր սէրը՝ մտերմութեամբ եղբայրական սէր մը պիտի դառնայ : Զի կրցաւ կամ չուղեց ձեր կինը ըլլալ, հետեաբար չի կրնար կամ չուղէք ձեր սիրուհին ըլլալ, բայց կրնայ և

կ'ուղէ անշուշտ ձեր բարեկամուհին ըլլալ, բացակայութիւնը կը բաժնէ, բայց չի մսիթարէր, կը գառնան կարծելով թէ ալ չեն սիրէր, և կը զարմանան զիրենք բերող կառքէն իջած ժամանակին տեսնելով թէ իրենց սէրը իրենց կ'սպասէ : Սովորութիւն, կարծեմ այս է անյօյս սիրոյ զերեզմանը :

« — Բայց եթէ նորէն յաւելուր յարեց Պ. աը Կրիժ : Այս սէրն որչափ գժբաղդ և որչափ անկարելի որ է, այս սէրն է որ զիս կ'ասլրեցընէ, և զայն հանդարսութենէ ՚նախապատիւ կը սէպեմ, այս սէրը մարելով՝ իմ սիրտս միայն մոխիր պիտի գառնայ և կեանքս առանց պատճառի, առանց իրաւունքի, առանց արդիւնքի պիտի շարժի, կենդանի մաշ մը կը խրատէք ինձ, միայն վիշտը Ճանչցող դիակ մը կ'ուղէք ընել զիս, ի՞նչ պիտի պատասխանէք Տիկին :

« — Այս ատեն պիտի ըստի իրեն, մեկնեցէք, բայց երբէք մի վերադառնաք :

« Պ. աը Կրիժ ոտք ելաւ :

« Չեռքս երկնյուցի իրեն, վասն զի իրական կերպիւ յուղուած էր :

« Այդ կինը կարդուած է, յաւելցուցի, այսպէս ըստի ինձ զոնէ, այսինքն մաքուր անուն մը ընդունած է, և պարտասոր է զայն իւր ընդունածին պէս իւր զաւակաց զգելու: Ուրեմն պէտք է որ ձեր բարեկամը իմանայ թէ եթէ մնայ, իւր յաճախակի այցելութիւնները կրնան վտանդի դնել զայն, վասն զի պէտք է իւր սէրը խստովանած ըլլալ: Ուրեմն անոր համար շփոթութիւն մը պիտի ըլլար զայն միշտ տեսնելը: Կին մը, եթէ մինչեւ անդամ ինքընքին վրայ վասահ է, չուղէք շտու անդամ առանձին զտնուիլ մարդու մը Տիկ որմէ այդչափ սիրուած ըլլալը զիտէ, թող ձեր բարեկամը երթայ զայն տեսնելու որչափ որ ովք, երբ զիտէ թէ անոր ամուսնոյն պիտի պատահի, և եթէ կանանց սիրտը կը Ճանչնամ, երջանիկ պիտի ըլլայ այս կինը զայն այսպէս ժամանելով, վասն զի ասիկայ իրեն համար իւր զդայմանց յարդանաց և ա-

նաբատութեան ապացոյցը պիտի ըլլայ , ըսէք անոր այս առնը , և յաւելցոցէք թէ այս խրատը կնոջ մը կողմէ կ'ուզայ , թերես առելի կարևորութիւն տայ անոր : Ներեցէք ինձ եթէ կը բաժնուիմ ձեզմէ Պ. տը Արիմ , պէտք է որ երթամ ամուսինս ատեանէն առնում :

« Խելչ տղան խօսք չի դտաւ ըսելու , ձեռքս համբարեց և մեկնեցաւ :

« Աշաւասիկ սիրելիգ իմ Քլէմանթին , Պ. տը Կրիմի և իմ մէջ երէկուան անցած տեսարանը : Աղէկ ըրի , անիւրած էի այս կերպիւ վարուելով , մարքիզին այս տեսակ քծնումին մէջ միայն տղայական բան մը տեսած էի նախ . որ կը ռնար զիս զուարձացընել , բայց երբ իւր գեղերանքէն աւելի ծանր բնաւորութիւն մը ճանչցայ , մէկ հարուածով ուզեցի լմացընել , սակայն զիս ձգելու ժամանակ այնքան տխուր էր՝ որ ցաւ պատճառեց ինձ , դուցէ կը սիրէ զիս , այն ատեն կը դժամ իր վրայ :

Տիկին տը Պրին այս նամակին պատասխան մը առաւ որ միայն այս խօսքերը կը պարունակէր :

« Գթա իւր վրայ եթէ կ'ուզես . բայց զդուշացիր » :

ՀՃԱ

« Զդուշացիր , կ'ըսես ինձ , զրեց անմիջապէս Մարի Քլէմանթինի : Զդուշանալ և Բնչ բանէ Աստուած իմ , Պ. տը Կրիմի սէրէն : Խենդ ես : Այս սէրը վառանգաւոր ըլլալու համար պէտք էր որ անոր մեղսակիցը ըլլայի և իմ կողմէս զդայի զայն : Արդ չեմ կրնար հասկնալ թէ ինչու պիտի ենթադրէիր թէ կընամ Պ. տը Կրիմը սիրել , միջէ ալ զիս

Ճաշնար , և պէտք է որ իմ զգացումներս և մտածումներս իմացնեմ քեզ : Ուրիշ կին մը կրնար հրապարուիլ Պ. տը Կրիմի անունէ , երիտասարդութենէ և վայելչութենէ , կը հաւանիմ , բայց ես միթէ պատճառ մը ունիմ , ներում մը պիտի ունենամ : Հայրս , մայրս , ամուսինս , զաւակս միթէ իյր զիսուս վրայ վահան մը բռնած չեն , որ զիս , աննուածելի կ'ընեն : Իմ ալնանանեացս և ինքզինքիս ունեցած յարգանքս , Էմինանուելի համար ունեցած միշտ մի և նոյն սէրս աչքիդ բաւական երաշխաւորութիւններ չեն , բարեկամուհին մը աչքին՝ որ այնքան լաւ պէտք էր զիս ճանչնալ : Օ՞ն , չէիր զիտէր թէ ինչ կ'ընէիր , սիրելիգ իմ Քլէմանթին ։ Երբ այս շատ կարճ և միանդամայն շատ երկար տողը զիեցիր սակայն չեմ պահէր քեզմէ թէ իմ ամուսնոյս ամենօրեայ բացակայութիւններով ունեցած պարապոյ ժամերուս մէջ չուզեցի Պ. տը Կրիմի քծնումնով զուարձանալ , և տեսնել թէ ինչպէս , կը վարուին այն անաւակ ըստուածները՝ որք ընսանիքներու մէջ շփոթութիւն կը պատճառեն , բայց կը խոսանվանիմ թէ յալթուելու մեծ փափաք մը ունենալ պէտք են որպէս զի սյաքան փոքր փորձութիւններէ ընլիքին : Պետք է մանաւանդ , վասըն զի չեմ ուզէր մեղադրել անոնք որ ինձմէ նուազ զօրաւոր են , և իրենց սրախն մէջ չ'ունին անուն մը՝ որ ամէն հարուածներէ ապահովուին , ինչպէս որ պիտի ընէին միջին դարու կախարդներու հուռութիւները :

« Այս հուռութիւները ուրիշ բան ըլլալ պէտք չէին , բայց միայն միրուած անձերուն ունեցած հաւատքը , իրենց վիզա կախուած յիշագիրը (médailon) կամ խաչը իրենց ըրած երդումը շարունակ յիշեցընելու համար սահմանուած էր . և հասարակաց թերահաստութիւնը առարկային ֆիզիքական զօրութեան կը հաւատար , յիշագիր կամ խաչ , միջացեռ պարզապէս պէտք էին ըսել : Մարդս զօրաւոր և աննուածելի ընողը այն մտածումն է թէ իւր կեանքէն ուրիշ կեանք մը կատուած է , և եթէ ինք մեանի՝ ուրիշ մ'ալ կը միոնի : Զինքը

պահողը , իրեն համար Աստուծոյ ուղղուած ամենօրեայ ալօթքըն է , և որ մաքուր մնացած սրտէ մը կ'ուղղուի , վասն զի սիրուած է , սիրուած՝ վասն զի մնացուր է : Ունիմ այս բժժանքը , ես , կը սիրեմ և սիրուած եմ , ուրիմ վախնալու բան մը չ'ունիմ , ոչ աւելի կը հոգարտանամ , և ոչ ու բիշներու համար իւստ կ'ըլլամ :

« Արդ քու վրայ՝ կանքնիք :

« Միթէ ալ զիրար պիտի չի տեսնենք Պ. Պարիլիար՝ որ ինք նասէր մ'է , մշտնջենապէս Տրէօ կ'ուզէ պահել զքեղ։ Զի զիտէր ուրեմն թէ Բարիզի մէջ բարի բարեկամուչի մ'ունիս որ զինքը եղբօր պէս պիտի ընդունէր վասն զի զքեղ քրոջ պէս կը սիրէ : Եթէ չի կրնար քեղ ընկերանալ բաւական մեծ չետ մինակի գալու և քանի մը աղւոր օրեր ինձ հետ անցունելու : Պ. Պարիլիար այդշափ նախանձելով կրնայ նախատել զքեղ։ Յիրաւի , ով որ զմզ տեսած ըլլար ասկէ երկու տարի առաջ , մը անբաժան վիճակին մէջ , հիմալ զմզ ՅՈ մընով բաժնուած , և իրարու հանգիպելու համար քայլ մը չ'առնենիս տեսնելով պիտի չի հաւատար իւր առջի տեսաժին : Մենք որ երաներու մէջ անգամ մեր երկու գոյսթիւնները իրարու կը միացընէինք , որ երջանկութիւնը միայն մեր բարեկամութեան շարունակութեամբ տեսած էինք , Բնչպէս կ'ըւլայ որ թիթեակցելով միայն գոհ ըլլանք , ջանա այս խնդիրը լուծելու , գու որ երբեմն ամէն բանին իմաստը կը զսնէիր , վերջապէս երջանիկ ենք , այս բաւական է մեզ : Մարմայ աշերէն զատ , որ միայն մօտեցած հեռաւորութիւն մը կը տեսնէ , միթէ հոգւոյ աշերը չ'ունինք , որու միջոցաւ հեռաւորութիւնները կը բառնանք : Միթէ զքեղ չեմ տեսնէր այնքան որոշ՝ որ իրը թէ ինձ հետ մի և նոյն կրակարանին մօտ նստած ըլլայիր , կը ճանչնամ քու սովորութիւները , քու բնաւորութիւնը , ամբողջ հոգին , տեսայ բնակած տունդ , քու դիմաց գծաղբութիւնը մօրս գծաղբութեան նման մորիս մէջ դրոշմաւած են . այս բաներու միջոյաւ երբ քու վրայ կը մտա-

ծեմ՝ և այս յաձախ կը պատահէ , իմ սիրտս և Երևակայութիւնս քու կենաց կը կցի : Քու երթեւկը կը տեսնեմ , զրեթէ կը լսեմ քու ձայնդ ստոյդ եմ թէ քեղ բան մը չի պատահէիր , վասն զի եթէ ամենափոքր բան մը հանդպէր քեղ՝ ցաւ մը պիտի զդայի և աղաղակ մը պիտի հանէի :

« Ամուսինս այս միջոցիս շատ կ'աշխատի : Քաղաքականութեան ամէն գալունիքներու միջամտիս եմ : Կը յիշես Էմմանուէլի ըրած հարցումներս մեղ տեսնելու եկած առաջին օրը : Այսօր արհամարհանօք պիտի նայէի այն կինը որ անոնց նմանը պիտի ընէր : Ամէն գաւերու , նենցութիւններաւ , միջոցներու և արդիւնքներու տեղեակ եմ , և այս մեծամեծ բառերը , հայրենիք , ժողովուրդ , որոնք այնքան քաջ մարդոց սիրտը բարակել կ'ուտան իրենց Ճշմարիտ մորդկ կ'երեկն ինձ : Այս երկու բառերը այն թելերն են որոնցմով կրնան ամէն քաղաքական պահումապատանքները խաղցընել , և աս իկայ հարիւրաւոր տարիներէ ՚ի վեր :

« Այս մեծ բաներու ինքնազննութիւնը մօտէն նայելը շատ տխուր բան մ'է , բայց զիս երջանիկ և հպարտ ընողը Էմմանուէլի այս ամենու մէջ ունեցած արդար և վեհանձն բնաւորութիւնն է : Սակայն այն անկախութիւնը թերես քիչ տաենէն յաջողի իրեն : Նոր պաշտօնական դաշնակցութեան մը վրայ է խնդիրը , որոնց մէջ պիտի ըլլայ նաև Էմմանուէլ : Թագաւորը կ'սկսի հասկնալ թէ պէտք է որ ընտիր և զօրաւոր մարդերու հետ կապուի : Այս իբր զալունիք կը հաղորդէր քեմ՝ քեղ։ Էմմանուէլ երեք օր հետզետէ թիւլըրի գնաց : Պաշտօնէութեան առաջարկութիւնը ըրին , բայց պատասխանեց թէ պիտի ընդունէր եթէ ներուէր իրեն իւր ճանչյած բոլոր անկարգութիւնները չնչել և բոլոր երկրիս վաստահութիւնը խարող անձները փոխել : Կ'երեկի թէ շատ գժաւար է նաև կառավարութեան մը իրեն անիրաւութիւն ընողներէ ազատուլ , և պարկեշտութեամբ կառավարողներ գնել : Քաղաքականութեան մասին ուղղութիւնը շատ գժուար է : Կը յուսամ թէ Էմմա-

նուէլ՝ պիտի յաջողի , և վասն զի այս հաճոյը մը պիտի ըլլայ իրեն , վասն զի ըստ իս՝ պէտք ես հասկնալ թէ աւելի շատ կը սիրեմ իւր հետ Զուիցերիայի հովտի մը մեջ բնակիլ , քան թէ ամենէ փառաւոր պաշտօնատան մէջ : Այս փառասիրութիւնն է , իւր կա իր թող կատարուի : Կը սիրէ զիս Գաղղիոյ ատենակալ , պիտի սիրէ նաև երբ պաշտօնեայ պիտի ըլլայ :

Սակայն կ'սկսիմ իմանալ իւր սիրոյ տեսակը : Էմմանուէլ չի կրնար զիս սիրել Պլօրիանի հովտի մը կամ առաջին գեռատի գերասանի մը նման : Իւր միտքը մանկութենէ ՚ի վեր քաղաքական դաղափարներով սնած . իմ միակ խօսքով չի կրնար գոհ ըլլալ : Իւր հոգին շատ ընդարձակ է միայն սէրը պարունակելու համար : Ասիկայ , գետի մը պարունակութիւնը Ովկէանի մէջ թափելու պիտի նմանէր : Միայն թէ իրեն համար մինչեւ զիս չանչցած օրը կը պակսէի , առանց հանդարութեան մաքառում մը ունեցած էր . կատարելապէտ երջանիկ չէր . եթէ առանց մաքառուման միայն հանդարութիւն ունենար . բոլորովին ապէջանիկ պիտի ըլլար :

« Իրեն համար մամային անկողին մ'եմ , զոր՝ իրիկունը Ճամբէն յոդնած դառնալով կը դանէ , և որու վրայ կը քնանայ , որ իրեն հարկաւոր ոյժը կ'ուտայ հեակեալ օրուան համար : Ի՞նչ կ'ուզեալ : Կան բնաւորութիւններ որք միշտ շարժիլ կ'ուազեն : Մենք կանայքս , ինչ կրնանք ըլլալ այս բնաւորութիւններու համար , պէտք ենք հասկնալ զանոնք , զմայլիլ անոնց վրայ , անոնց նեցուկ ըլլալ և մեր սիրով՝ անոնց համար միիթարութիւն ու յոյս ներշնչել , սակայն Էմմանուէլի այս յուղուած կեանքը , ինձ ստոյդ երաշխաւորութիւն մ'է թէ զիս միշտ պիտի սիրէ : Որովհետեւ օրուան մէջ ինձ տալու միայն քանի մը ժամ ունի , իւր սէրը չի հինար : Ինչպէս պիտի հինար եթէ իւր կենաց ամէն վայրկեանները ինձ տուած ըլլար : Կ'իմանամ թէ մարդ մը և կին մը՝ որ ուրիշ զբաղում չ'ունին բայց միայն իրենց սէրը երբ երկու

կամ երեք տարի անցնի առանց մէկզմէկէ բաժնուելու կը յագենան , ինչպէս որ պիտի զգուեր ուտելու այն շատ սիրուած կերակուրէ՝ եթէ ամէն կերակուրի ատեն մի և նոյնը ուտուէր : « Ինձ տուած միջոցներու մէջ Էմմանուէլ սիրահարներու ամենէ զգայունն է : Ձեմ զիտէր թէ ի նչպէս սիրուած են ամես կանայք , բայց երբէք կարելի չէմ կարծէր որ իզմէ աւելի աղէկ կարենան սիրուիլ : Որպէս զի ինձ հետ բարեկամի մը պէս խօսի , որպէս զի կնօջմէ զատ ուրիշ բան մը ըլլամ իրեն համար , սակաւ առ սակաւ հիմակուան քաղաքականութիւնները սորվեցայ : Կը հաւատան թէ երբեմն ինձ խորհուրդ կը հարցնէ : Այս օրերը շատ հպարտ եմ : Որչափ բարի կը Աստուած որ կը ներէ սիրոյ՝ այսքան բացատրուելու կերպեր ունենալու :

« Սիրոյ մէջ երջանիկ ըլլալու համար կարծեմ թէ ոչ միայն սիրել զիտնալ հարկ է՝ այլ նաև սիրուիլ զիտնալ :

« Էմմանուէլի իւր աղջկան համար ունեցած դորովը անբացարելի է , պէտք է ըսել նաև թէ այն փոքրը Ռիւպէնի հրեշտակներով պսակ մը շնուած զերովբէներուն գէմքը ունի . Բնչ անչաւատալի բան է այս կեանքի փոխադրութիւնը : Որքն ցաւեր կը յիշեցընէ մեզ մեր զաւկին գէմքը , ինչ աքան յուգումներ կ'զգանք անոր թոթաված առաջին բառերէն :

« Եթայ , մանուկը կը մեծնայ , իւր ընթացքով մտացի կ'ըլլայ , իւր թոթովումը ձայն , իւր բնագդումները և կիրք : Կ'սկսի մեծաքայլ յառաջանալ այն Ճամբուն մէջ ուսկից կ'սկսինք իջնել , և որու մէջ տեղ՝ բնութիւնը ուզած է որ թողունք զանոնք , անշուշտ իւր սրտին ներելու համար այն գործապերը որոնցմէ պէտք ունի երջանիկ ըլլալու համար , և որոնք՝ մեր ինքնահաճ սէրը պիտի չի կը նար տալ , վասն զի ալ տալու բան մը չ'ունիք և միայն ընդուն պէտք ենք : Այդ աւելի աղէկ կը հասկնամ ինչ որ հայնիլ պէտք ենք : Այս աւելի աղէկ կը հասկնամ ինչ որ հայն ըլլու կ'ըսէր ինձ այս նիւթին վրայ : Որքան բաներ զակի մը մէջ : Երբ կը նկատեմ այս փոքր էակը գեռ առանց պիտի ԱՐՈ



առանց մտածման, որ միայն բնազդմանը իւր թերթը երկնցը-
նել պիաէ պէս ՚ի զինքը կրած կործքը գծուարատ։ կը հաւա-
խովի թէ ինչ ապազյ պահած է Աստուած այս տէար արա-
բածին՝ որ օր մը կինայ ամէն ձանաչումը պիափ տնենայ,
պիտի պիտի սիրէ . գուցէ պիտի տառապի, տեղ մը մարդու մը
անունը չենք պիտի ըլլայ ինչպէս կմանուէլ ինձ։ Յետոյ մեջ պէս
զաւակներ պիտի ունենայ, և իւր կարդին պիտի մեռնի, և
պիտի զայ ժամանակ մը որ միայն անուններ պիտի ըլլանք մեր յա-
շրդներուն համար։ Մեր ծերութեան պատկերները՝ պիտի
կախուին այն պատկերաց սրահին մէջ, զորս միատեղ տեսանք,
և մեր սէրէ, մեր երազներէ, մեր բերկրութիւններէ ոչինչ
պիտի մնայ և հազարաւոր տարիներ պիտի անցնին ուր պիտի
չըլլանք ալ և երկիրը մինչեւ ոսկորները պիտի կլլէ ինչ որ
մեր զաւակները արցոնէներով պիտի յանձնած ըլլան իւրեն։
« Ահա սաւայն ինչ որ է կեանքը : Այս խորհրդածութիւն-
ները ըրած միջոցիս է որ կը հարցընեմ իւրովի թէ ինչու
կմանուէլ փոխանակ ինքզինքը ամբողջ իւր աղջկան և ինձ
տալու, իւր ժամանակու կը նետէ ցնորական փառասիրութիւն-
ներու որք՝ մեր գյոււթեան չափ իսկ պիտի չի տեեն։ Ապա,
Քլօթիւտէ ժպիտ մը և անուպինէս համբոյր մը բոլոր այս սե-
տի զարմանաս, և սրոնց՝ կը յուսամ, պիտի չի հաւատաս։
բայց դու ամենէ լաւ դիտես թէ միշտ քիչ մը մելամալճոտ եղած
եմ. ինդալով՝ զիս Տիկին Աէրթէր կը կոչէիր։
« Կը տեսնես թէ որչափ Պ. աը կրիմէ վախնալէ հեռու եմ։
« Ուրեմն երկայն նամակ մը զրէ ինձ, վերջինը փոխարինե-
լու համար։

Տիկին Պարիլիար պատասխանեց,

« Եթէ զրեցի քեզ և Զգուշացիր սիրելի բարեկամուշիս »

այն է թէ անկարելի է մարդոց վրայ վստահութիւն ունենալ։
Ամենէ նուաղ Հրապուրիչները աւելի շատ յաղթութիւններ ու-
նին . որչափ շատ պէտք են յուսալ անոնք՝ որ Պ. աղջկարիմի
նման երիտասարդ, աղջոր, հարուստ և վայելու են։
Պիտես թէ միշտ քիչ մը հաւածած եմ զայն, և Պ. Պարիլի-
արի հանգստութիւն համար աւելի աղջկա ունիմ որ այդ երի-
տասարդը Տրէօ չի բնակի։ Քու ինքզինքիդ վրայ ունցած
վստահութիւնը պիտի չ'ունենայի ես, կը յուսամ թէ ամէն
եղած բաները՝ կրնան ըլլալ, արդ պատահած է որ իրենց ա-
մուսինը պաշտող կիներ զանոնք խարած ըլլան։ Միւս կինե-
րու հետ մի և նոյն հողէ շինուած ենք, սիրելիդ իմ Մարի ու-
րեմն զգուշանք, 18 տարեկան անձինք, ապահոյին հա-
մար պատասխանատու չըլլանք։ Պիտի կարծես թերեւ, իյս
նամակը կարդալով թէ մտքիս մէջ սէր մը ունիմ։ Միալդ
ուղղէ, իմ կեանքս շատ պարզ և հեշտ է։ Միայն ա-
մուսինս կը սիրեմ, որ գժրազդաբար քուկինիդ նման պաշ-
տոնեայ ըլլալու մօտ չէ, իւր մինակ ծանր զբաղտմն է,
տեսչութեան հաշիւներու մէջ իւր հօր օգնել։ Իւր միակ զուար-
ձութիւնը ֆիւթ նուալել իւր միակ երջանկութիւնը ես և
որդիս, սիրուն սրիկայ մը որ սքանչելի ամուսին մը պիտի
ըլլայ Օրիորդ աը Պրիմի համար եթէ Օրիորդ տը Պրիոն ի-
րեն համար շատ անտոհմ չի գտնէ զայն, երբ կարգուելու
տարիքը ունենայ։

« Նուաղ Հրապուրիչ մարդոց արկածներու վրայ գառնանք։
Պ. Պարիլիարի վրայ շատ լավոր բաներ լսեցի, երեսակայէ
սիրելի բարեկամուշիս թէ կարդուելէ առաջ Պ. Ասոլֆ Տրէօի
ամենէ մեծ ցոփակերներէ, անառակներէ մին էր։ Դեռա-
տի աղջիկ մը գողցած էր, դործաւորուհի մը ւոր 13 տարե-
կան է եղեր, և անոր հետ Բարիկ կացեր է։ Աղջկան
հայը բարեկանալով Պ. Պարիլիարի որդւոյն գատ ապահոյեր
է որ կրնար շատ վնասել ամուսինը հօրը, որ ստիպուեր է
իւր որդւոյն այս երիտասարդական դործին 20,000 ֆրանք վը

Ճարել որու մնացորդով պարկեշտ զործաւորը հիմակ Տրէօ՛
2 ժըն անդին կը բնակի , այնքան հանգստութեամբ որ իրք
թէ 20,000 ֆրանքը իւր աշխատութեանց պատուղը եղած ըլ-
լար , կ'երեկ թէ կան հայրեր որք իրենց աղջկան պատիւր
20,000 ֆրանքի կը կտրեն գինը , շատ սուղ կամ շատ ա-
ժան է այս , ինչ կ'ըսես ասոր , բայց Ատոլֆ հոն
կայ չ'առեր է , հոս տեղի պաշտօնատէրի կնոջ քննելով պյո-
քան յաջողեր է որ բարձր պաշտօնատէրը ստիպուեր է իւր
հրաժարականը տալու , զոր միթարելու համար պատույ խա-
չը ստացընել առեր են իրեն : Ահա ինչ Լօվըլաս մը առի ,
սիրելիր իմ : Երբ այս բաները լսեցի և Ատոլֆի պատմեցի ,
որ կը կարծէր թէ երբէք պիտի չ'իմանայի , այնպիսի զուար-
ճալի դէմք մը ունեցաւ որ խնդալն կը մարէի , և գեռ կը
խնդամ այս նախակս դրելու ատեն :

« Ստոյդ եմ թէ տեսակ մը մարդոց համար սէրը իւր նե-
տերը մամնաւոր կապարձէ մը կ'առնու , և իմ պատմինս այս
մարդոցմէ պէտք է ըլլայ :

« Շատ կը սիրեմ զինքը բայց եթէ ուրիշի մը կինն ըլլայի ,
կը տարակուսիմ եթէ իրեն համար ամուսինս պիտի խարէի :
Վերջապէս շատ երջանիկ եմ , ճարտար կերպիւ կը զործա-
ծեմ զԱտոլֆ ուղածներս ընել տալու :

« Սակայն տատրակի մը նման սիրահար է :

« Մի կարծէր սակայն թէ հրէշ մ'է նա , պիտի տեսնես
զայն . միտքս դրի բարիղ զալ , և պիտի զանք , բայց չէ
գեռ վասն զի կարծեմ թէ քիչ ատենէն որդիս քոյր մը կամ
եղայր մը պիտի ունենայ , դուցէ երկուքն ալ , չի զիտցուիր
թէ ինչ կրնայ պատահիլ : Շատ փիլսոփայական դաշտար-
ներ ունիս գուռ որք չեն կրնար ինձ յարմարիւ , իրաւ է թէ
միշտ կը խնդամ : Նախ Ատոլֆի կանանց քով ունեցած յա-
ջողութիւնները իմանալէս 'ի վեր չեմ կրնար ամուսինյս նայիլ
առանց խնդալու . և յաճակս կը նայիմ անոր :

« Աքանչելի պարահանդէս մը ունեցանք նահանդիս կուսա-
կալին տունը :

« Տիկին Ք . . . զօր կը ճանչնաս , կանաչ սնդուսեաց
շրջազդեստ մը ունէր գեղին ապարօշով մը զոր ականջին ծայ-
րին վրայ դրած էր , և որ գրախահաւի թուշունով մը զար-
գարուած էր : Հաղուած թութակի մը տեսրն ունէր : Ամե-
նէ աղւոր հաղուածն էր : Ոչ . եթէ երբէք տրտմիս , հոս
եկու , պիտի խնդամ :

Այս նամակը ընդունելէն զրեթէ ամիս մը վերջ Մարի
կրնար Տրէօ երթալ , վասն զի շատ տրտում էր , բայց այն
տրտմութիւններէ մին՝ զօր ոչինչ կրնայ ժպոեցը նել : Ահա-
ւասիկ ինչ որ պատահած էր :



Այս ամէն բաներուն մէջ Տիկիի տ'երմի փոխուած չէր ,
միշտ կը սիրէր պարահանդէսները , լցոսերը , հանդէսները:
ծաղիկները և կենաց ամէն արտաքին հաճոյքները : Իւր աշ-
ջըկան կարգուելէն 'ի վեր կոմուհին շատ անդամ ուղած էր
իրեն հետ տանիլ զայն . բայց Մարի հինդ կամ վեց անդամ
հաւանած էր , իւր մօր հակառակ՝ ընկերութեանց աղմուկէն
աւելի ընտանելիան հանգստութիւնը նախադաս համարելով : Ահ-
կայն մեր պատմած եղելութիւններէ երեք շաբաթ վերջ մեծ
պարահանդէս մը պիտի ըլլար : Այս պարահանդէսը և . . .
մարդիղուհին պիտի տար , և կ'ըսէին թէ սքանչելի ոլիտի ըլ-
լար :

Տիկին տ'երմի այնչափ տանջեր էր իւր աղջիկը որ ասիկայ
խոստացած էր անոր ընկերանալու . և Էմմանուէլ որ չէր կը-
նար իւր կոյն հաճոյքը մը մերժել այս պարահանդէսը եր-

թալ սիրով հաւանելը էր, վասն զի ոչ միայն Մարիի խնդրածը կ'ուզէր կատարել, այլ հաճոյքով իսկ կատարել։ Այս պարահանդէսէ ԱՅ օր առաջ Տիկին տ'էրմի և Մարի սկսած էին իրենց պէտք եղածները ծախու առնել խանութները վաղելով, և օրը քան անդամ միտքերնին փոխելով։ Կոմուհին կ'աշխատէր իւր աղջկան հասկցընել թէ հաղուստի մասին դաղափար փոխելով շատ աղէլ է։ Ամբողջ Բարիղ այս պարահանդէսին յիշատակը պահած է, ուր ամէն երեւլիները կը զըտնուէին և որ եղական կերպիւ քաղքին տեսքին հետ ընդգիւմապտղեր մը կ'ընծայէր, արդարե Բարիղի ջերմաշափներու ժամանակագրութեան մէջ քէչ անդամ տեսնուած ցուրտ մը կ'ընէր։

Զիւնը՝ որ ըայն հատիկներով կ'իջնէր, Բարիղի քարայտակին վրայ կէս ուր բարձրութեամբ դորդ մը կը տարածէր, բայց Բարիղի մէջ երբ պարահանդէս կ'երթան օգով կ'զրադին, զիտեն իսկ։ Կառք մը կը մտնեն որու ապակիները կը դոցեն, կը հանին, կը պարեն, մի և նոյն միջոցով կը վերադառնան։ Ամէն ինչ կը լմնայ, հետեւ օրը չեն յիշէր իսկ թէ տաք էր թէ պաղ։ Վանոօմ Հրապարակին վրայ 300 կտոքէ աւելի կային։ Հօն կը բնակէր և . . . մարդիղուչին։ Մարի պարահանդէս չի դացած չէր սիրէր զայն բայց հօն ըլլալէն վերջ շատ կ'ախործէր, պար Ճշմարիտ արբեցութիւններ ունէր իրեն համար։ Աէսն այս պարահանդէսն էր։ Ամսէ մ'ի վեր 3 կամ 4 անդամ տեսած էր զայն և մուցած կը թուէր Տիկին տը Պրիոնի հետ ունեցած խօսակցութիւնը։ զոր մեր ընթերցողաց հազորդեցինք։

Կախ անոր հետ խաղաց կոմուչին, և անոր թելը մտած իւր աղջկան դիմացը ելաւ։

— ալս մը տուր Պ. ար Կրիմի ըստ Մարիի, ըստ զոյն վալսով մը չեմ ձանչէր։

Մարի Աէսնի հետ չի պարելու պատճառ մը չ'ունէր։

Մարքիզին իւր ձեռքը բռնած միջոցին ունեցած յուղւմը չի նշմարել ձևաշաց, և վալսելու ժամանակ Էմմանուէլի կը ժպտէր։ որու բոլորտիքը բաղմաթիւ հիացովներ ժաղված էին, զինքը ձանշաց և անորմէ հանչցուած ըլլալուն հպարտայած։

Լոյսերը, անդամանգները, ծաղիկները, անուշահութիւնները, երաժշտութիւնը՝ մարքիզին սրահներուն մէջ կը հսուէին։ Ընշուած օդերսուն մէջ հարիւր գեռաաի օրիորդներու կլուիք գարձընելու չափ բան կար։

Պարահանդէսը աղջկանց համար, արքայութենէ դէպ'ի գժոխք ամենով ամենէ կարձ ձարման է, եթէ սակայն գժոխք մը կայ, որու վրայ չենք տարակուսիր։ Անհաշուելի է թէ որչափ աւագինութիւններու թեւերը բռնուած են այն ամէն ձեռքի սեղմումներու մէջ՝ որք կ'ըլլան Լաբուլի, Բասթուրէներու և վալսերու պատրուակաւ։

Սակայն այս խորհրդածութիւնները Մարիի հետ ամենեին յարաբերութիւն մը չ'ունին, այն զիշեր շատ ձեռքեր իրենը սեղմցին բայց իւր ձեռքը մարմարեայ մնաց։ Բայց որքան աղւոր և զուարթ որ ըլլայ պարահանդէս մը պէտք է որ լմնայ։ Սակաւ առ սակաւ սրահները պարսպուեցան մեկնելու ժամը հասաւ։

— Օն, սիրելի զաւակ, ըստ կոմուչին իւր աղջկան, մեկնինք։ վասն զի աստուան ժամը չորսին երբ հաղուստները կ'առուին, իրեն կը թուէր թէ հօն մնալը անկարելի կ'ըլլայ և եկած ժամանակ ունեցած աճապարանօք՝ մեկնելու կը փութար։

Իւր կառքը խնդրեց, և երբ եկան իմացուցին իրեն թէ պատրաստ է, վար իջու այն պարզ լոգիկով ծածկուած զոր իւր վրայ առած էր եկած ժամանակ, և որու տակ իւր մերի ուսերու չի սարսոելով տեսնելով կը զարմանացին։ Աւ ըիշ կառք մը ևս կոմուչոյն իառքին հետ սահեցաւ, որ ստիպեց զինքը հինք վայրիեան կենալու նրբազմութիւն մէջ,

ուր երբեմն երբեմն դուրսի սառնային օդը կը թափանցէր ։ Կոմը անաջարկեց որ վայրկեան մը սրահը ելնէ , բայց ինքը չ'ուղեց , և իւր կառքը մանելու միջոցին կը սարսար և ակուայները կը՝ կափկափէին : Երբ երեկոյեան ժամը չորսին արթնցաւ չ'էր կրնար շարժիլ , զլուխը կապարի պէս ծանը էր և սաստիկ ջերմ ունէր : Զուգեց որ բժիշկը կանչեն , ըսելով թէ այս անհանդսութիւնը միայն յոգնութիւն մէր , սակայն իրիկունը բանդադուշնքը սկսաւ և պէտք եղաւ կոմառհւոյն սովորական բժշկին դիմել :

Մարի սովորականին պէս իւր մայրը տեսնելու եկած ըլլալով և զայն անկողին գտնելով լուր լրկեց կմմանուէլի թէ տուն պիտի չի դառնար իւր բացակայութեան պատճառը իւմայնելով բժիշկը հասաւ , հարցուց թէ ինչ ըրած էր հիւանդը երկու օրէ ՚ի վեր , գանգատեցաւ զինքը այնչափ ուշ կանչած ըլլալնուն և կուրծքի հիւանդութիւն մ'ըլլալը յայտնեց : Գիշերը , ամբողջ բարիղ կոմսուհւոյն յանկարծական հիւանդութիւնը իմացած էր և ամէն մարդ կ'ուզար իւր անոնը զրել տալու : Աէոն այս պարտքը ամենէ առաջ կատարեց :

Ատեանէն ելլելով կմմանուէլ եկած էր՝ միանալ Մարիի , որ իւր մօր անկողնոյն քով չ'էր քնանար : Ամէն անդամ որ Տիկին տ'երմի նորէն կը բանդադուշէր , իսեղէ կինը կը դողար : Այս վայրկենական խենդութիւնը , այս տենդային յիմարութիւնը կը սոսկացընէին զինք , և իւր մօր վրայ կը նետուէր լալով և զայն համբուրելով , յետոյ հիւանդը կը հանդարտէր , և ջերմեռանդ աղջիկը աղօթքի կ'անցներ . վախէն ուրախութիւն : Եւ սակայն ամէն անդամ որ բժիշկը դար միշտ կը կրինէր :

— Ինչո՞ւ անմիջապէս լուր չի խրկեցին ինձ :

Այն ատեն Մարի անհանդսութեամբ անոր կը նայէր , աղաշելով անոր որ վսոաշեցրնէ զինք և իսեղչ մարդը՝ որ նորա ծնիլը տեսած էր , և զոր իւր զաւկին պէս կը սիրէր կը սէրէր անոր և Հանդարտէ , վասնդ մը չի կայ :

Մարիիան կոմսուհւոյն սենեկէն դուրս ելած միջոցին անոր գը լուխ օրելը տեսած էր , և զդուշանալով և ոչ մէկու իմացոնելու միայն Աստուծոյ ըսած էր . վասն զի իսեղչ կինը եկեցի դաշած էր Աստուածածնայ մոմ մը վառելու իւր տիրուհւոյն համար :

Հիւանդութիւնը արագ և սոսկալի յառաջադիմութիւններ կ'ընէր , երեք օրուան մէջ կոմսուհւն ստուէր մը դարձած էր , իւր գեղեցիկ աչքերը որբ քիչ մը ատեն առաջ այսքան փողփողուն էին , միայն ատեն ամեն կը փայլէին և ջերմն էր անոնց այս անցաւոր փայլերը տառողը : Եւր շուրթերը՝ որք պարահանդէալի օրը վարդաղոյն էին , հիմակ կիսաբայ և դունամ գժուար օրը շնչառութիւն մը կը թողուին որ անցնի , այտերը խռով և շփոթ շնչառութիւն մը կը թողուին ունէին զոր արշեա շնչացած և կիսիւ՝ այն փոքր կարմիր դոյնը ունէին զոր արշեա տիրեկակները առնեան լաւ կը ճանչնան :

Մարի և վայրկեան մը չ'էր քնացած , աչերը շարունակ իւր մօր վրայ սկեռոած : Հիւանդութեան կեդրոնը գտնել կը ջանար , շնչառութիւնը կը քննէր , նայտածքը և զառանցանը , ու երբ անոր տառապիլը կը տեսնէր արտասուելէ և աղօթելէ ուրիշ բան չ'էր կրնար ընել : Հետևամբար իսուն կոմսուհւն իւր զգաստութեան միջոցներուն մէջ իւր աղջկան կոմսուհւն իւր կուրծքին մը մօտեցնէր , կը միիթարէր աղնք և կ'ըսէր որ յուսայ : Յետոյ իւր ոյժը կ'սպառէր , և նորէն կ'իյնար այն տիմուր անշարժութեան մէջ որ մահուան նախագուշակը կը թուէր : Եթէ զգացած է մարդ չերնար գիտնալ թէ որչափ տանջանք կայ սիրուած անձի մը տառապիլը տեսնելու մէջ : Այն ատեն աշխարհ վշտին առջև կ'աներեւութանայ , իրենց ունեցած միւս բոլոր սէրը կ'ամփոփի այն սիրելի անձին վրայ զորս կորսնցընելէ կը վախնան , և յուսոյ բառ մը իրենց կենաց կիսովը կը վճարեն և կը իր նորաշեցրնէ զինք կ'արտասուեն մանկան մը պէս , հիւանդին հանդարտ տառիւթեան կամ տառապահանց համեմատ , օրերը կարծ կամ

Երկայն կ'ըլլան բժշկին շատ կամ նուալ դոհ եղածին համեմատ , երբ կը հասնի անոր գալու վայրկեանը կը դողան դատապարտեալի մը նուան որ իւր գատառդին կ'սպասէ , և սիրաը կուրծքին պայթում մը տալու զօրսւթեանը կը բարձիէ պիտի ուղղուէր այն ատեն տառապաղին տեղն ըլլալ , որ իր բոլորախը անցածը չդիտէր , յեաոյ եթէ բժշկին հրամայածը անոր ցաւերը ամորէ , կ'օրհնեն զԱստուած և կը սիրեն , իսկ եթէ Տիկին տ'երմի նման , մարդկային գեղերը և օդիութիւնները անկարող են , կը ցաւալցին և հայհոյելու կը միտին : Գիշերը խեղճ աղջիկը կը սոսկար , երբ իւր մեծ թեաթոուին մէջ ուր հսկել ուզած էր , քիչ մը կը քնանար . և երբ յանկարծ կ'արթնար այս վիշերային փոքր կանթեղով միայն լուսաւորուած սենեկին մէջ , իւր հօր՝ որ ստուէրի մէջէ զինքը դաղտնաբար կը դիտէր և իւր մօրը մէջ տեղ որու տաք և ցարքած շնչառութիւնը բարեբաղդաբար դեռ կը լսէր :

Աը կրինենք , թէ խեղջ պղտիկը խիստ կը վախնար , այն
ատեն ոտք կ'ելլէր , ք'չ մը օշարակ ամանի մը մէջ կը զը-
նէր և այս հեղուկը կը թափէր իր մօրը և կիսաբաց բերնէն
որու Ճնշումը վայրկեան մը կը դադրէր նորէն սկսելու համար ,
յետոյ կ'երթար իւր հայրը գրկելու ու նորէն իւր թևաթոռին
մէջ կը նստէր ուրիշ մեքենաբար մտիկ կ'ընէր քանի մը յա-
պալած կառքերու աղմուկը , որք զիշերային լուռթիւնը կը
վրդովէին , նաև ժամացոյցին կանոնաւոր շարժումը որու ա-
սեղը կընար մէկ վայրկենէ միւսը աղէտաբեր ժամ մը նշանա-
կել :

Երբ առսոր ըլլալով Բարիղի մէջ ելլող առաջին ձայները
դեղանի հիւանդապահին ականջին կը հասնէին , մինչդեռ օր-
ուան ճառապայթները աստիճանաբար սենեկին մէջ կը թափան-
ցէին , վարագոյքները կէս մը կը բանար և փողօքը կը
նայէր , վասն զի քանի մը օրէ ՚ի վեր իւր կեանքը այնքան
ցաւալի կերպի փոխուած էր որ ուրիշներու կեանքը տեսնե-
լու պէտք ունէր իրենին հաւատալու համար : Ժամը եօթին

կամ ութին բժիշկը կ'ուզար , յէտոյ եմնանութէլ , ապա Պ.
տը Պէջ , որ կոմսուհոյն մօտ կը մնար որչափ որ պատշա-
ճութինները ներեին , կոմսուհոյն հիւանդութիւնը Պ. որ
Պէջի վրայ խիստ մեծ տպաւորութիւն մը կ'ընէր :

Սակայն Տիկին ո՛Երմի վիճակին մէջ լաւութիւնը մը
չէր նշմարուէր , երբեմն երբեմն կը խելարքուէր և իւր տես-
դային քունէն կ'արթնար , իւր աղջկան և ամուսնոյն ձեռ-
քերը կը բռնէր և երկուքին ալ կը նայէր , մինչ օրհնութ-
եամբ և միւսին աղաչանքով մը . վասն զի Աստուծոյ առջե-
երեւելու միջոցին իւր մայր օրհնելու իրաւունքը ունէր , բայց
իւր ամուսին պէտք էր ներում խնդրել , վասն զի երկնից
մէջ իւր մեղքերէն արձակուելու համար երկրի վրայ ներման
կը զկարագուէր : Իսկ կոմը իւր կնոջմէ յուսահատ էր ալ ,
և եթէ իւր աղջկան յոյս մը կ'ուտար՝ իրեն համար չէրպատ-
չէր , կը տեսնէր հիւանդութեան զարհուրելի արագութիւնը
որու վերջը գրեթէ կը գուշակէր և այս վերջին հանդիսաւոր
ժամուան մէջ ալ ոչինչ կը յիշէր : Այս հոգեվար , տը ժ-
գոյն չ և գեռ գեղեցիկ կնոջ մէջ իւր ժամանակաւ սիրած ան-
մեղ աղջիկը կը տեսնէր , չէր յիշէր և չէր ուղեր իսկ յի-
շել ուրիշ բան , բայց միայն այն անուշ տարին՝ զոր միամեղ
անցուցած էին , և օր կը թուէր իրեն իւր անցելւոյն իւր միակ
աստղը , որու վրայ մահուան ամպ մը պիտի տարածուէր :
Ուրեմն նայուածքով և հոգով կը ներէր և սիրահարի
մը նման կ'արտասուէր , կը հասկնար թէ այս հիւանդութիւնը
Քլօթիլտի վարած կեսանքի հիւանդութիւնն էր : Ուրեմն բնա-
կան էր որ կոմսուհին , անհոգ , յիմար , ծիծաղկոտ ,
միայն աշխարհի արտաքին բաներով ապրելով , այսինքն պա-
րահանդէսներով , տօներով , և աղմուկներով զինքը ամրե-
ցընող բանէն մեռնէր : Չեն կընար ինեղծ կնոջ ուրախու-
թիւնը բայցարեւ երբ տեսան իւր ամուսնոյն արտաքիլը , ոյս
յայտնի ներումը որ հագիւն աչքերու կ'ուզայ , և եթէ այս
միջոցին ինքն ապրելու յոյս ունենար ուխտ պիտի ընէր միայն

անոր համար ապրելու :
 Միայն Մարի կը յուսար , և խեղճ կինը իւր մայրը
 կը ինամէր հրեշտակի բարեսրութեամբ և անմեղութեամբ ,
 բժիշկին խօսքերուն վաստա՞հ կարծէր թէ կոմսուհւոյն տուած
 ամէն բան դէպ 'ի բժշկութիւն քայլ մը առնել կ'ուտար ,
 բնութեան մէջ ամէն ինչ , արեր , աստղերը , մարդիկ ,
 վերջապէս ուրիշներու կեանքն իսկ այնքան նոյնն էր որ չէր
 ենթադրէր թէ առանց պատճառի , Աստուած՝ , որ պէտք
 էր գեռ օրհնել զինքը , աշխարհի վրայ իւր ամենէ աւելի
 սիրածներէն մին յափշասկէր :

Սակայն իւր աղօթքներու և ինամոց հակառակ , Ճա-
 կատագրի օրէնքը կատարուեցաւ : Հիւանդութեան տասներորդ
 օրը Քլօթիլս ժամ մը խօսեցաւ Պարոնին , կոմին , կմմա-
 նուելի և իւր աղջկան որք իւր անկողնոյն բոլորտիքը ժող-
 վուած էին . ապա իւր ձայնը կամաց կամաց մարեցաւ , և
 միայն բառեր ակսաւ արարաբերել , որոնց շարժումներով հազիւ
 կրնար իմաստ մը տալ :

Մարի յորդ արտասուր կը թափէր , և այս վայրկեաննէն ըս-
 կսեալ ոչ ոք . Մարի ևս յոյս չ'ունէր , կոմուհին կարծես
 թէ նիրհեց , ամենքը կարծեցին թէ մահը կը համնէր , բայց
 զրեթէ հանդարտ քուն մը տիրեց իւր վրայ և ամէն մարդ
 մեկնեցաւ իւր սենեկէն , զինքը առանձին թողլով իւր աղ-
 ջկան հետ որ չէր ուզէր բամսուիլ անորմէ , և ծնրադրեալ
 ասս օրէ 'ի վեր սկսուած աղօթքը շարունակեց :

Պ. աղ Գէյ կօմուհւոյն սենեկէն ելլելով իւր ձեռքը
 Պ. Հմ' Երմիի երկնցուց որ այս ձեկին մէջ եղած աբողջ հոդին
 հասկաւ , և առանց բառ մը արտասանելու Պարոնին ձեռքը
 սեղմեց , զոր արտասուազին թողուց և որ սկսաւ մծաքայլ
 երթեւեկել : Օրը այսպէս անյաւ ժամը Ալին բժիշկը եկաւ :

— Վաղը պիտի գաք , տօբթէօր , հարցուց կոմսը հի-
 բանիւն քովը վայրկեան մը կենալէն վերջ մեկնիլը տեսնելով :
 — Ապիկայ իմ վերջին այցելութիւնս պիտի ըլլայ պատաս-

խանեց նժիշկը , հիմայ կարգը հոգւոց բժիշկինն է :
 Երկու մարդիկը իրարու ձեռք սեղմեցին և Պ. ա' Երմի
 կոմսուհւոյն սենեակը մտաւ ուր Մարի շարունակ կ'ալօթէր ,
 անոր մօտեցաւ և ուսին դոլնալով :

— Որդեակ իմ , ըսաւ անոր , հետս եկու :
 — Ինչո՞ւ հայր իմ :
 — Քեզ խօսելիք ունիմ :
 — Ո՞չ , Աստուած իմ , Բ'նչ պիտի ըսես ինձ :
 Եւ Մարի զարհուրած ոտք ելաւ :
 — Մի վախնար զաւակս , արտամալի բան մը չէ :
 — Հոս ըսէ հայր իմ , կամաց մը որպէս զի մայրս չ'արթն-
 այ և անորմէ չի հեռանամ :
 — Անկարելի է :
 — Ինչո՞ւ :
 — Պէտք է որ մայրդ առանձին մնայ :
 — Աստուած իմ , Աստուած իմ զոշեց տիկին աը Պրիոն
 արամասուալի իր հօրը թեհերուն մէջ նետուելով :
 — Հետս եկու ըսաւ կամաց մը կոմսը այս տեսարանէն յու-
 զուած և իւր աղջիկը կը քաշէր , Մարի մեքենապէս անոր
 կը հետեւ բայց գրան մօտ հասնելով ետին դարձաւ և հո-
 գեվարին անկողնոյն վազեց որու աչերը արդէն անշարժ էին
 բայց գեռ կը շնչէր :
 — Երկայն է ինձ ըսելիքդ հայր իմ :
 — Ոչ աղջիկս , եկու , քիչ ատենէն պիտի վերադառ-
 նանք և այն ատեն մայրեղ պիտի չի բաժնուիս :
 Մարի գուրս ելաւ իւր հօրը վրայ կրթնած և աշերը
 անկողնոյն վրայէն չի հեռացընելով : Այն միջոցին որ գուռը
 կը գոյե՛ր Մարիան արտասուագին և ցած ձայնիւ խօսեցաւ
 անոր : Կոմսը աւելի արագութեամբ տարաւ Մարին , որու
 սանդուղին վրայ եղած քայլերու ալմուկ մը ամենէ տարօրի-
 նակ կարծիքները տուաւ :
 — Մայրս պիտի տանին հարցուց Մարի :

նէ, անհոդ եղիր :

— Բայց ի՞նչ կայ, կրկնեց հեծկլտանքով :

— Այն կայ զատակս պատասխանեց 'Հայրը, ուրիշ սեների մէջ նստեցը նելով զայն, թէ մարդիկ դուս ելլել պէտք են երբ Տէրը կը մտնէ :

— Վերջին հաղորդութիւնը դոչեց խեղճ կինը :

Եւ ծնդան վրայ եկաւ : Իւր արտասոքը գադրեցաւ վասն դի արտասուելու համար իսկստ շատ կը պառապէր, բայց երբ արտասոքը աշերէն չի հոսիր, սրափն վրայ կ'ինաւ և կ'ողովէ զայն : Խեղճը հեղձամղձուկ էր և կոմոց հաղիւ ժամանակ ունեցաւ զայն իւր անկողնոյն վլայ դնել, ուրիշ կ'ողովէր յամառութեամբ ելլել և երթալ կոմուշին գտնել :

— Մայր իմ, մայր իմ, այս միակ բառերը կրնար արտասանել և իւր անկողնոյն վրայ սոսկալի ջղաձութեամբ բըռանուած էր, ամէն վայրկեան դուրս ելլել կ'ուզէր և չէր ճանչնար ոչ իւր հայրը և ոչ Էմմանուէլը որ զինքը կը բըռանուած էր : Վերջապէս իւր բերնին մէջ քանի մը կաթիլ նարնջածաղիկ թափեցին որով ինկաւ անզգայ և իւր ճնշեալ շնչառութիւնը սակաւ առ սակաւ հանդարակցաւ :

Տամ օր և տասն գիշերէ ՚ի վեր իւր աչքը չի դացած էր, բժիշկը թմբրեցացիւ գեղ մը տուաւ, առանց խմածը իւրեն իմայցնելու, և հեռացաւ քովէն հանդարտ և քնացած թողլով զայն :

Երկար ատեն կը քնանար անշուշտ, վասն զի երբ արթնցաւ՝ զիշեր էր, ձեռքերը ճակատին տարաւ, յիշեց և այս մթութիւնը և լուսթիւնը զինքը ահարեկեցին, իւր անկողնէն շարժի չի համարձակեցաւ և անձայն իւր հայրը կանչեց, բայց ոչինչ պատասխանեց, սենեկին մէջ առանձին էր : Այն ատեն աշերը գաման, մազերը ծփուն ստք ելաւ և քնաշըլիկի նման զեպ 'ի դուռը դիմեց, ամէն կարասիներու զարնուելով դուրս ելաւ, դուրսն ալ ներսին պէտք էր, թափուր և տխուր նախասենելէն անցաւ . որ աղոր

կարասիներով և մեծ պատկերներով զարդարուած էր, ամէն ինչ ցաւալին երեսոյթ մ'ունէր, իւր մօր սենեկին սեասմին մօտեցաւ : Մտիկ ըրաւ, ինչպէս որ արդէն այնչափ անգամ ըրած էր, բայց բան մը չի լսեց, այն ատեն դուռը կիսով չափ բացաւ և տեսաւ միակ մոմի լոյսով, ինչ որ տաս օրէ 'ի վեր սեսմել կը կարծէր :

Պ. տ'էրմի ցուրտին և անձրեսին հակառակ պատրւհանն էր, Պ. առ Պ. անկողնոյն մօտ նստած, արմուկը կտաւներուն կրթնած և զլուխը ձեռքին մէջ կ'արտասուէր : Էմմանուէլ ստուէրին մէջ նստած էր ձեռքին մոմին ձեռքին մէջ, Մարիան անկողնոյն սաքին մօտ կ'ուլար, բժիշկը նոր մեկնած էր : Տիկին տ'էրմի մետած էր :

Տիտոր եղաւ Տիկին տ'էրմիի մահուան յաջորդ զիշերը Մարի վշաակար էր, կարծես թէ խեղճ աղջիկը իւր սրտին կէսին հետ իւր բոլոր իմայականութիւնը կորուսած էր, աշերը անշարժ կը մային, համը և խուլ իրեն ուղղուած բոլոր խօսքերու, երբեմն տժդոյն և տխուր ժակտով մը, խոնաւ մելամղձոտ նայուածքով կը պատասխանէր 'իւր հօր ժպտին և նայուածքին . յետոյ իւր անշարժութեան մէջ կ'ինար նորէն, վասն զի իւր ոյժը սպառած էր և տառապելու իւկ անկարող կ'երեւէր : Ասիկայ Մարիի առաջին վիշտըն էր, անոր համար խորին էր, սակայն հիւանդանիւն և մահ այնքան արագութեամբ իրարու յաջորդած էրն որ խեղճ մանուկը ինքինքը զէշ երազի մը մէջ կը կարծէր : Շատ տարօրինակ է, միտքը որչափ գժուարաս կը սպազի մահուան զաղափարին, և որչափ գժուարաս կը հաւատան թէ սիր :

աւած անձ մի, զոր տեսնելու և լսելու սովորած էին յութօնեասկէ՞ կ'անշարժանց , միշտ կարծեն թէ ուրիշները խարուած են , և եթէ զայն կանչէին՝ իրենց ձայնը պիտի ձանչնար և պատասխանէր : Սակայն հարկ էր որ Մարի Ճշմարտութեան հաւատար , թէ ե անոնք որ զինքը կը շրջապատէին անորմէ նուազանշաւատ և վշտակրեալ չէին : Մարի իւր աշաց առջե ու չնէր իւր մօր գունատ գլուխը զըր համբուրած էր , անկենդան կան կուրծքը՝ որու ձեռքով գպած էր և այն սաւած նայուածքը՝ զոր ինքը զոցած էր , տիսուր պարող մը զոր կատարելիքը զիտէր բայց ոչ այնչափ կանուխ :

Իսկ իշմմանուէլ Մարիի տառապանքով կը տառապէր ։
անոր ձեռքբրը կը բռնէր , բայց ինչ որ ալ ընէր խեղք
կնոջ սիրաը վշտաբեկ էր և վէրքը շուա մը դացուելու հաւ
մար գեռ շատ արինալի էր : Պարօն աը Պէյ իւր գծուար
կայութիւնը կը ճանչնար , և կոմսուհւոյն մահուանէ ժամ՝
մը վերջ մեկնելու . հրաման խնդրած էր կամսէն , որ՝ այս ցա-
ւալի տեսարանին նուազ վշտակրող հանդիսականը չէր :

Երկայն զիշերներ կան , որք կարծես թէ պիտի չի
լուսնան և այն զիշերը Մարիի անցուցած ամենէ երկայն զիշ-
շերներէ մին եղաւ , ամէն վայրիեան իւր մայրը տեսնել կը
կարծէր , և յոդնութենէ և արտառքէ ծանրացած աչերը
գոյել չէր համարձակէր : Հետեւալ օրը մահուան համար-
տումը եղաւ , այն վերջին խորհուրդը , որ տակալին յուսա-
ցոլներուն յոյսը ջնջելու համար սահմանուած է : Բոլոր տան-
բարեկամները եկած էին իրենց անունը գրելու , և ամենէ
հաւատարիմերուն թույն մէջ կը գտնուէր Լէոն տը Կրիժ-
որ օր մը չ'անցուցած էր աւանց գալու և կոմսուհւոյն առող-
ջութեան վրայ լուր հարցընելու : Մարի վշտին մէջ
նշամարած էր այս և շնորհակալ էր :

Երբորդ օրը եղաւ յուղարկառութիւնը : Մինչդեռ կուսուհուց մասցորդը զերեղմանատուն կը տանէին Մարի՝ Քէլէ մանթինի զրեց, իւր վիշտը մեխաւ մը սրտին մէջ գեղլու:

ցաւը համրէ ; վլասն զի խօսք չէր կրնար դանել և պէտք
ալ չ'ունի : Ուրեմն պատմեց անոր տասն և երկու օրէ 'ի վեր
եղածները , և ամէն ինչ որ իւր բարեկամու հին չէր դիակը :
Երկար ատեն արտասուեց , յետոյ երբ իւթ իւր նամակը կրն-
գեց իւր մօր սենեակը մտաւ , անոր սիրած ամէն բաներուն
գեց , անկլողնոյն մօտ ծնրադրեց և երկար ատեն աղօթեց ,
այնքան երկար որ գեռ կ'աղօթէ՛ր երբ կոմուը և Էմմանուէլ
վերադաշտան կատարուած հանդէսէն տժգոյն և մթին :

Օվը վշտին հետ կը մասնակցէր , երկի սբը սուլթան
էր , փողոցները տղմոտ , և ձիւն կ'ուզար : Տունը տխութ
էր , դեմքերը վշտած , կոմը , էմմանուել և Մարի
ամբողջ իրիկունը միատեղ անցուցին առանց բառ մը արտասա-
նելու . կարծես թէ այն՝ որ առաջին բառը պիտի արտասա-
նէր այս լուսթեան մէջ միւս երկուքը պիտի սառեցընէր :
Թամբ տասն և մէկին բաժնուեցան երկու մարդիկ իրառու
ձեռք սեղմեցին և Մարի իւր հայրը գրկեց :

Այս առաջին գիշերը ուր սիրելի մասնալ ուղ դրւել
նատունը կ'անցընէ զայն սիրողը և անոր վրայ արտասառողը
կը համակուի հետեւալ վշտալի մասածումով։

— Ինչպէս անհանդիստ է արդեօք իւր գերբշղպասուս աշխատակից մասին անգայական թեման:

Այնքան քիչ ատենի մէջ թաղուած էակիս ապկառ
չեն հաւատար և միշտ կարծեն որ տակաւին բաւական կեանք
ունի նա զգալու համար թէ դադալի մը չորս միջնորմներու
ունի նա զգալու համար թէ դադալի մը չորս միջնորմներու

մէջ կը գտնուի , խոսաւ զարդ է ։
Այս ատեն կը յիշեն իրենց կորսնցուցածին ամենէ
երջանիկ ժամերը և միշտ մահուան պաշ դիմակով կը ծած-
կեն ասոր զուարիտ դէմքը որու կերպարաները իրենց մտաց առ-
ջեւ կը ներկայի : Մարի մահուան դալափարին չի վարժան-
էր , երկու տարիէ 'ի վեր այնքան երջանիկ էր , իւր կե-
նաց ամենափոքր պատահարները որոնց մէջ մաս ունէր Տիկի-
տ' Երմի իւր աշաց առջեւն կ'անցնէին երկու որոշ դէմքեր առ-
սէլով մին ուրախ , միւսը տիսուր , և խեղչ կինը կը Կո

չեր յանկարծ : « Անկարելի է և յորդ արտսուք կը թափեր : Այս մահը շատ տպաւորութիւն ըբեր էր նաև կոմսին վրայ , իւր սիրազ շատ բարի էր ուրիշ կերպ ըլլալու համար չէ թէ իւր կինը կը պաշտէր , այլ զայն՝ իրը իւր աղջկան մայրը կը սիրէր և իւր գաւկին վշառվ կը տպաւահեռ :

— Հայր իմ, ըստ էր Մարիկ՝ կոմին, պետք է որ սեն-
եակը մշտնջենապէս իւր մեռած միջոցին եղածին պէս մնայ,
որպէս զի երբ հօն մտնենք, ամեն բան զինքը յիշեցնէ
մեզ:

— Այո , զաւակս , պատասխանած էր կոմիլ . ուղածիդ նման պիտի ըլլայ : Այս սենելին մէկ բանալին պիտի ունենաս և պիտի կընաս գալ եկեղեցին մը պէս աղօթել : Ամէն ինչ իրենց գանուած վիճակին մէջ պիտի մնան , այն պէս որ կոմուհին բացակայ կարծուի և ջանան մոռնալ թէ մեկնած է :

Այս օրը որ ասիկայ ըստւած էր կոմսը՝ կոմուչւոյն սենեկին մէջ փակուեր էր, վասն զի բարեպաշտ և դաշտ-նի պարտք մը ունէր կատարելու : Երբ վստահ եղաւ թէ ոչ ոք կրնար ներս մանել գնաց այն գրասեղանին մօտ որու բանալին միշտ կոմուչին իւր քով կը պահէր իւր կենդա-նութեան ժամանակ , և բաղաւ գայն :

Ա. Ել և այլ թուղթեր կը գտնուէին այս դարակին
դզբոցներուն մէջ, կունը առաւ զանոնք, ասոնք երկու
կամ երեք զանազան գրութիւններով տոմսակներ էին : Միւ
այն զանոնք նայելով կ'իմացուէր թէ սիրահարական նամակ-
ներ էին : Պէտք ենք յայտնել թէ կոմսին մոքին մէջ ինչ
մտածումներաթնցան երբ օտարներէ իւր կնոջ ուղղեալ այս
նամակները տեսաւ, և որք իւր ձեռքքը հասեր էին իւր կը-
նոջ մահուամբ :

— Խեղջ կոմսուհի ըստ նա , այս նամակները կրակը նետելով առանց փնտոելու իսկ թէ որո՞նք էին ստորագրեալ անունները , իւր բոլոր կեանքը ասոնց մէջն էր : Եւ Թուղ-

լերուն՝ կը ակին մէջ գալարելը , սպառիլը և վառարանին
մէջ աներեսյթ ըլլալը կը դիմէր : Ոչինչ այնչափ հետաքրքրա-
կան են որչափ այն թուղթերը զորս կ'որոնեն: Երբ անգամ մը
անցեալը թղթատելու սկսուի, բաւական ժամանակ կ'անցնի մինչև
լմնալը : Այս նամակներէն՝ որոնց պտրունակութիւնը դիտ-
նալ չ'ուզեց , անցաւ այն թուղթերուն՝ զորս կրնար ճանչ
նալ : Ամէն տեսակ հագուստի ցուցակներ գտաւ և այն ա-
մէն բաները որոնցմով կոմսուհույն երջանկութիւնը կը բազ-
կանար , պարահանդէսներու հրաւերներ , ոտանաւորներ ,
բարեկամաց նամակներ և սիրոյ յայտարարութիւններ իսկ ,
և ամէն ինչ որ կենցաղէտ կնոջ մը կեանքը կ'ամբողջացը-
նեն :

— Կ'նչ կը մնայ արդ այս ամենէն կ'ըսէր կոմար , մի առ
մի բոլոր այս անցեալին թերթերը կըսակը նետելով :
Կոմսուհւոյն մահը Պ. տ'էրմիի կեանքը աւելի թափուր
և աւելի պարագ կ'ընէր , և զինքը Մարիի միաւորող սրախն
կապերը կը սեղմէր :

— Եթէ հիմակ Աստուած աղջիկս առնո՞ւր կը մտածէր,
ինչ պիտի ըլլայի :

Քլէմանթին բարիկ վաղած էր : Այս ասկան ոչը օչ
կրցած էր զինքը արգիլել, ինչ որ հաճյրի համար ըլքած
էր, վշտին համար ըրաւ, Շատ բնական էր այս, ութ օր
իւր բարեկամուհւոյն հետ անցուց, երկուքն ալ կրակին ան-
կիւնը նստած առջի ժամանակուան վրայ խօսելով կ'անցնէին
իրենց ժամերը, և իրենց յիշատակները կը պատմէին այն
մելսանդառ ժամերուն մէջ որք բարոյական տառապանաց
հանգառութիւններն են : Կմմանուէլ շաա անգամ այս մտե-
րիմ խօնակցութեանց կը խառնուէր և նայուածքով իւր կնոջ
ցաւին խորութիւնը կը չափէր, հարցյնելով իւրավի թէ
ինչ կրնար ընել զայն հանդարտեցընելով համար : Բայց
Մարի կը ժպտէր անոր, իւր ձեռքը կ'երկնցընէր այնպիսի

նայուածքով մը որ կարծես թէ ըսել կ'ուղէր . և թուլ տուր
որ արտասուեմ , այս աղէկ է ինձ համար և և անոր՝ մի-
այն աչքով այս որոշ և համբ միխթարութիւնը կ'ուտար .

Ութերորդ օրուան առ տուն , Քլէմանթին մեկնեցաւ իւր
բարեկամուհւոյն հետ երրորդ ուխտահայութիւն մը ընելեն
ետք գերեզմանատունը , ուր բարեպաշտ աղջիկը երկու օրը
անգամ մը կ'երթար պաղին և ձիւնին հակառակ : Էմիա-
նուէլ քովզ մը նման համբուրեց զայն՝ որ քիչ մնաց իւր կի-
նը պիտի ըլլար . իրեն տուած երջանկութեան համար նո-
րէն չնորհակալ եղաւ անորմէ և ինքը ու Մարի մինչեւ կառ-
քը ընկերացան անոր , Քլէմանթին զնաց Պ. Պարիլիարը
գտնելու , որ արդէն շատ դժբաղդ պէտք էր եղած ըլլալ
զինքը վստահացնէլու համար . զբուած երկու նամակներուն
հակառակ :

Քլէմանթինի մեկնելէ յետոյ , փոքր ապարանրիւր սովորական
կեանքը սկսաւ : Արդ , պէտք ենք խոստովանիլ թէ Տիկին
տ'էրմի մահուանէ ՚ի վեր ապարանը ողբալի տեսք մը ունէր :
Մահը այնքան երկար տպաւորութիւն մը կ'ընէ ընտիր սրտերու
քրայ : Չարունակ մտածում մը Մարիի սիրաը և գէմքը կը տրի-
բեցնէր : Էմմանուէլ կարելի եղածին չափ քովզ կը մնար ,
բայց մեկնելուն պէս , խեղջ կինը իւր խովորական մտախո-
հութեան մէջ կ'իյնար նորէն , իւր աչերը ակամայ արտառու-
քով կ'սքուէին և իւր բոլորակիքը թափուր կ'երեէր իրեն ,
այն ատեն՝ իւր աղջկան կը մօտէր իւր հօր ըսածը յիշելով ,
թէ օրօրոցը գերեզմանի միխթարութիւնն է :

Երիկունը Էմմանուէլ առաջուան պէս իւր ոտից քովզ կը նըս-
տէր և անոր ձեռքերը բռնելով , կը դիտէր՝ անոր իրեն
ժպտիլը , այն մելամալձոտ ժպիտը զոր շրթունքները հոգւոցն
տիրութենէն կ'առնուն :

Այն ատեն ապաղային վրայ կ'երպղէր , ճամբորդու-
թեանց վրայ կը խօսէր , անոր երջանկութեան վրայ , բայց
Մարի , իրը թէ արդէն զդացած էր որ իւր կեանքը կարձ էր ,

աչերը երկինք կը վերցընէր և կը բաւականար ըսելու
« Յուսանք » : Յիշատակ մը կ'անցնէր իւր սրտէն , և ա-
չերը արտսուքով կը լեցուէին , ամէն ինչ կը ձանձրացնէին
զինք , ամբողջ օրեր տիրալի վշտութեան մը մէջ կը մնար .
ժամը կ'անցնէր , պոանց նշմարուելու անորմէ և իւր սենե-
կին մէջ առանձին՝ ինչպէս Մարգարիտ իւր վշտին մէջ , կրա-
կին քովզ նստած կը մոտածէր , կրակը կը մարեր առանց
զայն վառել տալ խորհելու :

Զմեռուան մթին վերջալոյոր կը հասնէր և բնակարանին
մէջ կը թափանցէր , որոշ առարկայ մը չի թողլով , այն-
պէս որ երր Էմմանուէլ կը վերպատանար , մինչեւ իւր կնոջ
քովզ կը մօտէնար , առանց անորմէ նշմարուելու այնչափ իւր
մթախոչութեանց մէջ ընկլմած կ'ըլլար :

Երբեմն իւր գանչակին կը մօտէր և իւր մատերը ստե-
ղանց վրայ կը ժուռածէր , այն պաեն իւր հոգին երաժշտու-
թեան մէջ իւր մրածման արձագանքը կը փնտուէր , բայց սա-
կաւ առ սակաւ իւր աչերը արտսուուօք կը լեցուէին , իւր աթո-
սին վրայ կ'իյնար նորէն և գանչակը կը լուէր :

Զբոնլու համար եթէ կարելի էր , Մարի իւր գու-
ոը այցելողներու բայցած էր : Այս տիսրութիւններու մէջ
կ'ուգար Լէոն : Մտերմութիւնը յանկարծ աւելի մծցած էր ,
վասն զի անոր մօտ սկսոծ էր ունենալ այն գէրը զոր
ինքը ժամանակաւ Պ. որ Պրիոնի քով ունեցած էր . զինքը
կը միխթարէր և խեղջ մանուկը այս մարդը տեսնելու կը սո-
վորէր առանց կասկածելու իսկ թէ այս սովորութիւնը իւր կենաց
վրայ ինչ ազդեցութիւն կրնար ունենալ : Լէոն կը խօսէր
անոր իւր մօրը վրայ , զոր կորսնցուցած էր ինքն ևս և Մա-
րիի վիշտը իրենով կը միխթարէր : Լէոն զիտէր թէ ուրիէ
կը բռնուի հոգին , օգուտ : կը քաղէր այն անզպայութենէ որու
մէջ նետած էին նոր յիշատակները դեռաւտի կնոջ , և հօր վը
պէս անոր մօտէնալով սիրահարի մը նման անոր ձեռքը կը
սեղմէր : Մարի՝ մարդը չէր տեսնէր , և միայն իւր սրտին խօ-

սող ձայնը կը լսէր այնպէս որ անոր մօտ ժողը կը մոռնար երբ առանձին ըլլար : Իւր հօրը առջև միայն Մարի աւելի յօժարութեամբ իւր տրտութեանց կը յանձնէր ինքովնքը , վասն զի իրեն կը թուէր թէ նա ամենէ աւելի կը մասնակցէր անոր :

— Եթէ վշտիդ մէջ յամառիս կ'ըսէր անոր , նախ քու հայրդ պիտի մեռցանես , ապա առողջութեանդ պիտի միասես , և օր մը , երբ աղջկդ մեծնայ երբ պիտի կարօտի այն մայրական սիրոյ՝ որմէ իւր մանկութեան ժամանակ կրնար այնքան պէտք չունենալ . զքեզ պիտի փնտոէ , երբ կին ըլլայ քու պիտի մեռնիս և անոր պիտի տաս այսօրուան ունեցած յաւդ :

Ապագային վրայ մտածէ ղաւակս , մտածէ անոնց վրայ որք կը սիրեն զքեզ , անոր՝ զոր պէտք ես սիրել վասն զի կեանքդ տարիէ մ'ի վեր քեզ չի վերաբերիր :

Մարի այն վիճակին մէջն էր , ուր կը դտնուին շատ անդամ ինչ որ կը կոչեն ջլոտ կիները երբ բարյական մեծ վիշտ մը կը կրեն : Զեր զիտէր թէ ինչ ընել կ'ուղէր , երբեմն կը բաղձար մեխնիլ և երթալ ամիս մը քէմանթինի տունը անցընել , երբեմն կ'ուղէր իւր սուդին հակառակ ընտութեանց մէջ մտնել , վասն զի առանձնութիւնը կ'սպան կերութեանց լքեալ կանանց կարդը կը դասէր , յուղ անծանօթ լքեալ կանանց կարդը կը դասէր , յուղ մամբ իւր սենեկին մէջ պատելով առանց պատճառի կ'ուլար , մինչեւ Եմմանուէլի գալը , այն առեն անոր յանդիմանու թիւներ կ'ընէրորոնց աղմանի չէր որմէ ետեւ անոր տոջե կը ձնրադրէր և ներում կը խնդրէր :

Օր մը , զերեզմանատունը զնաց , ասիկայ , ինչպէս որ ըսկնք , յաձախ կը սպատաէէր , սրբատեղոյն գրան առջև իւր կառքէն իջաւ և առանձին ամայի ժայռերու մէջ տեղ աներեսոյթ եղաւ , մինչեւ իւր մօրը զերեզմանին հաս-

Նիլ որ արդէն անձրեէն և ձիւնէն ծածկուած էր Շիրմին առջև ծնրադրեց , այս սպալի պարտիզին մէջ միայն ինքն էր կենդանի , վասն զի բարակ և սաւած անձրե մը կ'իջնէր և ոչ ոք իրմէ զատ չէր երթար այցելէլ մեռեալները այնպիսի սոսկալի օդով մը : Տեսակ մը ջերմէ բանուած , կարծես թէ ցուրտէն պէտք ունէր՝ իւր աղօթած միջոցին զերեզմանին մարմարին դաշնալէ կ'ախորժէին , ժամ մը այսպէս մնաց յետոյ դուրս ելաւ և իւր կառքը մտաւ :

Կենդանի քաղաքը մեռեալներուն տեղէն տարբերութիւն մը չունէր , այնքան անձրե ամայի և առանձին դարձուցած էր զայն : Մարի իւր առունը մտաւ , ջիւլերը սովորականէն աւելի գրկուուած , զլուխը կիզիչ , կուրծքը չնշեալ :

Գրեթէ տաս վայրիեան կար որ իւր կրակին առջև նստած էր երբ Լէոն մտաւ , իւր հրատապ Յեռքը անոր երակնցուց : Լէոն անոր անեցած յուղումը նշարեց և հարցուց թէ ինչ ունէր :

— Գերեզմանատունէն կ'ուգամ , պատասխանեց անոր :

— Անխոչեմութիւն ըրած էք Տիկին կրկնեց ելիտասարդը , այսպիսի օդով զերեզմանատունը մահատուէ , սիրտը միանգամայն միտքը կը զարդէ :

— Պէտք է որ յարեց , խեղձ կինը , մեռեալները յիշեմ և անոնց երթամ քանի որ կենդանիները կը մոռնան զիս :

— Եւ ո՞լ կրնայ մոռնալ զքեզ Տիկին , ձեր վիշտը կը մօլորեցընէ զքեզ և երբէք ուրիշ կին մը ձեզմէ աւելի սրբութեամբ և մշտնջենապէս սիրուած չէ :

— Եւ ո՞լ կը սիրէ ուրեմն զիս այսպէս , գոչեց Մարի :

— Ո՞վ , նախ ձեր հայրը :

— Հայրս : Հայր մը միշտ կը սիրէ :

— Բայց ամենքը անոր պէս շեն սիրէր :

— Լաւ ուրեմն , հայրս կը սիրէ զիս , այս է ամենը :

— Զեր ամուսինը շարունակեց Լէոն , անձկութեամբ Մար-

րի պատասխանին սպասելով :

— Ամսափառ կրկնեց Մարի կասլածոտ ժամանով մը , և մեծաքայլ սենեկին մէջ երթեւեկելով , ամսափառ կը սիրէ զիս կ'ըսէք , կը սիրէ զիս ըւել կ'ուզէք , բայց բնչ կ'ընէ հիմակ , դիտէ թէ առանձին եմ հոս , թէ կը տառապիմ . քաղաքականութիւն կ'ընէ , փառասիրութիւն , ինչ դիտնամ ես : Եւ այս իրիկուն պիտի դայ , վասն զի այս իրիկուն շառ կանուխ պիտի ըլլայ ինձ համար :

Ո՛չ , ոչ . Էմմանուէլ ալ զիս չի սիրէր , Աստուած իմ : Եւ Մարի իւր ճակատը երկու ձեռացը մէջ կը սեղմէր : իրը թէ բռնել կ'ուզէք իսոյս տալու մօտ եղող միտքը :

— Ոչ ոք կը սիրէ զձեղ կ'ըսէք Տիկին , կրկնեց Լէոն ; այն ատեն կամ շատ մոռացկոտ էք կամ շատ կոյր :

— Այն , թերես կը սիրէք զիս , դուք , ըսաւ համար ձակութեամբ Մարի , բայց դուք միայն այն անձն էք դու շեմ կրնար սիրել , և սակայն ձեր սէրը Ճշմարի՞տ է :

— Կը հարցընէք : Այն , միշտ հոս էք երբ տքոտում եմ , կ'ուզաք միտի թարել զիս , ինչ պիտի ըլլայի առանց ձեղ , և ստկայն ըստուած չուզէց որ սիրեմ զձեղ : Այն , բարի էք , ազ Աստուած չուզէց սիրեմ զձեղ : Այն , բարի էք , ազ նիւ և վեշանձն և եթէ ամուսինս ըլլայիք փոխանակ բարեկամ ըլլալու պիտի չի թողուիք որ այսպէս տառապիմ , վաս սըն միայն բարեկամ ըլլալով արդէն իմ ամուսնոյս չըրածը կ'ընէք , բայց չէք կրնար ոչ ամուսինս և միրահարս ըլլալ , և ես չեմ սիրէր զձեղ ; ես . Ո՛չ , Աստուած իմ , որ չափ կը տառապիմ :

— Կը տառապիք կ'ըսէք , կը կարծէք ուրեմն թէ ես չի տառապեցայ , Տիկին , երբ ձեր վրայ Էմմանուէլի խօսելու տառապեցայ , Տիկին , երբ մասնաւ թէ իւր կինը պիտի ըլլայիք . կը եկայ , և երբ մասնաւ թէ իւր կինը պիտի ըլլայիք . կը կաածէք ուրեմն թէ երբ ձեր տունը վերադարձայ , երբ ըշ ձեղ կարգուած գտայ անոր հետ որ կը սիրէր զձեղ և զօր կը չի անուած սիրոյն՝ ձեր բարեկամութեան ողորմութիւնը ըրիք : կ'ը իմ սիրոյն՝ ձեր բարեկամութեան ողորմութիւնը ըրիք :

կարծէք ուրեմն թէ չի տառապեցայ : Եւ այսօր , որ զձեղ տրամադ և գժբաղդ կը տեսնեմ , վասն զի ուրիշ մը չի սիրէր զձեղ , վասն զի չի կրնար սիրել իմ սիրածիս չափ , կը կարծէք ուրեմն թէ դեռ չեմ տառապիք :

Մարի նորէն նստած էր , և զլուխը ետև հակած Լէոնի մակի կ'ընէր , որ իւր առջեւ ծնրադրեալ իւր ձեռները կը համբուրէր :

— Եւ սական , կը կրկնէր ցած ձայնիւ , այնքան երջանիկ պիտի ըլլայինք , եթէ զիտնայիք Մարի , իրարմէ պիտի չի բաժնուէինք : Ամենէ հնազանդ զերինիոդ պիտի ըլլայի , ամենէ հաւատարիմ սիրահարնիոդ , ամեն կին պիտի նախանձէր ձեղ համար ունեցած մէրէս , վասն զի իմ-սըրտիս մէջ և ոչ հակառակորդ մը պիտի ունենայիք , վասն զի ձեղմէ զատ ուրիշ տարիանք պիտի չ'ունենար իմ սիրաս :

Լաւ ուրեմն , այն երազած արքայութիւնս , գժոխսք մը ըրիք : Վայրիկեան մը կարծեցի թէ կրնայի զձեղ մոռնալ , բայց եթէ զիտնայիք ինչ կ'անցնի ՚ի մէջս երբ կը հեռանամ ձեղմէ , եթէ կարենայիք զուշակել իմ գիշերներս , զոցէ այն ատեն համար այս ատեն համար իմ թէ ինչ է սիրահար մարդ մը և թերես գիշայիք իմ վրայ :

Մարի չէր պատասխանէր , մամիկ չէր ընէր , չէր լսէր իսկ թէ ինչ կ'ըսէք իրեն Լէոն :

— Ո՛չ , ամէն ինչ կ'ուզէմ ըսել ձեղ , Մարի , առանձին ենք և սակայն այս առաջին անդամն է որ այսպէս կը խօսիմ ձեր հետք , և դուցէ վերջինը պիտի ըլլայ վասն զի պիտի չի ներէք ինձ և վաղը ձեր առունը սրաերնուոդ նման պիտի գոցուի ինձ , վասն զի չէք զիտիք թէ ձեղ համար ունեցած մէրս այն տարիանքներէ մին է որմէ կը մեռնին :

— Աստուած իմ , Աստուած իմ . որչափ կը տառապիք , կը կրկնէր Մարի : Եւ իւր ձեռքերը իւր ճակատն կը տանէր մինչեւ Լէոն՝ զայն իւր թևերու մէջ բռնած կը կրկնէր անոր թէ զինքը կը սիրէր :

Խեղճ՝ մանուկ, Աստուած կը մոռնար զինքը՝ անշուշտ, վասն զի Մարի իւր ձեռքը Լէոնի կը թողուր, իւր ըրածը իսկաչի զիտնալով, իրեն համար ստոյդ եղած բանը այն էր թէ գլուխը և կուրծքը կրակի մէջ էին, և ինքինքը պաշտպանելու իսկ անկարով էր: Հաղիւ ուրեմն կը նշմարէր թէ մարդ մը սիրոյ անեն զառանցանքէ և չերմէ բռնուած իւր ոտից տակ կը թաւալէր, Սակայն ատեն ատեն կ'աշխատէր անոր թեւերէն խոյս տալու և նորէն կ'իյնար անզզայ և յոդած և իյնալով կը լսէր Լէոնի ձայնը որ իւր ըսելու խօսքերը երդումներով կը ծածկէր:

Ամէն կին սիրոյ համար անձնատուր չ'ըլլար, վասն զի այն ատեն ամէն կին ներուելու արժանի պիտի ըլլար և պիտի ներուէր: Հարցուցէք անոնց որք վայրինի մը մէջ իրենց ապագան խորտակած են, և շատեր, տմենքը չ'ըսելու համար, պիտի պատասխանեն եթէ սակայն համարձակախօս սեն, թէ դեռ իւրովի կը հարցունեն իրենց յանցանքին առաջին պատճառը: Կինը այնքան տկար արարած մ'է, որու սրտին վտահիլը խինդութիւն և բարութիւն մ'է: Գիտէ միթէ թէ բնչ կ'ուղէ, կամ բնչ պիտի ուղէ: Ամէն բանի ազդեցութիւնը կը կրէ, բանականութենէ զատ: Մարդու նման իւր կեանքը զբաղեցընող մէծ մտածումներ չ'ունենա լով իւր ձանձրոյթի ժամերուն մէջ իւր տկարութեան խրամներուն կը հաւատայ, որու վրայ օր մը կը զդջաւ, վասն զի կանանց ամենէ մէծ առաքինութիւնը զդջումն է:

Մարի Լէոնը կը սիրէր, ոչ, ինքն ևս կատարելապէս զիտէր թէ զայն չէր սիրէր, քիչ մը առաջ ըսած էր, թէ բնաւ պիտի չի սիրէր զայն: Բայց Մարի սովորաբար ջլոտ էր, և այն օրը սովորականէ աւելի: Վերջապէս էլմանուէլը կը սիրէր իւր կեանքը անոր տալու չափ, բայց այն օրը գերեզմանատոն զայած էր. ջերմ ունէր: ինեն զի մը նման էր, օդը մթին էր, Էմմանուէլ հօն չէր և մարդու մը համբոյըներու տակ այրած ոչ ինքինքը պաշտպա-

նելու և ոչ պօռալու՞յժ ունէր: Իւր զանուած վիճակին մէջ որ և է մարդ կրնար ստանալ զայն եթէ ուզէր: վասըն զի իւր հոգւոյն տէրը չէր. Դժբաղդաբար ինչ որ ալ ըլլայ պատճառը, հետեւ թիւնները նոյնն են, և Լէոնի իւր քով ըլլալէն երկու ժամ վերջ, հրեշտակները երեսնին պիտի քոլարիէին և զայն իբր իրենց քոյրը պիտի չի ձանչնային:

Մարի հաղիւ թէ զիտէր թէ բնչ անցած էր: Լէոն շունչը կտրուած, սիրով արբշիու անոր ծնվաց քով, անոր ոտքերը կը համբուրէր, մինչգեռ Մարի սովորալի երազէ մը բռնուած որ իւր շնչերակները զարնել և արինը եռալ կ'ուտար իւր ոտից առջև չէր տեսնէր իսկ այն մարդը՝ որու վերաբերած էր: Լէոն մեկնեցաւ առանց անորմէ նշմարուելու և իւր զտնուած տեղը թողուց զայն կիսամեռ:

Գիշերը կը յառաջանար: Այն իրիկուն կմմանուէլ շատ ուշ վերադարձաւ, խիստ երջանիկ կ'երեւէր, Մարին կիսով չափ քնացած զտաւ ձեռքերն ի կախ և ուժգին շնչառութեամբ, խօսելու իսկ ոյժ չ'ունէր, անոր մօտեցաւ ձեռքերը բռնեց: Մարի աշերը բացաւ:

— Լաւ ուրեմն սիրելի զաւակս, ըսաւ անոր ձակտէն համբուրելով, չէիր լսէր ինձ, այնքան մթին մտածութեանցդ մէջ ընկղմած էիր ինչպէս միշտ:

Մարի մեքենաբար մտիկ կ'ընէր այս ձայնը որ չորս ժամէ ի վեր իւր ականջաց բղզացով ձայնը չէր: Ձեռքերը ձակտին տարաւ և կմմանուէլը տեսաւ որ սիրով անոր կը նայէր. աղաղակ մը արձակեց և իւր ամսւանոյն բազկաց մէջ ինկաւ անկենդան:



Մարի կարծէր թէ երազած էր , երբ ինքզինքին
եկաւ պառկած էր , Էմմանուէլ և Մարիան իւր անկողնոյն մօտ
էին : Իւր դաշտարաննը ամփոփեց և մի և նոյն յիշատակը
նորէն իւր մաքին առջեւ ներկայացաւ Ճիւալի մը նման մթին
և գժնդակ : Ուշադրութեամբ Էմմանուէլի նայեցաւ , զայն
նայուածքով հարցափորձելու և գուշակելու աշխատելով եթէ
իւր քնացած միջոցին բան մը չըսած էր ինք , վասն զի ար-
դէն իւր երազներէն իսկ կը վախնար , բայց Էմմանուէլ ա-
նոր զարթումին ժպին 'ի շուրթ կը ներկայանար : Զես կըր-
նար իմանալ թէ ինչ տառապանքներ պատճառեց խեղճ ման-
կան իւր ամուսնոյն տեսքը , անոր թեզ մէջ նետուեցաւ ,
իւր բոլոր սրտին արցունքով արտասուելով , բայց բառ մը
չէր արտասանէր , այնքան պատասխաննէլ կը վախնար , իւր
կամաց հակառակ իւր ուղեղը լեցուած սոսկալի մտածումով :
Իւր բոլորտիքը կը նայէր , վասն զի իրեն այնպէս կը թուէր
թէ ամէն բան իրեն պէս փոխուած պէտք էր ըլլալ : Սակայն
ամէն ինչ իւր տեղն էր , իւր մօր պատկերը անկողնոյն խո-
րէն գեռ կը ժպաէր իրեն , մի և նոյն հանդարտութիւնը
ներսը , մի և նոյն աղմուկը գուրսը , միայն անուն մը
փոխուած էր այսինքն իւր կեանքը :

- Աւելի աղէկ ես հարցուց Էմմանուէլ :
- Այս , շատ աւելի աղէկ պատասխանեց Մարի :
- Զաւակս , ինչ ունէիր :
- Ոչինչ :
- Նորէն գերեզմանատուն դայի՞ր :
- Այս :
- Կնքինքդ պիտի սպաննես , և զիս ալ :
- Ուրեմն միշտ կը սիրես զիս . իմս Էմմանուէլ :

— Կը հարցնես թէ կը սիրեմ զքեզ :

— Ոչ , Աստուած իմ , Աստուած իմ , կը զոչէր տա-
րօրինակ ջղաձկութեամբ :

— Կ'աղաքէմ Մարի , հանդարտէ կը կրկնէր Պ. տը Պրիմն
անկողնոյն վրայ նետուելով և իւր կնոջ դլուխը իւր ձեռաց
մէջ առնելով համբոյրներով կը ծածկէր զայն , հանդարտէ ,
հոս չմիմ ես , ինչ ունիս ըսէ ինձ :

— Բան մը չունիմ , ոչինչ կը կրկնէր Մարի աչերը ան-
շարժ , օդն է , առանձնութիւնը , մայր իմ :

— Ինչո՞ւ այդ մտածումը , տեսնենք : Իմ վրայ մտածէ ,
աղջկանդ վրայ և ալ մի այսպէս արտասուէր :

— Այս , աղջկանս , իմ Քլոթիլդիս , իրաւունք ունիս :

Եւ յորդ արտասուէր կը թափէր :

— Հիմակ , կը շարունակէր Էմմանուէլ , վայրիեան մը
պիտի չի բաժնուինք , միշտ միասնք , գուցէ շատ-
տառապեցար իմ բացակայութեամբս , բայց այսուհետեւ ինձ
յանդիմանելու բան մը պիտի չունենաս , վասն զի միայն
քուկէ պիտի ըլլամ : Կը հասկնաս միշտ իրարու քով ըլլա-
լու ուրախութիւնը : Մեր ամէն երազները պիտի կասարենք ,
մեր իսոսացուած Ճամբորդութիւնները պիտի ընենք : Կան
բանէր որք չես կրնար հասկնալ : Ժողովը՝ ուր ալ պիտի չեր-
թամ եթէ կուզես . աւելի կանուխ թողուլ չէր կրնար ,
պէտք չէր որ իմ հեռանալս փախուստի նմանէր այլ լքումի
մը :

Մարի այնքան կը տառապէր որ իւր արցունքները ցալքած
էին և իւր ամուսնոյն խօսքերը մեռեալի մը գեղնութեամբ և
յիմարի մը թափառուն աշերով մտիկ կ'ընէր : Էմմանուէլ
այս ամենէ բան մը չէր հասկնար , Մարի չէր զիտակէր թէ ինչ
ընէ , Լէնու տեսնել կ'ուզէր , վասն զի գեռ կը կասկածէր ,
կ'ուզէր անոր տունը երթալ , անորմէ պահանջել որ մեկնի
առանց խօսք մը արտասանելու , առանց ետեւ դառնալու իրենց

մէջ անցածը մոռնալով։ Եւ թերես աղօթքով Աստուած իրեն մոռացում՝ պիտի տար, յետոյ կը տեսնէր թէ առանց պատճառի գուրս ելլել չէր կրնար, կը դողար մտածելով թէ հետեւալ օրը կրնար Լէոն վերադառնալ, և իւր զլուխը բարձին մէջ կը պահէր, իւր արցունքները և ամօթը կլլելով, յետոյ ոտք կ'ելլեր տժգոյն խառնաշփոթ կերպարանքով, աշերը կարմրած և խոնաւ, մաղերը ցիր ու ցան և պատու հանը կը բանար, գիշերային ցուրտին մէջ հանդարտութիւն փնտելով. և ոչ Էմմանուէլի, ոչ Մարիանի մաիկ ընելով որ պարապ տեղ իւրովի այս մեծ ցաւին և ջերմին պատճառը կը հարցընէին, և երկուքն ալ վերջապէս գերեզմանատուն երթալը իւր պատճառ կը բռնէին։

Այս յայտնի է թէ Մարի երբէք Կմմանուէլը հիմակուան չափ չէր սիրէր, իւր սէրը խլջմտանքի խայթով և յանցանքով կը մեծնար, որու պատրուակ մը չէր կրնար տալ, վասն զի կը կրինենք Լէոնը չէր սիրէր. եթէ զայն սիրած ըլլար իւր Ճակատը հանդարտ պիտի մար, իւր ամուսնոյն վերադարձին՝ բերանը ժպուուն, և եթէ վայրկեան մը բնական վիշտեր զգար՝, ամառուան ամպերուն նման այս նոր սիրոյ շնչին տակ պիտի ջնջուէին, բայց զինքը տառապեցընողը՝ այն զալափարն էր թէ իւր բոլոր կեանքը և իւր անցեալին անդարչար ամէն զանձերը յանձնած էր մարդու մը՝ զոր երբէք պիտի չի սիրէր, թէ այս մարդը ալ այնուհետեւ իւր տէրն էր և անորմէ կախում ունէր ներկային և ապագային մէջ։ Մարի կորսուած կին մը չէր, դիտեն այս, ուրիշ մը աւելի յանդուղն որոշում մը պիտի ընէր, և փոխակին մը աւելի յանձուղն որոշում մը պիտի ընէր, և ապա արտասուելու և հառաջելու ինչպէս որ կ'ընէր Պ. արնակ արտասուելու և հառաջելու պիտի ըսէր Պրիսն, պարզապէս իւր սենեկապանուհետոյն պիտի ըսէր և եթէ Պ. ար Կրիտ ներկայայանայ, պիտի պատասխանես թէ հոս չեմ եւ թէ դիտուածը իւր սիրահարին գիմազը հանէր զինք և եթէ նա յիշեցընէր անոր իրենց մէջ տեղի ունեցածը, զինք և եթէ նա յիշեցընէր անոր իրենց մէջ տեղի ունեցածը, այն կինը պիտի պատասխանէր անոր « Զեմ Ճանչնար զնեղ »։

Եւ այս միջոցով իւր հանգստութիւնը, իւր երջանկութիւնը, և իւր երեսին զոյնը պահած պիտի ըլլար, սակայն այսպիսի դալափար մը Մարիի մոքէն իսկ չ'անցաւ։ Անմեղ կինը իւր առջե բացուած անդունդին վրայ ծուած անոր խորութիւնը կը չափէր և փոխանակ անամնթութիւն գործածելու ընդհակառակն դթութեան դիմել կը մտածէր։ Զէր Ճանչնար մարդիկը, չէր գիտէր թէ Լէոն երկու պատճառ կրնար ու ունեցած պատճելու, մին իւր սէրը. հաւանական պատճառ այնպէս որ խեղջ տղէտու փոխանակ Պ. ար Կրիտէ իրեն գործածելու զէնքերը եւ առնելու զանոնք անոր յանձնելու աճապարեց։

Ինչպէս որ տեսանք. Մարի շատ կը տառապէր զիւշերը, բայց իւր վշափին մէջ տեղ՝ որոշում մը ըրտ, և կարծես թէ հանդարտեցաւ, կանայք, պէտք է խոստովանիլ, ՚ի գովածիւն նոցա. իրենց ամենէ մեծ յանցանքներուն մէջ անմեղութիւն կը գնեն։ Հարկաւ Մարիի յանցանքը, իւր առջեւ մանաւանդ, ահազին էր, բայց չէր սիրէր Լէոնը, և այս ուստի դատումը կը նէր. զոր քանի մը մարդիկ յանիրաւի ընդունած են. թէ միայն սիրու կրնայ անպատճել և եթէ միայն մարմինը անձնատուր եղած է, մեծ յանցանք չի կայ։

Մարի հանդարտեցաւ ուրեմն այն զաղափարով թէ հետեւալ օրը Լէոնի պիտի զրէր որ մոռնար, յանուն իրեն համար ունեցած սիրոյն առջի օրը աեղի ունեցածը, թէ այս մոռացումէ կախեալ էր իւր երջանկութիւնը և իւր ապագայ հանգստութիւնը, և թէ շատ ազնիւ էր ինք ջնջուլու համար կնոջ մը կեանքը՝ որ իրեն բան մը չըրած էր։ Խեղջ Մարի։

Սակայն տեղի ունեցածը այնքան անհաւատի էր որ սակաւ առ սակաւ Մարիի հանգստայած միտքը ալ չէր ուղեր հաւատաւ, Շատ թափուած արտառուք վերջ իւր ուղեղը քիչ մը պաղեցաւ և Էմմանուէլը իւր անկողնոյն մօտ տեսնեց.

լով որ առաջուան պէս իրեն կը ժպտէր իրօք հաւատաց թէ սոսկալի երադի մը առարկան եղած էր և թէ վերջապէս կ'արթնար, մանաւանդ Աէոն հոն չէր որ ճշմարտութիւնը յիշեցընէր իրեն :

Այո, կ'ըսէր Մարի, աղնիւ է . բարի է, պիտի հաս կընայ թէ որբան կը տառապիմ, պիտի մեխի . Բարիզէ պիտի հեռանայ, այս օրը սակաւ առ սակաւ իմ կենացս մէջէ պիտի անհետի . որ իւր սովորական ընթացքը պիտի շարունաս կէ . Աստուած պիտի ներէ ինձ իմ յանցանքս, որու զոհը չեմ կրնար ըլլար, և գեռ կրնամ երջանկանալ :

Եւ սակայն երբ ատեն ատեն այս խորհրդածութեանց հակառակը կը ներկայէր իւր մտքին, սառած քրաինք մը կը պատէր իւր Ճակատը և մեռնելու մօտ կ'ըլլար :

Ճետեեալ օրու հասաւ, վասն զի ափսոս ամէն հետեալ օրերը կը հասնին . Մարի՝ Էմմանուէլի թւոց մէջ արթնալով ամէն ինչ մոռցած էր . կամաց կամաց յիշեց, այն ատեն իւր սիրտը սեղմուեցաւ, և նորէն դեղնեցտւ, Պ. տը Պիոն զայն բոլորովին առողջացած կարծելով ուրախ էր և կը ժպտէր, անձրեւ դարձած, երկինքը կապոյտ էր, Աստուած իւր կողմէ կը ժպտէր : Եթէ այս օդը առջի օրը եղած ըլլար Մարի իւր հայրը աեմնելու պիտի երթար և ոչինչ պիտի պատահէր :

Ի՞նչ բանէ կախեալ է Ճակատադիրը :

Մարի ելաւ, սովորականէն աւելի իւր աղջիկը գրկեց. այս մանուկը այնուհետեւ յոյսէ մը տւելի էր, իւր ներուժն էր այն, ժամը երկուքին՝ Էմմանուէլ դուրս ելաւ, բայց շուտ վերադառնալ խոստացաւ, Մարի առանձին մնայ, այսինքն Երեկ բառին հետ որ շարունակ իւր աչաց առջեւ կը ներկայանար Մագպէթի աչեն ներկայացող Պանդօ Ճիւաղին նման :

Քսան անդամ իւր սեղանին մօտեցաւ Աէոնի գրելու համար, բայց իւր ջրմին միջւիին աղէկ և սրտաշարժ դտած խօսք բերէ բառ մը չէր յիշէր, յիտոյ դժուարութիւնը կ'աւելնար :

որո՞ւ հետ խրկել այս նամակը կասկած չ'արթնցընելու համար, ապա կրնար ըլլար որ այս տոմսակը ուրիշ ձեռաց մէջ կ'յնար, բնշը ընէր, ժամը կ'անցնէր Մարի ամենափոքր շշուկին ու բնշը ընէր, ժամը երեքը զարկած՝ և Աէոն գեռ չ'աշեցած էր :

— Եթէ չի դայ . կ'ըսէր իւրովի, եթէ օրը այսպէս անցնի :

Թեթև աղմուկ մը իրեն դող կը պատճառէր, ժամը երեք և կէսի մօտ զանգակը զարկին, քիչ մնաց պիտի մասերէ և կէսի մօտ զանգակը զարկին, քայլուստը իմացուց, Մարի ըէր, ծառան Պ. տը Կրիմի գալուստը իմացուց, Մարի ըէր, ծառան Պ. տը Կրիմի գալուստը իմացուց, անոր համակինը պատճեց և զանոնք համար սկսած տասն նամակինը պատճեց և զանոնք կրակը նետեց այն միջոցին որ Աէոն գահէլին դրան սեամին կրակը նետեց այն միջոցին որ Աէոն գահէլին դրան սեամին կրակը կ'երեւէր . Մարի ուղեց ոտք ելլել, բայց չի յաջողեւվայ կ'երեւէր . Մարի ուղեց ոտք ելլել, բայց չի յաջողեւվայ կ'երեւէր . Երկուքին համար ալ դառնուած կացութիւննին շփոթիչ էր :

— Տիկին ըստ Աէոն կը վախնայի որ մարդ չէիք ընդունէր, և ասոր վասն զի ինձ ըսին թէ երեկ հիւանդ էիր քիչ մը, և ասոր Վիոն պատիպեցի որ մտնեմ, անմիջապէս մեխնելու պայմանաւ համար ստիպեցի որ մտնեմ, անմիջապէս մեխնելու պայմանաւ հեթէ իմ ներկայութիւնս զձեղ կը նեղացնէր կամ կը ձանձեթէ իմ ներկայութիւնս զձեղ կը նեղացնէր կամ կը ձանձեթէ բացընէ :

— Ոչ, կեցէք ընդհակառակն Պարոն, ձեզ ըսելիք ունիմ :

— Ինձ դէմ բարկացած կ'երեսիք Մարի, կրկնեց երիտասարդը, և այնպիսի շեշտով մը կը իսուիք որ կը զարհութէ սարդը, և այնպիսի շեշտով մը կը իսուիք որ կը զարհութէ սարդը, արդէն ինձմէ դանդաստելու բան մը ունիք, ըսէր ունիք . արդէն ինչ մէջ պիտի յանդիմանէք զիս . ձեր ծընընի թէ ինչ բանի մէջ պիտի յանդիմանէք զիս . ձեր ծընընի որպէս զի ներեկ ինձ :

— Կը սիրէք զիս Պ. տը Կրիմ . Հարցուց Մարի :

— Աշխարհիս վրայ ամէն բանէ աւելի :

— Եւ ձեզմէ խնդրած ամէն զօհողութիւններս պիտի ընէիք :

— Ամենքն ալ :

— Առանց բայցարութեան :

— Առանց բայցառութեան :
 — Կ'երգնո՞ւք :
 — Պատոյս վրայ :
 — Լաւ ուրեմն պէտք է որ դադրինք տեսնուելէ :
 — Ի՞նչ կ'ըսէք, և զիտէք թէ Բնշ կը խնդրէք ինձմէ :
 — Երբում ըրիք :
 — Բայց այդ մասնութիւն մ'է :
 — Այսպէս, կը մերժէք զայն :
 — Լաւ ևս է շուտ մը կեանքս խնդրել :
 — Բայց թէ ըսեմ ձեղ թէ հարկ է :
 — Պիտի պատասխանեմ ձեղ թէ կը սիրեմ զձեղ :
 — Բայց այդ սէրը ձեղ համար յանցանք մը և ձեղ համար դժբաղդութիւն մ'է ,
 — Ի՞նչ հոգս, Այսօր ինձմէ կը խնդրէք որ ալ չի տեսանինք , բայց զիս խենդեցնել կ'ուզէք Տիկին :
 — Զձեղ աւելի աղնիւ և աւելի վեհանձն կը կարծէի :
 2էք զիտէր ուրեմն թէ Բնշ տառապանք կրեցի այս դիշեր *
 2էք յիշէր թէ աշխարհի վրայ կայ մարդ մը որ իմ կեանքս
 համար պահանջելու իրաւունքը ունի , և այս իրաւունքը նոյն
 ինքն Աստծմէ ընդունած է : 2էք մոսածէր թէ զաւակ մը
 ունիմ , որ աւելի ուշ իւր մօր յիշատակին վրայ պիտի կար-
 մրի , եթէ մայրը այսօր ետ չի դառնայ : Լաւ ուրեմն ,
 յանուն ձեր աշխարհի վրայ ունեցած ամենէ նուիրական բա-
 նին , ձեր մօր՝ որ զձեղ այնքան կը սիրէր , իմ երջանկու-
 թեանս՝ զր կը ջնջէք , ծնրադրեալ կը պաղատիմ , մի կոր-
 մացընէք զիս , թերեւ գեռ ժամանակ կայ , և այնքան պի-
 տի աղօթէմ ձեղի և ինծի համար որ Աստուած մեր երկուքին
 ալ պիտի ներէ : Ուր որ երթաք իմ ալօթքս պիտի հետեւ
 ձեղ , և միշտ իմ բարեկամու պիտի ըլլաք , բայց մոռ-
 ցէք այս աղէտալի օրը , վասն զի եթէ չի մոռնաք զայն
 կ'երդնում թէ պիտի մոռնիմ :

Լէոն ոտք ելած էր և մեծաքայլ կ'եթեկէր , ձեռքը

Ճակտին վրայ զրած մրմուալով և 2ի սիրէր զիս * :
 — Լէոն կը զոչէր խեղջ կինը իւր սիրահարին ծնդացը
 փարելով . մի կորսնցընէք զիս , կը պաղատիմ : 2եր Բնշ
 հոգն է կին մը աւելի : Աշխարհիս վրայ աւելի զեղանիներ
 և աւելի սիրողներ կան : Բարի էք , աղնիւ էք , պիտի
 և աւելի սիրողներ կան : Բարի էք , աղնիւ էք , պիտի
 զանեք կին մը որ պիտի սիրէ զձեղ , և պիտի տայ ձեղ այն
 երջանկութիւնը՝ զոր ինձմով պիտի չի դանէք , այս կինը
 ով ալ ըլլայ , անոր համար իսկ պիտի աղօթեմ . և աղ-
 ով որ ալ ըլլայ , անոր համար իսկ պիտի աղօթեմ . և աղ-
 ջիկս անոր անունը և ձերը իւր անմեղ և երջանկաբեր աղօ-
 ջիկս թից մէջ պիտի խառնէ : Կը հաւանիք այնպէս չէ Լէոն ,
 թից մէջ պիտի խառնէ : Կը հաւանիք այնպէս չէ , պիտի
 ձեղ ամէն ըստած կ'իմանաք , պիտի մեխիք այնպէս չէ , պիտի
 մոռնաք զիս :

— Բայց ուրեմն ինչո՞ւ . . . ինչո՞ւ . . . կը կըկնէր Լէոն
 ընկճեալ և սրտաբեկ :

— Ինչո՞ւ , կը պատասխանէր Մարի ծնկան վրայ և գէպ 'ի
 ետեւ հակած . ինչո՞ւ : Միթէ ես ինքո՞ դիտեմ , գլուէի
 երէկ թէ ինչ կ'ընէի . եթէ դիտնայիք թէ Բնշ կ'անցնէր
 իմ մէջ , պիտի զթայիք վրաս , երբ արթնցայ երազէս ,
 իւնդ էի , կ'ուզէի մեռնիլ , վասն զի անկարելի կը թուէր
 ինձ այս բանս , և անկարելի է որ ալ ըլլայ , բայց իւրովի
 որ ապա տեսնէ իմ արտսուքս , իմ յուսահատու-
 թիսի . և Պիտի տեսնէ իմ արտսուքս , իմ յուսահատու-
 թիսի , պիտի հասկնայ թէ հորչափ կը տառապիմ , և պիտի
 թիւնուի ինձմէ , պիտի մեխիք այնպէս չէ : բարեկամն ,
 վաղը , այս իրիկուն , անմիջապէս . . . :

— Բայց ուր կ'ուզէք որ երթամ , Մարի , Բնշ կ'ուզէք
 որ ըլլամ առանց ձեղի , երեկունէ 'ի վեր իմ ապագաս ձեր մէկ
 բառին վրայ կանդեցի , և այս ապագասն կ'ուզէք որ ջնջեմ :
 Մտածեցէք թէ երէկ այս ժամուս ինձ կ'ըսէիք թէ զիս կը սի-
 թիւնուի այսօր կը վանտէք զիս երբ միայն զձեղ ունիմ աշ-
 րէիք , և այսօր կը վանտէք զիս երբ միայն զձեղ :

— Եթէ ինչիրը միայն իմ վրայ ըլլար , միայն երջանկու-
 թեանս վրայ , ձերինին պիտի զոհէի զոյն Լէոն , բայց զի-

թէք թէ իմ կենացս կապուած են երեք զոյութիւններ , որոնց
պատասխանառու պիտի ըլլամ օր մը և թէ չեմ կրնար առանց
պատճառի վատօրէն այս երեք անձինքը սպաննել : Մեծ և
բարի եղիք , մոռցեք զիս և իմանուէլէ և աղջեկէս վերջ
աշխարհի վրայ ամենէ սիրած անձս պիտի ըլլաք :

— Աւրեմն կը սիրէք այս մարդը :

— Լաւ ուրեմն , այս , կը սիրեմ զայն :

— Եւ կը խոսափանիք ինձ զայն , ինձ , Աստուած իմ .
ես որ հազիս իսկ ուրանալու չափ կը սիրեմ զձեղ . ինձ որու
երէկ անձնառար եղաք , բայց ինչ կին էք ուրեմն գուք ,
Մարի :

— Շնորհք , շնորհք , կը կրկնէք ինդք կինը որ չեր զի-
տեր ալ ինչ հնարեւ :

— Աւրեմն չէք զիտէք թէ ինչ է սէրը , կ'ըսէք Լէոն ինք-
զինքը կօրմացոցած : Աւրեմն չէք զիտէք թէ պիտի մեռցը նէ
զիս այն հետէ երկուքնիս ալ չսպաննէ : Զէք զիտէք թէ
երկուքնէ ՚ի վեր յիմարի մը նման եմ , և պէտք է որ իմն
ըլլաք . հիմակ և միշտ , և ձեր ամուսնոյն անուամբ է ,
զոր կ'ատեմ , կ'ուզաք ինդրէլու ինձմէ որ ալ չի տեսնուինք:
Բայց ովք կորզեց զձեղ ինձմէ , նա , ովք իմ երազած եր-
ջանկութիւններս յափշտակեց ինձմէ : Ո՞վ երկու տարիէ ՚ի
վեր զիս գժբաղդ և յուսահատ ըրաւ , նա . նորէն նա .
միշտ նա : Բայց զիտէք ուրեմն թէ կ'ատեմ զայն , այս
մարդը , եթէ զինքը կը սիրէք և եթէ զիս վանսէք պիտի
սպաննեմ զինքը :

— Ո՞չ , Աստուած իմ , Աստուած իմ , ինչ ըրի :

— Գուք կեանքը չէք ճանչնար Մարի , չէք դիտէք թէ
կան այնպիսի կիրքեր՝ որոնց չետ խալալ պէտք չէ , կիրքեր
որք կայծակի նման իրենց մօաեցողները կ'այրեն : Անխոչեմ ,
ու , իմն էք , Մարի և կը պահեմ զձեղ , եթէ մայրս
իր գերեզմանին խորէն անիծէ իսկ զիս :

— Լաւ , պատասխանեց Մարի սլաղութեամբ սոք ելլելով ,

պիտի մեռնիմ , ահա այսչափ :

Այս շեշտին մէջ այն զիսի որոշում և կամք կար որ Լէոն
յետս ընկրկեցաւ :

Մարի հանդարտ էք , Լէոն անոր մօաեցաւ :

— Ո՞չ , թողէք զիս , Պարոն , ըստ անոր , աղա-
չեցի ձեզի , պաղատեցի աշխարհի վրայ զտնուած ամենէ
նուիրական՝ և միւսին մէջ ամենէ սուրբ բանին վրայ , գատա-
պարտեալի մը նման՝ ձեր սոքերու ներքեւ զլորեցայ , արտ-
սուքով - և աղաւանքով իմ և աղջկանս հանդսութիւնը խնդ-
րելով որ ձեղ բան մը չըրած է իսեղք մանուկը և վատարար
մոռմեցիք զիս , անարժան , անարդ բան մ'է այդ , թողէք զիս :

Լէոն ինկաւ շնչառապու :

— Մարի , ներեցէք ինձ կ'ըսէր անոր իւր կարդին արտաս-
ուելով , ներեցէք ինձ զձեղ այսքան սիրելուս , վասն զի
սէրս է միայն որ ձեղ ըստած ըսել տուաւ :

— Ապա , երբ կեանքս պիտի կործանէք անոր հետ խաղա-
լով , ո՞չ , այն տաեն գիւրութեամբ պիտի մունաք զիս ,
այն տաեն պէտք պիտի չունենամ պաղատելու որ միկնիք .
և զիս իմ անպատճեանս և յուսահատութեանս հետ պի-
տի թողոք , և ասիկայ խենդութեան միջոցի մը համար , այս-
քան սարօրինակ մուայիման վայրիկեանի մը համար , վասն
զի կան ժամեր որոց զոյութեան վրայ կը կասկածիմ , մինչեւ
որ վերագանալով առանց ամօթի և առանց խոջի խայթի կը
յիշեցընէք ինձ թէ պատահած են նցն ժամերը են , ինչ ըրի ձեղ
ես : Առանց ձեզի իմ կեանքս զեռ հանդարտ և պայծառ-
պիտի ըլլար , մինչդեռ հիմակ՝ կը կարմրիմ Տօրի , իմ ամուս-
նոյս և աղջկանս առջեւ , առանց հաշուելու Աստուած որու
աղօթել չեմ համարձակիր :

— Ներեցէք ինձ , կը կրկնէք Լէոն խօնարհ և պաղա-
տախառն , ներեցէք , պիտի հնապանդիմ ձեղ , բայց ոչ այս-
քան կանուխ : Պիտի չուղեք սպաննել զիս , և պիտի մեռ
նիմ եթէ ձեզմէ հեռանամբ , սակայն բնաւ իմ սիրոյս վրայ .


պիտի չի խօսիմ ձեզ, վայրկեան մը պիտի ընդունիք զիս, ձեռքերնիդ պիտի համբուրեմ և ամբողջ օրուան համար երջանիկութիւն պիտի տանիմ հետո, և երբ չընդունիք զիս՝ պիտի տրտիմ, աչա այսչափ, բան մը պիտի չի դիտնաք, բայց յանուն Աստուծոյ. մի վւնեաէք զիս :

Մարի չեր ոլատասխանէր, գլուխը ձեռացը մէջ կ'արատասուէր :

— Ա. այս արցունքը տեսնելով անոր ստքերուն ընկաւ :
— Կը ներթք ինձ , Հարցուց :

Մարի ձեռքը երկնցուց անոր :
— Այս , կը ներեմ , վասն զի հիմակ ձեր կամքէն և
ձեր քմածին հաճոյքէն կախեալ եմ . կրնաք բառով մը զիս
կորմացնել , ըսիք ինձ , ուրեմն միայն ձեր զերին եմ : Ասք
եւեք և ըրեք ինձ լին որ կ'ուղեք :

— Մարի , սիրասս կը ցանցընեք :

— Մարիկ ըրէք , Լէռն , ըստ անոր իւր աշերը որբեա
լով և իւր դիմաց հանգարառութիւնն տալու աշխատելով , ժամը
հինգին . մօտ է , Էմմանուէլ պիտի վերադառնայ , կ'իմա-
նաք թէ ինչ ոլիտի զզայի եթէ զնեղ հոս և զիս այս յուղու-
մով տեսնէք : Աւրիշ օր մը պիտի գաք , վաղը եթէ կ'ուղէք ,
բայց այսօր՝ յանուն ինձ համար ունեցած սէրերնուդ առանձին
թող տուէք զիս :

— Մնաք բարեաւ , ըստ Լէոնի :
— Կրթաք բարեաւ :

Եւ հաղիս լեէ երիտասարդը դուրս կեր էր Մարի իւր աթոռին վրայ ինկաւ նորէն անզօր և շնչասպառ : Այս յուղումները , որոնց սովորած չէր՝ կ'սպաննէին խեղճ կինը : Լէսն քառորդէ մ'ի վեր մեկնած էր երբ կմմանուէլ վերագարձաւ : Սովորականին պէս զնաց իւր կինը համբուրեց անոր բաելով :

— Պ. աղ կըիմ ասկէ կը մեկնի :
— Այն, պատասխանեց Մարի սօսկումալ :

— Հիմակ հոնդպեցայ անոր և սրովէնաւ շատ ժամանակէ
՚ի վեր է որ զինքը չինքը չի աեսած էի , հրաւիրեցի զինք
որ դայ ճաշէ այսօր :

— Եւ ընդունեցաւ :

— n_2 :

Մարի շունչ առաւ

— Բայց , յազեց կմմանուել , վաղուան համար ընդունեցաւ :

Խեղջ կինը երակներուն մէջ կաթիլ մը արիւն չ'ունէք :

— Այս կը սեղմ քեզ, չարցուց Պ. տը Պրիսն

— Ամենելին պատասխանէց Մարի Ժպտելու աշխատելով,
քու բոլոր ըրածներդ ալէկ են, բարեկամ։

Եւ նորէն ինքզինքը այսուհն վրայ ձեւլով՝ ըստ իւրովի գ

— Աստուած իմ, եթէ արդէ՞ն այսքան կը տառապիմ, ինչ
կը պահես ինձ ապաղային մէջ։



Կանայք զրելու սպազրութիւնն ունին , ըստ մեր սիրուն մատենազիբներէ մին : Ճետեեալ օրը Մարի առանձին մմալուն պէս Լէոնի զրեց : « Երէկ ամսուինս ըստ ինձ իւր վերադաշտած միջոցին թէ այսօր մեղ հետ ճաշելու տիսաի դաք , կը պաշտիմ մի դաք : Միւս կանաց նման չեմ և գէմքը ս դեռ սրտիս նման չի կրնար խարել : Եթէ զձեղ եմանուէլի քով տեսնեմ՝ չեմ դիտէր թէ ինչ կրնայ պատահ հիլ : Ըստ հեցէք ինձ իմ խնդրածս , առանձնութեան պէտք ունիմ » :

Յետոյ Մարի առանց սովորակրելու ծալլեց այս տոմա-
կը զանդակը ղարկաւ. և Մարիանը խնդրեց :

— Բարի Մարիանո ըստ անոր դողալով, ահա նամակ մը
դոր պիտի տանիս :

— Ուր որդեակ իմ :

— Բայց պէտք է որ ոչ որ զիտնայ :

— Որմւ յանձնել պէտք է զայն :

— Պ. տը Արիմի :

— Պ. տը Արիմի . կրկնեց պառաւ կինը Մարիի տժգուշ
նութենէ անոր սրտին մէջի անցածը դուշակելով, և իւր կար-
դին դողալով :

— Եյն, այն, այն, շաբունակեց Տիկին տը Պրիմն
շփոթած ձայնով մը :

— Արդէն . ըստ խեղճ կինը :

— Ա՛ս, մի անիմէր զիս դոչեց Մարի, Մարիանի թեոյ
մէջ նետուելով, զոր միշտ իրը երկրորդ մայրը սեպած էր և
կոմսուհոյն մահուանէ 'ի վեր զայն աւելի շատ կը սիրէր :

— Քեզ անիմէրու իրաւոնք չ'ունիմ, զաւակո և պէտք
է յուսալ թէ զայն ունեցողը բնաւ սիտի չընէ :

— Հայրս :

— Խեղճ հայրդ, զոր երկու օրէ 'ի վեր տեսած չես :

— Ա՛ս, այն, շատ յանցաւոր եմ :

— Արդեակ իմ ըստ Մարիան Մարին. գրկելով, այս նա-
մակը դրել առաջ լսու խորհեցար :

— Հարու է :

— Եթէ երբէք ամուսինդ . . . :

— Ա՛ս, այդ մի ըսէր ինձ :

— Այնքան կը սիրէ զքեզ :

— Զիս պիտի ուզաննէր, այնպէս չէ :

— Եւ աղջիկը, Աստուած իմ :

— Երկու օրէ 'ի վեր շատ տառապեցայ, բայց դնա . իմ
բարի Մարիանո, շուտ զնա և եթէ ինձ պալու պատասխան
մը ունենաս աղջիկ պահէ զայն :

— Անհոգ եղիք, ի խեղճ զաւակս :

Եւ պառաւ կինը Մարիի ժպտելով և աչերը սրբելով
չեռացաւ :

Այս խոստովանութիւնը դեռատի կնոջ շատ աղէկ ըրած
էր, զիտէր թէ հիմակ մէկը կը ցաւէր և կը հսկէր իւր
վրայ, և իւր սիրաց հանդարտեցաւ :

Մարիան Լէոնի տունը վազեց, Լէոն դուրս ելած էր,
նամակը ֆլօրանթէնի թողուց, Լէոն ժիւլիայի տունն էր, զոր
ժամանակէ մ'ի վեր մոռցած ենք: Բայց ժիւլիա չէր մոռնար:
Երկասասարդը իւր հին աարփածուն ահսնելէ չի դադրած էր,
թէ զայն չէր սիրէր բայց հասկցած էր թէ պէտք էր իւր
նոր յարաբերութիւնը պահէլ իւր անցեալ կեանքը շաբունակե-
նով. Ժիւլիա Լէոնի ըրածներուն միշտ տեղեալ, իւր կող-
մէ հասկցած էր իրեն խաղցրնել տուած գէրը, բայց որով
հետեւ այս գէրը իւր նպասակաց կը ծառայէր, կ'ընդունէր
զայն և իւր սիրահարին հետ այնքան ժպտուն և սիրուն տես-
նողը երբէք չէր հասկնար թէ Ճշմարտութիւնը զիտէր :

Մարի զերեղմանատուն երթալու համար դուրս ելաւ,
և անկէ Պ, ա'նըմիի տունը, ժամը երկուքի մօտ, Լէոն
տուն գարձաւ և տիկին ար Պրիմնի նամակը զտաւ, անմի-
ջապէս կմանուէլի զրեց, ըսելով թէ անկարելի էր որ
իւր հրաւէրը ընդունի և շինովի պատրուակ մը ցոյց տուաւ,
յետոյ դուրս ելաւ և զերեղմանատուն զնաց, Մարիի հան-
գակելու յայով, բայց Մարի արդէն մեկնած էր, ժամը հին-
գին ֆլօրանթէն ժիւլիայի տունը զնաց :

— Նոր ըստ Տիկին, ըստ անոր :

— Շուտ խօսէ :

— Նամակ մը :

— Ուր է :

— Զիս կը առնուլ, Պարոնը զայն իւր փոքր կարասին
զզբոյին մէջ պահէց և բանալին իւր զրպանը դրաւ :

— Ուշ բերաւ այս նամակը :

— Պառաւ կին մը :
 — Եւ որմէ է :
 — Տիկին տը Պըիոնէ :
 — Ուրկէ զիտես :
 — Պառաւին հետեւցայ :
 — Տէրդ այս նամակին պատասխանեց :
 — Այն , ամուսնոյն պատասխանեց :
 — Չեմ հասկնար :
 — Կարծեմ թէ կը հասկնամ ես :
 — Բացատրէ ինձ ուրեմն :
 — Պարոնը ըսած էր ինձ , երբ հարցուցած էի իրեն թէ
 ժամը քանիին պիտի գառնար , թէ ժամը վեցին հագուելու
 պիտի զար , փափաքեցայ հասկնալ թէ ուր կ'երթար Պարոնը ,
 որպէս զի Տիկնոջ իմացընեմ , և բայ իրեն « Պարոնը քա-
 զաքը կ'ընթրէ » : « Այն » ըսաւ ինձ . յետոյ այս նամա-
 կը եկաւ որու պատասխանեց և անշուշտ բան մը պատահած
 պիտի ըլլայ վասն զի ըսաւ ինձ և Պիտի չի հագուիմ , ժողո-
 վակը պիտի ընթրեմ » :
 — Արդարեւ կ'սկսիմ հասկնալ , այս նամակը պէտք է ինձ :
 — Եթէ Տիկնոյն անմիջապէս առնու զայն , Պարոնը անոր
 աներեսոյթ ըլլալը պիտի նշմարէ , պիտի վոնտուիմ , և ա-
 սիկա Տիկնոջ օժանդակ մը , կամ դէթ ժամանակ պիտի կոր-
 սնցընել տայ :
 — Ճիշդ է , ըսաւ Ժիւլիա :
 — Սակայն միջոց մը կայ , յարեց Փլորանթէն :
 — Ո՞րն է :
 — Փոխանակ այս նամակը առնելու պիտի օրինակեմ զայն ,
 և օրինակը Տիկնոջ պիտի բերեմ . բայց ասոր համար պէտք
 է որ Տիկնոյն իւր բանալին փոխ տայ ինձ :
 Ժիւլիա Գլորանթէնի նայեցաւ անվատահո թեատր :
 — Տիկինը վախճառու եեղ չ'ունի . կրկնեց սենեկապահնը
 որ այս նայուածքը հասկցաւ , զինքը պիտի չի մատնեմ :

— Աւելի ուշ բնագիրը կ'ուզեմ ըսաւ Ժիւլիա բանալին
 Լէոնի սպասաւորին տալով :
 — Տիկինը պիտի ունենայ զայն , եթէ Տիկինը սպառէ ,
 հաւանական է որ բոլոր նամակները ունենայ , վասն այս նա-
 մակը առաջինն է և անշուշտ վերջինը պիտի չըլլայ :
 — Փլորանթէն , ինեւացի մ'ես :
 — Բայց Տիկինը զիտի շարունակեց սպասաւորը , թէ այն
 օրը՝ ուր պիտի տամ կամ պիտի թողում որ առնու այս նա-
 մակները իմ տեղս պիտի կարսնցընեմ :
 — Այն օրը իմ քովս պիտի մտնես :
 — Տիկինը կրնայ իմ վրայ վատահիլ :
 — Կը յուսամ . վաղը տեսնուինք :
 — Վաղը , Տիկին :
 Ահա , ինչ ձեռքերու մէջ ինկած էր Մարիի ապա-
 գան , խեղջ կինը չէր կասկածէր իսկի , հետեւեալ օրը՝ Լէոնի առ-
 ջի օրուան իրեն ըրած զհհողութենէ երախտաղէտ՝ անորմէ ըր-
 նորհակալ ըլլալու համար զրած էր : Այս նամակին մէջ
 տասնեինը տարեկան կնոջ բոլոր անխոհեմութիւնը կար , նո-
 րէն Մարիանն էր այս նամակը տանողը և պառաւ կինը այս
 տեսակ բաներու չի սովորած՝ չէր հասկնար թէ որչափ անխո-
 հեմութիւն էր իւր ըրածը այսպէս իւր տիրուհիէն Լէոնի նա-
 մակներ բերելով վասն զի կրնար ըլլալ որ իրեն հետեւին ,
 ինչպէս որ եղած էր :
 Երբ Պ. տը Կրիժ երկրորդ նամակը ընդունեցաւ առա-
 ջինին միացուց զան , զզրոցը զոյեց և բանալին զրպանը դրաւ ,
 ապա Մարիի տունը երթալու աճապարանքով հազուեցաւ և
 մեկնեցաւ : Արգիլէ ուրեմն Լէոնի նման մարդ մը , երբ
 երկու օրէ՝ ի վեր Մարիի պէս կնոջ մը սիրահարն է , որ
 անորմէ ընդունած նամակները չի պահէ :
 Անմիջապէս Գլորանթէնի իւր զբանէն բանալին հանեց ,
 զզրոցը բացաւ , երկու նամակները օրինակեց . զանոնք նո-
 րէն պահէց . զզրոցը դոցեց :

— Լովը լիի տունը վաղեց : Բայց Գլօրանիթէն ձարտար քառաբազէտ մ'էր , որ պաշտօնեայ մը կրնար լլլլաւ եթէ սենեկապան եղած չըլլար և երբ ժիւլիա ձեռքը երկնցուց այս օրինակութիւնները առնելու համար Գլօրանիթէն լսաւ անոր :

— Տիկին, այսօրինակիները իր գրովս են և եթէ գրտնուին կրնան զիս վտանգի մշջ գնել և կորսնցընել զիս : Հաւանեցէք ուրեմն որ անոնց պարունակութիւնը ըսեմ ձել և դուք դրէք, վասն զի դուք վախնալու բան մը չունիք :

Աւելի մնացած պատճենները կազմութեան համար առաջ գտնվեած էին այս բարձր առաջադիմութեան մեջ, ու այս պատճենները առաջ գտնվեած էին այս բարձր առաջադիմութեան մեջ:

— Աերջապէս, գոչեց Ժիւլիա այս նամակները կարդալով,
և պիտի՝ աշխատինք նկարագրելու այն ժպիտը՝ որ՝ այս բառին
ընկերացուց։

Այս միջոցիս Լէռն Մարիի տունն էր , Մարի կը բալը՝
սէր զզօնանալ . արդէն երեք օր կար որ կ'արտասուեր և
երեք օրուան մէջ շատ կ'աւլան , ապա օդը ալւսր էր և Մա-
րի գեռասի , այն յանցանքը զար նախ այնքան բորբոքումով
նայած էր , սկսած էր զայն իբր անդարմանելին չի կարծել-
ապա , Լէռն այնքան հՀու էր այնքան փոռնարհ , այնքան
խոհեմ , իւր սիրոյն մէջ այնքան վասահութիւն և ճշմար-
տութիւն կար որ պէտք էր քիչ մը վարձասրել զինքը , իբրեւ
ընել առածէն , ուրեմն առ ջի օրուան պէս արցունքով և
ցաւով չընդունեցաւ Տիկին ար Պրիոն իւր սիրահարը , երբ
գահճին սեամին վրայ երեցաւ , Մարի իւր ձեռքը երկնցուց
անոր լսելով « Ընորհակալ եմ » : Այն ասեն իւր քով
նստեցուց զան վասն զի հասկցած էր թէ պէտք չէր որ վիրա-
սորէր զլէն եթէ կ'աւզէր որ միշտ հնագանդեցընէ զայն և
բաստ անոր :

— Եմ երէկուան նամակիս վրայ բարկացած չէք ինձ գէս :

— Աիայն այս առառանքը կը յիշեմ :
— Զատկի պարի էք . չեւ սխալած էի , կը սիրեք զիս այն-

— ॥ৰঞ্জনা পুষ্পলতা দেবী কান্তি লক্ষ্মী বিজয়ী ॥

— Պէտք ունիմ նորէն կրկնելու ձեզ և ինձ չափ լաւ չէք գիտէր զայն դուք՝ որ այս սիրոյն միայն արասութով և խընթի խայթերով կը պատասխանէք :

— Լաւ ուղեմն այսուհետեւ պիտի չի լամ, և բանի մը վրայ
պիտի չի ցաւիմ:

Այսպէս խօսելով Մարի չկրցաւ հառաշանք մը զսպել:

— ۱۰۲ ۴۷۶۵۳۸ :

— Ճշմարտութիւնը կրկնեց Մաքի , կլսեմ բարեկամն թէ
իմ տառապանքս տեսնելով ձերինը գուշակեցի , և ձեղ այս-
քան վիշտ պատճառելուս վրայ զղջացի , ըսի իւրովի թէ
անկարելի էր անցեալին մէջ վերադառնալ և թէ այս երե-
քօրեայ անցեալը թերես գժբաղգութիւն մը չէ քանի որ շատ
աղնիւ և շատ վլրհանձն էք զայն չարաշար զործածելու համար , կը-
սեմ իւրովի , Աէսն թէ այսուհետեւ ձեղ ժպիտ՝ ի շուրջ և
սիրոսս ուրախութեամբ լի պիտի ընդունիմ , թէ վերջապէս
ձեր հոգւոյն և մտածմանց խորհրդակիցը պիտի լինիմ : Աչա-
բնչոր ըսի իւրովի և հիմակ դեռ բարկացած էք ինձ զէմ :

— ԱՇ , Մարի , նորէն զուսողութիւն ու սլամ ւուրեցէ
ինձմէ :

— Աշ, ոչինչ որ արդեն խնդրած և իսձ շատ շատ ըլլաք,
լառ միտ գրեք ինձ Լէոն, ու յեթոյ պիտի կատեք զիս,
ինչ որ ալ ըլլայ ինձ թելադրող պատճառը, գուք սիրահա-
րըս էք, կը խստովանիր թէ այս բառը երբեք արտասանել
չէի յուսար, վասն զի ցարդ իմ սերես սուրբ և օրինաւոր
սերեր էին, բայց վերջապէս հիմակ ամուսնէս աւելի տէրս
էք, քանի որ ոչինչ զիս ձեզ կուտար և ես տոփի = Լաւ-
ուրեմն բարեկամ, ամէն օր պիտի տեսնուինք որքան որ ու-
զէք, ամէն առառ և իրիկուն պիտի զրեմ ձեզ եթէ հանե-
լի է այս, իմ կեանքս վայրկեան առ վայրկեան պիտի պատ-
մեմ ձեզ, բայց . . .

— *Fwyg* *W* — *S* — *T* — *L* — *K* — *T* — *M* — *A* — *H* — *M* — *E* — *N* — *G* — *H* — *U* :

— Եմբանուելի առջև կարգելու պիտի չստիպէք դիս :

— Օ՞ն , պէտք է հպատակիլ , զիս չեք սիրէր Մարի , և Լէոն իւր դլուխը ձեռացը մէջ թողուց :

— Համարձակ եմ , աշա այս է , գուք մարդիկ , կնոջ մը սիրոյն կը հաւատաք միայն երբ ինքինքը ձեղ կը յանձնէ , բայց գուք Լէոն ալ այս ապացոյցէն պէտք չ'ունիք , միթէ քսան անդամ աւելի անուշ չէ , խոստովանէ , մէկզմէկու քովլ ըլլալ ինչպէս որ ենք , աներկիւդ , առանց խղճի խայթի թողլով որ իմ հոգին ձեր հորուց հետ խօսի և երկնային ուրախութիւններ վայելենք որք մարդկային կիրքերը չեն պղտորէր , իմ երջանկութիւնս ձեղմէ այս խնդրածիս մէջն է , Լէոն , իմ երջանկութիւնս պիտի մերժէք ինձ , այն ատեն , կարծածնէդ աւելի ձերը պիտի ըլլամ , բայցակայ կամ ներկայ , իմ հոգիս և մտածմունքս ձեղ պիտի ընկերանան , զոտք որ ինքնինքնուդ դէմ պիտի պաշտպանէք զիս , և անարատ պիտի պաշէք զիս , վասն զի ձեղմէ ՚ի զատ ոչ ոք , կ'երգնում այսօրուան ձեղ մերժածս պիտի ստանայ : Զէք հասկնար ուշըեմն այն սուրբ հեշտութիւնը , անակնկալ քոյր մը ունենալ և ըսել իւրովի , կայ անձ մը որ իմ վրայ կը մտածէ որ իմ անունս իւր աղօթից մէջ կը խառնէ , և ինձ համար ունի այն անմեղ սէրը զոր հրեշտակները իրենց եղբարց համար ունին : Էսէ , այս սէրը միակ կարելի եղածը չէ և աւելի երկար ատեն չի տեէր քան թէ այն ցանկութիւնը որում մի և նոյն անունը յատկացոյցին մարդիկ :

Եթէ Լէոն անմիջադէս Մարիի ինդրածին հաւանէր , կանայք այսպէս են , սակաւ առ սակաւ իւր գնած կեանքին սովորուելով , պիտի դար օր մը ուր հաւատաի ըլլար թէ Լէոն երբէր իւր սիրահարը ՚եղած եր , բայց Լէոն բան մը չեր պատասխանէր , դլուխը խոնարհած՝ այն յաւիտենական հանելուկին անկարելի մեկնութիւնը կը փնտուէր , զոր կին կը կոչեն : Որչոտի բուռն որ եր իւր սէրը , Մարիի մշտնշենաւոր աղաւանքներէ կը պաղէր և կ'սկսէր քիչ մը հաշիւ զործածել , քանի որ իւր սիրաը միայն չեր բաւէր վը ս-

ոտահայըննել , Մարի տեսնելով որ Լէոն չեր պատասխանէր անոր մօանցաւ դլուխը անոր գլխին վրայ ծռելով ըսաւ :

— Ի՞նչ ունիք նորէն , բարկացած էք ինձ դէմ : Դուք էք զիս չի սիրողը քանի որ զիս չեք հասկնար :

Եւ որովհետեւ Լէոն չեր շարժէր մանկամարդ կինը իւր շրթունքը եղբայրաբար անոր Ճակտին վրայ դրաւ թէկ ջանքով մը , իբր թէ իրեն առաջարկած խօսքին առաջին վարձքը անմիջապէս տալ ուղած ըլլար :

— Տեսնենք Լէոն յարեց Մարի , ձեր կարդին չար կը գառնաք և երբ զնել կը սիրեմ ալ չեք սիրէր զիս , մտիկ ըրէք , աշա գարունը կը մօտենայ , մղ հետ բուաթու պիտի զաք : Հոն՝ առանձին պիտի ըլլանք , երկար օրեր և երկար պտոյտներ պիտի ունենանք , առաջուընէ աւելի պահութիւն պիտի չ'ունենք , քանի որ գէշութիւն մը պիտի չ'ընենք :

Լէոն բան մը չի պատառիսանեց :

Մարի անոր դլուխը իւր փոքր ձեռայ մէջ առաւ և մանկան մը նման գրկեց : Տարօրինակ չէր այս : այս կինը մարդու մը ալ զինքը չի սիրել կ'առաջարկէր և սակայն սիրոյ ամէն գորավով կը խնդրէր զայն : Մարիի ամէն ըստաներուն մէջ եղած ամէնէ անհաւատալի և սակայն սայոզը այն եր թէ ալ վերջապէս կ'սկսէր հաւատալ , այն էր թէ միամտութեամբ՝ եմմտնուէլի և Լէոնի այս իրամէ այնքան տարբեր սէրերը իրարու կը միացընէր : Այս էր թէ եթէ Պ . աղ Կրիժ հաւանէր անցեալը մոռնալու Մարի պատրաստ էր մոռնալու զայն խիստ դիւրութեամբ , մինչեւ այն օրը՝ որ Ճակամագիրը պիտի յայտնէր զայն աւելի սոսկալի և աւելի աշուելի :

Ժամը վեցն եր , տարուան այս եղանակին մէջ , այսինչ քըն փետրուար ամսայն մէջ ժամը վեցը օրուան խորհրդաւոր միջոցն է , ուր երբ չմինէային կրակը կ'սկսի մարիլ , երբ գեռ կանթեղը վառել տուած չեն , անուշ մտախոհութեամբ

Աղ համակուին եթէ առանձին են, մտերիմ խոստովանուածեան մը եթէ երկու հոգի են :

Երկու էին :

Սակայն Մարի ըսած էր և մոռցիր զիս և ալ ըսելու բան մը չէր գտնէր, իւր ձեռքը Լէոնի ձեռքէն քաշել չէր համարձակէր և ասիկայ՝ աշերը դորովանօք անոր վրայ սեեռած ցած ձայնով կը կրկնէր :

— Եթէ զիսնայիր թէ որքան կը սիրեմ զձեղ Մարի, երբէք ձեղ նման կին մը զիս սիրած չէ : Ո՛չ, կը պատիմ զիս ձեր սրտէն մի'արտաքսէք, մի' ըսէք ինձ որ դադրիմ յիշելէ և ոչ գագրիմ յուսալէ . . . Մարի չէր լուէր ինձ:

Մարի չէր պատասխանէր, և չէր մտածէր, ինք զինքը մարդու մը թեոց մէջ կը թողուր որ իրեն կը քաշէր զայն, և հոգւով ինչպէս մարմնով յոդնած խեղճ կինը այս անձանոթ մաքառումներու գէմ անզօր : Պարզապէս զոհութութիւն մը կը ինչպէր իւր երջանկութեան և հանգստութեան համար, և ասոր հակառակ իւր սիրահարին զիմադրելը տեսնելով միայն արտսուքով կընար կոռուլ անոր գէմ, կ'ըդ ամենէ իւր անցեալ կենաց մէկ վայրկեանը իւր բոլոր ասպագար թէ իւր անցեալ կենաց մէկ վայրկեանը իւր բոլոր ասպագան անոր կը կասէր եթէ նա ուղէր, և միայն կ'աղաւէր Աստուծոյ որ մեռցընէ զինք ինմանուէլի այս սոսկալի Ճշմարտութիւնը իմանալէ առաջ :

Որչափ տարօրինակ է կանանց Ճակատագիրը, Մարիի նման, վայրկեան մը ինքզինքնին մոռցողներ և գուցէ հնարքով մը զրեթէ խարւողներ, հոգւով և մարմնով կը վերաբերին՝ այսպան անխոչեմարար ինքզինքնին յանձնած մարդուն՝ որչափ ժամանակ որ հանելի թուի իրենց . . . :

Առջի օր Մարի իւր կեանքէն ջնջել ուղելու միայն մէկ օր ունէր, հետեւեալ օրը երկու : Այն ատեն պատահեցաւ ինչ որ պէտք էր պատահիլ, Մարի տեսնելով որ նորէն իւր

սիրահարին կամքէն յաղթուած էր ուղեց ներում մը ունեսալ, իւր մինակ կրցածը Լէոնը սիրելն էր : Այնպէս կարծել ձեւացուց և որովհետեւ սրտին խորէն ասոր հակառակին վրայ ստոյգ էր : Հասկցաւ թէ պէտք էր խուլ ըլլալ եթէ ոչ խափանելու դէթ լուեցընելու համար այս զաղունի ձայնը : Այն ատեն առտու և իրկուն Լէոնին եւսանդուն նամակներ զրեց, ամէն օր կ'ուղէր զայն տեսնել և որչափ պաղ կերպիւ որ նախ վարուած էր անոր հետ՝ այնքան ուրախ և հըպարտ կ'երեւէր հիմակ իւր սիրով, իրաւ է թէ շատ անդամ գրեթէ ուրախութենէ և երջանկութենէ զինովցած՝ երբ Լէոն կը մեկնէր, Մարի խենգի մը նման կ'արտասուէր, չէ թէ ապադայէն վախնալուն, զոր զեռ չէր նշմարէր, չէ թէ անցեալին վրայ խջի խայթով այլ իւր բոլոր բրածին հակառակ Լէոնը սիրել չի կրնալէն զատ՝ նա ատելի կը թուէր իրեն, և իւր յանցանքով՝ էմմանուէլի վրայ ունեցած սէրը կ'աւելնար, սակայն ալ ետ զառնալու միջոց չի կար, պատուհանէ մը գուրս ներտող մարդու մը նման, որ երբ իւր սոքին յենարանը կը կրսնցընէ կը զղջայ իւր ըրածին վրայ, այս պէս Մարի պէտք էր որ իւր սխալման մինչև խորը երթառ եթէ հոն ջախջախուելու խոկ ըլլար: Լէոն այն ինքնասիրութեան շնորհիւ զոր Աստուած իրը երջանկութեան միջոց տուած է Մարիի բոլոր իրեն ըսածները Ճշմարիտ կը կարծէր, և կը պաշտէր զան : Ամէն օր, եթէ էմմանուէլ հոն ըլլար կամ ոչ, Մարիի բնակարանը կ'երթար և անկէ կը մեխնէր երբ ալ կենարը անկարելի ըլլար : Ուրեմն գիւրին է հաւենալ թէ որչափ կը տառապէր Մարի : Ոչ աշխարհիս, ոչ ինքզինքնին և ոչ Աստուծոյ ներելի պատճուած մը չէր կընար տալ իւր ըրածին : Ստիառուած էր զոյել իւր աշերը քայլելու համար այն նոր շաւղին մէջ ուր կ'առաջնորդէր զինք անձանոթ մարդ մը, որու առջև կ'ամշնար և որու կ'առտար ինքզինքը առանց սիրոյ և արդէն առանց ամօթխած ութեան, կարծես թէ ամբարշտութեամբ

պղծուած հրեշտակի մը արձանն էր :

Մարիան լաւ կը տեսնէր թէ իւր տիրուհին կը կորուէր , բայց խեղչ կինը չէր համարձակէր բան մը ըսելու բարի բնաւորութիւն մ'էր այս , բայց տկար , և Մարիի միայն մէկ կամքին համար ինքզինքը մեռցնելու պատրաստ էր , սակայն անկարող էր անոր աղէկութեան համար իսկ ունենալ կամք մը զոր Տիկին տը Պրիոն , որ նոյնպէս տկար էր ընդունէր և կրէր :

Սակայն Մարիան երեցութին վրայ կը խարուէր և չաւաստի էր թէ Մարի՝ Լէոնը կը սիրէր , միայն աղօթել կրնար գեռահաս կնոջ համար , և եթէ ոչ կը պաշտպանէր գէթ կարելի եղածին չափ կը քօղարկէր այս սէրը որու հոչակամէ վախնար : Կը մնար կոմը որ իւր հին փորձառութեամբ այս յարաբերութիւնը կը նշմարէր , բայց իւր հայրական գորովը սուտի կը հանէր : Շատ անդամ իւր աղջիկը տեսնելու եկած և միշտ Լէոնի պատահած էր , Մարի՝ իւր հօր ներկայութեան բոլոր ժամերուն մէջ շփոթած երեցած էր , կարծես թէ չի կար իւր վրայ այն վստահութիւնը զոր հանդարտ խիջ մը կը շնորհէ : Քսան անդամ կոմը իւր աղջկան հետ համարձակ խօսիլ ուղած էր Լէոնի յաւիտենական ներկայութեան վրայ , և անոր նշմարել տալ ինչ որ գէթ գեռ անզատեհութիւն մ'էր , բայց երբէք չի համարձակած էր , վախնալով որ չի յայտնէ անոր բանի մը կարելիութիւնը զոր թերեւ Մարիի իւր անմեղութեամբ չէր կասկածած : Սակայն նուազ չէր տառապէր և էմմանուէլը կը քննէր , անոր գէմքին վրայ տրամութեան կամ վշտի զիծ մը զանել աշխատելով , որ յայտնէր իրեն թէ իւր նշմարածը ուրիշ մը ևս նշմարած էր , սակայն էմմանուէլ միշտ նոյնըն էր միշտ բարի , երջանիկ և իւր կնոջը վրայ կասկածելու անկարող :

Պ. ա'էրմիի համար ստոյգ եղած բանը այն էր թէ իւր աղջիկը , որ և է պատճառուվ մը իրեն հետ առաջուած պէս

չէր : Արդարեւ Մարի շատ անդամ տեսած էր իւր հօր նայուածքին գաղտնաբար իւր վրայ սեեռիլը և իրեն այնպէս թուած էր թէ այս հայրական և խորազննին ակնարկէն ոչինչ կը վրիպէր , և թէ իւր սիրտը պէտք էր զրքի մը նման բացուելով ըսել իւր բոլոր պահել ուղածը : Ուրեմն տիրութեամբ գուշակած էր ամէն անդամ իւր հօր Լէոնի վըրայ խօսիլ ուղած վայրկեանը և միշտ իւր անհեթեթ վախով խօսակցութիւնը դարձուցած , կամ մէջ տեղը բառ մը նետած էր որ իւր հայրը կը կեցընէր , առանց տեսնելու թէ փիխանակ Պ. ա'էրմիի կասկածները ջնջելու զանոնք յամառութեամբ կը հաստատէր , և ամէն վարպետ աչք պիտի տեսնէր թէ պատասխանել չէր ուղէր , բնականաբար այս մշտնջենաւոր վախը հօր և աղջկան մէջ պաղութիւն մը կը ձգէր , այս վերջինը կարելի եղածին չափ իւր հօր հետ առանձին մնալէ խցս կ'ուտար և զրեթէ ալ զայն տեսնելու չէր երթար , վասն զի կ'զգար թէ ամէն ինչ իւր հօր պիտի խոստովանէր , անոր ըսած առաջին բառին :

Այն ատեն Աստուած զիտէ թէ Բնէ պիտի լպատահէր : Խեղչ մարդը սոսկալի կերպիւ կը վշտակրէր : Քանի անդամ երթալ Լէոնը գանել ուղեց , և պատույն վրայ երդմնցընելով խնդրել անորմէ որ բոլոր Ճշմարտութիւնը խոստովանի , եթէ պէտք ըլլար անոր ոտից իսկ իյնալ և աղաշէլ որ մեխնի և իւր աղջկան հանգստութիւնը թողու բայց միշտ կայ առած էր , նախ այն հայրական մտածումով թէ գուցէ կը խարուէր , ապա . չի զիտնալով թէ որո՞ւ հետ էր գործը և թէ Բնէ տեսակ էր Լէոնի սիրտը , այդ դաշտունի խոստովանութիւնը կրնար Մարիի գէշութիւն պատճառել և Էմմանուէլէ իմացուիլ որ՝ ինչպէս ըսինք , և ոչ բանի մը վրայ կասկածած էր թուէր և իրօք չէր կասկածէր :

Բայց մէկը կը հսկէր , և ամն մարդ լուսաւորելը յանձն կ'առնուր :

Այն էր Ժիւլիա :

Ա

Այս միջային նորոգումները կ'սկսէին և Պ. Շ աը Պրիսն դլաւորներէ մին էր : Ամէն վեհանձն և աղատ գաղափարներ ունեցողները անոր ժամադրութիւննի'ուտային: Էմմանուէլ՝ միայն իւր փառապիրութենէ թելադրուած չէր, իւր երկրինքարութիւնը կ'ուզէր միայն անոր լաւութեան համար և անորմէ անձնական օգուտ քաշելու նկատում չ'ունէր :

Ինչպէս որ աեսանք, կառավարութիւնը զայն պաշտօնեայ ընել ուղած էր որպէս զի իւր յառաջացած ճամբուն մէջ կանդ առնէն նա, բայց Էմմանուէլ մերժած էր, վասն զի այս պաշտօնով չէին տար ինչ որ իւր արդարութեամբ կ'ուզէր որ ժողովրդին շնորհուէր: Խթէ մեր նիւթէն շեղիլ ու զէինք՝ Էմմանուէլի քաղաքական նպատակներու վրայ երկարորդէն պիտի խօսէինք, և արդի կառավարութեան շատ մարդիկ մեր զիւցազնին մօտ խիստ փոքր պիտի գանուէին, բայց պարզ սրաբ ուստում մը պիտի ընենք և բնաւ ընկերական նոր կարդաւորութեանց վրայ պիտի չի խօսինք: Միայն ժամանակ առ ժամանակ Պ. աը Պրիսնի ատենուան քաղաքական պատաշ հարները կրնանք յիշել և ցուցնել թէ իւր մասնաւոր կեանքին մէջ ինչ աղէտալի կերպիւ խառնուած գտնուեցան: Իւր համբաւը ծիւլիան իրեն բերաւ, իւր համբաւին համար Մարթի զինքը սիրեց, իւր համբաւին զոհած իւր ընտանեկան քանի մը ժամբը պահառեցին այն զէպեկը զորս պիտէ պատմնք:

Նոր հաստատութիւններու ընկերութիւն մը որու պիտի նախագհէր Էմմանուէլ՝ Բուաթիէյի մէջ տեղի պիտի ունենար: Այս բանս Պ. աը Պրիսնի իմացուեցաւ և նա Մարիի ըսելով թէ իւր բացակայաթիւնը միայն քանի մը օր պիտի տեէր՝ մեկնեցաւ: Մարի զրեթէ ուրախացաւ անոր մեկնիլու տեսնելով, այս երթը իրեն ժամանակ կ'ուստար իւր բոլորակը նայելու և իւր սոսկումներու մէջ ինքզինքը դտնելու :

Էմմանուէլի երթէն երկու ժամ վերջ Աէն Մարիի տունն էր :

Ժիւլիայի համար գործելու միջոցն էր այս, Պ. աը Պրիսնի մեկնիլու զիտէր, նոյնպէս Աէնի անոր կնոջ տունը ըլլալը : Պ. աը Կրիմի տունը զնաց և առաւ բոլոր այն նամակները որոնց օրինակութիւնները աւնէր միայն: Երբ այս թուղթերը իւր ձեռքը հասան Տիկին աը Պրիսնի տունը զընաց: և անոր հետ տեսնուիլ ուղեց, պատասխանեցին իրեն թէ Տիկին աը Պրիսն մարդ չէր ընդունէր, իւր այցետոմսը թաղուց և երկրորդ օրը ներկայացաւ: Ճետեալ օրը Մարի դուբս ելած էր :

— Պիտի ըսես քու սիրուհոյդ, ըսաւ ժիւլիա սպասաւորին, թէ զիս չ'ընդունելուն անիրաւ է :

Այս խօսքին մէջ սպասնական շեշտ մը կար որու չի պատասխանեց ծառան :

Երբ Մարի տուն դարձաւ Լովրիի: Երկրորդ այցատունը յանձնեցին իրեն և սպասաւորը կրկնեց ինչ որ ըսերէին որ ըսէ:

Մարի ամէն բանէ վախնալու պատճառներ ունէր:

Այս երկու այցատումները Աէնի ցուցուց և հարցուց անոր եթէ զիտէր թէ ինչ ըսել կ'ուզէ այս: Աէն ժիւլիայի առնունը կարդալով գունատեցաւ բայց բան մը ըսել չ'ուզեց և ոչ իսկ բան մը ենթագրել՝ ժիւլիան չի տեսած, Մարիի ոչ իսկ բան մը անունը չէր ճանչնար, սակայն այս պատասխանեց թէ այդ անունը չէր ճանչնար, սակայն այս խօսքը ըսելու միջոցին ալշտալի նախազգում մը ունեցաւ:

Ժամը վեցին թիվու փողոց զնաց, ժիւլիա տունն էր:

Աէն իւր սիրուհոյն բնաւորութիւնը կը ճանչէր, չուզէց համարձակապէս ինդիրը բանալ, այլ խօսամանկութեամբ վարուիլ:

— Ա՛ս, զտք էք ըստ ժիւլիա սիրուն դէմքով մը, կրեթէ ալ չեմ տեսնէր զնեղ: Ահա երկու օրէ որ ձեր վը բայ խօսուիլը չեմ լսէր :

Այս ըստեալ Լէոնի գողդոջուն ձեռքը կը սեղմէր :

— ԱՌՆ ինչ զիտէ մատածեց ժիւլիա, թող ինքը սկսի:

Եւ իւր տարփաւորին նայեցաւ իբր թէ վասահ ըլլալու համար թէ խիստ ահաւոր հակառակորդի մը հետ չէ իւր գործը : Լոռութիւն տիրեց, որու միջոցին երկու ոսոխները իրենց զէնքերը պատրտստեցին :

Լէոն խօսեցաւ նախ:

— Տեսնենք ժիւլիա, ըստ նա, համարձակ խօսինք, միթէ բանի մը մէջ բարկացած էք ինձ զէմ:

Ե՞ս բարկանամ, և ինչ բանէ, բարեկամ, ալ զիս չի սիրելնուդ համար:

Լէոն շարժում մը ըրաւ իբր թէ ուրանալու համար :

— Պիսի ըսէք թէ զիս կը սիրեք, հարցուց ժիւլիա, պիտի սոսէիք ուրեմն . ինձ հետ անկեղծ ըլլալու պատիւը ըրեք ինձ : Ահա երկար ատենէ 'ի վեր է որ միատեղ ենք, ըզ ձեղ շատ անկեղծութեամբ սիրեցի որպէս զի ձեր սէրը գեռ տեսլ կարենար :

Այս ամենը այնքան հանդարտ ձայնով մը ըսուած էք որ: Լէոն կ'սկէր կասկածիլ թէ ժիւլիան էք իրօք Մարիի տունը երթողը, ինքը՝ որ գալու ժամանակ անոր այցելու թիւները նախանձի կը վերագրէր:

— Սակայն զուք իսկ . այլ ևս չէք սիրեք զիս ժիւլիա:

— Վատութիւն մը սկսի ըլլար սիրել մարդ մը՝ որ ալ չի սիրեք զիս:

— Ուրեմն, եթէ ինձ համար ալ սէր չ'ունիք, տութիւն ունենալ պէտք չէք կարծեմ, և ինձ ցաւ պատճառող բան մը ընել սկսի չ'ուզէք:

— Զեղի:

— Ինձ կամ որ և է անձի մը որու հոգ կը տանիմ:

— Ահա հասանք, ըստ իւրօվի ժիւլիա, յետոյ բարձը ձայնիւ յաւելցուց . բայտրեցէք միտքերնիդ չեմ հաս կընար:

— Մահիկ ըրեք շարունակեց Պ. աը Կրիմ որ կը մոռածէր թէ լաւ և սէք Ճշմարտութեամբ սկսիլ քան թէ բարկութեամբ և ժիւլիայի ձեռքերը իրեններուն մէջ առաւ, ամենէ աղեկ զիտէք թէ չեն կրնար սրտին հրամայել, դուք իսկ ակամայ տառապեցուցիք անձեր՝ որք զձեզ կը սիրեին, վասն զի ձեր սիրաը գէպ ՚ի ուրիշներ կը մղէր զձեզ : Թերես 'զձեղ վշաացուցի :

— Տիսմար, մրմուց ժիւլիա:

— Բայց զիտէք թէ սիրոյ տեղ ամենէ սուրբ և հաւատարիմ բարեկամութիւն մը պիտի ունենամ ձեղ համար:

— Ապա . հարցուց ժիւլիա հեղնական յուսահատեցուցիչ շեշտով մը:

— Ապա կրկնեց Լէոն քիչ մը տժզունելով, թէ և ես չ'ըսի վասն զի կան զդացումներ և դիւրազրգութիւններ զորս երբէք չեմ վիրաւորէր, բայց ուրիշներ ըսած են ձեզ թերես թէ նոր սիրուհի մը ունիմ, եթէ ըսին ձեղ թէ այս կինը կը սիրեմ, Ճշմարիտ ըսին, այս բաները կրնանք իրաւու խոստովանիլ, հիմակ որ պաղ արիւն էք, գոյցէ չ'ըս սին ձեզ սակայն թէ որչափ կը յարգեմ զայն, թէ որչափ այս յարգանաց արժանի է, և թէ որքան իւր հանգստութեան կը փափաքիմ:

— Այդ ամենը զիտէմ, ընդհակառակն, զիտէմ թէ զիս պահեցիք որպէսն զի ծածկէք այս յարաբերութիւնը որ զաղսնի մնալու պէտք ունի, կը տեսնէք թէ տեղեակ եմ:

Եւ ժիւլիա Լէոնի վրայ ակնարկ մը նետեց որ լաւ բան մը չէր խոստանար և զայն շփոթեց:

— Եղելութեան կը հասնիմ, կրկնեց Լէոն, սակայն առանց բոլոր Ճշմարտութիւնը զիտցած ըլլալ ձեացընելու, կը մեկնիմ այս անձին տունէն որու վրայ կը խօսէի քիչ մը առաջ, ըստ ինձ թէ անծանօթ կին մը երկու անդամ իւր տունը ներկայացեր և չ'ուզէր է իւր անունը ընել, բայց այդ անծանօթին վրայ տուած տեղեկութեան վրայ կարծեցի զձեղ

Ճանչնալ, և եկայ այս նիւթիս վրայ ձեզմէ բացատրութիւն մը ուղելու և հարցընելու որ եթէ այս անձին տունը ներկա յանայիք ինչ պիտի ըսէիք իրեն:

— Այս է ամենը հարցոց ծիւլիս կարելի եղոծին շափ ժպիրէ ձայնով մը:

— Այն, այս է ամենը պատասխանեց Լէոն որ կ'սկսէր բարկանալ:

— Լաւ ուրեմն այս ամենը ճշմարիտ են, միայն թէ եթէ Տէկին տը Պրիոն ըսաւ ձեղ թէ անծանօթ կին մը ներկայացեր է իւր տունը սեր է, ինչպէս որ կը սոէ երբ կ'ըսէ իւր ամուսնոյն թէ զինքը կը սիրէ, քանի որ երկու այցա տոմն ձգեցի:

Ժիւլիս այսպէս կը խօսէր, անտարբեր ձեռվ մը իւր ժամացոյցի շլթային խաղալիկներուն հետ խաղալով:

— Եւ յարեց ծիւլիս առանց Լէոն խօսք մը զանել կարենալու, հիմակ կ'ուղէք զիտնալ թէ ինչ ոնէի ըսելու ձեր նոր տարիածուին, ոչ, Աստուած իր շատ պարզ բան մը, համարձակ պիտի ըսէի իրեն կրկնեց ծիւլիս այս բառերը շեշտելով թէ ծիւլիս Լովը կը կոչուիմ, թէ ձեր սիրուհին եմ երկու տարիէ ՚ի վեր, թէ զձեղ կը սիրեմ, թէ դիտեմ իրեն համար զիս խաբելնիդ և թէ ամեն ինչ կ'ուղեմ ըսել իւր ամուսնոյն:

— Ահա սիրելիդ իմ Լէոն, ինչ որ կ'ուղէի անոր ըսել:

Պ. տը Կրիժ ծիւլիսի նայեցաւ, ծիւլիս կը ժպտէր իրը թէ աշխարհիս ամենէ սովորական բանին վրայ խօսէր:

— Այս ամենը պիտի ըսէիք իրեն հարցոց Լէոն:

— Այն, պատասխանեց ծիւլիս, իւը խօսքին զլին հաստատական նշան մը յաւելցընելով և իւր սիրահարին նայեցաւ այնպիսի կերպով իրը թէ իւր հարդույն մէջ ունեցած բոլոր տաելութիւնը կ'ուղէք հասկցընել:

— Եւ արդ, հարցոց Լէոն սպառնալի ձայնով մը:

— Եւ արդ ամեն ինչ պիտի ըսեմ Պ. տը Պրիոնի առանց

իւր կնոջ իմացընելու, քանի որ չուղէք զիս ընդունիլ, առ Պրիոն սիրահարս էր, շատ գէշ վարուեցաւ հետո, ձեր սիրուհին էի, իսկստ շատ կը սիրէի զձեղ, ըսաւ ծիւլիս Լէմնի քթին խսդալով, իւր կնոջ համար զիս կը խարեք, ձեզմէ միանդամայն անորմէ վրէժս կը ըուծեմ, բաւական լաւ խաղ մ'է այս այնպէս չ' :

— Եւ կարծէք թէ պիտի թողովմ այդ ըսաւ Լէոն ուաք ենելով:

— Հարկ պիտի ըլլայ որ թողովք պատասխանեց ծիւլիս նոյնպէս ելելով:

— Եթէ հիմուկուան ըսածնէդ բառ մը արտասանէք . . . ծիւլիս զդուշացէք . . . :

— Ի՞նչ պիտի ընէք ինձ:

— Ամէն բան, եթէ հարկ ըլլայ . . . :

— Եթէ հարկ ըլլայ սպաննել իսկ զիս . է՛ս, միթէ կ'սպաննեն կիները: Այս ամենը պիտի ընեմ Լէոն, և որովհ հետեւ անկեղծ եմ պիտի ըսեմ ձեղ թէ ինչո՞ւ և ինչպէս պիտի ընեմ: Նախ պէտք է որ սիրանիդ ուղղեմ բանի մը վրայ ան կրնայ խոջի խայթ առթել ձեղ օր մը : Զձեղ երբէք չ' սիրեցի :

— Ի՞նչ հոգս:

— Աւելի աղէէ, բայց Պ. տը Պրիոնը պաշտելու կէտին վրայ էի: Այն օրէ ՚ի վեր որ Օրիորդ տ'էրմին առաւ ձեր սիրուհին եղայ, և եթէ մարմաւորեալ ինքնասիրութիւնը չըլլայիք պիտի տեսնէիք այն յանկարծական փառիստը թիւնը զոր ձեղ համար ունեցայ: Զձեղ միտ իրը անորոշ էակ մը նկատած էի: յանկարծ ձեղ համար սիրով բորբոքեցայ, ասիկայ զարմանալի է: Դուք պէտք էիք այս ամեն բանին պատճառը փնտուիք, վասն զի կար պատճառ մը և ահա պյու:

— Լէոն սկսաւ նախասենեկին մէջ մեծաքայլ քալել:

— Ո՛չ, անհամբեք մի ըլլաք կրկնեց ծիւլիս, պիտի

տեսնէք թէ որչափ զո՞ս պիտի ըլլար ձեղ ըսելու խօսքերս զիտա-
նալնուդ , վասն զի Աստուած գուք և ես պիտի զիտա-
նանք զանոնք : Զեր սիրուհին եղայ վասն զի դիմէլ թէ Օրի-
որդ տէրմիի սիրահարած էիք , և մտածեցի թէ օր մը գու-
ցէ իւր սիրահարը ըլլար , վասն զի միտք դրած էի կըցա-
ծիս չափ այդ սէրը բորբոքէլ : Տիկին տը Պրիոն երկար ժա-
մանակ ինքզինքը լաւ պաշտպանեց , պարտաւոր եմ ըսել և
զնեղ երկու տարուան չափ կրել հարկ եղաւ ինձ , զձեղ՝ զոր
չէի սիրէր , բայց վերջապէս յաղթռեցաւ , խեղչ մանուկը ,
և պատիմը յանցանքին շուտ պիտի հետեւի , ինչպէս ծառու-
թիներու մէջ ներկայացուած երգախառն տեսարաններու մէջ :
Արդ , պիտի հարցընէք թէ ինչ շահ տնկմ Տիկին աը Պրի-
ոնը կորսնցընելէ , բաւ է որ գիտնաք թէ ձեղմէ նախանձե-
լուս համար չէ , եթէ միայն այս ըլլար զձեղ անոր պիտի
չգէի , բայց այս ըրածիս մէջ աւելի ծանր պատճառ մը կայ ,
կառավարութեան խնդիր մը : Զձեղ իմ երկրիս երջանկութեան
կը զոհեմ :

Այս ըստելով ժիւլիա չի կրցաւ իւր ծիծաղը զսպել։
Եւ կարծէք թէ, ըստ Նէոն արհամարհական ձայնով
Պ. առ Պրին ձեզ նման աղջկան մը պիտի հաւատայ։

— Աղուշ . . . իւր կնոջ զրին պիտի հաւատայ երբ ձեզ
դրած նամակները ցուցընեմ անոր:

Աւոն արձանի մը նման գեղնեցաւ:

— Քնիլդ են այս նամակները պօտաց նա:

— $U_{J''}$:

— Գողջաք զանոնիք:

— Կատարելապէս : Ո՞՛Տ , մի՛ սեղմէք բռուելնիդ , օսդուտ մը չ'ունի այդ:

— Եւ այս նամակները են . . . :

— Հան , և մի և սոյն մը ջային Ժիւլիա իւր շըջաղեստին

— Զանոնք ինձ պիտի յանձնեք զոչեց կէո՞ն որ կատդու-

լենէ կը փրփրէր և ծիւլիայի վրայ կը յառաջնարաւ :
— Եթէ քայլ մը ևս առնուք , ըստ այս վերջինը ամեն
ըարկութիւններէ աւելի սոսկալի պաղարիւնութեամբ մը , կը
բանամ այս պատուհանը , մարդասպան կը պօռամ , բռնել
կ'ուտամ զձեղ , կըսեմ թէ ինչու օդնութեան կանչեցի և
թագաւորին զործակալին ձեռքը կը յանձնեմ այս նամակնե-
րուն օրինակները որպնց բնազիրները կը պահեմ :

— Անամօթութիւն մըմոաց Լէոն որ իւր աշաց արտասուօք թրջուիլը կ'զգար զոր իւր անկարողութեան և նուածումի ըգ դայցումը կը պատճառէր։

— Մտածեցէք, յարեց ծիւլիս այն յաւիտենակառ ուղիւ
տով՝ զոր ոչինչ անոր շրմերէ կ'անհետապընէք, մտածեցէք
թէ ամէն ինչ նախագուշակած եմ։ Զէք կրնար վրէժ լուծել
և ոչ իսկ ձեր սենեկապանէն զոր պլտի վլնտէք և ես իմ
քով պիտի առնում զայն և ոչ իսկ ինձմէ որ ծառայէ մը վար,
պչըող մ'եմ, բայց այս մեր գտնուած տարւոյն մէջ պչըող
մը՝ իւր զեղեցիւթեամբ ամենէ աղիւ և երկելի անուններէ
աւելի զօրաւոր է։ Աեր մէջ կան բաւական աղջիկներ որք
հիւանդանոցը կը մեռնին, և ուրիշներ որք հաբսաւթիւն
կը գիշեն։

Այս բառը Աէսնի համար փայլակ մը եղաւ:

— Այս նամակները առնելու միջոց սը գոյ , սատօնի
իրովի , ձեռքը ճակտին տարաւ , իբր թէ իւր դիմաց հան-
դարտովթին տալու համար :

— Սիս դբէք ինձ , ըստ հպատակու այսուլ ու ,
ձեռաց մէջ երկու մարդոց կեանքը , կնոջ մը պատիւը ,
ամբողջ ընտանեաց մը հանգստութիւնը ունիք որ բան մը չը-
բած է ձեզ :

—Աղել զիտեմ:

— Քանիի՞ն կ'ուզեք ծախել այդ ամենը

— Երկու միլիոն պատասխանեց ծիւլիա մըշտ օպերալու.

— **U**L **M**Í **L** **U**LL**U****N** **U**LL**U****N**, **U**LL**U****N** **U**LL**U****N** —

և ձերն է այն:

— Միլիոն մը միայն ունենալնիդ զիանալրս համար է որ երկու կը խնդրեմ: Այս նամակները ծախել չեմ ուղեր, իմ հարստութիւնս ձեր քով կը կորսնցընեմ, բայց զուցե ուրիշի մը հետ կ'աւելցընեմ զայն:

— Ժիւլիա շարունակեց Լեռն պաղատալի ձայնով մը:

— Խոստովանեցէք թէ մեղք մը պիտի գործէիք այս նամակները ունենալու համար: Ահա թէ բանէ կախեալ է մարդոց պատիւը, եթէ տր Կրիժ մարբիզուհի ըլլալ ուղեի, պիտի ըլլայի, բաւական էր որ այս նամակներու ծրարը իբր օժիտ բերէի հետո:

Լեռն չի պատասխանեց:

— Պատասխանելու պէտք չունիք յարեց ժիւլիա, զիւնեմ թէ պիտի հաւանէիք: Ուրեմն շատ կը սիրեք այդ կինը, սակայն զձեղ արհամարհածիս չափ չեք սիրել զայն: Այն քան արհամարհելի է մարդ մը որ կոնջմէ մը կը յաղթուի և անոր պէմ բան մը չի կրնար ընել:

Այս ըսելով ժիւլիա ղանդակը կը հնչէր:

— Ի՞նչ պիտի ընէք հարցուց անոր Լեռն որու բարկութիւնը դաղափարները կը շփոթէր:

— Նամակները թղթատունը պիտի իւրկեմ, խրկուելու պատրատ են: Ի՞նչ զարմանք այս խեղջ էմանուէլի համար:

— Ժիւլիա այդ բանը սիրտի չընէք:

— Ուրեմն մտիկ ըրէք:

Այս միջոցին սենեկապանուհին ներս կը մտնէր, և ժիւլիա իւր կուրծքէն նամակներու ծրար մը կը հանէր:

— Ալէի կը տեսնես այս ծրարը, Հէնրիէթ: ըստ ժիւլիա այս աղջկան:

— Այս, Տիկին:

— Զայն նամակատունը պիտի տանիս, և յիշէ թէ ոչինչ պիտի կրնայ զքեղ համբան կայնեցընել:

— Որքան տժգոյն էք: Տիկին, ըստ սենեկապանուհին և մի և նոյն միջոցին կը նայէր Լէռնի որ Ժիւլիայէ աւելի զունատ էր: Ժան հոն է յաւելցուց կամաց մը:

— Լաւ, Յ կրկնեց Ժիւլիա, վախնալու բան մը չ'ունիմ, գնա, աղջիկս, գնա:

Հէնրիէթ գուրս ելաւ: Այն միջոցին որ նախասենելէն կը մեկնէր Լեռն իւր դլխարկը առաւ և անոր հետեւլու պատրաստուեցաւ:

— Անօդուտ է ըստ անոր Ժիւլիա նստելով, զանոնք ձեղ պիտի չի յանձնէ, եթէ իբր փոխարէն քիչ մը առաջ առաջարկածնիդ տայիք իրեն: Երեակա, եցէք, սիրելի Լեռն, թէ այս քաջ աղջիկը զաւակ մը ունեցաւ, բայց ըստ պանեց զայն, յանցանքին ապացոյցները ունիմ, և աւելի կախաղանէն կը վախնայ քան թէ ձեր ստակին կը փափաքի: Ահ, ինձ ծառայող մարդոց վրայ վստահ եմ, թող տուէք որ ընէ: Սակայն Տիկին աղիոնի ամեն նամակները տարած ծրարին մէջ չեն, քանի մը հատ պահած եմ, որպէս զի եթէ առաջինները կորսուին ուրիշ ալ ունենամ: Ո՛չ, նախատես եմ, բայց թող տուէք որ գործեմ, ձեր երջանեկութիւնը կ'ապահովեմ: Այս տարածայնութենէ վերջ Մարի ձերը պիտի ըլլայ և կանայք բաւական աչք պիտի չ'ունենան զձեղ տեսնելու համար, զձեղ, Տիկին աղ Պրիոնի սիրահարը, սփանչելապէս առաքինի կինը, ժամանակին յարմար մարդ մը պիտի ըլլաք:

— Լաւ, Տիկին: Այս ելաւ Լեռնի ըսել կրցած բառը, բարկութիւնը կը խեղդէր զինք:

Գուրս ելաւ, աւելի յիմարի մը քան թէ խելցցի մարդու մը նման:

— Ահա Բարիզի ամենէ թշուառ մարդը, ըստ իւրովի Ժիւլիա պատուհանէն՝ անոր կառքը մանելը տեսնելով, բայց անէն մարդ իւր կարգին:

Ժիւլիա թերթ մը թուղթ առաւ և դրեց:

« Տիկին:

« Երկու անդամ ձեր տունը ներկայացայ, բայց զիս ընդունելու պատիւը չըրեք ինձ: Կը ներեմ երբեմն երբ ինձ վիշտ մը պատճառեն, սակայն երբէք չեմ ներէր երբ նախատինք մը ընեն ինձ: Չեր ամուսնոյն, իմ հին տարափաւորիս՝ խրկեցի այն նամակները զորս կը զրէիք Պ. աղ Արիժի, իմ սիրահարիս, կամ լւա ևս մեր սիրահարին:

« ԺԻՒԼԻԸ ԼՕՎԸԼԻ »

Այս միջոցին որ այս նամակը կը վերջացընէր Հէնրիէթ ներս կը մանէր:

— Ծրարը նամակատունը յանձնեցիր. հարցուց ժիւլիս, այնպիսի կնոջ ձայնով մը որ պատրաստ է անհնաղանդութին մը խստութեամբ պատժելու:

— Այս, պատասխանեց Հէնրիէթ շփոթած:

— Լաւ, այս նամակը իւր հասցէին հասցուր, և ուշ թէ ոչ զոք կ'ընդունիմ:



Ըսինք թէ լէոն խենդի պէս էր:

— Ի՞նչ ընեմ, կ'ըսէր իւրովի, առանց գործելու տնցուցած ամէն մէկ վյորկեանը Մարիէ վերցուցած տարուան մը երջանկութիւնս է: Ամէն կարելի եղած միջոցները իւր մտքէն անցան, բայց անկարելի քառին առջև կ'իյնային, իւր հարստութիւնը, կեանքը, պատիւը ամէն ինչ Մարիի համար պիտի տար, և դայն աղատելու համար բան մը չէր զըտնէր: Ամէն փորձ աւելի մեծ դայթակղութիւն մը պիտի հա-

նէր, և և կը ձգէր որ զործելը իրենց ընթացքը շարունակեն: Բարիղի փոշոցներուն մէջ թափառեցաւ, և իրիկունը առանց դիտնալու իւր ըրածը ժողովակը մտաւ, չի համարձակելով ոչ իւր տունը և ոչ Տիկին աղ Պրիոնի տունը երաթալ: Այս միջոցիս ժամ՝ ժիւլիսի սենեկապանը, ժիւլիս, առ Մարի զբած նամակը տարած՝ և ետ գարձած էր:

— Տիկինը առնեն էր հարցուց Լովըլի սպասառին:

— Այս, Տիկին:

— Առանձին:

— Իւր հօր հետ:

— Լաւ, ինչ ըստ:

— Տիկինը հասցէն խնդրեց:

— Տուի՞ր դայն:

— Այս:

— Մի մոռնար թէ ոչ զոք կ'ընդունիմ:

Ժիւլիս առանձին մմայ: Յուզուած էր, վասն զի Մարիի այցելութեան կ'սպասէր, և որչափ զօրաւոր որ ըլլան, կնոջ մը ճակատագրին մէջ տեղ չեն նետուիր առանց յուս զում մը զգալու: Ուրեմն երեկոն երեկոն Էմմանուէլը վըրէժ առնելու իրաւունքները յիշել պէտք ունէր, որպէս զի իւր յատուկ աչաց առջև ներում գտնէր և միշտ իւր սրտին խորը չէր իջնէր, վասն զի իւր կամայ հակառակ նոր խոջի խայթեր պիտի գտնէր հոն, որք սակաւ առ սակաւ պիտի սկսէին աւելնալ:

— Ի՞նչ օգուտ ունի ըրածնուն վրայ զղացը կը գոչէր յանկարծ, և նաև հիմակ ալ շատ ուշ է:

Ժամը տասին ժամն ներս մտաւ:

— Տիկին, ըստ, քօլարկեալ կին մը կայ վարը որ ձեզ հետ խօսիլ կ'ուղէ:

— Մարդ չեմ ընդունիր:

— Այս Տիկինը այնքան կ'ստիպէ, կ'ըսէ թէ ծանը բաս ներու վրայ է խնդիրը և ձեր տուած հրամանը չի պահպանը

ստիպուեցայ:

— Այս կնոջ անունը, հարցոց ծիւլիս, որ գիտէր թէ
Մարին էր ներկայացողը :

— Զբսաւ զայն :

— Թաղ ըսէ, կ'ընդունիմ միայն զանոնք՝ որք իրենց աշ
նունը կ'ըսեն :

Ֆան քանի մը վայրիեան վերջ՝ վերադարձաւ այցատոմ-
սով մը,

— Տիկին տը Պրիսն իմ տէնս, զոչեց ծիւլիս իբր թէ
զարմացած, և այնպիսի կերպով մը որ ֆան այս անունը
լսէ : Ներս մացուր զայն :

Մարի ներս մտաւ: Անոր գեղնութիւնը քօղին տակէն
կ'երկէր: Հաղին թէ ժիւլիայի գիմացը զանուեցաւ որ երկու
ժամէ ՚ի վեր զինքը շարժող յուղումներէ յաղթուելով աթո-
ռին վրայ ձեռք ինքզինքը յորդ արտասուք թափելով:

Արդ ահա ինչ որ անցած էր, Մարի իւր հօր հետ էր
ինչպէս որ ֆան ըսած էր երբ ծիւլիայի նամակը ընդունե-
ցաւ: Այս նամակը այնքան յանկարծական և այնքան
սոսկալի էր որ խեղճ կինը զայն կարդալով գեղնած
էր, այնպէս որ կոմու անոր մօտեցած էր իմանալու համար
զինքը շփոթողը, բայց Մարի մեքնական և արագ շարժու-
մով մը կրակը նետած էր այս նամակը զօր երկրորդ անդամ
կարդալու պէտք չ'ունէր, վասն զի անոր գիրերը իւր աշայ
առջե և մտաց մէջ կը վայըէին :

— Հասցէն հարցուցէք, այս էր Տիկին տը Պրիսնի ամէն
ըսել կրցածը:

— Ինչ կ'իմացընէ այս նամակը հարցուցած էր կոմոր:
— Ոչինչ, հայր իմ, պատասխանած էր Մարի իւր ձեռքը
անոր երկնցը նելով:

— Ինձ համար զալտնիքներ:

— Ոչ, բարի հայր իմ:

— Գէշ լուր մը:

ԱՌ ԱՌ, անջուշտ ոչ, գործի նամակ՝ մը:

— Բայց ինչո՞ւ գեղնեցար:

— Նախ զանդակին ձայնը առնելով վախցայ, յետոյ
այս նամակին առաջին խօսքը քժբաղբութիւնոմը իմացուցածի
պէս էին, և վայրկեան մը Էմմանուլի համար գողացի,
մինչգեռ, ինչպէս որ կը կրկնեմ միայն գործ մ'է, և պի-
տի շարդիլէ զիս որ պառկիմ: Եւ Մարի ժամանացին նայած
էր:

— Կը վլնտե՞ս զիս, հարցուցած էր կոմոր:

— ԱՌ, բարի հայր իմ, ինչ կ'ըսէք:

— Հիմակ որ վստահացուցիր զիս, ընելու բան մը
չ'ունիմ, կը թողում զքեզ, վաղը տեսնուինք:

— Վաղը բարի հայր իմ:

Եւ հայր ու աղջիկ զորովալից զըկուած էին: Պ.
տ'էրմի միշտ անհանգիստ էր, այսնամակին մէջ զալտնիք մը
կը գուշակէր, և սակայն մեկնեցաւ, Մարի անոր հեռանալը
կը տեսնէր այնպիսի անհամբերութեամբ մը որ բնգինքն իսկ
կը զարմացընէր, մինչև ներքնասենեակը իւր հօր ընկերա-
ցաւ, կոմոր վերջին անգամ համբուրեց զայն և Մարի իւր
բնակարանը մտաւ: Պ. տ'էրմի զեռ գուռը չի գոցած էր
երբ ներսէն ուժգնութեամբ հնչւած զանդակին ձայնը լսեց: Կա-
րծեց թէ Մարի սենեկապանուչին կը կանչէր պառկելու հա-
մար և վար իջաւ, բայց հայր թէ քանի մը աստիճան վար
իջած էր որ իւր զոցած դրան բացուիլը լսեց, և սպասաւո-
րի մը իւր գտնուած սանդուղին ասաիձաններէն չորս առ չորս
իջնելը տեսաւ:

— Ո՞ր կ'երթաս, հարցուց ծառային:

— Կառքը լծելու հրաման տալու Պ. Կոմո:

— Տիկինը զմուրս պիտի ելնէ:

— Այս, Պ. Կոմո:

— Գնա, բարեկամ, գնա:

Պ. տ'էրմի մտախոչ մաց: Ո՞ր կը նար երթալ այս

ժամուս իւր աղջիկը , ուզեց նորէն վեր ելել , բայց խորա հեցաւ և իջնելը շարունակեց , իւր կառքը ետ դրկեց . և հրապարակի երկանիւ կառք մը վարձելով զայն քանի մը տուն աւելի հեռու կայնեցուց , մութին մէջ պահուըտեցաւ և սպասեց : Գրեթէ քառորդ մը վերջ մեծ կառնագուոը բացուեցաւ Տիկին առ Պրիոնի կառքին ճամբայ տալու համար : Կոմը իւր փոքր կառքին մէջ մտաւ և հրամայեց կառապանին որ հետեւ կառքին ինչ որ դիւրին բան մը չէր , բայց Պ. ա' էրմի ոսկի մը ցուցուց և իւր թէ հմայքով ձիուն ոտքերը ոյժ ստացան և կիսակառքէն քաւասուն քայլ հեռու կենալու յաջողեցաւ : Կառքը Սէն-Բէր կարջէն անցաւ , Լուվրի գունակէն Քարուսէլ հրապարակէն Տօֆէնի փողոցը մտաւ , Սէն-Ռօք փողոցը , Միլոսի ք փողոցը , ծառուղիէն անցաւ և կայ առաւ . . . թիւ տան առջեւ թէպու փողոցը :

Վայրիեան մը Պ. ա' էրմի ունեցաւ այն սոսկալի մտածումը թէ Մարի Լէնի տունը կ'երթար , բայց կառքին այս ճամբան շարունակելը տեսնելով երջանկութեամբ տեսաւ թէ սիսաւծ էր : Մարի կրնար վերջապէս իրեն ճշմարիտ ըսած ըլլալ , և թերւս գործ մ'էր այս , որու հողը էմմանուէլի տալ չուզած էր , և այսպէս առանձին գիշեր տաեն գուրս կը հաներ զինք : Իւր աղջկան կառքէն իջնելը և . . . թիւը մտնելը տեսաւ : Հինգ վայրիեան վերջ անոր գուրս ելելը չի առնելով իւր կարդին՝ գուռը զարկաւ , խեղճ հայրը շնչառպառ էր :

Ներս մտաւ , գունապանին սենեակը բացաւ և ըսաւ :

— Տիկին մը մտաւ ներս :

— Այս Պարոն :

— Ուր կ'երթայ:

Դունապանը վարանեցաւ : Կոմը ոսկի մը փայլեցուց այն ոսկեցին նման՝ որ ձիուն ոտքեր տուած էր և այս խեղճ պահապանին ձայն տուաւ :

Մակեդոնացին Փիլիպոս իրաւունք ունէր ըսելու թէ ամէն դռները ոսկիէ բանալիով կը բացուին :

— Ուր կ'երթայ կրկնեց Կոմը :

— Տիկինով մը տունը :

— Եւ նվ է այդ կինը :

— Տիկին ժեւլիա Լովըի :

— Եւ Բնշ կ'ընէ :

Դունապանը ժպտեցաւ :

— Էս , Պարոն , պոռնիկ մ'է նէ , սակայն շատ հանգարտ և դանդատելու տեղի չ'ունինք , ամէն մարդ աղաստ է : Պաղ քրտինք մը կոմսին Ճակատը սառեցուց : Գեռը ըան մը չէր կրնար գուշակել բայց միայն ամօթալի պատճառ մը կրնար իւր աղջիկը հսու բերել զիշեր ատեն և դաղտնաբար այս տեսակ կնոջ մը տունը : Սակայն ջանք մը ըրաւ և կրկնեց :

— Յաճախ կ'ուզայ այդ Տիկինը հոս :

— Երբէք չի տեսած ենք զինք , այնպէս չէ , կին , հարցուց գունապանը , ուոր կ'ուզէր իւր քսան Քրանքը Խղճի մոտք վաստիլ :

— Երբէք պատասխանեց ասիկայ :

— Ստոյդ էր :

— Ստոյդ Պարոն :

— Լաւ , բարեկամ , կ'ուզէր գրան լարը քաշել :

Նոյն միջոյին կոմսը գունապանին սեղանին վրայ նետեց ոսկին . այս վերջինը բարեկեց և հնագանեցաւ : Երբ կոմսը գուռը գոյցեց բարի մարդը ուշադրութեամբ ոսկին նայեցաւ :

— 1873 էն է ըստ նա:

Եւ հնչեցուց զայն որպէս զի լաւ ըլլալուն վրայ վըստահ ըլլայ :

— Եւ ես որ կը քնանայի , կրկնեց գունապանը :

— Այդ կը յայտնէ թէ բաղդը քնացած ժամանակ կ'ու-

զայ մարդի իմ:

Այս կատակը երկու ամուսինները խնդացուց : Իսկ կոմը հողուց մէջ սոսկումով, աչքը արցունքով, իւր կառա քը մոտաւ և ցուրտին ու հովին հակառակ սպասեց :

ԱՅ

Ժիւլիս Մարիի կը նայէր : Ինքը անորմէ աւելի ոյժով էր, վախնալու բան մը չունէր, կը յաղթանակէր : Սակայն պատկառութիւն մը, զոր իմանալը դիրին է, կ'արագէլք զինքը այս լուսթիւնը նախ խղելէ : Այն է թէ Մարիի հետ Լէոնի պէտ չէր կրնար համարձակ վարուիլ, պէտք էր ընդհակառակին որ Տիկին աղ Պրիսն ժիւլիսի տունէն եւ լած ատեն հաւաստի ըլլար թէ ժիւլիս իրաւոնք ունէր իւր վարուած կերպով վարուելու, և միայն ինքզինքը ամբաստառ նել անդի ունեցած դժբաղութեան համար, ժիւլիս շատ ինչը ունէր իւր ներկայացընելու սուտ գէրը լու կատարելու համար և սպասելով լուս կեցաւ, սակայն նորատի կնոջ նայելով չի կըցաւ չըսել և գեղանի է նէ : »

Մարի նախ խօսեցաւ և հարցուց :

— Առանձին ենք Տիկինն :

— Բոլորովին առանձին :

— Դուք եք Տիկին ժիւլիս Կօվըլի :

— Ես ինքս եմ :

— Եւ զի՞ւք եք որ ժամ մը առաջ ինձ դրեցիք:

Ժիւլիս նշան ըրաւ թէ այս :

— Դիտեք Տիկին թէ ինչ ըրեք :

— Դիտեմ :

— Զիս կորմնցուցիք:

— Այս :

— Ամուսնոյս կեանքը խորտակեցիք:

— Այն :

— Աղջկանս ապագան:

— Այս :

— Այս ամենը դիտեիք Տիկին և ըրեք զայն: Ժիւլիս հասկցաւ թէ անդութ ըլլալ պէտք էր ներռուամութիւն մը ունենալու համար :

— Այն, ըստ վերջին անդամ և իւր զլուխը ձեռքին յեն-լով իւր նախանձորդու հոյն նայեցաւ հաստատութեամբ :

— Ուրեմն զիս շատ կ'ատեք:

— Այն, կ'ատեմ զձեղ:

— Եւ ինչ ըրի ձեղ ես :

— Ինչ ըրեք ինձ, կը հարցընէք : Միշտ իմ յոյսերու շաւղին վրայ գտնուեցաք անհրաժեշտաբար, աղէտաբար : Էմմանուէլի տարփածուն էի երբ զձեղ սիրեց, Լէոնի սիրու Տիկին երբ ձեր սիրահարը եղաւ, և մեր մէջ ամէն վարան աւմ պէտք է աներևութանայ, երբ մարդ մը մեր երկուքն մին ընարե, դուք աւելի գեռատի, աւելի զեղեցիկ էք, և ինքինքնիդ կ'ուտաք առանց երբէք ծախուած ըլլալու : Ահա ինչու կ'ատեմ զձեղ և ինչու ուղեցի ջնջել այն ամեն բաներ՝ որք կընան զձեղ ինձն բարձր գասել, համբաւ, ընտանիք, սէր, առաքինութիւն, Արձանը զետին ձգելու համար պատուանդանը կործանեցի:

— Աստուած իմ, Աստուած իմ, կը կըկինէք Մարի իւր արցունքներուն մէջ, ինչ պիտի ըլլամ:

— Պիտի ըլլաք ինչ որ կ'ըլլան ամէն կանայք որք երենց ամուսինը կը խարեն : Ա՛չ, Էմմանուէլ հասարակ ամուսին մը չէ, կը ճանչնամզայն և ասոր համար է որ վրէժս կը լուծեմ : Ի՞նչպէս . այս մարդէն սիրուած հաւանեցաք ու բիշի մը համար խարեն զայն. ով որ ալ ըլլար :

— Բայց դուք ալ այս միտսին սկրուչին էք:

— Մեր երկուքը մի և նոյն աստիճանը գնելու պատիւը կ'ընէք ինձ, ինչ, առաջինի Մարի առ Պրիոն և պոռնիկ ժիւա Լօվրի մի և նոյն արժեքը պիտի տնենան այսուհետեւ ։ Թաղթութեան մը կ'սպասէի ։ բայց երբէք այսքան կատարեալ չեի յուսար զայն:

— Խիստ թշուառ եմ, կը կրկներ Մարի ։ ինքինքը կարմցոցած, անդքը և իւր մոռածմանց կարգ մը գնելու անկարող, ամէն վայրիեւան կարծելով թէ պիտի խենդենար :

— Այս, պէտք եք տառապիլ, կրկնեց ժիւլիա ։ Ով երբէք պիտի ըսէր ձեզ՝ որ ընկերական սանդուղին դաղաթը ծնած էք, թէ օր մը պիտի իշնէք անոր մինչև վերջին աստիճանը ինձ նման աղջիկէ մը ձեզ պատիւը պահանջելու ։ Ռուբեն իրաւունքո ունեի արհամարհէլու զձեզ կին՝ որ զլուխնիդ կը դարձընէիք եթէ դիպուածով մը վրայ խօսուէր ձեզի ։ Ռուբեն աղջիկ կ'ընէի երբ իմ լքեալ ժամերու մէջ յափետենական առելութիւն մը կ'երդնուի ձեղ, և աշուկ ըրի ուրեմն մէկ անդամով բոլոր անցեալին արհամարհանքներէն վրէծս լուծելով ։ Ա՛ս, այս գէտքը բարիլի մէջ մեծ ազդեցութիւն պիտի ընէ :

— Տիկին, յանուն երկնից, կ'ըսէր Մարի, որ միայն աղաւելու ոյժ ունէր, ըսէր ինձ թէ այս ամենը երազ մ'են ։ թէ ուզեցիք զիս տառապեցընել, բայց արդ որ կը տեսնէք թէ կը տառապիմ պիտի ըսէր ինձ, այնպէս չ'է, թէ ծաղրեցիք զիս, թէ չեր ուզեր կորսնցընել կին մը որ յանդետս ձեղ գէշութիւն ըրած է, բայց պիտի օրհնէ զձեղ եթէ աղաստէք զինց, որ ձեր ամեն ուզածը պիտի ընէ, որ ձերին պիտի ըլլայ ։ Եթէ գիտնայիք թէ որքան կը տառապիմ, մայրս նոր մեռած էր, խեղճ մայրս զոր այնքան կը սիրէի ։ Այս մարդը միշտ հն էր ։ յանուն երկնից, յանուն էմմանուէլի զոր սիրած էք, յանուն հօրս, զակիս, յանուն աշխարհի վրայ դտնուած ամենէ նուիրական բանին,

աղասեցէք զիս Տիկին, աղասեցէք զիս :

— Այսպէս շարունակեց ժիւլիա իւր անկողնոյն վրայ կը թընելով, և այս խեղճ էակին նայելով որ իւր ոտից առջե կը զալարէր, այսպէս ։ մայր մը ունէիք որու յիշատակը կրնայիք օգնութեան կոչել, հայր մը՝ որ միայն ձեղմով կ'ապարի, ամուսին մը զոր ընսրեցիք, զաւակ մը, հրեշտակ մը որ զձեղ իւր մայրը կը կոչէր ։ մեծ անոն մը, մեծ մը որ զձեղ իւր մայրը կը կոչէր ։ մեծ անոն մը, հարսաւութիւն մը, և այս ամենը աղմին մէջ նետեցիք, և քսան տարեկան չէ ։ Աւքնին խիստ շամա կը սիրէք այս մարդը :

— Ով կ'ըսէ ձեզ թէ կը սիրեմ զինքը Տիկին :

— Զէք սիրէք զայն :

— Ա՛ս :

— Զէք սիրէք զայն, կրկնեց ժիւլիա որու աչքը սոսկալի ուրախութեամբ մը փայլեցան, ուրիշ մը կը սիրէք :

— Այս մրմնաց Մարի հեծկլուանքով :

— Գուցէ ձեր ամուսինու :

Մարի հասաւատական նշան մը ըրաւ :

— Ա՛ս . . . զուեց ժիւլիա ալէտալի ծիծաղով մը ։ ահա ուրեմն ինձմի շատ աւելի ապականեալ էակ մը, ՚ի բաց Տիկին, եթէ այս բանս դիմուայի զձեղ ձեր խնջի խայլերու սիրտ տայի և պատիճը պիտի չի շտապէի ։ Այսպէս պիտի թող ապակի և պիտի չի շտապէի ։ կը սիրէք ձեր ամուսինը, այսպէս այս ներումն իսկ չ'անիք, կը կ'ուզաք ինդրելու ինձմի որ աղասեմ զձեղ ։ Կ'ուզէք տեսնել իմ ունեցած պառհասուներս, իմ՝ զըր ձեր նմանները կ'անարդեն ։ Մայրս անօթութիւնէ կը մանէր, հայրս կը ծեծէք զայն, անդամ մը միայն միաբանեցան այն օրը՝ որ զիս ծախեցին, ատամնեց տարեկան էի ։ Զիտէք թէ ինչպէս պատմեցին, զանոնք, Տիկին, ես՝ որ զանոնք պատմելու իրաւունքը ունէի ։ Զանոնք ինամեցի ։ եթէ չի սիրեցի, հարսաւը ըրի, եթէ երջանիկ ըրի, և մեռան կենաց վրայ ցաւելով ։ Ահա գեռ նորատէ եմ, գուցէ յիսուն սիրահար ունենայ, այս սոսկալի է այնպէս չէ ։ Լաւ ուրեմն ։ Աստու-

ծայ աչաց առջեւ որ կը տեսնէ դմեղ ձեզմէ նուազ յանշաւսիք կը կարծեմ ինքվնաքս . և կը բարձրանամ ու կ'արհամարհեմ զձեղ , զձեղ՝ որ անսղիւտ հօր մը ծերութիւնը յուսահատեցոցիք , զձեղ՝ որ սիրելի ամուսնոյ մը կեանքը թշնառաւացոցիք , զձեղ՝ որ ձեր յանցանքներով անմեղ մանկան մը կեանքը անիծեալ ըրիք:

— Իրաւոնիք ունիք Տիկին , ըստ Մարի , և աղէկ պատժուած եմ , կ'երդնում , ինչ պիտի ընեմ , ուր պիտի երթամ , կը կրկնէր իւր ոտից ներքեւ գտնուած օթոցին ծաղիկն նայելով առանց տեմնելու : Շատ կը ձանձրացընեմ զձեղ , այնպէս չէ , Տիկին , շատ անարդ արարած մ'եմ . ինչ պէս որ բսիք : Այս իրաւ է մի և նոյն հարուածով անունը , Երջանկութիւնն , հայրս , աղջիկս և ամուսինս կորսնցուցի , ես ըրի այս գէշութիւնը , ես , և այնքան երջանիկ էի , ինչո՞ւ մեռաւ մայրս :

Այս ամենը այնքան ցաւալի ձայնով մը ըսուած էր որ ժիւլիա ինքն իսկ սրտի սեղմում մը զզաց:

— Օն , ամէն ինչ լմցաւ , յարեց Մարի ոտք ելլելով : Ներեցէք ինձ Տիկին , զձեղ վշտացընելուս . փասն զի կը սիրէիք ո . առ կրիմը և ինձ համար է որ զձեղ տեսնելէ դաղրեցաւ եթէ ոչ սիրելէ , վասն զի զեղեցիկ էք և ձեր սիրտը բարի է , ես միայն յանցաւոր եմ , գուք ու պէտք էք ներել ինձ :

Եւ այս ըսելով Մարի՝ իւր ձեռքը ժիւլիայի երկնցուց զոր բռնել չի համարձակեցաւ :

— Մ'ծ գժբաղդութիւն մը պիտի պատահի անշուշտ շարունակեց Մարի իւր ձեռքը քաշելով և ժիւլիայի մերժումին միտքը սխալ հասկնալով . բայց առաջէն կ'աղաշեմ որ ցաւ մը չզգաք , ես պիտի եղած ըլլամ ամէն բանին պատճառը և երկրորդ անդամուան համար ներում կը ինդրեմ : Մնաք բարեաւ Տիկին :

Մարի գողովուն քանի մը քայլ առաւ , ժիւլիա իւր կա-

մայ հակառակ ձեռքերը երկնցուց զայն բռնելու համար կարծ ձել ովկիրօք թէ պիտի իյնար : Մարի տեսաւ այս շարժումը և նայուածքով շնորհակալ եղաւ : Այնշափ անուշ և այնշափ տիսուր այս նայուածքը տեսնելով ժիւլիա՝ ամչցաւ իւր ըրածին վրայ , վասն զի անկարելի էր վշտի աւելի կոկծալի զպացում մը տեսնել :

— Տիկին , ըստ այն ատեն , եթէ այս նամակները քովս ըլլային ձեզ պիտի վերադարձնէի բայց խրկած եմ :

— Շնորհակալ եմ Տիկին այդ բարի զզացումն , շնորհակալ եմ , թող Աստուծոյ կամքը կատարուի :

Եւ Մարի իւր ձեռքը գրան կոճակին վրայ դրսւ : Ժիւլիա կին էր վերջապէս , և որչափ ապականեալ իսկ ըլլայ կնոջ մը սիրտը միշտ թել մը կայ որ դթութեան կը ձայնէ :

Այսրկեան մը ամէն ինչ տուած պիտի ըլլար Մարին աղատելու համար :

— Գուցէ միջոց մը կայ , ըստ քիչ մը վարանելով , վարոն զի իրմէ առաջարկուած միջոց մը տարօրինակ ըլլալէ զատկանի կը հասկնար թէ Մարին պիտի վերատրէր իւր վշտի արժանեայ մէջ :

— Ո՞րն է հարցուց Տիկին տը Պրիոն :

— Անմիջապէս Ս . . . երթալ , և այնպէս կենալ որ գուք ընդունիք նամակները և զանոնք անհետացընէք :

— Իրաւ է , պատասխանեց Մարի աչքերը խոնարհեցընելով , վասն զի այս խորհուրդը իւր կամաց հակառակ կը վերատրէր զինք , իրաւ է , միջոց մ'է այս , բայց երբէք զայն գրոծածելու ոյժը պիտի չունենայի : Նորէն սաել , միշտ . ինչ օդուտ ունի , լաւ ես է անմիջապէս մեռնիլ : Մակայն ինչ օդուտ ունի , Տիկին , վասն զի ձեր խրատին չի հետեւ շնորհակալ եմ , Տիկին , վասն զի ձեր խրատին չի հետեւ լուս ցաւով պիտի մեռնիմ :

Մարի գուրս բացաւ և գուրս ելաւ առանց բառ մը յաւելցնելու : Զիյալու համար ստիպուեցաւ սանդուղին վան-

գակը բռնել, իւր կառքը մոտաւ և չչի տեսաւ իրեն հետեւ ող կառքը ինչպէս որ չի տեսած էր դաշու ժամանակ: Ժիւ լիա առանձին մնաց, գրեթէ իւր ըրածէն աշարեկ, վասն զի իւր խղճմտանքին դիմաց աղեկ գիտէր թէ իւր ըրածը առանց պատճառի վատութիւն մ'էր, առանց թողութեան, առանց ներման:

— Պէտք է մոռնալ, մրմրայ:

Այն ասեն զանդակը հնչեց:

— Բաժակ մը և շաքարողի, ըսաւ Հանրիէթի:

— Տիկին . . . ըսելու համարձակեցաւ այս աղջիկը, որ կարծես թէ իւր տիրուհւոյն ընելու խոստվանութիւն մը ունէր:

— Հնազանդէ և աճապարէ պասսիանեց Ժիւլիա:

— Նոր բան մը կ'անցնի տան մէջ, Տիկինը վիշտ ունի, ըսաւ Հանրիէթ ժանին, շաքարօղի կը խմէ:

Ժամ մը վերջ Ժիւլիա իւր անկողնոյն վրայ տարածուած բիրտ և ջղոտ քունով մը կը քննանար, իրեն բերուած շիշին կէսը խմած էր: Հանրիէթ ոտից ծայրերուն վրայ քաւելով Լօվըլիի սենեակը մոտաւ և այս մեր ըսածը տեսնելով քաշուեցաւ ըսելով,

— Օ՞ն, այս ըրածս վաղը պիտի ըսեմ անոր:



Մարի իւր տունը վերադարձաւ, զունատ, աշերը անթարթ, քայլող արձանի մը նման: Իւր սենեակը հասնելով աթոռի մը վրայ ինկաւ, ալ բան մը ընելու ոյժ չունէր, և ոչ իսկ աղջիկս, ինչպէս եղաւ այս ամենը, Աստքոն կը սիրէի իմ աղջիկս, ինչպէս եղաւ այս ամենը, Աստքոն կը սիրէի իմ աղջիկս, ինչպէս եղաւ այս ամենը:

մէջ կը խառնուէին: Այն վիճակին մէջն էր՝ ուր կ'զգան թէ իրենց տառապածէն աւելի չեն կրնար տառապիլ, բայց չեն կրնար ոչ բանադատել, ոչ կոռուիլ, և ոչ իրենց ըզդացածը բայցատրել: Այս վիճակիս մէջ բերանը երբեմն երբեմն բառ մը կ'արտասանէ, որ ոչ մոքէն և ոչ սրտէն կ'ուզայ և որ կարծես թէ շրմերէն կ'իյնայ յիշեցնելու մարմնոյն թէ միշտ իւր կարողութիւնը ունի, եթէ հոգին գանոնք կորսը նուցած է:

— Մեռնիլ, այս, պէտք է, ասմոք էին Մարիի ըրած խօսքերը աշերը զեանին մի և նոյն տեղը սնեռած, ձեռքը ձակտին կը ասաւ իւր մասնէր և իւր մազերը ետին կը նետէր իբր թէ շատ ժամն եղած ըլլային:

— Ի՞նչ ունիս զաւակս, ըսաւ Մարիան Տիկին տը Պրիոնի մօտենալով և անոր առջեւ ծնրագրելով:

— Ա՛՛, դու ես Մարիան . . . Լաւ ուրեմն զիտես, իմ խեղձ Մարիանս, կորսուած եմ, եմմանուէլ պիտի սպաննէ զիս, եթէ անոր վերադարձէն առաջ չի մեռնիմ:

— Ի՞նչ կ'ըսես մանուկ, կը լսենդենամ, յանուն երկանից, իսելքդ գլուխդ ժրդլի:

— Ա՛՛, իրաւ է, կրկնեց Մարի, դու բան մը չը սի քեզ, խիստ արտմալի է այս: Հաւատոք: Ես որ այն սի սիրէի իմ աղջիկս, ինչպէս եղաւ այս ամենը, Աստքոն ոււած իմ:

— Տեմենք: պատմէ ինձ քու ցաւերդ, զաւակս շարունակեց պառաւ կինը, միթէ Ներկորդ մայրդ չէմ, չէմ կրնար խրատել քեզ, ալ զիս չըս սիրէր, զիս . . . :

— Այս, դու կը սիրես զիս, ամէն մարդ զիս կը սիրէ և զամենքը խաբեցի, Մարիան բարի Մարիանս: Եւ խեղձ կինը որ բարեբաղդաբար կ'արաասուէր, իւր զայեակին բաղդինը կայ մէջ նետուեցաւ և քանի մը վայրկեան հոն մնաց առանց կայ մէջ նետուեցաւ և քանի մը վայրկեան հոն մնաց առանց այս օրուան ողբալի պատմութիւնը շարունակելու քաջութիւնը ունենալու:

Յանկարծ նախասենեկին մէջ սաստկութամբ քաշուած գլուղակի մը ձայնը չնշեց:

Մարի աղաղակ մը ձգեց:

— Նա է, ըստ սոսկումով:

— Ով. նա հարցուց Մարիան ոտք ելնելով և իւր կամաց հակառակ մինչնոյն վախէն բռնուելով:

— Նա . Էմմանուէլ որ կ'ուզայ զիս սպաննելու : Եւ Մարի սենեկին խորը փախաւ:

Զանգակի մը երկրորդ հնչումը լսուեցաւ :

— Ամուսինդ չէ : ըստ Մարիան, արդէն վերադարձած չելլընար ըլլալ:

— Բայց . ըստ Մարի մարած ձայնով մը , ամէն բանի պատրաստ եմ. Մարիան որ առանձին իւր տիրուհւոյն կ'սպասէր՝ և միւս ծառաները պատկելու խրկած էր՝ զնաց բանաւու:

Լէոնն էր զարնողը :

— Տիկին տը Պրիոն տունն է հարցուց նա:

— Այս, պարսն պտասխանեց Մարիան:

— Պէտք է որ խօսիմ իրեն:

Եւ մարքիզը նախասենեկին անցաւ առանց Մարիանի պատասխանին սպասելու որ գուռը վերստին գոցեց ըսելով, ինչ կ'անցնի և ինչ պիտի պատահի:

Եւ աղնիւ կինը անմուռնչ աղօթք մը ուղղեց Աստուածոյ:

Լէոն Մարիի դժուած սենեակը մտաւ:

— Կորէն այս մարդը մը հաւա նէ:

— Մարի, ըստ Պ. տը Կրիժզդէպ 'ի Տիկին ալ Պրիոն յառաջանալով, պէտք էր որ տեսնէի զձեղ:

— Ամէն ինչ զիտեմ. Պարոն . զիս կորսնյուցիք , թողուէք զիս . կնոջ մը սիրահարն էիք և վաստընեամբ և պալութեամբ անպատռեցիք զիս որ ձեղ գէշութիւն մը ըրածէի , զձեղ չէի սիրէր և զեռ չեմ սիրէր:

— Մարի անդութէ էք ինձ համար, ճակասադրին զլուկ նենք , բայց կ'երդնում պատոյս վրայ թէ յանդիմանուելու արժանի չեմ :

— Ուրեմն ինչ կ'ուզէք ինձմէ , և ձեր սիրուհին եմ, ձերն եմ, և կ'ուզաք այս ժամուս մինչև աղջկանս օրօրոցին մօտ զիս փնտուելու:

— Մարի, հիմակ հայրդ տեսայ:

— Հայրս , անշուշտ ամեն ինչ զիտէ , զուեց ինեղձ կինը:

— Բան մը չի զիտէր:

— Ո՛չ , թող կարելի եղածին չափ ուշ իմանայ Ճշմարաւութիւնը :

— Մաիկ ըրէք Մարի , կը հասկնամ թէ այս միջոցիս զիս կ'ատէք , բայց կը կրնեմ , ինքզինքիս յանդիմանելու միայն ձեղ համար ունեցած անչափ սէրս ունիմ , և այս վայրունին պիտի տայի կեանքս և պատիւս ձեր թափած արցունք ներէն մին իսկ խնայելու համար:

— Ուր տեսաք հայրս , հարցուց Մարի :

— Ձեր գրան առջև , վասն զի ձեր տունը կ'ուզայի , վասն զի անհանդստուածենէս կը մոռնէի:

— Ի՞նչ կ'ընէր հոն:

— Ձեղ հետեած էր, զիտէր թէ ուսկէ կ'ուզայիք:

— Ո՛չ , որչափ զժբաղդ եմ:

— Ծանեղ աեսնել կ'ուզէր ինքն ալ , վասն զի կը հարցընէր իւրովի թէ ինչ բան կրնար զձեղ՝ իւր աղջիկը , այս անիծեալ ծիւլիայի տունը տանիլ : Զինքը խարելով վասահացաւցի:

— Ի՞նչ ըսկէ իրեն :

— Պէտք էր աղատել զձեղ Մարի:

— Վերջապէս ինչ ըսկէ:

— Ըսի թէ Պ. տը Պրիոն այս կնոջ սիրահարը եղած էր, թէ զուք իմացած էիք , թէ կը նախանձէիք և թէ այս զդու-

յումն էր որ կը դրելէր զձեղ՝ այս այցելութիւնը ընելու։
— Սուտ մը ըսեր էք Պարսն։ Աւելի լաւ էր զիս ամբաստանել քան թէ նա . նա որ անմեղ է։
— Սակայն ժիւլիայի տարփաւորը եղած էր Մարի։
— Դուք ալ էք, դուք, իւր անցեալը ինձ չի վերաբերիք Պարսն։
— Պէտք էր արդիւել Հայրենիդ այս զիւեր նորէն ձեր տունը գալէ, Մարի ներեցէք ինձ . պէտք էր իւր կասկածները փարատել։
— Եւ ինչո՞ւ կ'ուզէիք զինքը զիս տեսնելէ արդիւել։
— Վասն զի պէտք էր որ ես տեսնէի զձեղ։
— Ի՞նչ ունիք ուրեմն ինձ ըսելու զոր գիտցած չ'ըլլար, թէ ձեզ կը վերաբերիմ, զիտեմ այս, ափսոս, թէ ձեր սիրուհինեմ, թէ միայն մեռնիլ կը մնայ ինձ, միթէ այս ամենը չ'եմ զիտէր, Աստուած իմ, ի՞նչ ըրած էի ես ձեզ, որպէս զի զայիք գտնելու զիս նախ իմ սիրոյս՝ և յետոյ իմ վշտիսմէջ, Միթէ կը սիրէի զձեղ, միթէ կը սիրեմ զձեղ, ի՞նչ կ'ուզէք զիմնալ, թէ եմմանսուէլը կը սիրեմ, այս իրաւ է թէ կ'արհամարհէմ զձեղ, զձեղ՝ որ երկու կին միատեղ լսաբեցիք, թէ կ'անիծեմ զձեղ, զձեղ՝ որ սպաննեցիք իմ պատիւս, իմ համբաւս, իմ կեանքս, աշխարհի վրայ ուսնեցած ամենէ սիրելի բաներս հայրս, ամուսինս, աղջիկս Ո՛չ, թող Աստուած ներէ ձեղ, բայց ես՝ երբէք պիտի չի ներիմ։

Եւ Մարի այսքան յուզումներէ ընկճեալ բաղմոցի մը վրայ ինկաւ երկու ձեռքերով երեսը զոցելով։
— Ի՞նչ ըրեք Պարսն, կ'ըսէր Մարիան, զաւակս, Մարի, ինքնինքիդ եկու, Տէրը բարի է, վիշտդ պիտի տեսնէ և պիտի ներէ քեզ։
— Մարի, ըստ Լէոն ծնկան վրայ գալով իւր սիրուհւոյն առջև և անոր ձեռքերը բռնելով, մի ամբաստանէք զիս, իսենդենալու չափ կը սիրէի զձեղ։ Այս, ձեր տկարութենէ

օդուտ քաղեցի, ձեր վշտէն, այս, վասն զի կ'ուզէի որ իմս ըլլայիք, իմս էր յանցանքը եթէ այնքան զեղեցիկ էիք, իմս է յանցանքը եթէ կը սիրեմ զձեղ, իմս է յանցանքը եթէ իմ անունս չ'էք կրէր։ Մարի . միտ դրէք ինձ . երակու տարի առաջուան ուզածս զեռ կ'ուզելու, կը յարգեմ զձեղ, սուրբի մը պէս կը պատուեմ զձեղ։ Եթէ վաղը կարենայիք կինս ըլլալ, ձեր ամուսինը ըլլալէ աւելի մեծ երջանկութիւն մը պիտի չ'ունենայիք . Գիտեմ դժբաղդ էք, կորսուած էք, բայց իմ սէրը կը մնայ ձեզ, իմ սէրս այնքան մեծ որ մը այսօրուան ամէն կորսնցուցածնուդ տեղ պիտի բռնէ, ալ անցեալին վրայ չի յանք, մեռած է այն, պատանք մը ձգենք վրան . նայինք ապագային որ կընայ զեռ ժպտիլ մեզ։
— Անկարելին, մըմնաց Մարի։
— Աստուծմէ կը կասկածիք։
— Ամէն բանէ կը կասկածիմ, և մանաւանդ ինձմէ, մանաւանդ ձեզմէ։
— Մարի, երջանիկ ըլլալու միջոց մը ունիք որու համար պէտք ըլլայ կեանքս, արիւնս, հողիս տալ։ Զեզ ազատելու համար մօրս անունն իսկ պիտի նախատէիք։
— Մայրս, խեղձ մայրս, կ'ըսէր Մարի, բան մը պիտի չի պատահէր եթէ մեռած չ'ըլլար։ Ո՛չ, Աստուած երեսէ կը թողուր զիս, լաւ կը տեսնեմ։
— Մարի, վայրիկեանները թանկադին են, յարեց Լէոն վաղը ամուսիննիդ ամէն ինչ պիտի զիտնայ։
— Այս։
— Գիտէք թէ ինչ պիտի ընէ։
— Պիտի սպաննէ զիս։
— Եւ ես, ինչ պիտի ըլլամ։
— Գոնք. պիտի մոռնաք զիս, ուրիշ կին մը պիտի սիրէք և ամեն ինչ պիտի լմնայ։
— Աղէկ գիտէք թէ այդ չի կընար ըլլալ։
— Սակայն այսպէս պիտի ըլլայ։

— Մտիլ ըրեք Մարի , պէտք է որ ամուսիննիդ դձեղ հաս
չի գտնէ :

— Աւրեմն պէտք է որ մեռնիմ :

— Ոչ , պէտք է խոյս տալ :

— Զեր հետը , դուցէ :

— Իմ հետս :

— Երբէք :

— Աւրեմն կը սիրեմ զայն :

— Այս կը սիրեմ զայն :

— Ի՞նչ պատճառ պիտի տայ ու բեմն աշխարհ ձեր ըրածին :

— Դուք էք այդ բանը հարցընողը :

— Քանի որ հարի է հզմեղ կորսնցընել : Լաւ Մարի ,
դիտեմ թէ ի՞նչ պիտի ընեմ , ըստ Աէոն ոտք ելլելով :

— Ի՞նչ պիտի ընէք :

— Հոս Պ. աը Պրիոնի պիտի սպասեմ և պիտի սպասնեմ
զայն :

— Նա , դոչեց Մարի : Նա . Էմմանուէլ ձեղմէ սպան-
նուած : Ո՛չ , Պարոն ըրէք զիս ի՞նչ որ կ'ուզէք :

— Կը հաւանիք հետևելու ինձ :

— Աստուած իմ , հեծկլսաց խեղճ կինը իւր դլուխը բազմո-
ցին բարձերուն մէջ պահելով , ամէն տեսածս , ամէն եղածը
կարելիք բան են , իրօք երկու տարուան մէջ այս աստիճանին
հասած եմ : Ես , ես , : Իրօք հայրս ի՞նչ պիտի ըսէ :

Ո՛չ , Պարոն ըրած դէշութիւննիդ անհաշուելի է :

— Խորհեցէք քիչ մը Մարի այս պատահածը ամէն օր չի
տեսնուիր : Սիրտը իւր խոտորումները չ'ունի , մարդու մը
կարգուած՝ չի պատահէր որ ուրիշ մը սիրեն և իրենց ամուս-
նէն բաժնուին :

— Անոնք որ կը սիրեն թողութեան պատճառ մը ունին ,
մընաց Մարի :

— Ո՛չ , անդութ էք , ըստ Աէոն :

— Ներեցէք կրկնեց Տիկին աը Պրիոն , և ձեռքը իւր

սիրահարին երկնցուց ներեցէք , խենդ եմ : Այս կը սիրեմ
զձեղ , այն , պէտք եմ սիրել , յաւելցուց ջանքով մը ,
վասն զի եթէ չի սիրէի զձեղ ի՞նչ անուն պիտի տային ինձ
իմ ըրածէս վերջ , ի՞նչ կ'ըսէիք քիչ մը առաջ :

— Թէ պէտք չէ որ Պ. աը Պրիոն զձեղ հոս դտնէ :

— Իրաւոնք ունիք , պատասխանեց Մարի զրեթէ դիպուա-
ծով իւր աչերը սրբելով և քիչ մը հանդարտութիւն դտնել
ջանաց :

— Պէտք է հեռանալ Բարիդէն :

— Այս :

— Գաղղիայէն իսկ :

— Եթէ աշխարհիս ծայրն իսկ երթամ , բաւական հեռու
պիտի չըլլայ , վասն զի ուր որ երթամ իմ խղճի խոյթս հետս
պիտի տանիմ :

— Այսպէս մի խօսիք , Մարի :

— Այսպէս , ամէն ի՞նչ պիտի թողում , հայրս , այն սենեակը
ուր մայրս մեռաւ և զոր սրբարանի մը նման անարատ պահէն
ուղեցի ամուսինս որ պիտի անիծէ զիս , աղջիկս որ պարապ
տեղ պիտի կանչէ զիս :

— Ճետերնիս պիտի տանինք զայն :

— Եւ նա , ի՞նչ պիտի մնայ անոր :

— Դժբաղդութիւնը յափենական չէ , օր մը ձեր ամեն
սիրածները պիտի վերալարձնեն ձեզ :

Մարի իւր դլուխը շարժեց կասկածի ձեռվ մը , ընկ-
ճեաւ էր , զինքը կորսնցնորդ մարդուն կամաց դէմ ինքզինքը
պաշտպանելու ոյժ չ'ունէք :

— Ձեր ամէն ուզածը պիտի ընեմ , հրամայեցէք :

— Պէտք չէ որ ձեր ամուսինը զձեղ տեսնէ :

— Ծետոյ :

— Եւ ոչ իսկ ձեր հայրը , դուցէ ամեն ի՞նչ է պիտի խօս-
տովանիք անոր և պիտի կորսուինք :

— Խեղճ հայրս :

— Ասղը չի լուսցած պէտք է խոյս տալ :

— ԶԵՐ ՀԵՏ :

— ԱՀ. Մարիանի ՀԵՏ :

— Աւրեմն պիտի ընկերանամ ինձ , ըստ Մարի պառաւ կնոջ գառնալով , պաշտպանելու անկարող խեղճ էակ մը , որ միայն արտասուել զիտէր և ինամել զայն՝ որ իւր աղջիկը կանուանէր :

— Միթէ ամէն զացած տեղդ չեմ երթար :

— Պիտի գուրս ելլէք իր թէ պտոյտ ընելու համար , աւատուան ժամը ութին զուլոյի անտառը պիտի երթարք : Միթէ թէ կառքը պիտի մտնէք առանց կառապանին խօսք մը ըսել պէտք մը : Եթէք օրուան մէջ Մարսիլիս պիտի ըլլանք , վեց օրուան մէջ Փլորանս :

— Սոսկալի է այս , մըմռայ Մարի :

— Կ'երդնուք թէ պիտի ընէք այս :

— Կ'երդնում , պատասխանեց տկար ձայնով մը : Միայն այս նոր յանցանքին մէջ թողութիւն մը կրնամ դանել , մտածեց , ինչ պիտի ըսէ աշխարհ , ինչ պիտի ըսէ կմմանուէլ , սիրոյ յայտարար փորձ մը չի տայի : Կրնամ մեռնիլ , իրաւնամ , այս ամէն բաներու մէջ տեղ , որք իմ երջանիկ կեանք իր յիշեցընեն ինձ : Եթէ կարենայի խենդենալ և մոռնալ :

Լոն Մարիի կը նայէր և անոր սրտէն անցածը կը դուշակէր :

— Զի սիրէր զիս , կ'ըսէք իւրովի , բայց ինչ հոդ , իմս է , միայն իմս , և օր մը պիտի սիրէ զիս :

Կային վըյրկեան ներ , որ Լոն նուազ կ'ատէր զժիւ լիսն այս զործը ընելուն համար : Այս ներում սկիզբին մէջ միթէ քիչ մը ունայնասիրութիւն չի կար : Ո՞վ զիտէ եթէ բ'ը հոդւցն խորէն Լոն այս տաեւանդութենէ համար չէր

որչափ որ երջանիկ էր այն որը ուր Մարի իրը եղած էր : Տեսակ մը մարդոյ սէրը կ'աւելոյ երբ կին մը իրենց հետ գործած յանցանքը խոստովանի մինչև որ այս խոստովանութիւնը զայն ընող կնոջ դէմ իրը զէնք գործածեն :

Մարի առանձին մնայ :

— Այսպէս , ըստ իւր աղջկան օրօրոցին քով նստելով , այսպէս իմ այնքան մաքուր անունս զայթակութեան աւար մը պիտի ըլլայ : Այսպէս իմ վրայ խօսելով . պիտի կոչեն զիս Պ. տը Կրիմի տարփածուն : Ամբողջ կեանքս պիտի խորտակի , իմ անցեալ կեանքս և ոչ բան մը կրնայ ընել , ոչ գուարթ յիշատակներով լի մանկութիւնս , ոչ մօրս յիշատակը , ոչ Քէմանթինի բարեկամութիւնը որ այս միջոցիս հանդարտ կը կը քնանայ իւր ամուսնական և մայրական անարատութեան մէջ , ինչ պիտի մտածէ իմ վրայ եթէ այս ամէնը իմանայ : Ո՛չ , պիտի անարդէ զիս և աղէկ պիտի ընէ , վասն զի գործած վատութիւնս ամենէ ներուցավոներու թաղութեան իսկ անարժան է : Իմ առաջին տարիներս , ուր էք : Դպրու յական սենեակս , երեկոյեան ալոթքներս , աղաւնիներս , առաջուան անուշ կեանքս , սիրոյ առաջին երազներս , առաջուան անուշ կեանքս , սիրոյ աստիճանի պիտի հասնիմ : Այս պիտի ըսէր ինձ թէ այս աստիճանի պիտի հասնիմ : Այս , պիտի մէկնիմ , այս , իմ յանցանքս պիտի քաւեմ մարդու մը հետէ հետէ հետէ տարի համար պիտի դասարանի պիտի համար մը հետէ որ ինձ գործել տուաւ զայն և զոր կ'ատեմ , և երբ այս ամէնօրեայ մաշուամբ ապրիմ երկու կամ երեք տարի համարթեամբ քեզ պիտի դասարան , Աստուած իմ , եթէ քու քովդ աւելի շուտ կանչելու շնորհը չընես ինձ :

— Խեղճ պլափի , շարունակեց Մարի իւր աղջկան նայելով իւր արցունքներու մէջէ , կը քնանաս անցածէն անպէտ , խեղճ մանուկ որու կենաց գոները ժամանակ բանալ կը յուսայի և մօր անունը սկսաի սորվի զայն անիծելու համար միայն : իւր զքեզ քլօթիլտ անստանած էի , յուսալով որ այս անունը

երջանկութիւն պիտի բերէր քեզ : Ակսոս , օրչնեալ եղիք սիրելի դատի և արժանի եղածիս չափ մի արէր զիս : Ո՛չ , առաջուան կեանքս և երջանկութիւնս երբէր ձեղմէ բաժնուեց ոյժը պիտի չ'ունենամ :

Եւ Մարի իւր սենեկին տախտակամածին վրայ տարածուած ապառաժի մը զութը շարժելու չափ կը տառապէր , մամը կ'անցնէր : Առաւոտեան նշյլները հորիզոնին վրայ կ'երեւէին : Բարիլ կ'արթննար , Մարիան Տիկին առ Պըհոնէն չէր զատուէր և խեղճ կինը կ'արտասուէր երթին պատրաստութիւնները ընելով :

— Զիս անիծելու իրաւունք պիտի ունենայիր , կ'ըսէր անոր Մարի և չես ըներ , որչափ բարի ես :

Մարիան այն այն ատեն իւր զաւկին բազկաց մէջ նետուեցաւ և իւր արցունքները անոր արյունքներուն չետ խառնեց :

— Պէտք է որ իրեն գրեմ , այնպէս չէ , ըստ Մարի :

— Որո՞ւ , որդեակ իմ :

— Անոր կմմանուէլի , չեմ կրնար զինքը թողուլ այս պէս առանց բառ մը գրելու , առանց յանցանքս խօսապահնելու :

Մարի աչերը սրբեց և դողդոջուն ձեռօք գրեց :

« Այս նամակը կարդայած ժամերնիդ բոլոր Ճշմարտութիւնը պիտի գիտցած ըլլաք կմմանուէլ :

« Վատ ելայ , այսինքն ձեզի անարժան : Կերում չեմ խնդրէր ձեղմէ , արցունքի մէջ անցոցած ամբողջ կեանքս պիտի չի կրնար ընդունիլ զայն : Միայն ձեր արշամարհանաց արժանի եմ , բայց չեմ համարձակիր անոր գէմ ելլել : Առ մեկնիմ : Իմ անունս ձեր սրուն ջնջեցէ ինչպէս որ կը ջնջեմ զայն աշխարհէս , Աստուած՝ որ զձեզ մեծ և վեհանձն ըրաւ , այս վշտին գէմ ուժեղ պիտի ընէ և թերես օր մը երբ յանցանքս քաւած պիտի ըլլամ , երբ կեանքս սարած պիտի ըլլամ :

ամի ըլլայ ինչպէս որ արդէն յոյս մարած է , գուցէ ալ պիտի , չանիծէք զիս յիշելով թէ աղջիկ մը կը թողում ձեզ : »

Մարի ծալեց այս նամակը , յետոյ Քլոթիլդի փոքր ձեռքերուն մէջ գրաւ իրը թէ իւր յանցանքը մաքրելու համար այս հրեշտակին կը յանձնէր զայն : Մարի աշխատեցաւ իւր հօր գրել , բայց բառ չի դատաւ այս մեծ վշակն առաջը առնելու համար , ժամը եօթին Մարիանի հետ տունէն հնուացաւ կմմանուէլի թափուր սենեկին մէջ աղօթելէն վերջ , Մարի հաղիւ կը հաւատար իւր ըրածին : Առաւոտը , և ամէն որվրական բաները տեսնելով Ճշմարտութեան վրայ զրեթէ կը կասկածէր , իրեն այնպէս կը թուէր թէ զէշ երազ մը տեսած էր և թէ ժամուան մը պատյտէ վերջ իւր տունը պիտի վերադառնար ուր կմմանուէլն ժափիտ 'ի շուրթ պիտի ընդունուէր : Կառքը Մայլօ գուռը հասաւ Մարի վար իջաւ և Մարիան ըստ կառապանին որ ետ դառնայ . ակնարկելով թէ Տիկին առ Պրիոն առաւոտը գելցիկ գտած էր և ոտքով տուն դառնալ աւելի լաւ կը սեպէր : Սուրհանդակին կառքը որոշեալ տեղը կ'ապասէր :

— Ամեն ինչ Ճշմարիտ է ըստ Մարի այս նոր կառքին մէջ Մարիտնի քով նստելով որ արշաւակի մինեցաւ երկու կամանց անցած Ճամբայէն : Անցնելու ժամանակ Մարի իւր կառքը սենաս , որ պարապ կը դառնար : Արտուրենով նայեցաւ այս կառքին զոր անցուշո այլ ևս պիտի չի տեսնէր , և որու մէջ կմմանուէլի հետ այնքան անդամ պտտած էր հանդարտ , ժապուն , և անմեղ :



Կոմոք ամբազ գիշերը չի քնացած էր , և էոնի իրեն ըստած կը սոսկացընէր զինք :

— Էմմանուէլ աղջիկս կը խաբէ , կ'ըսէր իւրովի , տարս փածու մը ունի և Մարի դժբաղդ է : Անկարելի է որ այս պէս ըլլայ , զաւկիս տառապիլը տեսնել , հոգւյս հատորը , Էմմանուէլէ բացատրութիւն մը պիտի խնդրեմ և վաղը առաւ օտա աղջկանս տունը պիտի երթամ որ ինձմէ զատ խորհրդակից ունենալ պէտք չէ :

Աչա ինչ ըսած էր իւրովի կոմսը բոլոր դիշերը : Լէոն մինչեւ իւր տունը առաջնորդած էր զան , յետոյ այն թաղին մէջ իւր ներկայութեան պատճառ մը տալու համար ըսած էր թէ տարիփածու մը ունէր հոն + Դժբաղդաբար այս պատրուալը սուսա չէր : Մարիէն զատուելով՝ Լէոն իւր տունը վերադարձած էր և իւր չունին պատրաստութիւնները տեսած էր : Փլօրանթէն ոռվորականին պէս իրեն կ'սպասէր : Լէոն չ'ուզած էր իւր ծառայէն բացատրութիւն մը խնդրելու չափ ցածնալ :

— Ի՞նչ է պարտքս Փլօրանթէն հարցուց անոր :

— Ոչինչ Պարոն :

— Լաւ ուրեմն , աչա ահականդ վաղը առաւօտ այս տունէն պիտի հետահաս :

— Պարոնը կը ճամբէ՛ զիս , բսաւ Փլօրանթէն որ այս երթալու հրամանին պատճառը լաւ զիտէր :

— Ոչ , այլ Բարիդէ կը մեկնիմ , և այլ ևս քեզմէ՛ հարկաւորութիւն չ'ունիմ : Արկլէրս պատրաստէ և մի պառկիր : Ավ որ դայ ինձ ինտուելու պիտի ըսես թէ մեկնած եմ :

Սակայն Փլօրանթէն ինքնինքը արդարացընելու պէտքը կ'զգար , թէև չեխն . հարցափորձէր զինք :

— Տիկին Ժիւլիա Լօվլիփ եկաւ այսօր , ըսաւ Լէոնի :

— Գիտեմ , նաև քու մեղսակցութիւնդ , այս տեղ նամակներ դողցեր է :

— Պարոն , ըսաւ Փլօրանթէն :

— Օ՞ն , արկլէրս պատրաստէ և բառ մը մի յաւելուր , ապա թէ ոչ ձեռլակալել կ'ուսամ զքեզ :

Միայն հնաղանդիլ - կը մնար , ինչ որ ըրաւ Փլօրանթէն : Աստուան ժամը ութին Լէոն պաշտօնատունը զնաց իւր անցաղիրը քննել տալու , աւելցընել տալով թէ իւր քրոջ և Օրիորդ արկիմի սենեկապանությունն հետ պիտի համբորդէ , իւր սեղանաւորէն ստակ առաւ և Խամալիայի վրայ փոխանակագիրներ , իւր կառքին սուրհանդակի ձիեր լծել տուաւ : և Մարիի միանալու համար մեկնեցաւ : Այս միջոցիս Պ. տ'Էրսի Տիկին արքոնի տուն հասաւ : Պատասխանեցին իրեն թէ իւր աղջիկը առտու մեկնած էր պտոյա մը ընելու համար : Սպասեց , կէսօրին տեսնելով որ Մարի չէր վերադառնար անհանդիստ եղաւ : Առջի օրուընէ ՚ի վեր գտնուած վիճակին մէջ ամեն ինչ ահճանդիստ պիտի ընէր զայն : Մտածեց երթալ Լէոնը զտնել որ իւր աղջիկան խորհրդակիցը ըլլալ կը թուէր և կմամանուէլի այս նոր յարաբերութեան վրայ տեղեկութիւններ խնդրել :

Աւրեմ Պ. արկիմի տունը զնաց : Միայն Փլօրանթէնը զտաւ որ իւր յատակ արկլէրը կը պատրաստէր , և որք կրնային իւր աիրոջը կարծուիլ , այնքան այս վերջինէն օրինապէս կամ յանկրաւի առնուած բաներ կը պարունակէին :

Փլօրանթէն պատասխանեց թէ ժամէ մ'ի վեր մարքիզը Բարիդէ հեռացած էր երկար ժամանակուան համար :

— Պ. արկիմ այս համբորդութեան վրայ չի խօսեցաւ ինձ , մտածեց տ'Էրսի . Բնչ կը նշանակէ այս յանկարծական երթը :

— Երէկ ըսաւ Փլօրանթէնի Պ. արկիմ մեկնելու միտք չ'ունէր :

— Ոչ , Պարոն :

— Եւ այս առտոն այդ գիտաւորութիւնը ունեցաւ :

— Այս :

— Գիտեմ պատճառը : Հիւանդութիւն մ'է , զործ մ'է :

Կ ոմը այս պարագաները հարցընելու պէտք չ'ունէր բայց զաղոնի բնաղդում մը կը մէլը զինքը իմանալու :

— Է՞՞ , կարծեմ թէ առոր տակ սէր կայ . պատաս

խանեց Գլորանթէն որ ալ զաղտնիք պահելու պատճառ մը չ'ուժ
նէր : Կարգուած կին մը , առեւանդ մը :

— Առեւանդ մը կրկնեց կոմոք գեղնելով :

— Ի՞նչ ունիք Պարոն , Հարցուց Գլորանթէն որմէ այն
դեղնութիւնը չի վրիպեցաւ :

— Ոչինչ . բարեկամն , ոչինչ :

Սոսկալի նախակացում մը անցած էր կոմոկն մտքէն :

— Անկարելի է պօռաց նա յանկարծ : Այս դիշեր յուզ
ուած էր նա , փողոցին մէջն էր . Ճիշդ Մարիի դրան առջև
եթէ ինձ խարեց . եթէ դժբաղդութիւն :

Եւ խեղձ հայրը , ահարեկ , դաժան աշերով վար
իջաւ իւր կառքը մտաւ և կառապանին պօռաց :

— Ազջկանս տունը :

— Զինքը իւր տունը պիտի գտնեմ , անշուշտ զիս կ'ըսպա-
սէ կըսէր ինքնիրեն վատահ ըլլալու աշխատելով թէ՝ իւր վա-
խերը անհիմն են : Խենդ եմ , կ'երապեմ :

Տեսնենք թէ մի և նոյն միջոցին Բնէ կ'անցնէր միւս
կողմէն :

Ժամը իննին ժիւլիա արթնցած էր իւր ջլու քունէն :
Աչերը բացած և իւր բոլորտիքը նոյած էր և շաքարօղիի
շիշը կիսով չափ պարսպուած տեսնելով յիշած էր :

Այն տոեն զանդակը զարնելով Հանրիէթ երեցած
էր :

— Ինձ համար բան մը . չի կայ հարցուցած էր Ժիւլիա:

— Ոչինչ Տիկին :

— Ոչ ոք , Բնչղես է Տիկինը այս պոտու :

— Աղէկ շնորհակալ եմ :

— Տիկինը շատ յուզուած էր երէկ իրիլուն :

— Երաւ է :

— Տիկինը սենեակը մտայ և Տիկինս կը քնանար , բայց
Ճնշեալ քունով մը :

— Արդարեւ տառապեցայ : Ինչու սենեակս կը մտնէիլ :

— Տիկինը խօսք մը ունեի ըսելու :

Այս ըսելով Հանրիէթ կը կարմրէր :

— Լաւ ուրեմն ըսե զայն :

— Տիկինը պիտի չի յանդիմանէ զիս :

— Վնչ է ուրեմն :

— Ըստամանիի բան մը չէ :

— Խօսէ , բասծ էր Ժիւլիա անհամբեր կնոջ մը ձայնով :

— Թուղ Տիկինը չի վախնայ : Այս նամակները չի կոր-
ուած են , բայց Տիկինը պարոնին հետ սաստիկ տեսարան մը
ունեցաւ :

Երկար ժամանակէ 'ի վեր Աէսոնը՝ պարոն կը կրչէին տան
մէջ :

— Լսեցիր ոյդ :

— Եմ կամաց հակառակ Տիկին , և որովհետեւ Տիկինով
տուած հբանանը պարոնին անհամայ կը թուէր , և թէ ցարու
Տիկինը զայն վշտացնելու ամէն առիթներէ դդուշացած էր ,
մտածեցի :

Հայրիկ թէ կայ տուաւ :

— Պիտի խօսիք զոչից Ժիւլիա :

— Աչա եւելութիւնը : Կա ակտուանը զայն ժամը վեցը
տուած էր : Գաւուանի նամակները և ասոնք զաւակին հա-
նցած էր , միայն այսօր կրնալին մեկնիլ : Ստածեցի թէ թե-
մար էին , միայն այսօր կրնալին մեկնիլ : Ստածեցի թէ թե-
մար էին , միայն այսօր կրնալին մեկնիլ : Նա-
րես ծանր գործ մը կախեալ էր այս խրկուաներէ : Նա-
րես ծանր գործ մը կախեալ էր այսօր կրնալին մեկնիլ :

Ժիւլիա Հանրիէթի մի կը նայեր :

— Զարի իւրովի , շարունակեց Հանրիէթ , դոցե վազի
Տիկինը պիտի զղայ այս ծրարը խրկած ըլլալուն :

— Գիւլիէթ ուրեմն թէ ինչ կը պարունակէին :

— Այս , Տիկին :

— Ինչպէս իմացած էիր :

— Տիկնո՞ց՝ Պարոնին հետ ունեցած խօսակցութիւնը լսած
էի :

— Էսել կ'ողես թէ մտիկ ըրած էիր :
Հանրիէթ աշքերը խանարհեցուց :

— Ո՞ր են այս նամակները :

— Ահաւասիկ են Տիկին : Գեռ կանուխ է, եթէ միշտ կը
փափաքիք որ խրկուին նամակատոնը տանիմ զանոնք :

— Աստուած դոցէ չուղէք մրմանաց ժիւլիա :

— Ի՞նչ կ'ըսէ Տիկ նը :

— Ոչինչ, թող զիս :

— Տիկնը այս նամակները կը պահէ :

— Այո :

— Հանրիէթ դուրս ելու : Երբ ժիւլիա առանձին մայ
գլուխը իւր մէկ ձեռքին կութնեց, ծրաբը զարձոց և նորէն
դարձոց :

— Ահա բազմաթիւ անձեռու կեանքը իմ ձեռքիս մէջ ը-
սաւ իւրովի : Միայն բառ մը ոլէ առ եմ ըսել որպէս զի շորս
հողի յուսահատութեան մէջ նետեմ, միայն շարժում մը ու-
նիմ ընելու որպէս զի այս զալոտիքը անդէտ մեռնի անոնցմէ-
որք պիտի մասնէին, թող կենացս մէջ անդամ մը բարի
զործ մը ըրած ըլլամ, Ասուած հրամայեց որ այս աղջկը
պահէ զանոնք, և ինձ միջոց մը տուաւ չընելու զործ մը՝
որու համար օր մը զայտէ պիտի զայտ : Ովկ զիտէ մինչեւ հուր
կ'երթայ եղած դէշութիւն մը, ծն, թող այս խեց կինը
ինձ յանդիմանելու բան մը չ'ունենայ, այս նամակները դեռ
մեկած չեն և պիտի չի մնկնին:

Ժիւլիա զանգակը զարկաւ Հանրիէթ վերադարձաւ :

— Աղէկ ըրիք, ըսաւ ժիւլիա, թուղթ զրիւ և մելան
տուր ինձ :

Հանրիէթ հնաղանդեցաւ և ժիւլիա այս նամակներու
ծրաբը նոր պահարանով մը ծածկեց որաւ վրայ դրեց «Տի-
կին որ Պրիոնի » Յետոյ Մարիի դրեց :

«Տիկին».

« Դիպուածը կամ Նախախնամութիւնը այնպէս կը բերէ որ
ձեր նամակները այսօր իմ քով են, ձեզ կը վերադարձը-
նեմ զանոնք: Երջանիկ եղէք:

« ԺԻԿԻՆ ԼՕՎԵԼԻ »

— Կմմանուէլ դեռ վերադարձած չէ, ուրեմն այս նա-
մակները անոր ձեռքը իյնալէ վախ չի կայ, մտածեց ժիւ-
լիա :

— Տար ասիկայ, ըսաւ Հանրիէթի և ապսպէս որ միայն
Տիկին աը Պրիոնի տան: Ծուտ զնա, և եթէ կանչեմ զքեզ
մի վերադառնար:

Զեմ ուղէր այս ըրածիս վրայ զլջալ :

Հանրիէթ վաղեց Տիկին աը Պրիոնի տունը, Երկու ժամ
կար որ Ամրի մեկնած էր:

❖❖❖

Ինչպէս որ ըսինք այն սոսկալի նախադպացութերէ մին
որ մտքին մէջ կը յշանայ, զարկած էր Պ. տ'ըլին, իւր աղ-
ջըկան տունը վերադարձաւ և հարցուց եթէ Մարի տուն դար-
ձած էր, պատասխանեցին իրեն թէ միայն կառքը ետ եկած
էր, Մարիի մենեակը մտաւ և թեաթոռի մը վրայ ինկաւ-
Յաւրտ քրտինքի կաթիւներ կ'սկուի իւր մազիրու ծայրը զոյա-
նալ: Լէճնի մասին ունեցած ամէն երկիւլերը իւր մտքին
մէջ կ'արթնային նորէն և տրտմալի հաւանականութիւն մը

կ'առնելին անոր երթին և Մարիի աներեւթանալուն պատճառաւ : Ամէն վայրկեան ժամացոցը կը սայէր , ոքչափ ժամը կ'անցնէր այնչափ վատահ կ'ըլլար թէ Մարի Էմմանուէլի յանդիմանելու բան մը չ'ունէր և թէ Լէոնի՝ առջի օրուան իրեն ըստածը սուռ մ'էր:

Պանէն պատռհանը կ'երթար , իւր ականջը միոյն
կ'երկնցընէր , իւր աչքը միւսին և եկող մը չէր տեսնէր :
Եթէ իւր սրտին միտ դնէր՝ ամէն վայրինան ծառայնեցը պիտի
հարցափորձէր , բայց կը կլախնար որ իւր կատածները չի
դուշակէին և անկէ հետեւթիւններ չի համելին :

— Հիմակ պիտի վերադառնոյ կը ըստ ի հա մենելին մեջ քայլելով, անկարելի է որ ուրիշ կերպ ըլլոյ :

Սենեկական մէջ հաղար տեսակ աղջուկ կ'ըլլար ե
այս ամէն ձայներուն մէջ՝ Վարդի ձայնը ճանշալու համար
իւր կենաց սասր ապրին պ'առ տար : Հաղար անձնը իրենց
հաճըքին կամ զսրծին պատրուակաւ իւր պատրւհաներուն
տակէ կ'անցնէին և այս հաղարաւոր զլուխներու մէջ խեղճ
հայրը՝ ի զուր կ'աշխատէր այն սպաշտելի զլուխը ճանշալ զոր
իւր սիրաց աշացը հետ կը փնտէր, ժամը կը յառաջանար
միշտ, կոմսը ալ չէր ապրէր, իւր երկիւզը կ'իրանար,
ծառաները երկու անգամ ելած էին հարցընելու թէ ժամը
քանիթն Տիկին առ զրիսն պիտի վերադառնար կարծելով թէ
կոմսը իրենցմէ լու ան լեկութիւն ունի կամ իրենց հետաքրքր
բութեան ստուգա թիւն մը սալ ուղերով, բայց կոմսը իւր
հոգւոյն պարզութեամբ պատասխանած էր թէ չէր զիսեր :
Արել պայծառ կը փայլի բ զուտով քոյլը ն վւայ : Արշափ
Ժամանակ որ զուրաց մարդիքուրով թիւն էր Գ. ա՛ Երմի քեւ
մը յայն ունեցած էր . բայց երբ աց բութելու աւելի սաւա-
բացած էին, երբ մշշյը Թարիլը զոյտծ և տաները քօ-
դակած էր . երբ վերջապէս զիշելով հասած էր կոմսը՝ նուա-
նեալ՝ աբութի մը վրայ իշխալով արձանի մը նման պատ.
զամբը սկսած էր ալ չի կանգնածիւ :

Պ. ո՞չը միւ երկար ատեն այս վլհանին մէջ մաց ,
յանկարծ այս տեսան՝ մը քունէն արթնյաւ և իւր քովը ձը-
րագ մը տեսաւ որ սեղանի մը վլրայ կը վառէը , այս կան-
թեղին մօտ կնքեալ նամակ մը կար:

Այս միջոցները ժամկը տառ կը զարդէր : Կումսը այս նաև
մակը տեսնելով սարսռեցաւ վասն զի իւր աղջկան զիրը ճանչ-
ցաւ :

Ահուելի հանդարտութիւն մը կը տիրէր այս վշտակի
անձին բռլորտիքը , և կարծես թէ միայն ժանայոցը հապ-
րէր , հաշուելով կենաց վայրկեանները որմէ խելք հայրը
բեռի մը նման սիսիս նեղուէր : Պ . տ' էրով ջային շարժու-
մով մը նամակը առաւ , բայց զայն բանալու միջնին հաս-
ցէին վրայ տեսաւ « Ամուսնոյն համար » : « Նախալու իւր
ձեռքերէն ինկա : Զանդակը հնչեց և ծառան երեցաւ :

— Աշխարհութեան կամաց կարևորագույն առաջնահարցը այս է:

— Ոչինչ, սակայն Պարսն կոմնը նամակ մը դժած պէտք է լւլայ:

— Պ . ալ Պրիսնի համար է, ով բերաւ զայն .

— Օրիորդ Քլօթիանի օրորոցին մէջէ դտան , Օրիորդը
պառկեցրնելու միջացնին :

— αερήσεις

— Աշուղ. Կոմս :

— '0, l'v, hñd, 5wifwv

— १५८ —

$\equiv 1_{\mu_1, \mu_2}$

— Մարի իւր հայրը մոռցեր է . . . ։ Աստված իմ,
մրմարց խեղճ հայրը իւր գլուխը երկու ձեռաց մէջ՝ և ձեռ-
քերը սեղանին վլայ ծուելով։ Պ . աը Պրիսն . ո զեալ այս
նամակը իւր աշքերը և սիրար կ'արէլու , և սահոցն սրախն
խորէն ուրախ էր որ այս նամակը իրեն համար չէր , ուրեմն
զիս կրնար յուսաւ կամ կասկածիլ , ինչ որ այսպիսի պարա-
դայի մը մէջ ջիշտ մի և նոյն է : Կոմիզ՝ գիշերը այս Հ

մակին քով անցուց : Ամեն բանէ առաջ պէտք էր՝ սպասաւորներուն թիւր մեխութէ և նները արդիլել :

— Հոս կը մասմ Պ . աը զրիոնի սպասելու համար ըսաւ Պ . տ' էրմի սենեկապաննին :

Ամենքն աւ կընան քնանալ, Տիկին աը զրիոն Բարիկ չէ :

Կոմսը երկրորդ օրը առտուան ծաղիլը տեսաւ ինչպէս որ առջն գիշեր մշնալը տեսեր էր : Կեանիը սկսաւ իւր բոլորտիքը : Միայն էրենը տիսուր և վշտալի կ'երեէր, ժամերը կ'անց'են, վասն զի ինչ որ ալ ըլլան մը մարդկային ցաւերը կամ բերկրո թիւնները ժամերը պաղ և սահմանեալ կ'անցնին մեր առջեւն, գիպուածին իրեն յանձնածը մեղ կը բերեն և իրե նց բերածին ինչ ըլլալը իրենք չեն դիտէր:

Կէսօրին եկան հարդոնել Պ . Կոմսին եթէ նախաձաշել կ'ուզէ, արդարե երեսոնիվեց ժամ կար որ Պ . Կոմսը բան մը չի կերած էր, մեքենաբար արդանակ մը խմեց և սկսաւ նորէն սպասել :

Առջ օրունէ 'ի վեր քսան մնդամ երթալ իւր թուը զրկել ուզած էր, բայց չի համար հակած էր տեսնել այս մասուկը որ իւր մօր խրոտ նմանող պատկերն էր, եթէ պղոփիկ Քօթիլար տեսած ըլլար ամբողջ օրը, պիտի հաստատ ըլլար թէ Մարի մաւած էր, վասն զի իրեն կը թուէր թէ միայն մաչը կընար սյսուկս յանկարծ մայրը ազջիկն զատել : Աղմուկ եղաւ, մարդիր անցան փողոյեն, և իրի կունը եկաւ : Ժամը տասնունիք մօռ սուրհանի կառքի մը անիւներուն զլորումը՝ որ իւր չորս ձիերտան արշաւով կը հասնէր՝ բակին մէջ հնչեց, կամը մտիկ ըրաւ, թուեցաւ իրեն թէ կառք, իւր զրան առջեւ կայ տաւ :

— Մարի կամ Էմմանուէլն է ըսաւ իւրովիի:

Եւ Աստուած անշոշտ մրմար իւր ականջին մերջին յոյսի մը նման :

— Գուցէ երկուքն ալ :

Վասն զի ժպիտ մը իւր տժոյն շրթունքը դունաւորեց Կոմսը սորի վրայ կայնած, մէկ ձեռք, չմի եային թաւշին վրայ և միւսը սրոնի՝ որութարան ումներու հաշիւ կրնար Ճնշել, սպասեց : Սէկու մը սանգողէն վիր ելլելը և զանգակը զարնելը լսեց . յիտոյ միայն մարդու մը քայերը նախասենեկին մէջ հնչեցին : Գաւերը հետպէսէ բացուցան և վերջապէս Էմմանուէլ Նամբարդութեան զղեսառվ դահճճն սեամին վրայ երեցաւ զեղնաւ, մըն, արձանի մը նման : Այս ինչ որ անցած էր:

Էմմանուէլ Բուաթիէի մէջ ալ ընելու բաէ մը չ'ունեանալոն պէս, մեխուն եր անէէ կարելի եղածին շափ շուտ Մարին տեսնելու և մար, բոլորն վին զուարթ Բարիզ հասած էր : Երկու տարիէ ՚ի վեր իւր առաջին բացակայութիւնն էր այս: Կառքն էջնելով անիջապէս հարցուցած էր թէ Տիկին ար զրիոն ուր կը զանուէր, այս յանկարծական վերադարձով զարմացնել կ'ուզէր զայն, պատասխանած էին իրեն թէ երկու օրէ ՚ի վեր տուն չի գարձած էր : Ամէ կարելի սոսկումերը Էմմանուէլի մաքէն անցած էրն Ճշմարատութենէ զատ:

Տիկին աը զրիոն երկու օրէ ՚ի վեր մէկնած է . Հարցուց նա . և չ'ըսան թէ մէր կ'երթար :

Ոչ, ուրօն պատախանեց սենեկապանը, բայց Մարին Տիկինոջ կ'ըսնէրանայ:

Այս պարագան քի մը վասահայոցած էր Էմմանուէլը :

— Ինձ համար փոսք մը ձգած է մասծեց նա:

— Հատ անհանդիս էինք, ըստ կամարար սպասաւորը թերեւս դիտմանը :

— Ինչ ըստ Տիկին աը զրիոն մեխելու միջոցին, Հարցուց Էմմանուէլ :

— Ոչինչ, միայն թէ շարունակեց սենեկապանը, Տիկինոջ համար ծրար մը բերին որ անշոշտ կարենոր էր վասն զի աս-

պապրեցին ինձ որ միայն Տեկնո՞ջ յանձնեմ:

— Ուր է այս ծրաբը:

— Ահաւասիկ:

Իմ մանուել Ժիւլիայի նամակը կարդալով ամեն ինչ գուշակեց:

Ամէ կայծակին ձեզմէ երկու քոյլ հեռաւորութեամբ ընկնիլ տեսած էք, պիտի հասկնաք մարմնոյն և հոգւոյն երկլայրիւանի մէջ զրայած սասանումը: Աւու ուրեմն, կայծակը և ոչ մէկու վրայ արտագրած է այն տպաւորութիւնը որ այս նամակը Էմմանուելի վրայ ըրաւ:

— Պ. Կոմը վերն է, յարեց սպասաւորը:

— Աւու, սպասասիանեց Էմմանուել այն հոգւոյ ոյժով ոյնքան բարձր կ'ընկը, անհանդիսա ըլլալու պատճառ մը չ'անէիք, Տեկն աը պիտոն վտանգի մէջ չէ:

— Ասե. Տեկնը պարունին համար նամակ մը ձգած է, Պ. Կոմինը քոմի է այն:

— Շատ աղիկ:

Էմմանուել սանդուղին վեր ելաւ և ինչպէս որ ըսինք իւր աներին գտնուած սեսեկին սեամին վրոյ երեցաւ: Էմմանուել զուը զոցից և զէպ ՚ի ոյս վըջինը յառաջացաւ: Անոր զոր բանալ Պ. Կոմինը Մարիի նամակը ներկայացուց անոր զոր բանալ Պ. Կոմինը Մարիի նամանուել կարդաց ոյսն: Այս երկու մարդու զոր մէջ և ոչ բայ մը փոխանակուած էր, Էմմանուել դոց մէջ և ոչ բայ մը կարդալու վերջ դանգակը դարկաւ: Սպասաւոր մը երեցաւ:

— Արլիերս կառքէս հանէ, բայց նախ հանուեցուր զիս Էմմանուել կամաւ կեցր նել կ'ուտար սենեկապանը որպէս զի խօսուածը լսէր և իւր ըսածը կըկնէ:

— Ուշափի կը հանչնամ՝ Մարին, ըսաւ Պ. տը Պիտին բարձր ձայնիւ և ժպտելով, խենդ մանուկը, զիս չի տեսքարձը ձայնիւ և ժպտելով, խենդ մարիանի հետ, անհնուլ անհանդիսա էր և ահա միայն Մարիանի հետ, անհնուլ մէկու մը ըսելու կայտանը կը վանդէ ինձ միանալու:

Համար, և կը զրէ ինձ որ եթէ համակմա երթամ զինքը գտնեմ եկած տելս ինչ խենդ մանուկ ունիս սիրելի կոմ: Եւ Էմմանուել, նայուածքով մը որ լուութիւն կը պատուիրէր Պ. տէկրմի անցուց իւր աղջլան նամակը, կոյմ մէկ ծայրէն միսը կարդաց առանց բառ մը ըսելու և կարդալու վերջ զոյն տուողն յանձնեյ Է/ մանուել դողդոջուն կարդալու բանալ վերջը կրակը նետեց, թող դուշակեն այս երկու մարդոց տառապանքը, որչափ ժամանակ որ սենեկապանը հետերնին մայ, Այն միջոցին որ դուրս կ'ելլէր Էմմանուել ըսաւ անոր:

— Ըստ առուր կառապանին թէ վաղը իրիկուն ժամը տասն և մէկին չըստ ձի պէտք են ինձ: Այն ժամուն միայն կրնամ ժեկնիւ:

Սպասաւորը զուը ելլաւ:

Երկու մարդիկ իրաւու դիրկը նետուեցան: Հայրը վհատած էր, ամուսինը ամդոյն և թախծալի:

— Պ. Կոմս, ըսաւ Էմմանուել հանդիսաւոր ձայնով մը, այս իրիկուն պիտի բաժնուիք ինձմէ, յայտնելու համար այս մարդոց՝ որք տեղի ոռնեցածը պէտք են անդիտանալ, թէ իմ ըսածս Ճշմարիա էր: Վաղը գոեակը պիտի երթաք և վաղը իրիկուն իմ կարդիս պիտի մէկնիմ: Մնացածը ինձ կը վերաբերի:

Կոմը գլխով նշմայր մը ըսաւ թէ կը հնաղանդէր:

Եւ խօսելու ոյժ չ'ուներ:

Էմմանուել չի ցուցուց անոր Ժիւլիայէ եկած նամակ ները:

— Գուցէ ամեն յշս կորսուած չէ ըսաւ նա, միայն թէ աղօթեցէք Աստուծոյ Պ. Կոմս, վասն զի միշտ պըտի զըտնուի անձ մը որ պէտք ունենայ անկէ:

Կոմը կարծես թէ շանթէ զարնուած էր, իւր աշերը մեռած էին, իւր գլուխը ծանրութիւն իւր կործքին վրայ կ'ունար: Յունոյ բառ մը ըսելու դուռը բացաւ:

անձայն քալելով և սառուէրի մը նման աներեղի՛ եղաւ թէ այս միջոցիս կ'մմանուէլ կարենար աեսնել զայն , սոս կումի աշաղակ մը պիտի արձակէր : Կոմսին դուրս ելլելը սոսկալի էր , Պ . Երմի վար իջաւ , իւր առնը մոտաշի տեսնելով թէ առանց վերարկուի էր , և մեքենաբար իւր սենեակը ելլելով բաժակ մը պար ջուր խնդրեց և առանձին մաց : Աստուած միայն գիտէ ինչ որ անցաւ այն ատեհ դժուքալի հօր հոգւոյն մէջէ :

Երբ ամէն սպասաւորները պառկեցան Պ . տը Պրիոն որ նոյնպէս պառկած էր վեր ելաւ և իւր աղջկան օրօրոցին երթալով ծնրադրեց հոն ուր Մարի մեկնելէն առաջ ծնրադրած էր : Երկար ժամանակ Ճնշուած սփրոշ համարձակ դուրս թափեց իւր վիշտը : Մանկան մը նման արտասուեց ։ Ամբողջ գիշերը լացաւ : Նա՝ զօրաւոր մարդը , զործունեայ մարդը , նա՝ որ ամբողջ ժողովրեան մը դէմ կրնար մաքառիլ , և զոր կնոջ մը յանցանքը ծնրադրել կ'ուտար և կը կործանէր , բայց նաև , որչափ կը սիրէր այս կինը :

Երբ լուսցաւ գեռ կ'ալօթէր և կ'ուլար , այս միջոցիս զրեթէ Մարիի կը ներէր վասն զի գեռ չէր զիտէր թէ իւր սիրահարին հետ մեկնած է , միայն թէ երբ այս մասոնթեան դալափարը միտքը կ'ուգար կարծէր թէ կը խենդենար : Սենեկապանին զալը լսեց որու ապսպրած էր առտու զինքը արթնցընել կարծեցնելու համար թէ պիտի քննար , իւր սենեակը մտաւ , նորէն պառկեցաւ և իւր ծառային՝ իւր տէրը արթնցընելու գոհութիւնը մտաւ :

Կ'մմանուէլ ելաւ հագուեցաւ և նախաճաշեց կամ լաւ ևս նախաճաշելու պէս ըրաւ սովորականին պէս : Յետոյ կառքը լծել և իւր աղջիկը հագուեցնել մտաւ ապսպրելով որ անոր վերարերեալ ամէն մանր բաները ծրար մը ընեն , և ըստ թէ կը փափաքէր զայն իւր քրոջ առնը տանիլ : Երբ փոքրիկ Քլօթիլտը հագուեցաւ , և ժպտուն և դուարթ զայն իւր հօրը բերին , Կ'մմանուէլ իւր արտասուրը բունելու

մեծ նելլութիւն կրեց , մանուկը իւր անունը կը թռոթովէր և խոր փոքրիկ հրեշտակի ձեռքերը իրեն կ'երկնցընէր , այն երկնային նայօւածքով զոր մանուկները երլինքէն երկիր կը բերեն : Քմմանուէլ վտր իջաւ , իւր աղջիկը թեոյը մէջ բոնած , կառքին մէջ ծնկացը վրայ առաւ զայն և Օթէօյլ առաջնորդել տուաւ զինքը : Ճամբան մանուկը կ'ուլար , այն ատեն խալալիկներու խանութ մը կայնեցընել տուաւ կառքը և անոնցմով մանկան շրջազգեատը լեցուց որ ուրախութենէ կը պուար և նորէն իւր կառքը մտաւ :

Ցարալի և սրտաշարժ բան մէկը այս մեծ վշտին այս ախսի փոքր պարագաներով զրաղիլը տեսնել : Ինքն իսկ . իւր աղջիկը զրկելով , իւր արցունքներուն մանկան Ճակտին վրայ իշնալը կը տեսնէր , որ բոլորովին զարմացած իրեն կը նայէր և նորէն կ'սկսէր խաղալ :

Կառքը Օթէօյլ հասաւ , Կ'մմանուէլ կը յիշէր թէ որ մը անցնելու ժամանակ Գօնթէն փողոցը փոքր Անրմակ և կանաչ տուն մը տեսած էր , որու գրան առջև մանուկ մը կը խաղար , այս տունը հանոյ թռուէր էր իրեն և անոր յիշատակը պահած էր առանց կափկածելու թէ օր մը հոն այցելութեան պիտի զար և այն օրէն սկսեալ անոր յիշատակը կը իրեն սիրելի պիտի ըլլար :

Իւր կառքը այս փոքր գրան առջև կայնեցնել տուաւ և իւր աղջիկը միշտ թեսներուն մէջ բռնտծ ներս մտաւ :

Մտնելուն պէս ազտիկ Քլօթիլտը գետին գրաւ որ զարմացմամբ իւր բոլորակը կը նայէր իւր տան սովորական պատերը ալ չի ճանչնալով այն մանկանց նման որ երբ տեղերին կը փոխեն անվստահ կ'ըլլան . բնական զացմամբ մը իւր հօր քով կը գառնար : Կ'մմանուէլ մտեցաւ այն կնոջ զոր այն օրը տեսած ըլլալը յիշեց : Այս վերջինը , կառքը և այս փառաւոր այցելողները տեսնելով ուր ելած հետաքրքրութեամբ կ'սպասէր թէ Կ'մմանուէլ . ինչ պիտի սէր իւրին :



— Տիկին ըսաւ նա , որ մը ձեր տան առջևէն անցած միջոցիս տեսայ մանուկ մը որ հոս ըլլալուն շատ էրջանիկ կը թուէր , այսօր կ'սահպուիմ աղջիկս օտարուհիի մը յանձնել , որ երբէք ինձմէ բաժնուած չէ , պիտի հաւանէիք զայն ձեր տունը առնուլ :

— Այս սիրուն զաւակը , հարցուց բարի կինը :

— Այս :

— Շատ հաճութեամբ պարոն խելջ պղտիկ , անշուշտ իւր մայրը կորսնցոց :

— Ոչ , յարեց Էմմանուէլ դեզնելով , ինչպէս որ կը պատահէր ամէն անզամ որ այսպիսի բառ մը իւր նոր վշտին վրայ կ'իջնէր , իւր մայրը և ես կը ճամբորգենք և աղջլկանս առողջութիւնը շատ փափուկ է արագ և շարունակ ճամբորդութեան մը յոկնութիւնները կրելու համար :

— Լաւ Պարոն , պատասխանեց կինը , իրաւամբ կը ձանձրանայի , այն ձեր տեսած փոքր աղջիկը մեծցուցած էի և կը սիրել զայն իրը թէ իմ յատուկ աղջիկս ըլլար . բայց իւր մայրը առաւ զայն ինձմէ , այս իւր իրաւունքն էր , և իմ կորսնցոցածիս յաջորդ մը բերելով կ'երջանկացընէք զիս :

— Հիմակ պիտի չըսեմ , մեր պայմանները կարգադրենք , վասն զի երբէք ստակի պայման պիտի չի դնեմ կնոջ մը՝ որ իմ զաւիս մայրը պիտի ըլլայ , բայց աշա ձեզ ընծայած :

Սանտոն քանի մը բառ մրմաց հասկցնելու համար թէ պահանջող չէր , Էմմանուէլ յարեց :

— Այս տունը ձերն է :

— Ոչ , պարոն :

— Որչափ կ'արծէ :

— Վեց հաղար ֆրանք :

— Պիտի գնէք զայն :

Խեղջ կինը աչերը բացար :

Եւ ինչ բանով Կստուած իմ :

— Այն վեց հաղար ֆրանքով որ իմ սեղանաւորէս պիտի առնուք :

— Եւ որո՞ւ համար պիտի դնեմ այս տունը :

— Զեզի համար , ձեզ կ'ուտամ զայն :

— Բայց Պարոն , այդքան բարութիւն :

— Մտիկ ըրեւ ինձ , պիտի գնէք այս տունը , և վաղը գործաւորներ պիտի գան որք վերը սենեակ մը պիտի շտկեն և պիտի ընեն այն սենեկին նման որ աղջիկս մեծցաւ : Կ'ուղեմ որ զաւակս և ոչ բանէ մը զրկուի որչափ պէտք է ձեզ ամիսը :

— Պարոն , տան վարձու վճարում չ'ոնենալով ալ ամսը յիսուն ֆրանքով պղտիկը և ես իշխաններու նման պիտի ապրինք :

— Ամիսը հինգ հարիւր ֆրանք պիտի ընդունիք :

Սանտոն աղաղակ մը արձակեց , ալ չէր գիտէր թէ որն հետ կը խօսէր :

— Ամէն օր այս կառ քը՝ պիտի դայ ձեղ Չ առնելու , և պիտի երթաք երկորնիդ ալ պտաելու երկու կամ երեք ժամ ուր որ կամիք : Ամէն ձեր պէտք ունեցած իմ սեղանաւորէս պիտի ուղեմ որ պիտի տատ , բայց լաւ իմացէք այս թէ կ'ուղեմ որ մանուկը այնքան երջանիկ ըլլայ , որքան որ կրնայ ըլլալ առանց անհայր և անմայր մանուկ մը :

— Ուրեմն երբէք չպիտի չի վերադառնաք , ոչ դուք և ոչ Տիկինը :

— Գուցէ : Խթէ սակայն Քլօթիլտը վնտուելու զան առանց իմ կողմէ դրի մը մի յանձնէր զայն և ահա իմ զիրս : Էմմանուէլ դրիչ մը առաւ և դրեց :

« Պարոն Մօրօ (այս իւր նծուաբն անունն էր) պիտի տայ Տիկին :

— Ժան Պուլէյ , պատասխանեց սանտոն որ իւր աչերուն չէր հաւատար :

« Տիկին Ժան Պուլէյի , զրեց : Էմմանուէլ , վեց հաղար ֆրանք դումարը , ամիսը հինգ հարիւր ֆրանքէն ու ելի :

մինչև հակառակ համասն մը խոլելս , Տիկին գուլեյի տղջը կանս համար խնդրած ամսն բան՝ որու յանձնուած է այն Պարոն Մօրո պիտի տայ :

« ԷՄՄԱՆՈՒԵԼ ՏԸ ՊՐԻՌՆ »

— Հիմակ , շարունակեց նա , կամաց կամաց պիտի իմացնէք աղջկանս թէ իւր հայրը և մայրը մեռած են , և երբ սիստի զան ձեղմէ խնդրելու զայն ձեղ պիտի յանձնեն , իը կրկնեմ . իմ կողմէս նամակ մը որ ձեր ապագան պիտի ապահովէ : Միայն այս նամակը բերողին պիտի յանձնէ մանուկը :

— Լաւ , պիտի հնազանդիմ Պարոն կ'ըսէր խեղճ կինը , այս տարօրինակ անձէն բան մը չի հասկնալով որ ստնտուին ամսականը հինգ հարիւր Փրանք կը վճարէր և տուն մը կ'ընծայէր անոր :

— Արդ մնաք բարեաւ :

— Պարոնը կը միկնի :

— Այս :

— Եւ Երբ պիտի վերադառնոյ Պարոնը :

— Գոյցէ այսօր անհամ մը , գոյցէ երբէք :

Կմմանուէլ իւր աղջկել դրկեց և զայն իւր թերուն մէջ բռնեց հինգ վայրիեան իւր բոլոր հոգին իւր սրտեն շըրժերուն վրայ կ'անցնէր , վերջապէս զայն զետին դրաւ և կրակին քով նստեցուց :

— Ահա իւր փոքրիկ ծրաբը կ'ըսէր խեղճ հայրը աշերը արտասուօք լցուած , իւր բոլոր պէտք ունեցած ները , պիտի հալէք որ միշտ աղէկ հագուած ըլլայ , վասն զի շատ պահանձնէր է , վերջապէս զայն ձեր աղջկել եղածին պէս ձեղ կը յանձնեմ :

Քսանկ մը գրաւ քովը որու հիւսքերու մէջ տեղերէ ոսկե կը փայլէր , և վերջին անդամ իւր զաւակը զրկելէն վերջը աներեսյթ եղաւ :

— * * * Պաշտօնատունը , սրուաց կառասլանին :

— Եւ կառքը միկնեցաւ :

Կմմանուէլ խորտակուած էր , կ'ուլար այն առանձին և զգուշաւոր արցունքներով որք մեծ վլտի մը առաջին նշաններն են , վասն զի հազիւ թէ մեծ ցաւերը , աշերը կը թրջեն , սակայն այս մարդուն ինքզինքին վրայ ունեցած ոյժը այնքան մեծ էր որ իւր աշերը չորցուցած , իւր սիրաը իշած և ծառուղին հասած ժամանակ եթէ ոչ զուարթ զէթ անտարբեր կ'երևէր : Մեր Ճանչցած պաշտօնէին իւր գալուսաւը իմացընել առւաւ :

— Ի՞նչ բան զձեղ հոս կը բերէ , հարցուց ասիկայ :

— Անցագիր մը առնելու կ'ուղար :

— Կը միկնիք :

— Այս :

— Հիմակ :

— Այս :

— Ուր կընաք երթալ այս միջացիս :

— Կը ճամբորգեմ :

— Հիւանդ էք :

— Ուշ բայց Տիկին առ Պրիոն քիչ մը անհանդիսու է :

— Պիտի վերադառնանաք :

— Գոյցէ :

— Պաշտօնեան կարծես թէ չէր հասկնաք :

— Բայց կ'ըսէր նա . կարծէի . . . :

— Թէ բարեկամիդ ձեր ընկերը պիտի ըլլար :

— Այս :

— Ճշմարիտ էր :

— Աւ պիտի չըլլայ :

— Ու :



— Ի՞նչ կ'ըսէք:
 — Թէ կան սէրէր որոնց զոհել պէտք է նոյն իսկ փառա-
 սիրութիւնը:
 — Բարիզը պիտի զարմացընէք:
 — Բարիզ շատ բարի կամ շատ նորահաս է:
 — Անցադիր մը կ'ուղէք:
 — Այս:
 — Ուր տեղի համար:
 — Ամեն երկիրներու համար:
 — Ամեն տաք երկիրներու համար, վասն զի եթէ տիկինը
 հիւանդ է անոր պէտք եղածը զարունն է:
 — Այնպէս ըլլայ:
 — Խտալիա դացէք:
 — Յօժարութեամբ:
 — Ճիշդ ձեր բարեկամներէ մին պիտի զանէք հոն:
 — Ա՛ս, իրան, և ով է այն:
 Պ. տը Կրիժ:
 — Այս անունը լսելով, կոմը սարսաց:
 — Ուրեմն մեխեցմ, հարցոց նա:
 — Այս, իւր քրոջը հետ, եկաւ իւր անցադիրը վաւերա-
 ցընելու:
 — Իւր քրոջ հետ, մրմուաց Կմմանուէլ:
 — Այս կը զարմացընէ զձեզ, ստուգիւ միակ որդի կը կար-
 ձէի զայն, բայց կ'երեկի թէ քոյր մը տւնէր
 Կմմանուէլ ամեն ինչ զուշակեց, իւր արեան դէսլ՝ ի
 սիրտը յորդելը զայց:
 — Օ՞ն թող Խտալիայի համար ըլլայ ըստ ջանք մը ընե-
 լուլ:
 Պաշտօնեան զանդակը հնչեց, իւր զրագիրը զոր նոյն
 պէս կը ճանչնենք երեցաւ պաշտօնեան թուղթ մը յանձնեց
 անոր զոր ստորագբած էր:
 — Անցադիր մը ընել տուր ըստ նա և Կմմանուէլի դաս-

նալով — Ահա . ըստ, իբր կառավարութեան մասնաւոր
 անձ մը կը խրկուիք, այս կերպով ոռորհանդակի կառքե-
 րուն նախ զուք իրաւոնք պիտի ունենաք, այս մեծ քան մ'է:
 — Շնորհակալ եմ այդ ծառայութենէն:
 Կմմանուէլ գտրո ելաւ:
 Երբ գուռը զոյեց նառ
 — Ժիւլիան չի տեսան հարցուց պաշտօնեան զըադրին:
 — Ո՞չ:
 — Ուրեմն պիտի տեսմնենք զայն, վասն զի ահա երթ մը
 որ անորմէ եկած պիտի ըլլայ:
 Կմմանուէլ Պ. ա'երմի տունը գնաց, գուռը բացու
 սպասաւորը որ կոմմին ամենէ հին ծառաներէն մին եր տիւու
 էր: Առանց բառ մը ըսելու Էմմանուէլը իւր տիրոջ գըս-
 նուած սենեակը մոցուց և գուռը գոյեց, կոմը զըսէնը
 չի դարձուց և կարծես թէ նորեկին ներկայութիւնը չի նշմա-
 րեց: Կմմանուէլ իւր աներին մօտեցաւ որ տժզյն ա'երը
 անթարթ և արցունքով թրջուած՝ կը նմանէր այն խելք էակ-
 ներու որք բանականութիւննին պիտի կորմնցընեն և որք խեն-
 դութեան եղբին մօտ իրենց առջև բացուած նոր հորիզոնները
 գութեան եղբին մօտ իրենց առջև բացուած նոր հորիզոնները
 չեն ճանչնար և կը մասն այն տիսուք զարմացման մէջ՝ որ այն
 ուղեղին առէտքը կը կանիեն:
 — Հայր իմ ըստ Պ. տը Պրիսն այս մարդուն առջև ծըն-
 թագրելով զօր այս մեծ վիշտը սուրբ և յարգելի կ'ընէր,
 հոյր իմ, օրհնեցէք զիս:
 Կոմը իւր աշերը երիտասարդին վկայ սկեռնեց և բա-
 րեսէր ժագիս մը թէե գառն, նման այն ժագիտներուն որ տա-
 ռապանք մը կը պահէն, արագութեամբ իւր շրթերէն անցա-
 առանց իւր բերնէն խօսք մը ելելու:
 — Հայր իմ, կրկնեց Կմմանուէլ, ըրի երբէք այնպի: Ի
 բան մը որու համար կարենայիք զիս մեղադրել:
 Կոմը նշան ըստ թէ ոչ:
 — Այս օրունէ ի վեր որ իւնձ ձեր աղջիկը տուիք :

ըրե՞ այնպիսի բան մը որով չի հարտանար ամենէ՝ սիրով՝ առուսինը:

Պ. ա՛ էրմի մի և նոյն նշանը կրկնեց:

— Աւրեմ ինքնինքիս յանդիմանելու բան մը չ'ունիմ, հայրիմ, և մարտիրոս մ'եմ և ու յանցաւոր:

Հայրը երիտասարդը գրկեց, որ իւր այտերուն վրայ երկու կիզիս և նուիրական արցունքի հօսիլը զգաց:

— Մնաք բարեաւ, հայրիմ, կրկնեց եմմանուէլ, վասըն զի մեկնելէս առաջ կ'ուղէի այս միտթարութիւնը ունենալ, որ ձեր բերնին մէջ Աստուծոյ խօսքը կը դառնայ:

Եմմանուէլ ոտք ելաւ, կոմը շարժում մը ըրաւ իրը թէ զայն կեցրնելու կամ հարցափորձելու համար, յես աչերը անշարժ և անզգայ, իւր զլուխը թեաթուին վրայ ձգեց-և առանց բառ մը արտասանելու թողուց որ իւր փեսան հեռանայ:

Եմմանուէլ Օթէցլ վերադառաւ, իւր ալջիկը զտաւ որու աշերը կարմրած էր բայց կը խաղար: Երկու ժամ անոր հետ անցուց, զայն գրկելով ինչպէս որ կը գրկեն զանոնք զոր աւ չեն յուսար տեսնել, մասնուկը սահնուին կը յանձնէր և ամէն մէկ համբոյրին աղօթք մը կը մրմթնէր:

Ժամը տասին, Օթէցլէ հեռացաւ, բարիդ վերադառաւ, ճաշեց կամ ճաշել ճեսցուց իւր տոնը, ապա հացուեցաւ և Օքերայ դնաց. Գալքընիս կը ներկայացրնէին: Իւր օթեակին խորէն մահկ ըրաւ այս երաժշտութեան և սիրոյ հրաշալիքը և առաջին արարուածէն յետոյ, վարի սենեակը իջաւ ուր քանի մը բարեկամներու հանդպեցաւ, որ ամենին ալ պատահածէն անդէա՛ իրեն եկան և զայն շնորհաւորելով ձեռքերնին երկնցուցին, վասն զի արդէն բան մ'էր իւր Ս . . . ի Ճամբորդութիււը և ունցած նպատակը: Կունը իրենց շնորհաւորութիւնները ընկունեցաւ, այնպիսի մարդու մը նման որ մարդկային բաներու անհաստատութեան վրայ վոտահ է, և քանի մը օթեակներ այցելեց: Ամէն

տեղ Տիկին տը Պրիոնի վրայ լուրեր կը հարցընէին: Ուրեմն անոր փախուստը զեռ չի ճանչցուած էր, պատասխանեց թէ Տիկին տը Պրիոն քիչ մը տկար էր և թէ անոր հետ պիտի մեխնէր, թէ իւր Օքէրայի մէջ ներկայութիւնը հոն միշտ հանդպած անձերու մաք բարեաւ ըսելու համար էր:

Իւր տունը վերագարձաւ իրեն սպասող սուրհանդակի կառքը տեսաւ, և Ճամբորդութեան զգեստ մը հագնելէ վերջ նորէն վար իջաւ և չորս ձիերու արշաւով հարաւի ճամբան բունեց: Մեկնելէ առաջ իւր Գաղղիոյ ատենակալութեան հրաժարականը խրկած էր:

ԽԱ

Պ. տը Պրիոնի հրաժարումը մած ձայն հանեց և Բարիզի մէջ շատ զարմանք պատճառեց: Ամէն մարդ այս յանկարծական երթին պատճառը կը փնտուէր երբ Մօնիթէօր պաշտօնական լրազիրը այս տողերը հրաժարակեց:

Պ. տը Պրիոն Գաղղիոյ ատենակալ իւր հրաժարումը թագաւորին խրկելէ վերջ Գաղղիայէ հեռացաւ, հասարակային գործերը բոլորովին կը թողւտ Տիկին տը Պրիոնը իտալիա տանելու համար որու առողջութիւնը վտանգի մէջ է »:

Այս յայտարարութիւնը պաշտօնեայէն հալորդուած էր, որու համար զլիսաւոր գործակալներէն մին էր ժիւլիա, բայց Ճամմանուէլի Մարիի համար ունեցած և ճանչցուած սէրին հակառակ բոլորովին չէին հաւատար այս ինքնակամ հիւանդութեան, և ամէն տեսակ մեխնութիւններ կը շնջին այս գէպին վրայ՝ ժիւլիա Ճշմարտութիւնը գիտէր, ինքը: Նախ զարմացած էր իւր Մարիի զրած նամակին պատասխան շնորհնելուն համար որ զինքը աղատել պէտք էր:

— Աչա ինչպէս են ամէնքն ալ, ըսած էր իւրովի արհա-

մարհանօք և զոշմամբ իսկ : Հեմակ որ ինձմէ ալ չի վախանար շնորհակալ իսկ չըլլար իրեն ը բածէս :

Հետեւեալ օրը Տիկին աը Պրիոնի տունը դացած էր և իմացած էր թէ Մարի առջի օրը զիւղո դացած էր , այս էր գոն . Պ . ա'էրիմի ըսածը : Վերջապէս երբ Պ . աը Պրիոնի երթին լուրը հասաւ իրեն անոր տունը գնաց , հարցոց թէ ինչ ըրած էին այն թղթի ծրարը զոր ինքը խրկած էր և իմացաւ թէ փոխանակ Մարիի յանձնելու որ դեռ չի վերադարձած էր հմմանուելի տուեր էին :

Ամէն ինչ իմացաւ :

— Իմ կամաց հակառակ կորսուած է , բայտ իւրովի , քանի որ չեմ կրնար ազատել դինքը , իւր կորսուաէն օգուտ քաղենք :

Ըսած էի ձեղ թէ ծիւլիա խնլացի կին մ'էր :

— Ճշնարիտ , տերի յատ , ըստ նէ այս նոր պատահ հարին վրայ քանի իը վայրիկան խորհելէ վերջ , և իւր տունը գնաց քանի մը թաւղթեր առաւ և անլէ պաշտօնատուն ուղարկեցաւ :

— Լաւ ուրեմն Պ . Պաշտօնեայ , դո՞՛ էք հարցուց ծիւլիա :

— Եյն , սիրելիդ իմ ծիւլիա իսիստ գոհ :

— Գրաբէր թէ որու կը պարսաւորիք այս պատահածը :

— Զեզի , անշնուշու :

— Արդարե ինձի :

— Գիտէք ծիւլիա թէ դարմանալի կին մ'էր :

— Եղէ զիտեմ :

— Բայց ինչպէս ըրիք :

— Ըստ պարզ է այս , իմացայ թէ Պ . աը Կրիմ՝ զոր իր անօրուտ անձ մը կը նկատէիք , Տիկին աը Պրիոնի սիրահարած էր , Պ . աը Կրիմի տարիածուն ելաց այն համումով թէ ժամանակէ մը վերջ իւր սիրածը պիտի զիջանէր :

— Եյդէ կանաց վրայ տնեցած պաղապարնիք :

— Ո՞չ , Աստուած իմ , այն , յաղթուեցաւ և իւր սիրա-

հարին դրեց , ինչպէս ամէն կին որ յաղթուի սպասեցի որ նամակները շատնան , Աէնի տունէն առի զանոնը և ամուսնոյն խրկեցի : Կնոջ խիստ բնական վրէժինդրութիւն մ'է այս որ շատ պարկիշտ անձերու քով ներում պիտի զտնէ եթէ Աէնի համար ունեցած սէրս՝ և նախանձուութեան զիս նետած վիճակը իրը պատճառ բռնեմ , շարունակեց ծիւլիա խնդալով իւր ըրածին սուտ ըլլալը աւելի աղէկ հաստատիլու համար Խայթումով մը Տրէշը չնջեցի , զայլախաղով մը կառքը կեցուցի : Մտքերնէդ չէր անցնէր թէ այսպէս պիտի ազատէի զձեղ Պ . աը Պրիսնէ , ընկեր մ'էր այս որուն զլուխը կտրեցի : Տաս տարի կ'ուշացընեմ յեղափոխութիւն մը որ միայն վեց ամիս ունէր սպասելու : Եթէ աշխարհ զիսնար թէ ուսէի կ'ուղան այս կառավարութեանց մեծ շարժումները , շատ պիտի զարմանար : Եւ արդի ժամանակուան պատմութիւնը զրոյներէն և ոչ մին զիտէ այս , սակայն բաւական հետաքրքրական պիտի ըլլար , և ընթերցողը պիտի չի հաւատար :

— Ծիւլիա , ըստ պաշտօնեան ծանրաբար մեզ՝ մեծ . խիստ մեծ ծառայութիւն մը ըրիք :

— Որո՞ւ կ'ըսէք այդ :

— Պէտք է որ ձեր հարստութիւնը հաստատեմ , կ'ուզէք :

— Կը հարցընէք :

— Բարիդ մեալու ուստածառ մը ունիք :

— Ո՞չ :

— Եյսպէս կրնաք մեկնիլ :

— Եյսօր իսկ եթէ կ'ուզէք . Օտար քաղաքականութեան մէջ նետուինք :

— Եյն :

— Եւ ինձմէ աղաստելնուդ համար դոհ էք , խոստովանեցէք :

— Խմնեց էք :

— Կրառունք ոնիք գիս խրիւելու : Զիս ծառայեցըներ -

բուն համար խիստ վլտանդաւոր ընկեր մ'եմ, եթէ միշտ իրենց
քով պահէին զիս : Մտածեցէք ուրեմն թէ կին եմ վերջաւ-
ապէս, և թէ սխալման միջոցի մը մէջ, ինչպէս որ ամենքնիս
ալ ենթակայ ենք, կրնայի կառավարութեան գաղտ-
նիքները մասնել և աղէկութիւն ըրածէս աելի զէշութիւն ը-
նել անոր, բնչ դայթակղութիւն, եթէ դիտնային ինչ որ
զիտեմ:

Պաշտօնեան ժիւլիսյի մաիկ կ'ընէր : Շատ լաւ կը
համանար թէ միայն խօսելու համար չէր որ ինքը այսպէս կը
խօսէր, այլ որպէս զի պաշտօնեան իմանար թէ որչափ անոր
պէտքը հոգալու պէտք ունէր և դայն հեռացընէր՝ անսովոր
կացութիւն մը տալով անոր:

— Անհոգ եղիք, յարեց Պաշտօնեան, ձեզմէ առաջար-
կելու բանէս գանդատելու աեղի պիտի չ'ունենաք:

— Ամէն ինչ կը գոշակէք Պ. Պաշտօնեայ, խօսեցէք:

— Աշխարհի վրայ փաքր թագաւորութիւն մը կայ որ զմեղ
կը նեղէ, այն է * * * թագաւորը : Այս թագաւորին Մենա-
թընօն մը պէտք է վասն զի երկրիս յեղափոխութիւն մը պէտք է:

— Մէնթընօն ազգեցութեամբ, Մօնթէսպան տարիքով, ըս-
տու ժիւլիա:

— Այս :

— Ասրկայ նախ դիւրին կ'երեի ինձ և յետոյ վտանգաւոր:

— Միթէ վտանգը կը վախցընէ զձեղ:

— Ո՛չ, չէ:

— Ուրեմն պաշտօնը կը յարմարի ձեզ:

— Այս այս թագաւորը ձեր է այնպէս չէ:

— Յիսուն և հինգ տարեկան:

— Քարեպաշտ:

— Խիստ շատ:

— Համոզումով:

— Ո՛չ, վախէ:

— Խոստովանահար մը ունի որ կը տիրէ անոր վրայ:

— Կտալացի մը կամալովի անուամբ, ինչ լաւ դիտէք Գաղ-
վոյ պատմութիւնը:

— Պէտք է որ խոստովանահօր գիմեմ, և մացորդը յանձն
կ'առնում:

— Ժիւլիա, կը խոսդանամ ձեր ոսկիէ աբձանը կանդնել
տալ:

— Որու եկամուտը ինձ պիտի տաք : Ե՞րբ պիտի մնամի:

— Երբ որ կարենաք:

— Ուժ օրէն:

— Շատ լաւ :

— Վաղը պիտի զամ ձեր վերջին հրամանները առնելու:

— Այն, ուրեմն վաղը ժիւլիա:

— Վաղը Պ. Պաշտօնեայ:

— Այսպէս, կը մեկնիմ, ըստ ժիւլիա ինքնին իւր կառքը
մանելով, արդարե աւելի աղէկ կը սեպեմ այս, չի զիցուիր
թէ ինչ կը պատահի:

Եւ ինքինքը Շանդէլիզէ առաջնորդել տուաւ, դիտ-
մամբ, վասն զի ժիւլիա ոչինչ առանց դիտաւորութեան կ'ը-
նէր : Եւր մօտալուտ երթը իւր բարեկամաց իմացնել կ'ուզէր,
որոնցից զրեթէ շատերը այս ժամուս Շանդէլիզէ կը զանուէին,
և չէր ուզէր մեկնիլ էմմանուէլի հրամարականին ստոյդ պատ-
ճառը առանց նախ ինքը իմացնելու : Ժիւլիա իւր համբա-
ւին նախանձաւոր էր: Կիսաբոլորին մէջ ծեր քամիւլ կոմսին
հանդպեցաւ, որու անդամ մը նտալական թատրոնին մէջ Լո-
վըմի օթեակը մանելլ տեսանք:

— Ո՛չ, բարի ըստ, սիրելի, ըստ, այս ծեր Տօն ժուա-
նը, որչափ ուրախ եմ զձեղ տեսնելուս:

— Եւ ես . որչոնի սբանչացած եմ ձեղ Հանդպելուս :

— Կ'երթում Պ. ալ Պրիոնի առնդ, իմանալու համար

եթէ մեկնած է:

— Մեկնեցաւ, անօդուտ է որ անհանդիստ ըլլաք:

կ'անցնելը իրեն հետ խօսելու:

Այս՝ այն երիտասարդներէն էր որոնցմէ շատ կան քիչ մը Պ. տ Կրիժի տեսակէն բայց աւելի կործանած։ Ասոր փոխարէն, եղած լուրերու ամենէ մեծ պատվիչն էր։ Ժիւլիա միշտ ստակէ շատ պէտք ունեցած էր, և քաղաքական կին մը ըլլալէ և հարստութիւն դիզելէ առաջ, ստիպուած էր ըստակ զսնել այն ամէն միջոցներով զորս իրեն նման կանայք կը զործածեն, երբ զեռահաս և գեղանի են։ Ուրեմն զարմանալ պէտք չէ իրեն այս պատմութեան մէջ զեռ չերեցած անձերու հետ՝ որք շատ պիտի անցնին, այնքան մը տերմօրէն վարուիլը տեսնելով։

Ըսէ ուրեմն կասթօն, ըստա Ժիւլիա իւր կանչած երիտասարդին, որ իւր ձին կեցուց անորդ հետ խօսելու համար, ուր կ'երթառ։

— Կ'երթամ մօրս աղաչած մէկը բանը ընելու։

— Այն է։

— Երթալ իմանալ եթէ ստոգիւ Պ. տը Պրիոն մեկնած է։

— Արդէն կոմս տը Քամիւլի հանդպեցայ որ հօն կ'երթար։

— Ա չ, այս մեծ լուրն է։

— Լաւ ուրեմն պիտի ըսեմ քեզ ինչ որ ըսի կոմսին։

Պ. տը Պրիոն մեկնեցաւ։

— Դու զիտես այդ, դու։

— Այս երիկուն սիրելի բարեկամուշիս, կանիսաւ կ'ըսեմ ձեզ թէ պարզնը գեռ միշտ կը սիրէ զնել, և եթէ բերեմ զայն պիտի քծնի ձեղ։

— Իւր ժամանակը պիտի կորսնցընէ, երեք օրէն կը մեկնիմ։

— Ա՛չ, օրինուկի համար, այս սաստիկ է։ Դուք ալ։

— Ես ալ։ Անար բարես։

— Այս միջոցիս Ժիւլիա նշան կ'ընէր երիտասարդի մը ո՞յ

— Դաշոյնի մը հարուածէն, իւր վկան էի։

— Ի՞չ կը նշանակէ այս երթը։ Ա . . . ը ըած ճամբորադութենէ վերջ, ճամբորդութիւն մը՝ որ կառավարութեան մէջ յեշարջում մը պիտի հանէր։

— Իրօք հարցուց Ժիւլիա զարմացած կերպարանքով մը։
— Այս, այս, զաւառները իւր գաղափարները ունեին, շատ զօրաւոր մարդ մէկը այն, ինչ կը նշանակէ այս հրաժարականը։ Արդեօք գնեցին զայն, չէ չէ արդէն այս ձայնը տարածուած է։

— Այսպէս չէ, ըստաժիւլիա։

— Միթէ բան մը զիալք դուք։

— Ամեն ինչ զիտեմ, սիրելի ծերս։

— Պատմուցէք ինձ զայն։

— Եկէք այսիրիկուն։

— Ճամը քանիին։

— Օրէրայէն վերջ։

— Կրնմ Պարոնը հետս բերել։

— Ռւզած ահձերնիդ բերելք։

— Եւ Լէոն ձեր տունը պիտի ըլլոյ։

— Լէոն մեկնեցաւ։

— Ա՛չ, ուրեմն ամէն մարդ կը մեկնի։

— Վերելի թէ։ Այս ամբողջ պատմութիւն մ'է։

— Կը խոռվէք զիս, նա որ զնել կը պաշտէր։

— Այս իրիկուն տեսնուինք, ահա մէկը որու ըսելու խօսք մը ունիմ։

— Այս երիկուն սիրելի բարեկամուշիս, կանիսաւ կ'ըսեմ ձեզ թէ պարզնը գեռ միշտ կը սիրէ զնել, և եթէ բերեմ զայն պիտի քծնի ձեղ։

— Իւր ժամանակը պիտի կորսնցընէ, երեք օրէն կը մեկնիմ։

— Ա՛չ, օրինուկի համար, այս սաստիկ է։ Դուք ալ։

— Ես ալ։ Անար բարես։

— Այս միջոցիս Ժիւլիա նշան կ'ընէր երիտասարդի մը ո՞յ

— Ա՛հ, այդ խեղճ տղան։ Ով տուաւ անոր այդ հարուածը։
 — Շարլ, լաւ զիտես, պղտի Շարլը որ Տիկին . . . ի
 սիրահարն էր։
 — Ուրեմն անոր համար եղաւ այդ մենամարտութիւնը։
 — Այս, կը Ճանչնայի՞ր էրնէսթը։
 — Կատարելապէս։
 — Ճիշդ է, շատ կը սիրէիր զայն։
 — Միշտ ճի մը պարտառոր էր ինձ։
 — Եթէ իւր կտակին մէջ զրած չէ պիտի ? չի տայ զայն։
 Այս գիշեր պիտի զամ։
 — Այս, այս զիշեր։
 Ժիւլիա տուն վերադառնալու միջոցին երրորդ անձի մը
 հանդպեցաւ կարմիր այտերով, ու կիսամօրուսով, կապոյտ
 կղակով ակմբանոցի Ճշմարիտ զծադրութիւն մը, զետնասուն-
 կով և Պուրկօյնի զինիով սնած, զործերու մէջ միշտ յա-
 ջողացած ժպիտով լրսաւորուած։ Ժիւլիա իւր կառքը կեցը-
 նել տալով այս անձին պօռաց։
 — Ժիրար։
 — Ա՛հ, դուք էք, աղւորիկ ինչպէս էք։
 — Ա՛հ, սիրելիդիմ, Վոտվիլի առիւծերու նման կը խօ-
 սիք։
 Պ. Ժիրար սկսաւ խնդալ։ Այսպէս կը պատասխանէր
 երբ պատասխան չի գտնէր։
 — Այս իրիկուն եկեք ըսաւ Ժիւլիա։
 — Ո՞ւր։
 — Իմ տունո։
 — Թուղթ պիտի խաղան։
 — Միթէ իմ տունս թուղթ կը խաղան։
 — Այն է թէ միայն ակմբանոցը կը խաղամ, ըսաւ Պ. Ժի-
 րար փոքր դոհ ծիծաղի մը և սիկարի ծուխի մը մէջ։
 — Անոր համար շատ խելացի կը դառնաբ։

— Երբ միլիոն մը վաստիկմ, ձեր ոտից ներքեւ պիտի դը-
 նեմ զայն։
 — Օ՞ն, ահա խօսքը, բայց անմիջապէս կը բաժնուիմ
 Ճեղմէ երկրորդ մը ըսելու չ'ստիպելուհամար։ Այս զիշեր։
 — Թատըռնէն վերջ, նէ միշտ վերջը կը խաղայ։
 — Ուրեմն դեռ կը տեէ այդ։
 — Միշտ։
 Ժիւլիա իւր Ճամբան շարունակեց խնդալով այս հաւա-
 տարմութեան վրայ որ միոյն համար խաբէութիւն մը և միւ-
 սին համար բազդ մ'էր։ Իւր տունը հասաւ, իրիկունը Օրե-
 րան զնաց։ Պ. տը Պէյ իւր սովորութիւնները ուրիշ օթիակի
 մը մէջ սկսած էր և ուրիշ կնկան մը քով։ Ժամը ասանե-
 մէկին վերադարձած էր Ժիւլիա։
 — Բոլոր այս պատմութիւնը պիտի, մտածեց ինք-
 նին, գուցէ պարտտոր էի լուել։ Է՛հ, ըրի ինչ որ պէտք
 էի ընել, ինչու Տիկին տը Պրիոն իւր ամսախնը խարեց,
 վայ իրեն։
 — Գլորանթէն որ առտուընէ ՚ի վեր պաշտօնի մտած էր
 կոմս տը Քամիլը իմաց տուաւ և * * * Պարոնը։ Պիտի
 տեսնենք թէ ինչ Ճշդութեամբ Ժիւլիա էմմանուէլի հրաժար-
 ման պատճառը պատմեց։
 — Սիրելիդ իմ Ժիւլիա, ըսաւ կոմս տը Քամիլ իւր ներ-
 կեալ մաղերը հայելիին գիմացը շտկելով, կը տեսնէք թէ ինչ-
 պէս խօսքս բոնցի։ Պարոնը բերի ձեղ։
 — Կը յուսամ թէ միշտ սիրահար էք ինձ Պարոն, ըսաւ
 Ժիւլիա։
 — Միշտ։
 — Լու, բայց մէկ պայմանառ կը ներեմ զայն ձեղ։
 — Այն է։
 — Թէ երբէք անոր վրայ պիտի չի խօսիք ինձ։
 — Ա՛հ, ա, այս սիրելի Պարոնը, ըսաւ կոմսը իւր փողկա-
 պը շտկելով, նահօր միայն ասոր համար եկած է։

— Լաւ սւրեմն, ու ոչ բանի մը համար եկած պիտի ըլլայ; Միթև շատ անդամ չի պատահիր որ ոչինչ բանի համար տեղ մը կ'երթան:

— Այդ այսօր պայուաչեցաւ ինձ, շարունակեց Կոմը իւր բաճկոնը շակելով: Ինձ ձեր ըսածին հակառակ Պ. աը Պրիունի տունը զացի, ու ըսին թէ Բուաթուի համար մեկներ է, Մօնիթէօրի մէջ կարգացի թէ Խտալիա կ'երթար, և պաշտօնին դրայիրը ըսաւ ինձ թէ անցաղիր մը խնդրեր է առանց կիտնալու թէ մոր կ'երթար:

— Եթէ զիտնայիք թէ այդ ամէնուն գաղանիքը դիտեմ ես: — Եւ տէ պիտի ըսէք զայն մեղի: — Ո՛չ, Աստուած իմ, այս: — Եւ Լէոնի մեկնելուն պատճառն ալ, պիտի ըսէք զայն: — Ինչու չէ:

— Գրտեք թէ իսենդ կարգեցի Լէոնը, կրկնեց Կոմը իւր թւնոցները շակելով:

— Ի՞նչ բանի մէջ: — Անցեալ օր ժողովակը մեզ ըրածէն: — Եւ ինչ ըրաւ ձեղ: — Երկու երեք օր կայ հոն հասաւ շատ խոռվեալ կերպաւ րանքով մը Ուենի սեղանի մը առջև նստաւ իմ և երկու ուսրիշ անձանց հետ, խաղին Ճիշտ կէսին ելաւ և խոյս տուաւ առաջ վանկ մը արտասանելու: Հոն կեցած ժամուն անհանդիստ, յուզեալ էր: Այնուհետեւ անոր վրայ խօսաւիլը չի լը սեցինք:

— Անշուշտ ժամադ րութիւն մը ունէր ըսաւ Ժիւլիա: — Հոն, հարցուց Պարոնը: — Ո՛չ: — Կարելի էր ժամագրութիւն մը ունենար, յաւելցուց Կոմը անտարբեր կերպարանքով մը իւր դրանէն փոքրիկ սանտըր մը հանելով և իւր մօրուքը շակելով: — Այս ամենը շատ լսու են ըսաւ Պարոնը բայց զիտէ իր թէ

Լէոն քոյր մը ունէր:

— Քէյր մը հարցուց Կոմը զարմայմամբ: — Այն, քոյր մը որու հետ մեկնեցաւ: — Ստոյդ եմ թէ քոյր չունէր նա, պատասխանեց Կոմը: Այս միջոցիս Կասթոնը և Ժիւլիա իմաց տուին:

— Ժամանակին կը հասնիք Պարոններ ըսաւ Ժիւլիա, բան մը կայ ընելու:

— Աւելի լսւ Ժէրար, ի՞նչ է այդ: — Պէտք է Պարոնը լուսաւորել որ կը հարցընէ իւրովի թէ ինչպէս Լէոն աը Կրիմ իւր քրոջ հետ կրցաւ մեկնիլ քանի որ քոյր չ'ունէր:

— Այդ գուշակելը շատ զիւրին է, այն է թէ իւր հետ կին մը իր տանի, որու Ճշմարիտ անունը չ'ուզէր որ զիտնան և զայն Օրիորդ աը Կրիմի աեղ կ'անցընէ:

— Եւ զիաեք այդ կնոջ անունը հարցուց Ժիւլիա: — Ո՛չ:

— Լաւ ուրեմն նստէք և պիտի իմացընեմ զայն, Գիտէք կրկնեց Լօվլի թէ յաճախ կը սեմնէի Լէոնը:

— Շաբաթը եօթ անգամ ըսաւ Պ. Ժէրար:

— Օրը քասնեչորս ժամ կրկնեց Պարոնը հառաչելով:

— Ճիրեթէ, շարունակեց Ժիւլիա: Սակայն ժամանակէ մ'իշվեր յաւելցուց զացեալ անտարբերութեամբ մը, միայն շարաթը հինգ անգամ և օրը վեց ժամ կը սեմնէի զայն:

— Եւ ի՞նչ միջոցէ Կ'սկսէր այդ վեց ժամերը հարցուց Կասթոն:

— Երբեմն տեսարանէն առաջ, բայց երբէք վերջը, վերջապէս ինչպէս որ կը սեմնէք ալ չէր շարունակուէր: Մտացի անձերաւ մէջ զիրար չեն թողուր և սէրը բաւական կտրուանքաներ կը ձգէ որպէս զի անոնցմավ բարեկամութիւն մը կազմուի, ապա, քանի մը անձինք դլուխս կը զարձընէին և Լէոն իւր կողմէն Ճշմարիտ տարիանք մը ունէր:

— Այդ նորանշան է:

— Քաղաքավար խօսք մ'է այդ ինձ համար:

— Մաիկ կ'ընենք:

— Ուրեմն, օր մը մեր համարակ զղացումները խոստովանեցանք իրարու, Լէոն ըստ ինձ թէ հետևեալ օրը զիս պիտի խարեր, պատմեցի իրեն թէ առջի օրը խաբած էի զայն, բարեկամ եղանք, սակայն բարեկամութեան փոխադարձ նպաստներով, այսինքն թէ իւր երջանկութիւնը ինձ պիտի խմացնէր, առանց սակայն անուն ըսելու, վասն զի չէր ուզէր զայն ինձ հալորդել, և թէ իմ յաջողութիւններս և սէրերս պիտի պատմէի իրեն: Այս միջոցիս սկսեալ զիրար պաշտեցինք և երր միատեղ զանուեինք խենդ զուարթութիւն մը ունէինք: Ամէն գիտած այն էր թէ Լէոնի պաշտած կինը բարձրաստիճան կին մ'էր: Այս ցաւ պատճառեց ինձ անոր այսպէս զիս պրզակի ձգելը տեսնելով, բայց տեսակը զիտնալ բաւական չէր, պէտք էր անունն ալ իմանալ:

— Միշտ կը սիրէիր զայն:

— Ոչ, կը ձանձրանայի:

— Եւ այդ զիտցած անձի:

— Միայն հարսուստ էր:

— Այնպէս ո՞ր:

— Կ'ուզէի իշխանի մը համար զայն խարել:

— Որ, միայն զեղեցիկ էր:

— Ճիշդ:

— Այնպէս ո՞ր կը ցաւէիր:

— Ոչ, այնպէս ո՞ր կը փափաքէի:

— Խորամանկ:

— Միշտ կ'ընդիմէք խօսք:

— Աւ բան մը պիտի չըսենք:

— Ուրեմն կ'ուզէի զիտնալ թէ ո՞ր կ'երթար Լէոն, զիտէի թէ իւր խորհրդաւոր սիրուհւոյն ըրած այցելութիւնները ժամը երկուքին կամ երեքին էին: վասն զի իրիկունները միշտ թատրոն կ'ըլլար, և իւր դիշերները ինձ չափ ալէկ զիտէի թէ ժողովակը կ'անցընէր:

— Ոչ, ամենքը, ըստ սեղանաւորը ժպակելով, և ծիւլիս այի նայելով:

— Նորէն կ'ընդիմէք զիս:

— Այս անգամ եղելութիւն մը հաստատելու համար էր:

— Կը ձանձրացընէք զիս:

— Ճշգրիտ եմ, պատմութիւն կը պատմնե հոս, շարունակեցէք:

— Օր մը ուրեմն որ իւր սիրելին տեսնելու երջանիկ ժամը զեռ չ'եկած էր, իւր ատենը անցընելու համար՝ վասն զի այն սիրուհին որ բարձր ընկերութիւնները կը յաճախէ միշտ սիրելի է, Լէոն հօս եկաւ, անդադար ժամացցը կը նայէր, ինչ որ իմ համովումիս մէջ հաստատեց զիս, ժամը երկուքին բաժնուեցաւ ինձմէ: Հետևեալ օրը իմ սենեկապանուհոյոյ բան մը չէր մերձէր, հարցընելու համար թէ առջի օր իւր աէրը ո՞ր տարած էր, իմ տունէս եւնելէն վերջ: Կառապանը հասցէն տուաւ անոր, զըր ինձ բերաւ:

— Եւ այս հասցէն էր:

— Սպասեցէք ուրեմն, զեռ վերջը չ'եկանք: Հետևեալ օրը երեկոյեան ժամը վեցին կառքս մտայ և երեսս քողով մը ծածակուած տրուած հասցէն առաջնորդել տուի զիս: Այս տունը որու առջեւ կայնեցուցին զիս մասնաւոր ապարան մ'էր, զանգակը զարկի, ներս մտայ և հարցուցի դռնապանին թէ իրօք այս տունը ծախսւ էր, պատասխանեց թէ չէր կարձէր, այն ատեն տան տիրոջ անունը հարցուցի ըսելով թէ ճաշի ժամանակ վերեւնել գործերու վրայ խօսիլ չէր ուզէր և թէ պիտի զրէի անոր, դռնապանը ըստ ինձ այս անունը:

— Եւ այս անունն էր:

— Հետևեալ օրն երկու երեք անգամ այն փողոցէն անցար կարձէի թէ Լէոն իւր սովորական այցելութիւնը պիտի ընէր և արդարե ժամը երեքին Լէոնի կառքին տյս գրան առջև կանգառնուլը տեսայ: Ես՝ շարունակնց ժիւլիս, Լէոնը այս կնոջ-

առլ կարի պատղեալ կարծէի, բայց զիսէք, Աէնն սովորական տլ -
զայ մ'էր . . . երկար ժամանակէ՝ 'ի վեր ինձ հետ ապրելու
իմ տունս իրենին պէս բռնելու սովորած էր, այնպէս որ զըդ-
ուար կրթի մը առաջին յափշտակութիւնը հանդարտելէ վերը
իւր հին սովորութիւնները նորէն սկսիլ փափաքեցաւ, գդբաղ-
դաբար, այս բանս ինձէն անկարելի էր, յանիրաւի կամ իրա-
ւամբ շատ սիրած էի զայն անոր համար տեսակ մը պանդոկա-
պետուհի ըլլալ հաւանելու համար: Այդքան հիւրասէր չէ
բարեկամութիւնս, հասկցած էր այս և ասոր վրայ չի խօսեցաւ
իրկ, բայց իմ տունս չի զատածը ուրիշի մը տունը զտաւ որմէ
տոփի այս վերջին պարապայնները զորս կը պատմեմ և որ Աէննի
մեր անծանօթուհւոյն հետ ունեցած յարաբերութիւնը չի զիտ-
նալով իւր նոր սիրահարը իիստ շատ սիրելու դժբաղդ դաղա-
փարը ունեցաւ:

— Ի՞նչ այլանդակութիւն:

— Արդ, օր մը Աէնի տունը այս կնոջ նամակները դտաւ,
հասցէն հասկցաւ, և որովհետեւ այս միջոցիս ամուսինը ճամբոր-
գութեան մէջ էր և անոր ուր ըլլալը հասկցած էր, իւր կնոջ
նամակները պահարանի մը մէջ դրաւ և ամուսոյն դրկեց:

— Գործը կը շփոթի:

— Հիմակ, կը թողում որ կարենաք դուշակել ինչ որ պաս-
տահեցաւ:

— Շարունակէ, շարունակէ, չըստ կասթօն, իբր թէ դեռ
այն ժամանակն էր, ե'րբ տան մէջ իրաւունքներ ունէր, պատ-
մութիւնդ հետաքրքրութիւնս կը շարժէ:

— Բարեկամուհիս իւր հակառակորդոյն դրեց ինչ որ ըրած
էր:

— Այդ մարդասիրութիւն մ'էր:

— Բարեկամուհիս բարի էր:

— Յայտնի է այդ:

— Հոս է օր դործը տարօրինակ կը դառնայ, իրիկուն մը
առանձին էի հոս, երբ ծառաս ներս մտաւ իմաց տալով: Գուշ-

շակեցէք թէ զմէլ:

— Սատանային երթան հանելու կները: 'ի
— Սփինքս եղիք, Խօսիբի՝ Տեւֆիններունը գուշակելն: 'ի
վեր դատարկ պաշաօն մ'է այդ, ապա թէ ոչ անունը վերջը
պիտի իմանաք:

— Ուրեմն վերջ մը կայ, հարցոց կասթօն:

— Սիրելիդ իմ կասթօն, ամենէ աղէկ զիտես թէ ամեն
անի վերջ մը կայ, նօտարդ ինձմէ առաջ ըստ է քեզ այդ:

— Օ՞ն, օ՞ն, իօսքը գէշ չէ, կը խոնարհիմ:

— Իմաց տուին ինձ, յարեց ժիւլիա, Աէննի սիրուհին էր
Ֆրենի կին մը և խիստ երևելի:

— Եւ ինչ ընել կ'աւգար . . . :

— Այս թիւրամի մէջ, այնպէս չէ, հիմակ պիտի հասկնաք
իւրդ կինը, այս նամակը ընդունելով, յուսահատած էր: Զեմ
գիտէր ինչպէս իմացած էր իմ Աէննի հետ ունեցած յարաբ-
ութիւններս, բայց ինչ որ զիտեմ այն է թէ կարծէր թէ մը
յարաբերութիւնները գեռ կը շարունակուիին, և թէ ես էի իրեն
յարաբերութիւնները գեռ կը շարունակուիին: Այս ստուգութեամբ կ'աւգար հար-
ընդունած նամակը վրոպոլը: Այս ստուգութեամբ մը կործած էի, որու-
ցընելու եթէ իրօքայնպիսի վատութիւն մը կործած էի, որու-
ցարեբաղդաբար անկարող եմ, Երբէք այս կնոջ վատին հաւա-
բարեբաղդաբար մը տեսած չէմ, զոր մանուկ մը պիտի կարծէի այն-
սար վիշտ մը տեսած չէմ, զոր մանուկ մը պիտի կարծէի այն-
սար մանկամարդ և տիկար էր: Անոր սիմալը ուղղեցի իմ մա-
քան մանկամարդ և տիկար էր: Անոր սիմալը ուղղեցի իմ մա-
քան ունեցած կարծեաց վրայ, առանց միանդամայն Ճշմարիտ
սիս ունեցած կարծեաց վրայ, առանց միանդամայն իւր-
յանցաւորին անունը տալու, և ես Աէննի հետ փախչելու խը-
րամը տօւի անոր:

— Աղւոր խրատ:

— Ի՞նչ կ'ուզէիք որ ընէր:

— Թողւ մեար:

— Եւ իւր ամուսինը:

— Պիտի ներէր, ինչպէս կը ներէ ամէն մատցի ամուսին:

— Պիտի մը այնպէս ընէր թերես, շարունակեց ժիւլիա,

— Ուրիշ մը այնպէս ընէր թէ ասիկայ իւր կինը կը սիրէր, և որ առ-
բայց կ'երեկ թէ ասիկայ իւր կինը կը սիրէր, կը պաշէր, և որ առ-

Դութեամբ վաճառականութիւն կ'ընեն, և աւելի շատ՝ աղտոտեալով զայն, ամէնէ աղնիւ և նուիրական բանին վրայ տիղմ կը նեան : Էմմանուէլ գեռ սահմանազլիւն չէր անցած, երբ իւր ամօթը, զոր իւր աղջկան համար պահելու ջանացեր էր ամբողջ բարիղէ ձանչցուած էր, իսկ ժիւլիս, իւր քաղաքական պաշտօնին համար մեկնած էր: Տեսնենք հիմակ թէ ի՞նչ եղած էին Լէոն, Մարի և Էմմանուէլ :

ԽԸ

Լէոն և Մարի Ֆլորանն հասած էին, Բարիղէ մեկնելով ի վեր, Տիկին առ Պրիոն իւր սիրահարին բառ մը չըսած էր, մարմարի նման դունատ կառքին խորը կեցած էր երբեմն Մարիանի ժամանակով, մեքնաբար ապրելով տուանց ապրելու դիտաւորութեամբ: Կարծես թէ մեռեալ մ'էր զոր իւր դերեզմանէն ուրիշ գերեզման մը կը տանէին:

— Լէոն աչքէ չէր հեռացնէր զայն և երբեմն երբեմն Մարի՝ այնքան գերազդ կը կարծէր զայն որ առ կարեկցութեան իւր ձեռքը կ'երկնցնէր անոր, իւր տառապանքը անհաշուելի էր: Աւելի լաւ էր նվիրանի խորը խուզարկել քան թէ այսպիսի վշտի մը խորը: Կը թողը որ տանին զինքը, երբ թէ իւր վշտին չի վերաբերող ամէն ինչ անտարբեր էին իրեն: Շատ անգամ դիշերուան լուութեան մէջ երկու արտսուք կ'իշնային իւր աչքերէ: Այս իւր մօրը ու ա'էրմիի կամ Էմմանուէլի յիշատակին համար էր որք իւր աաշնէն կ'անցնէին, Լէոն իմացաւթէ իւր տարածը սիրուհի մը չէր, այլ հպատակող զոհ մը, Ֆլորանս հասնելով, իրենց իջած պանդոկին մէջ երկու բնակարան խնդրեց մին Մարիի և Մարիանի միւսը իրեն համար, մինչեւ պատշաճ տուն մը վարձու բոնելը կամ զնելը: Մարի իրեն արուած առաջին սենեկին մէջ աթոռի մը վրայ

նստաւ, իւր բողոքակիրը նայեցաւ և դլուխը ճնուաց մէջ պահեալ գառնապէս լացաւ: Շատ յափշտակութիւններ այսպէս ըմբցած բայց շատ քիչ այսպէս սկսուած են:

— Պէտք չ'ունիմ ձեզ յանձնելու Տիկին առ Պրիոնը ըսաւ Լէոն Մարիանի, սենեկակս կը մանեմ: Եթէ զիս տեսնել ուզէ, զիս սիրու կանչել տայ:

— Աչա, կեանքս այս խեղճ կնոջ կապուած է, մտածեց Լէոն, զիս չի սիրէր, և ես կը սիրեմ զինքը:

Եւ ինքը ևս տիրութեամբ իւր սենեկին մէջ նստաւ:

Ինչ տարօրինակ արգիւնք կրնայ ունենալ սէր մը երբ կլնը անձնատուր եղած է: Այս զրքին մէջ չորս կին կայ, առաջինը Տիկին ա'էրմի, որ սէրը զրաղնում մը ըրաւ, որ իւր երեսին զյնը չի վոխեց, աշխարհ իւր սէրերը ձանչցաւ և ընդունեց առանց իրմէ հաշիւ պահանջնելու քանի որ ամուսին մը, մեծ անուն և զաւակ մը ունեցաւ:

Երկրորդը Ժիւլիս Լօվը, որ սէրը առաւտուր մը ըրաւ, թուաբանական հաշիւ մը, վաճառականութիւն մը, և ընկերութիւնը ասոր փոխարէն համբաւ, հարստութիւն և զօրութիւն իսկ տուաւ անոր: Իւր սիրով ապրեցաւ ինչպէս որ դործաւոր մը կ'ապրի իւր աշխատութիւնով, միայն թէ տօկա զործաւորէն աւելի երջանիկ էր:

Երրորդը Քէմանթին Տիւլուա, որ իւր ամուսնոյն համար միայն բարեկամական, եղորյրական սէր մը կ'զայս, առանց բորբոքումի, անվասս, տնվանդ: Վաստահ է իւր սրտին վրայ, վասն զի կ'իրբ մը չ'ունի: Քէմանթին այս չորսէն ամենէ երջանիկը պիտի ըլլայ, վասն զի հոդացն սոյն խաղաղութիւնը ունի որ է վատահութիւն, զգացումներու այն հանդիսուը ունի որ է առաքինութիւն:

Չորրորդը Մարի, բոլոր այս կիներէն մինակ անձն է որ Ճշմարիտ սէր մը զայց, սէր մը՝ որ գեռ իւր վրայ կը տիւք, սէր մը՝ որ զինքը կորսնցուցած է, վասն զի սաստիկ էր և պայն իրեն ներշնչողէն կը նախանձով էր ուսախանձով էր որ

իւրեց իւր ամուսինը, միայն յանցանք մը գործեց և աւելի թշուառ պիտի ըլլայ քան ծխւլիա, աւելի պատժուած քան կոմսուհին, վասն զի ոչ միոյն թուարանական հաշիւը և ոչ միւս սին անհոգ բնաւորութիւնը պիտի ունենայ: Անդամ մը միայն իւր ամուսնէն զատ ուրիշի մը անձնատուր եղած պիտի ըլլայ և այս մինակ սխալումը իւր գոյութիւնը պիտի խորտակէ, միտքը պիտի թառամեցընէ, իւր հօր երջանկութիւնը և իւր սիրած մարդուն ապագան պիտի ջնջէ, և այս սխալումէն ետեւ գեռ կը սիրէ զայն ամէն բանէ աւելը, պիտի պատժուի վասն զի ստել պիտի չի զիտնայ. վասն զի մինչեւ իւր սխալման մէջ իւր սիրած անմեղ պիտի մնայ անխուսելի աղջտք մը պիտի կրէ և իւր կեանքը՝ որ միայն մէկ արատ պիտի ունենայ կնոջ մը հաստութեամ միջոց պիտի ըլլայ որ իւր բոլոր անցեալին մէջ բարի գործ մը չըրած է, ՚ի բաց առեալ զայն որ շատ ուշ ըրաւ և զոր այնուհետեւ անշետացուց :

Ուսի՞ց կ'ուգայ այս, ուսկից կ'ուգայ որ քսան տարեկան էակ մը, անփորձ և անզօր, օրուան մը մոլորութեան համար իրմէ հաղար անդամ աւելի պականեալ ընկերութիւնէ մը կարենայ արհամարհանայ և յուսահատութեամ դատապարտուիլ իւր բոլոր կենացը մէջ, ուսի՞ց կ'ուգայ որ չարութիւնը ոմանց համար շահաւոր և միւսներուն համար մահատու մոլորութիւն մը կ'ուլայ: Պէտք է ուրեմն որ կեղծաւորութիւնը կենաց առաջնորդը ըլլայ և յանցաւորները իրենց յանցանքը ծածկենուն համար ներսանձ պիտի ըլլան: Ներումը պիտի չի տան միայն անոնք՝ որք երկինքին ներելու տաշտօնը ընդունած են, այսինքն քահանաները, և պէտք է որ յաւիտենապէս մոլի ըն, կերութիւն մը գործւած մեղքերուն դատաւոր կամոնի, և իւր վրայ առնէ զանոնք պատճելը, իրը թէ իւր սահմանած պատճելով անոր կը ներէր: Այսպէս թողութիւն պիտի չի արուի մեղաւորւհիի մը, միայն թէ Աստուծոյ ծոցը ուսին դանելու չ'երանայ և եթէ նա կամ անոնք՝ որ անոր գործած սխալմամբ տառապած են ներէին տնդամ: Աշխարհ որու այս բանս չի վե-

ռաբերիր չը պիտի ներէ և մատով պիտի ցուցընէ այս արաւուր զոր վէրք մը պիտի գարձնէ:

Այն, ընկերութիւնը գէշ կաղմուած է: վասն զի չարութեան կը միտեցնէ և երբ ըլլայ զայն չի գարմանէր: Ընկերութիւնը կաւատ մ'է որ իւր աղջիկները կը ծախէ, չէ թէ անմնցմէ ստակ քաշելու համար, հասարակ կաւատի մը նսան այլ իւր ըրածին թողութիւն մը տալու համար: Այն կինը որ կ'իմանայ թէ ուրիշ կին մը յաղթուեր է, չի դթար բնաւ այս կնկան վրայ, նախ կը մղէ, յետոյ երբ մի և նոյն յանցանքը դորձէ, զայն կը գործածէ ներում գտնելու համար: Պիտի գտնէք զուցէ առաքէնի համբաւով կանայք որ ապականեալ կնոջ մը հետ տեսնուիլը պիտի շարունակեն եթէ այս ապականեալը հասարակային դայթակղութիւն մը չ'ունեցած է բնաւ: Բայց ասիկայ պիտի ընեն որպէս զի իրենց առաքինութիւնը աւելի աշքի զարնէ և մէկը պաշտպանելու իրաւունքը ունենալու համար: Հաղարին մէջ, տաս հաղարի մէջ պիտի չի գտնէք մէկը որ համարակալ ըսէ:

Կ'ընդունիմ այս կինը, վասն զի իւր ամուսինը ներեց անոր, վասն զի եթէ ես անոր տեղը ըլլայի զուցէ ես ալ իւր ըրածը բնէի, վասնզի պէտք է բոլորովին անմեղ ըլլալ մնալուրին առաջին քարը նետելու համար և թէ չեմ զիտէր թէ ապագան ինչ կը պահէ ինձ:

Ի՞նչպէս, կը ներես այնպիսի աղու մը որ իւր հայրը կ'սպաննէ, և կ'սես թէ չի զիտէր իւր ըրածը, և չես ներէր սըրտին, այն յաւիտենական մանկան, որ չի զիտէր թէ ինչ կ'ընէ, և յեղափոխութիւններ կ'ընեն այս ինչ թաղաւորը այն ինչ թաղաւորին ժառանգորդը ընելու, այս կառավարութիւնը այն կառավարութեան, և մինչդեռ քաղաքականութիւնը կը յառաջադիմէ կ'ըսեն, այս մեծ ինչիրը քայլ մը միայն կ'առնու և տվյալ մէջ կը յառաջանայ միշտ հնա կը քաշէ միշտ, իրեն հետ ամուսիններու պատիւը, կանանց երջանկութիւնը, ընտանեաց հանգիստը, և տղոյ ապագան: Բնութիւնը որ միայն բան մը կ'ու-

զէ այսինքն մարդկանց արգիւնաւորութիւնը, այս ամէն մարդէ կային ախտերու համեմատ կը քայլէ որ կ'օգնեն իրեն նպատակին համեմատ, բայց աշխարհ բնութեան համեմատ չ'պարփիր, կ'ապրի իւր քմածին համոյից համեմատ, իւր շահերուն և իւր կանխակալ կարծիքներուն համեմատ, կ'անիծէ մանուկը իւր մօր սխալման համար, կ'անպատուէ ամուսինը կնոջ յանցանքին համար, և ամրոջ ընտանեաց մը վրայ՝ իւր անդամներէն միակ մար, և ամրոջ ընտանեաց մը վրայ՝ իւր անդամներէն միակ մարուն մոլորութեան անպատուոթիւնը կը նետէ, անորմէ համեմատի կը պահանջէ, և նորէն իւր դուռերը չի բանար առանց շիւ կը պահանջէ, և նորէն իւր դուռերը չի բանար առանց հասկը ներու անոր թէ կրնար գոցել զանոնք:

Պէտք է որ միշտ այս այսպէս ըլլայ: Ընկերութիւնը դոհի պիտի ըլլայ ըսելով: Ահա բարիքը մէկ կողմէն, ահա շարիքը միւս կողմէն, ընտրեցէք, եթէ բարիք ընեք շատ երախտ շարիքը միւս կողմէն, ընտրեցէք, եթէ բարիք ընեք պիտի տաղարտ պիտի չըլլանք ձեզի, բայց եթէ շարիք ընեք պիտի անարդենք զձեզ, միայն եթէ ինքը ինքնինիդ չի պահեք և պատշաճ անարդենք զձեզ, շամբաւ մը պատրաստեցէք ձեզ, պիտի չի անայինը թէ ինչ կայ տակը:

Ահա, եթէ կանայք գիտնային թէ ինչ անհուն յար գանք կը ներշնչեն ոմանց եթէ առաքինի են, ամէն կանայք առաքինի ըլլալու ունայն ասիրութիւնը պիտի ունենային այս սակաւթիւ անձերէ յարդուած ըլլալու համար:

— Դեռ քանի մը խօսք ևս ըսենք այս խօսորման համար որ բնականաբար հոս կը ներկայի և որ ընկերութեան վտանգուոր կազմուածքը կը յայտնէ, որ զէշութիւն կ'ընէ, կարծելով թէ բարիք ըրած է . . . :

Երկու կամ երեք վարժարան կան աղջկանց կրթութեան համար, այսինքն Սէն-Ֆընի տունը, Սէն-Ժէրմէնի սենեական ները ուր կառավարութիւնը իւր ծախքով կը կրթէ իւր կառագաւոր կազմուածքը կը յայտնէ, որ զէշութիւն կ'ընէ, կարծելով թէ բարիք ըրած է . . . :

Այս մանկամարդ աղջիները պատուական կրթութիւն մը

լ'ընդունին և ֆրանսայի ամենամեծ ընտանեաց զաւակներուն չետ մեծյած են: Իրենց դաստիարակութիւնը լմնալուն պէս ընկերութիւնը կարծէ թէ ըրած է ինչ որ պէտք էր ընել անոնց համար, դաստիարակութիւնը ամեն հարստութեանց աղբիւ ըլլ չէ միթէ, ընդունուած սկզբունք մը, և որու քով զիտուն ները անօթութենէ մեռած են:

Եւ ինչ կը պատահի երբ այս նորատի աղջիկները որք հարստութիւն մը չ'ունին կը մեկնին այս տուներէն ուր, մինչեւ տասն և եօթ կամ տասն և ութ տարի կեցած էին, կը պատահի շատերու՝ որք շատ կրթութիւն, շատ դաստիարակութիւն ունին, որք ուրիշներու ճոխութեան և երջանկութեա: շատ համար այնպիսի պարկեշտ զործաւորի մը հետ որոնց կրթութիւնը համաձայն պիտի չ'ըլլայ, որու աշխատութիւնը պիտի չի կընայ հոգալ ընդունած կրթութեան պահան, ջումները: Միւս կողմանէ չ'ունին բաւական հարստութիւն ամուսնանանալու համար այնպիսի մարդու մը հետ որու տատիշանը և կացութիւնը յարմարի այս գժբաղդ կրթութեան հետ զոր կառավարութիւնը տուած է անոնց կարծելով թէ անոնց պապան կ'ապահովէ: Այս երկու անկարելիութիւններու հետ տեանքը, կրթերու, ծուլութեան, հպարտութեան զգացմանց և կնոջ սրտին տիրող ամէն բանին միանալով՝ սակաւ առ սակաւ այս հէք աղջիկները այն պառնիկներու դասը կը նետեն որ օրէ օր կ'աւելնայ, և որու մէջ խիստ կը զարմանանք պատահէլով մտացիութեան և խելքի որոնց եթէ աւելի օգնէր ընկերութիւնն՝ աւելի բարիք պիտի պատճառէր և որք միայն դէշութիւն արտադրելով կը մեռնին:

§ 1

Այս պահաւն իմնանուէլ միշտ կը յառաջանար որով:

Հետեւ տարակոյս չունէր թէ իւր կինը և Լէոն սուրհամբակով
չէին ճամբորդէր, ամէն կայարաններէ տեղեկութիւններ կ'առ-
նուր և մինչև Մարսիլիա հետևեցաւ փախստականներու բռնած
ճամբով։ Այսրկեան մը կայ չ'առաւ։ Նաւ մը կը մեխնէր
Մարսիլիայէն իւր հասած օրը, հոն մտաւ։

Իւր ճամբան շարունակելու համար անհրաժեշտ պէտք
եղածը միայն կ'ըսէր, միայն անօթութիւնէ չի մեռնելու համար
պէտք եղածը կ'ուտէր։ Բնաւ, վիշտը մտրդու մը դէմքին վը-
րայ այնքան յայտնի տպաւորութիւն մը չըրած էր, Ակվուն
հասաւ, իրիկունը ֆլորանսէ կը գտնուէր։

Ի՞՞Զ

Երբ Էմմանուէլ ֆլորանս հասաւ,՝ երեք օր կար որ
Լէոն ու Մարի հոն էին։ Գաղղիոյ գեռպանատունը ներկայա-
ցաւ և հարցուց թէ Պ. աղ Կրիժ և իւր քոյրը իրենց անցա-
գերը վաւերացուցած չէին։ Պատասխանեցին իրեն թէ իրօք
Պ. Մարքիզ աղ Կրիժը իւր քոյր հետ հասած էր և թէ ան-
ցագերը Խօրք պանդոկէն բերուած էր։ Էմմանուէլ Խօրք
պանդոկը գնաց, բայց պատասխանեցին անոր թէ առջի օրուե-
նէ ՚ի վեր նորեկները մեխնած էին առանց ըսելու թէ ուր կ'եր-
թային։ Արդարեւ Լէոն, բոլորովին իրեն յարմար մեկուսի
տուն մը գտնելով զայն վարձու բռնած և հոն գայսած էր Մա-
րիի և Մարիանի հետ։ Էմմանուէլ փողոցները, տուները, շըր-
ջագայութեանց տեղերը, պանդոկները խուզարկեց և իւր փնտ-
ռածները չի գտաւ։ Այս միջոցին Լէոն փորձած էր Մարիի
վիշտը և սրտի տաղնապէ հանդարտել։ Ասիկա նորէն իւր

սիրահարին հակած էր, ոչ թէ սիրոյ հակումով այլ գթու-
թեան, վասն զի ըսած էր իւրովի և Այս մարդը կը սիրէ զիս,
անիրաւ եմ անոր դէմ, ինքզինք յանձնեցի և իմ պաղու-
թիւնս գէշ գործ մ'է, իւր բոլոր կեանքը մէկ պահու մէջ ինձ
զոհէց և ես՝ չի գտայ ժպիս մը այս զոհողութեան համար շնոր-
դութիւն ինքն իր վրայ Ճիդ մը ըրած և
հակալ ըլլալու։ Ուրեմն ինքն իր վրայ Ճիդ մը ըրած և
Քիւ մը ժամանակ միիթարուած երեցած էր։ Լէոն ասկէ օ-
գուտ քաղած էր ըսելու համար։

— Մարի, գուցէ ապագային մէջ տակաւին երջանիկ օրեր
կան մեզի համար։

— Գուցէ պատասխանած էր գեռատի կինը։

— Պիտի մոռնաք, վասն զի նորահաս էք, չէք սիրէր զիս,
շատ լաւ զիտեմ այս, պահէ մը ձեր զգացումները և միտքը վըր-
շատ լաւ զիտեմ այս, պահէ մը ձեր զստացայ ձեզ ընել տուած-
գովեցի, բայց բնաւ ձեր սիրով չստացայ ձեզ ընել տուած-
յանցանք զձեզ ինձ կը շլթայէ։ Հպատակեցէք իմ սիրոյս
որ իմ պատճառաւ ամէն կորուսած սէրերու տեղը պիտի բռնէ,
որ զորովալի և անկեղծ պիտի ըլլայ հօր մը սիրոյն նման, հա-
ւատարիմ և հլու զաւկի մը նման, երջանիկ և երախտազէտ ա-
մուսնց մը նման։

— Բարի էք Լէոն, ըստ Մարի ժպոելով իւր սիրահարին
և ձեռքը անոր երկարելով։

— Աստուած շատ անգամ կը տեղափոխէ գոյութիւններ,
որք կարծեն թէ իրենց նետուած նոր սինոլորտին մէջ չի պի-
տի կարենան բնակիլ, և շատ կը զարմանան օր մը հոն ապ-
րած ըլլանին տեսնելով։ Նուազ տխուր պիտի ըլլաք Մարիի
ըած պիտի չի պարիներէ ետք պիտի չի դրաք այլ
այնպէս չի, և կարելի է տարիներէ ետք պիտի չի դրաք այլ
ևս, որչափ որ ուղէք ձեզ համար եղբայր մը պիտի ըլլամ և
եթէ աւելի ուշ իմ սիրոյս Ճշմարտութենէ յաղթուած ուղէք
յեշել այն կապը որ զմել կը կանէ, զիս բոլոր մարդկանց եր-
ջանիկը պիտի ընէք։

— Մարի չի պատասխանեց, եթէ ոչ իբր խոստան գէթ
առ երախտազիտութեան նշան Լէոնի ձեռքը սեղմեց, և ջանաց

իւր կենաց ուրիշներու կեանքին ընթացքը տալ, որպէս զի իւր սիրահարը աւելի ևս չի տրտմեցնէ:

— Պէտք է, չէ թէ ինքզինքնիդ զբուցընել, ըստ Լէոն, ասիկայ անկարելի պիտի ըլլար այս պահուս, բայց ձեր ժամանակը զբաղել, և կարելի եղածին չափ ձեր միտքը հեռացընել այս մտածումներէ՝ որք կը յոդնեցընեն և պիտի մեռցընեն զձեղ։ Կը սիրեք երածշտութիւնը, երածշտութիւնը կը ձանչնայ հոգոյն ձամբան, թատրոնին մէջ օմեակ մը վարձեցի, և տմէն ներկայացուցած օրերնին պիտի երթանը, ասով ձեր ժամանակը պահ մը ուրիշ տեղ պիտի անցընէք և ինձ հետ առանձին պիտի չի ձանձրանաք։ Այս օմեակը աղէկ պահուածէ, պիտի լաւ քօղարկուիք, ոչ ոք պիտի ձանչնայ զձեղ հոն և երեկոյեան ժամերը նուազ տխուր պիտի երեխն ձեղ։

— Շնորհակալ իմ բարեկամ, կը նդունիմ։

— Բնաւ կին մը ձեղ չափ չի սիրեցի Մարի, իմ ժամանակս միայն դիւրին սէրերով անցաւ, դուք միայն դիսցաք իմ սիրտս գրաւել, չեմ զիտէր ուրեմն թէ ինչպէս կրնամ ապացանել զձեղ սիրելս, բաց եթէ կը ձանչէք միջոց մը, այս միջոց եթէ իմ մահս իսկ ըլլայ, ըսէք ինձ, պիտի զործածեմ զայն որպէս զի անսւս ձեզի համար ատելի անուն մը չըլլայ։ Օ՞ն, ժպտեցէք ինձ և եղբայրնիդ կոչեցէք զիս։

— Եղբայր իմ, բարի եք, կը կրկնեմ, ըստ Մարի իւր կամաց հակառակ յազուած, և ապագան ձեր վարձատրաթիւնը պիտի տայ ձեղ։

Լէմմանուէլի Գլորանս հասածին հետևեալ օրը Լէոն և Մարի իրենց փոքրիկ տունէն մեխնեցան աւր Մարիան զետեղս ման վերջին պատրաստութիւնները ընելու մնաց, և թատրոն դացին։ Լէոնի օմեակն զետնայարկն էր, շատ մթին, շատ աղօտ, որու խորը նստաւ Մարի և ուր՝ հանդիսականներուն հետաքրիր նայուածները կ'աշխատէին թափանցել թէ ով եք ոյս քօղարկեալ կինը որ այսքան յամառութեամբ կը պահուէք։ Լէմմանուէլ թատրոն մտած էր։ Լէմմանուէլ չէր գի-

տէր թէ Մարի իւր սիրահարին հետ ինչ կէտի մէջ էին։ Մարի Լէոնի հետ խոյս տուած էր։ Տեղի ունէր կարծելու թէ Մարի զայն կը սիրէր և թէ Լէոն՝ իւր տարփածուով հպարտացած ամեն տեղ կը տանէր զայն որ կրնար երեխը։ Օթեակի մը մէջ մտաւ և միւս հանդիսականներուն պէս կ'աշխատէր ձանչնալ այն կինը որ, կը պահուէք։ Միայն ինքը ձանչցաւ զինքը։

— Նոյն ինքն է մրմռաց աւելի դեղնելով և իւր օթեակին խորը ներտուելով Մարիէ չի ձանչցուելու համար, նէ, Մարին որու տուած էի կեանքս և որ անպարկէշտութեամբ ուրիշի մը սիրոյն կը յանձնէ ինքնինքը։

Նև կմմանուէլի աշաց առջեկն անցան երկու ամբողջ տարիները, և այս երջանիկ տարիներէն ամեն մէկ օրը Պ, առ Պրիոնի մոռէն անցնելով իւր սրտին կը զարնէին։ Պէտք տանինք բացատրել թէ որքան կը տառապէր անցեալին և ներկային մէջ տեղը։ Արձանէ մը աւելի գունատ էր, իւր աջ ձեռաքը իւր բերանը կը պահէր, և իւր գլխարկը զոր չի հանածէր, չի հանածէր, չի հանածէր պահուի մը ձգէր որ հազին թէ կանթեղնէրուն լցուը կը լցւատորէր։ Սակայն որչափ որ պահուածէր, աչէրը այնքան տարօրինակ կերպի սևեռած էին Մարիի վրայնոր պէտք էր ուշ կամ կանուխ մազնիսական զօրութենէ Մարիի նայուածքը իցենին հանդէք և ձանչնար զայն ինչ պէս որ եղաւ։

Միջնարարքի միջոցին Մարի զլուիս դարձընելով տեսաւ այս մթին գէմքը և աշերը անշարժ, համբ և բերանը սոսս կումէ կիսարաց մնաց։ Մակայն օրովհէտեւ իւր միտքը միակ մէկ յիշտակի և մի և նոյն մտածմունքի մղուած կրնար իւր աշերը խաբել, շանաց ցնորք մը կամ պատրանք մը կարծել, և իւր նայստաճքը այս սոսկալի տեսիլէն հեռացընել, բայց այս երկու աշերը ուրք զինքը չէին թողուր միշտ անոնց կը տանէին զինքը։ Մարիի սոսկալ Լէոնէ չի վրիսկցաւ գէս ՚ի անոր ծոռեցաւ և ըստ։

— Ի՞նչ ունից

— Աշխնչ պատասխաննեց Մարի առանց դլուխը դարձնելու, վասն զի այս նայուածքէն բռնուած էր, նայուածք մը՝ որ յանցանքին նման խաւարային և խշիք խայթի նման սպառնալեց էր: Նա է, մըմուայ այս տեսքէն կախարդուած, ընկճեալ և կ'զգար թէ եթէ սաստկութեամբ այս աղլեցութիւնը չի մօթուէր իմաննուէլ կրնար իրեն դալ և սպաննել զի՞նքը առանց ինքը կարենալու թեւը երկնցընել կամ բառ մը տրտառանել:

բուռն ջանք մը ըրաւ ինգղինքին վրայ և Աէսի ըստ
— Մեկնինք, մեկնինք:

— Ի՞նչ ունիք հարցուց Լեռնա:

— Աչինչ, ոչինչ, պատասխանեց Մարի Բիրտ ձայնով մը՝
բայց անմիջապէս մեխինք և մեկնելով չի դոհանանք, խոյս
տանը:

Կարծես թէ արձանի մը դէմքին վրայ կնոջ մը կենց
գանի շուրթերն եին, Աէոն իւր սիրուհւոյն նայուածքին ուղ-
ղութեամբ նայեցաւ, բայց էմմանուէլ իւր օթեակին աւելի խո-
րը նետուած էր և մէկ ձեռքը դէմքին վրայ դնելով՝ ամբողջա-
պէս իւր երեսը զցցեց: Աէոն Մարիի դեղնելը տեսնելով աշ-
խուժիւ անոր Ծոդիկը ուսերուն վրայ նետեց յետոյ անոր թե-
ւը բռնելով տարաւ զայն կամ լաւ ևս քաշեց, առանց անոր
աշերը վայրիեան մը իրենց ունեցած ուղղութենէ հեռանալու
Կմնանուէլ իւր կարդին օթեակին դուռը բացաւ և Մա-
րիի հետ վար իջաւ, յետոյ Խտալիոյ այն մանուկներէն միոյն
ձեռքէն բռնելով, որք ամենուրեք կը զսնուին, ուրո՞որ
զսնելու կամ առնելու ստակ կայ, ստուէրին մէջ՝ տարաւ զայն
և Աէոնը ու իւր ընկերուհրն ցոյց տալով անոր՝ որք կտոքը
կը մննէին:

Ճամբայ կ'ելլէը Էմմանուէլ անոր՝ անիւին՝ վրայ մագլցիլը, կառապանին մօտ վայրկեան մը նստիլը, կատուի մը նման որպատէն վար կ'իջնէ անոր վար իջնելը ու վագելով Էմմանուէլէ բաժնուած տեղը վերակառնալը տեսաւ:

— Արդէն, ըստ ասիկայ:

— Այս, աէլք իմ

— Գիտես Հասցեն

— U. S. G.

— Ուրեմն կը ձանչնայի՞ր կառապանը

— Աչ, բայց ծանօթութիւնը ըրի։ Երեք դահեկան տուի՝ անոր և ինձ հասցեն տուաւ, առանց ստիպուած լըլլալ վազելու, այս կերպով աւելի շուտ կ'իմանաք զայն և ես չեմ յոդիիր։ Ահա պարագայները։ Եղբայրը և քոյլը, որք սիրահար և սիրուհի կը կարծուին։

ԷՐԱՆՈՒՅԻՆ սարսուայ

— 20րս օրէ ՚ի վեց հասած. շարունակեց ստամբակը, Բօւ
վինա փողոցը կը բնակին թիւ Յ. կը աեսէք, տէ՛ր իմ, լաւ
հաշիւ կ'ուտամ ձեղ։

— Ընորհակալ եմ, ըստ Կմմանուէլ մժին ձայնով մը։
Եւ հեռացաւ ստամբակին քանի մը դահեկան ևս ներ-
տելով։

— Ծառայ եմ, ըստ ասիկայ Պ. տը Պրիոնի ձեռքը համ-
բուրելով և զնաց լամբարին ներքեւ իւր շահին բովանդակու-
թիւնը համբելու։

Մարի առանց բառ մը ըսելու տուն դարձաւ։ Կարծես թէ ստուեր մ'եր։ Խրբ կառքը կայ առաւ տան առջև Տիկին տը Պրիոն նայուածքով խուզարկեց, և դողլալով փողոցին ամեն անկիւնները՝ թատրոնը աեսած այն սոսկալի ուրուականը կը փնտուեր, բայց փողոցը ամայի եր։ Ամեն մէկ քայլին, սահնգուղին վրայ, սենեակներուն մէջ իւր ամուսնոյն ստուերին կանգնիլը տեսնել կը կարծէր և մեծ վիճակները կարծես թէ իրենց աղետալի ծալքերուն տակ այն վրէժինդիր տեսիլը կը

պահէին:

Լէոն անդադար Մարիի կը հարցընէր թէ ուրկէ յառաջ կ'ուղար այս անհանդատութիւնը և այս դեղնութիւնը բայց Մարի որ իւր յատուկ ձայնին հնչումէն կը դողար ցաւած կերպիւ իւր գլուխը կը դարձընէր և բան մը չէր պատաս, խանէր:

Պահ մը նոյն իրիկունն իսկ Հռովմ երթալու դաշտիառը ունեցաւ, բայց Կմմանուէլի վրայ մտածելով ըսած էր իւր բովի և Աստուած է որ կը զրկէ զայն և ուր որ երթամ պիտի համանի ինձ ու Ռուբեմ գոհ եղաւ ըսելու Լէոնի՝ թէ քիչ մը անհանդիսա էր և աղաւեց որ զինքը Մարիանի հետ առանձին թողու։ Երբ պառաւ կինը անոր մօտ եկաւ և Լէոն ալ չէր կրնար բան մը լսել։

— Հոս էնա, ըսաւ իւր սանտուին։

— Ո՞վ, հարցուց Մարիան։

— Նմ, Կմմանուէլ։

Մարիան յետս ընկրիեցաւ, իոր թէ օձի մը վրայ քայլած ըլլար։

— Ուր տեսար զան, զաւակու։

— Թատրոնը։

— Սո՞յդ ես։

Մարի նշան ըրաւ թէ այս, ալ խօսելու ոյժ չ'ունիր։

— Ի՞նչ պիտի պատահի ըսաւ պառաւ կինը։

— Ի՞նչ որ Աստուած կամի, ըսաւ Մարի հպատակութեամբ։

— Վաղը մեկնինք։

— Անօդուտ է, բարի Մարիանս, միայն Աստուծոյ արդար ըսւթիւնը պիտի ուշացընենք։

— Ի՞նչ ընել ուրեմն։

— Սպասել։

— Եւ յուսաւ։

Մարի իւր գլուխը շարժեց իբր կանկածի նշան և իւր հրացայտ աշերէ, ոկսան, արտսուք հասիլ, ծնկան վրայ եկաւ,

շնորհակալ ըլլալով Տիրոջմէ որ կը ներէր դեռ իրեն արտասուել։

Մարիան հանուեցուց զան ասլա իւր թևերու մէջ առաջ և մանկան մը պիտի կեցուց, և զորովալից և տրտմութեամբ նկատեց այս նիհար բարձն վրայ հանգչիլը, զոր երբեմն այնչափ ժպտուն և վարդադոյն տեսած էր։ Խեղճ կինը չի սովորած էր այս յարատե սոսկումներուն, հազիւ թէ պառկեցաւ և իւր այտերը շատագնեցան և տենդով վրայ գալով անհանոն և ովեսպառ քուն մը տուաւ անոր։ Երկու ժամ այսպէս անցաւ որմէ ետև Լէոն որ ձայն չէր լսէր կամաց մը Մարիի սենեկին դուռը բայցաւ և փոքր քայլերով անոր անկողնոյն մօտեցաւ։

Մարիան միշտ կը հսկէր և կ'աղօթէր։

— Ի՞նչ ունի ուրեմն հարցուց նորատի երիտասարդը դայեա կին։

— Յոդնութիւն, բան մը չէ պատասխանեց ասիկայ որու ովատուիրած էր Մարի լուս կենալ։

Լէոն ծունք դրաւ անոր անկողնոյն քով, և իւր տարկածուին ձեռքերէն մին իւր շրթերուն տարաւ։ Այս ձեռքը հրատապ էր։

— Տենդ ունի ըսաւ նա։

— Այն։

— Տարօրինակ բան մը անցան այս դիշերու չըսան քեղի։

— Ոչ։

Մարի աշերը բացաւ և իւր տենդին մէջ տեղ Լէոնի ժպտիւ ջանաց, բայց յանկարծ այս զարթումով՝ իւր մտածեւմը նորէն դալով կանգնեցաւ և Լէոնի բոնած ձեռքին վրայ կը թընելով։

— Ժամը քանի՞ է հարցուց։

— Երկու պատասխանեց Լէոն։

— Մէկը չ'կամ։

— Ոչ ոք, ով կ'ուղէք որ դայ այս ժամուս։

— Ճեշտ է կրկնեց նէ թողլով որ իւր դլու կը բարձին վրա,
իյնայ շատ կանուխ է:

— Ի՞նչ կ'ըսէք Աստուած իմ, ինչ կը նշանակեն այս խօսքեա-
րը կը խենդենաք :

Մարի իւր ձեռքը Լէոնի երկնցուց և աչերը դոցեց
իրը թէ զինքը առանձին իւր քունին թողուլ աղաշելով:

Լէոն իրօք քաշուեցաւ, անցած գարձածէն բան մը չի
համինալով ու անհամբերութեամբ լուսնալու կ'սպասէր բա-
ցատրութիւն մը ստանալ կարենալու համար Մարիան բոլոր
դիշերը հսկեց նոյնպէս Լէոն, Մարի միջն քնայաւ տենդալի: և
յուղուած քունով մը: Ասուու եղաւ Մարի արթնցաւ: Մա-
րիան իւր կարդին կը քնանար Տիկին աղ Պրիոն իւր անկողնէն
ելաւ և իւր ոտից մատերուն վրայ քայլելով եկաւ պատուհա-
նին վարադոյը մեկուսեց, բայց փողոցին մէջ առջի օրուընէ-
տելի մէկը չի կար: Արել տուները կ'ողողէր, Խտալական
ուրախալի աղմուկները կը լսուէին արդէն:

Մարի կարծեց թէ երազած էր և նորէն անկողին մը
տաւ:

Մարիան աշերը բայաւ: Մարի ելաւ հազուեցաւ: Լէո-
ն անոր սենեակը մտաւ, և առաւօտը սկսաւ միւսներուն նման:

Գեռահաս կինը անծանօթ դժբաղդութեան մը կ'սպա-
սէր, որու համար չէր համարձակէր խօսիլ և վատահ ըլլալով
թէ ոչինչ կրնար զինքը անկէ աղատել՝ տարօրինակ անձկու-
թեան մէջ էր, յանկարծական շառազնումներ որբ իւր որտին
ամենամիզը աղմուկէ զդայած սասանումէն կ'արտադրուէին, իւր
ձակատը կ'ելլէին. աշերը կը քօղարիէին և քանի մը վայրկեան
իւր մտածումը կը մթագնէին, Լէոն անոր կը նայէր այս
զաղացնիքէն բան մը չի հասկալով և դուրս ելլել կ'առաջար-
կէր անոր, բայց Մարի վախալով որ ամէն փողոցներու ան-
կիւնները նտիրնթայ օրուան իրեն սպառնայող տեսիլը իւր ա-
չաց չի հանդպի նախագաս կը համարէր տունը մնալ: Ժամը
այսպէս կ'անցնէր, Մարի իւր նայուածքով ժամացոյցի ուլաքին

ամեն մէկ շարժման կը հետևէր, մէն մի թոչող վայրկեանը
որ դար մը կը տեսէր իրեն յոյս կ'ուտար, եթէ ամբողջ այս
օրը Կմմանուէլի վրայ խօսուիլը չէր լսէր, պատճառը այն էր
որ զինքը չի տեսած էր, այն էր թէ կրնար դեռ անորմէ խոյս
տալ, վասն զի եթէ Կմմանուէլ իւր ձանչցած Կմմանուէլն
էր արգարութիւնը և վրէժինդրութիւնը մոռցող մարդ մը-
չէր կրնար ըլլալ:

Ժամը տաս, տասն և մէկ, կէսօր կը զարնէին կարդ ըստ
կարդի և ոչ ոք եկած էր: Քիչ մը հանդարտութիւն տիրած
էր Մարիի սրտին մէջ և հաւանած էր սեղան նստիլ աւելի իւր
նիւթական կենաց մէջ մտնելու քան թէ ձաշելու համար: Գրե-
թէ տաս վայրկեան կար որ սեղան նստած էին երբ դուռը բաց
ուեցաւ, ասիկայ Մարիի սրտին մած վրդով աղդեց, ծառա
մը երեցաւ ըսելով:

— Սէկը կը բաղձայ Պարոնին հետ խօսիլ:

— Նա է մրմռայ Տիկին աղ Պրիոն գեղնելով:

— Այդ անձին անձնող հարցոց Լէոն:

— Աչա իւր այցատումը:

Լէոն իւր կարդին ականայ զեղնեցաւ, իւր նայուած-
քը Մարիի նայուածքին հանդպեցաւ և այս նայուածքին մէջ
առջի օրուան գալտնիքը դուշակեց ինչպէս որ Մարի կը դու-
շակէր այցատումին պարտնակած անոնը:

— Կ'ուղամը ըստ Լէոն ծառային՝ որ դուրս ելաւ:

— Նա է, այնպէս չէ, ըստ խեղճ կինը:

— Այդ:

— Ի՞նչ պիտի ընելը Լէոն:

— Կ'ուղեմ տեսնել թէ ինձմէ ինչ կ'ուղէ. այս ըսելով
Լէոն ոտք ելաւ:

— Ո՛չ, Աստուած իմ, Լէոն հանդարա եղիք, զմեղ մնա-
մարտութեան պիտի կոչէ:

— Կը յուսամը:

— Պիտի չընդունիք:

— Գործեա:

— Եթէ զայն սպաննեք, ըստ նորատի կինը սոսկումի աղացակ մը արձակելով :

— Ուրեմն կը սիրեք զան միշտ, ըստ Աէոն իւր շուրթնքը սեղմած :

— Աչ, աշեկ զիտէք Աէոն, բայց իմ աղջկանս հայրն է նաև եւս պիտի ըլլում զայն որբ ձգողը, կ'ըսէր Մարի ծնկան վրայ ինալով և իւր սիրահարին ձեռքը բոնելով :

— Իսւ, Մարի, թող տուեք որ մարդիկ և Աստուած իւրենց դործը տեսնեն:

Մարի զետին ին՛աւ ձեռքերը աչուներուն վրայ և կարելի եղածին շաբ իւր սիրով չեղած հեծկտանքը բոնելով, իսկ Աէոն գուոր բայցաւ և իւր ետեն գոյելով էմմանուէլի հետ դէմ առ դէմ գտնուեցաւ: Երկաւ մարդիկ զիրար բարեեցին և գեղ ՚ի իրար յառաջացան:

Մարի իւր ծնգերովը մինչեւ դուռը գնայ, վասն զի կ'ուղէր իւր արթին մէջ տեղ լսել նաև ինչ որ պիտի անցնէր:

— Պարոն, ըստ Էմմանուէլ, ձեզմ ինդրածու ընդունելու համար երկու վկայ պէտք էի ձեղ խշկել, բայց չորս անձինք սիրտի խաւուած ըլլային այնպիսի գործի մը մէջ՝ որ մեր երկութին կը վերաբերի: Ուրեմն տասնձին եկայ:

Աէոն խոնարհեցաւ, Մարի կ'աղօթէր և Մարիան տնոր ձնուքերը կը բռնէր:

— Մեր մէջ սովորական կանոններով մենամարտութիւնն մը, յորից Էմմանուէլ ըստորովին պիտի տնպատուէր կին մը՝ որու հաբաւը աշխատել ջանացի Բարիզէ մեկնելու ժամանակս, վասն զի այս կինը աշխիկ մը ունի որ իմ անունս կը կրէ, և որ տնմեղ և իւր մօր յանցանքին անձանօթ ըլլալով ոլեաք չէ որ անոր զշէր ըլլայ: Պէտք է ուրեմն իւր մայրը ձեր կամ իմ մեռած տանեն, կարենայ տոնել աշխարհի մէջ այն բեղ զոր քիչ մնաց կորսոցնել ովտի տայիք միոյն կամ:

միւսին: Դուք կամ ես մեռած ըսի, վասն զի այս որոշումն մենամարտութեան մէջ մեղմէ միայն մէկը պիտի մեռնի, բայց պիտի մեռնի անպատճառ:

Աւոն վշտի այս մեծ պաղարիւնութեան առջեւ թեթէ, մը գունատեցաւ և նորէն խոնարհութիւն մը ըրաւ:

Էմմանուէլ շարունակեց:

— Աչա տըեմն ըստայ, Գլօրանսէ Բիզի Երթալու Ճամբուն վրայ փոքր տուն մը վարձեցի կատարելապէտառանձին ուր ըստասաւոր մը զեռ եկած չէ, ոչ ոք կը Ճանչնայ զայն ինձմէ զատ, այս զիշեր ժամը չորսին Տօմի Հրապարակին վրայ կառք մը պիտի սպասէ ուր պիտի մտնէք և զձեզ այն տունը պիտի տանի որուը գուոր բայց պիտի ըլլայ և ուր հասած պիտի ըլլամ ես ձեզմէ քանի մը վայրկեան առաջ: Տիկին աը Պրիսն որ ձեզ պիտի ընկերանայ Մարիանի հետ ձեր կառքին մէջ պիտի մայ, մեղմէ մէկը պիտի Երթայ զայն առնելու, եթէ ես ըլլամ այն Բարիզ պիտի տանիմ զինքը ապացուցանելու համար թէ արժանի է աակտուն իմ յարգանայս այսինքն ամէնուն յարդանայ և երեք կամ չորս ամիսէ ետք երբ մեր աներեւութանալը պիտի մոռցուի ինքինքս պիտի սպաննեմ բայց այն պիտի կերպով մը՝ որ զիս պատահարի մը զոհը և չէ թէ անձնապիսի կերպով մը՝ որ զիս պատահարի մը կարծեն: Տիկին աը Պրիսն այսի պիտի մայ. աչա այս չափ: Կը տեսնէք Պարոն թէ չեմ ուզէր որ անոր համար ունեցած ուրենիդ ձեր մեռած միջային անհանդիսա ըլլայ եթէ ես ըլլամ զձեզ սպանողը:

Մարի որ ամէն ինչ ըստ եր չի կրցաւ աղաղակ մը զսպել և իւր Ճակատը զրան զարկաւ: Էմմանուէլ գուշակեց թէ իւր կինը հոն էր, այս գրան ետև և սառած քրտինք մը իւր Ճակատը ողողեց, ամզ մը իւր աշերը մթազնեց, և՝ անլուր զօրութիւն մը պէտք եղաւ այս մարդուն որպէս զի Մարիի արձակած տղաղակէն կնկան մը նման չի մարէր: Շուտ մը ինք զինքին եկաւ և շարունակեց:

— Խոլ եթէ դոք զիս սպաննեք պիտի Երթաք Տիկին աը

Պրիսնի միանալու, որու պիտի ըսէք պարզապէս թէ մեռած էմ, վիայն ինքը պիտի զիտնայ ինչ որ պէտք է ընել, ապա, որովհետեւ չեմ ուղէր անշանդիստ ըլլաք այս մենաւարտութենէն որ առանց վկայի տեղի պիտի ունենայ պատոյ դաշնի մը վրայ, դաշինք մը զօր արդարութեան ատեանը պիտի չընդունի: Իմ վրայ պիտի գտնուի թուղթ մը որ ինքնասպանութիւնս պիտի հաստատէ, այս առաջարկութիւնը պիտի յարմարի ձեղ:

— Այս, Պարոն, ըստ Լէոն թեթևակի յուղուած ձայնով մը:

— Կը տեսնէք Պտրոն, վկայները պիտի չի կաբենային կարգաբել մեր գործերը ինչպէս որ կը կարգադրենք յարեց Կմանուել, հիմակ որ ամէն ինչ որոշուած է կը մեկնիմ:

Էմմանուել Լէոնը բարեեց և մթին տրտութեամբ իի վերջին ակնարկ մը նետելով գէպ ՚ի այն դուռը՝ որուն եւ աեւ կը գտնուէր Մարի՝ մեկնեցաւ:

— Մարիան, ըստ ասիկայ ցած ձայնիւ, վասն զի ալ չէր կրնար խօսիլ և ոչ ձայնել, հետեւ անոր և դարձիր ըսելու թէ ուր կը բնակի:

— Ի՞նչ պիտի ընես զաւակս:

— Գնա՞մ, դնա՞:

Ժամանակ էր, Լէոն նորէն գուռը կը բանար, սոսկաւ գեղնութիւն մը ունէր,

— Այդ տեղ էիր Մարի, ըստ իւր ձեռքը սիրուհւոյն երկընցընելով որ չը ուղէր զայն բանել:

— Այս, ըստ նէ իւր խղճի խայթերու մէջ դահավիճեալ:

— Ամէն ինչ ընեցիք:

— Ամէն ինչ:

— Եւ ի՞նչ որոշած էր ընել:

— Ինչ որ հբանայց նա: Այսուհետեւ Պարոն, զձեղ պիտի չի ձանչնամ դուք ձեր բնակարանը պիտի ունենաք, ես իմա, տու ի ձանչնամ դուք ձեր բնակարանը պիտի ազթեմ Աստուծոյ որ խիստ շարունակեց ուր ելլելով պիտի ազթեմ Աստուծոյ որ խիստ շարունակեց ուր արժանի է, արդար ըլլայ միոյն և ներու ըլլայ անոր դէմ որ արժանի է, արդար ըլլայ միոյն և

Դամիտ միւսին:

Լէոն քաշուեցաւ այս վեհ ձայնին առջև և իւր սենեակը զոյուեցաւ, կէս ժամ վերջ Մարիան վերադարձաւ:

— Լաւ ուրեմն, հարցուց անմիջապէս Մարի:

— Վիքթուար փողոց:

— Առանձին:

— Առանձին:

— Այս նամակը պիտի տանիս անոր:

Եւ այս պահուն որ պիտի սկսէր զրել նոր որոշում մը անցաւ Մարիի մտքէն, վասն զի կայ առաւ, վայրիեան մը խորհեցաւ յետոյ սկսուած նամակը պատուելով ըստա:

Ու, անօգուտ է, իմ բարի Մարիանս, պիտի չի զրեմ անոր, պիտի երթամ, հիմակ, յարեց Մարի իւր աչերը սրբելով և իւր ըրած որոշումին մէջ կազդուրելով, մեր արկղերը պատրաստ աենք:

— Կը մեկնինք, որդեակ իմ:

— Այս:

— Քիչ ատենէն:

— Այս զիշեր, սիտի երթաս ժամը երեքուան համար ձիեք ապսպրելու:

— Համ պիտի դան զմել առնելու:

— Ու, Տօմի հրապարակը:

— Եւ պիտի երթամք:

— Ուր որ ալջիկս ըլլայ:

— Աստուած պիտի տեսնէ զղջումդ, պիտի նէրէ քեզ զաւառ կըս:

— Կը յուսամ: Հիմակ ձիերուն հոգ տար:

Մարի առանձին մնայ: Այս ատեն նատաւ և սկսաւ իւր ունեցածները ձամբորդութեան փոքր արկղին մէջ վետեղել, արցունըներով յիշելով քանի մը տարի առտջ ըրած պատրաստութիւնները բայց նուազ տիսուր պարագաներու մէջ, այն օքը զուարթ Քէմանթինի հետ Տիկին Տիկէրնելի վարժարանէն:

կը մեկներ իւր մօրը զղեակը երթալու համար, ի՞ո պատրաստուծ թեանց մէջ նամակներ գտաւ ոմանք Լէոնէ, զոյս առ խոհեմութեան հետը բերած էր, միւսները կմմանուէլէ զորս պահած էր յարդանքով, առջնները այրեց առանց կարգալու և Պ. աը Պրիոնները բանալու միջոցին այնքան շատ սկսաւ արտասուել որ չի կրցաւ իւր չըթերուն տանիլ այն թուղթերը՝ որք իրեն կը լիշեցը նէին այնքան անուշ և միանդամայն այնքան տիսուր յիշատակներ, և զասոնք նորէն գրաւ տեսակ մը բարեպաշտութեամբ այն փոքր զրաբանին մէջ՝ ուրկէ առած էր զառնքք: Հեք կնոջ հողին խորտակուած էր: Առաւ տօտեան այս վերջին տեսարանը խենդութեան նման իւր յիշատակներու կը միանար, երբեմն սդալի վերջ մը կ'ուտար այս ողբերդութեան երեմն երջանիկ ճգնաժամ մը կը յուսար և ներման մը կ'սպասէր իւր զղումին պատճառաւ, իրեն համար սոսոյդ եղածը այն էր թէ նմմանուէլ հոն էր. այն էր թէ զեռ զինքը կը սիրէր քանի որ կ'ուղէր սպաննել այն անձը որ իւր սէրը իրմէ կորզած էր, և այս հետեւեալ հանդպումին մէջ զեռ աղէտալի երջանիութիւն մը տեմնել կը կարծէր, տեսակ մը արէի ճառագայթ՝ որ չէր կրնար այսքան երկար ատեն ամպը ծածկել, յետոյ, երբ սիրտը՝ նաև ամէնէ վշտահարին համար, իւր բոլոր անուրջները ոսպառած է, կը մնայ իրեն գեռ. այն վերջին ստակը զոր յցս կը կոչեն որով կը գնեն երազը:

Օրը անցաւ առանց Լէոնի վրայ խօսուելու նա կը հասկընար թէ ինչ կացութեան մէջ կը դանուէր Պարի: Այս թիստ թնական վշտին յարդանքին մէջ իւր սիրուհոյն իրեւտուծ հրամանը չի պահելը մտքէն չ'անցաւ, միայն թէ չէր կասկածէր թէ ինչ պիտի պատահէր, և համբերութեամբ կ'ըսն պառէր այն ժամուն որ կմմանուէլի հետ ըրած որոշման հնագանդելով պիտի աղաւէր Տիկին տը Պրիոնի որ իրեն ընկերունայ:

Պարիան վերագարձաւ, ձիերը աղսպը էր: Երեկոյեան ժամը իննի մօտ իւր բոլոր ունեցած կառքը փոխադրել տալէն

յետոյ որ ինչպէս կը յիշեն ժամը առառուան երեքին Տօմի հրագարակը պիտի զանուէր: Պարի Պարիանի հետ գորս եւ լու: Երկինքը պայծառ և թափանցիկ էր ամառուան զիշերի մը նման, պանդոկին գրան առջւ Տիկին աը Պրիոն վաղանեցաւ չէր զիտէր թէ ինչ համբայ բռնէ:

— Ուր կ'երթանը հարցուց Պարիան:

— Վերթուար փողոցը:

— Պ. աը Պրիոնի՛ տունը:

— Այս:

Երկու կեները լոին քայլեցին մինչև օրանդոկը դանուած փողոցը, երբ այս տան դիմաց զտնուեցան ուր պիտի մանէիւ Պարի նորէն կայ առաւ և սախուեցաւ իւր ասնտուին կրթնեւ: Իւր սիրտը սաստկութեամբ կը բարախէր, խիստ գունատ լու: Իւր սիրտը սաստկութեամբ կը բարախէր, խիստ գունատ էր և զողդոջան ձեռքով մը գունահարը վերցոց, գուռը բացուեցաւ: Ներս մտան:

— Պ. աը Պրիոն, հարցուց ծառայի մը:

— Տունն է:

— Առանձին:

— Այս, Տիկին:

Կմմանուէլ որ Գլօրանսի մէջ ոչ զոք կը ճանչնար և որ իւր կնոջ այցելութեան չէր յուսար, մտքէն իսկ չ'անցած էր պատափել որ մէկը չ'ընդունին:

Պարի կիսամեռ՝ ծառային հետեւեցաւ: Պարիանը մօտակայ սենեակի մը սպասեցընել տուաւ և ինքը գէպ ՚ի կմմանուէլի զտնուած սենեակը դիմաց, սպասաւը Պարիի հարցուց: Զո՞վ պէտք եմ իմաց տալ Տիկին:

— Պ. աը Պրիոն ինձ կ'սպասէ, պատախանեց Պարի գողուն ձայնով մը. անօդուա իսկ է որ իմացնես անունը գուռը բաց:

Սպասաւը զուռը բացաւ՝ ժամելով այնպիսի մարգու մը պէտի որ կը զուշակէ թէ այս ժամուս սպասուած կիս մը ինչ բանի համար կ'ուզայ զինքը սպասողին տունը, և քաշուեւ

յառ:

Մարի ներս մոտաւ իւր քօղը վերցուց և չ'ինալու հաս
մար աթոռի մը կրնակին յենլով, տիւր ձայնով մը ըստաւ:
— Ես եմ Էմմանուէլ, կը ճանչնաք զիս:

Պ. տը Պրիոն ոտք ելաւ:

— Դուք հոս, Տիկին, ըստաւ նա, և ի՞նչ ընել կ'ուղաք:

— Էմմանուէլ, կրկնեց նորատի կինը, ձեր բարկութիւնը
երբէք իմ յանցանքիս չափ պիտի չըլլայ, զիտեմ այդ, ձեր
արհամարհանքը միշտ իմ ամօթես վար պիտի ըլլայ և կ'ուղաք
սակայն, իբր առաջին քառում ձեր բարկութիւնը և արհամարհ
հանքը վնասել, վասն զի ամէն ինչ քաղցր և նուիրական է
ինձ ձեր բերնէն: Իմ տառապանացս փոխարէն գուցէ շնորհէք
ինձ ինչ որ պիտի խնդրեմ. սյօ գոնէն գուրս չ'ելլել
առոտութնէ առաջ և այդ մահացու ժամադրութեան չ'երթալ:

— Ձեր տարփաւորին համար կը վախնաք Տիկին, կը հաս
կընամ այդ. բայց աղէտքը ինձ համար պիտի ըլլայ և ոչ իւ
րեն պիտի տեսնէք զայն Տիկին, հանդարտեցէք, այրի պիտի ըլլաք
և իմ ստուերս իսկ պիտի չի կանդնի ձեր տարփանաց մէջ:

— Եւ եթէ անոր համար չէք որ կը վախնայի, Էմմանուէլ:

— Ուրեմն, Տիկին կ'ուղայիք հոս ինձ խրատել որ կեանքս
ողահելու համար վատութիւն մը ընեմ, և ինչ կեանք, յիշա-
տակով, ամօթով և նզըլքով լի կեանք մը իմ սիրս խոր-
տակեցիք և կ'ուղաք ինձ ըսել. Ապրեցէք, բայց կեանքիս հետ
պիտի վերադարձընէք ինձ ամէն ինչ որ զայն սիրել կ'ուտար
ինձ: Զձել, Տիկին կը սիրէի, և որ վատարար խարեցիք զիս,
կ'ուղաք ուրդպիսի բան մը ըսել ինձ, միթէ երջանկութիւնը ինն-
զեցուցած է զձել:

— Երջանկութիւնը, Էմմանուէլ, աղէկ զիտեք թէ երջանիկ
չեմ: Ստիկ ըրէք ինձ, զիտեմ թէ անարդ եղայ, զիտեմ թէ
ձեր սիրտը աշխարհի նման զոյ է ինձ, բայց զիտեմ նաև թէ
հոգոյս մէջ յանցանք մը ջնջելու համար պէտք եղածէն աւելի իսրու-
չէ իւրի եր ունիմ, զիս եմ թէ զէեղ ի արեցի: Բայց դէմ նաև

թէ կը սիրեմ զձեղ և եթէ միայն ձեր մահուան վլայ լայի
և ինքզինքս յանդիմանէի պիտի չի կրնայի իսկ ալ ինքզինքս
սպաննել, այնքան պիտի վախնայի Աստուծոյ առջեւ ձեր լոր-
իւնով թաթաւեալ երեւէ:

— Պ. տը Կրիմի տարփածուն էք Տիկին, վասն զի կը սի-
րէք զայն: Ես կը մենամարտիմ անոր հետ, վասն զի հարկ է-
որ մէկէ մը վրէմս ըուծեմ ինձ ըրած զէշութեանդ համար
կամ մեռնիմ: Հաղիւ քսան տարեկան էք, երկու կամ երեք
տարիէն պիտի մոռցած ըլլաք: Աիները շուտ կը մոռնան իրենց
սիրածները և Աստուծած շատ արդար է որպէս զի ես չըլլամ
յաղթուողը:

— Եւ ով կըսէ ձեղ թէ Պ. տը Կրիմը կը սիրեմ, Էմ-
մանուէլ:

— Ձէք սիրէք այս մարդը:

— Ափսոս մրմուաց Մարի:

— Ձէք սիրէք զայն, զոչեց Էմմանուէլ և իրենը ըլլամըն
համար իմ երջանկութիւնն և կեանքս խորտակեցիք: Ի՞նչ կին
էք ուրեմն գուք, գուք՝ որ առանց սիրոյ անձնատուր կ'ըլլաք:

— Էմմանուէլ հեծկլսաց Մարի Պ. տը Պրիոնի առջն ծնկան
վրայ կ'յալլավ և իւր ձեռքերը դէպ ՚ի անոր երկնյնելով.
Վրայ կ'յալլավ և կեանք պիտի զայն, անձ-
ու, չեմ սիրէք Պ. տը Կրիմը, երբէք չի սիրեցի զայն, անձ-
ու աղայ առանց զիտնալու թէ ի՞նչ կըսէ կասկածի, ա-
սպերախտութեան, յիմարսւթեան միջոցի մը մէջ: Աստուծած
հեռացած էք ինձմէ անշուշտ: Այս օրութնէ սկսեալ ձեզ ու-
նեցած սէրս աւելցաւ, և տառապեցայ այնչափ որչափ որ խոճի
խոյթ մը կը տառապեցընէ, և ասիկա Էմմանուէլ կ'երդնում
իմ մօրս զերեղմանին և մեր զաւկին օրօրոցին վրայ:

— Մեր զաւակը, զոչեց Էմմանուէլ աշխուժիւ: Եւ ով
կըսէ Տիկին թէ ձեր զաւակը իմն եղած ըլլայ
Մարի աղալլակ մը արձակեց, և իւր զէմքը ձեռացը մէջ
որահեց, այսպիսի կասկածի մը դէմ մաքաւելու համար ալ խօսք
չէր զանէք:

Էմմանուէլ այնքան վեհանձն սիրտ մը ունէր որ ի՞ր սիրոյ առաջին ծրերուն ու երջանկութեան վրայ կասկածիլը սըր բառդղութիւն մը սեպեց: Իւր հզգույն մէջ խեղճ կնկան համար կարեկցութեան զգացում մը զգաց, զոր այս կասկածը կ'ոչնչացընէր, և Էմմանուէլ իւր ըստածին վրայ զղաց իր վարութիւն մը:

Մարի ելու, և ձեռքով պատին կրթնելով դեպ ՚ի գուս ու դիմէ:

Այնքան ակար էր և դողդոջուն որ Պ. տը Պրիմ վախցան թէ չկյանց, քայլ մը աւաւ իւր ձեռքը դեպ ՚ի անոր երկարելով:

— Ծնորհակալ եմ ըստ Մարի: Ո՞հ, այս տունը թողլու ոյժը սիտի ունենամ, ինչպէս որ զձեզ խարելու ոյժը ունեցաց, ինչպէս որ Հիմակուան լածն ինձ ըստելու ոյժը ունեցած դուք:

Ես որովհետեւ ելլելու համար ըրած չանքը իւր ոյժը սկսուած էր Մարի գուոը հասնելէն առաջ կիսամառ աթոռի ը վրայ ինկաւ:

— Ճ՛շգ է, կը սեր, անդամ մը խարեցի զձեզ, կրցայ միշտ խաւել, ի՞նչ սոսկարի պատիք մը կայ ինձ համար ձեր մերջին բուռերուն մէջ Էմմանուէլ: Հիմակ դիմեմ թէ որբան կը առանալ հօդի մը առանց ընկճելու: Ինչ վիշտ որ պահէ ինձ սպազան, երբէք Հիմակուան տառապածիս չափ պիտի չի տառապիմ:

Էմմանուէլ այս կնոջ կը նայէր, և իւր բոլոր վեհանդրութեան՝ անոր վշտին ներքե հալիլը կ'զգար:

— Զի սիրէր դայն, կը կրկնէր անձայն: Ըստք ինձ Մարի, զոշեց յանիարծ բաք ինձ թէ կը սիրէր այդ մարգը, վասն զի սոսկալի է մասածելը թէ այդ ներումը իսկ չ'ունիք:

— Աչ, Էմմանուէլ պատահանց Մարի հանդարտութեամբ չէի սիրէր զայց և կը սիրեմ զձեզ, զձեզ՝ առաջ օրունէ աւելի: Պահ մը խենիցեցաց: ահա այսափ է:

Մարիի խօսքերուն հնչումին մէջ այնքան Համարտութեան

կար որ Էմմանուէլ պոռաց:

— Ասառան իմ, Աստուած իմ, ինչու մարմնոյ յանցանքին համար հոգիէն հաշիւ փնտուն, վասն զի միշտ կը սիրեմ այս կինը և սակայն ալ չի կրնար իմն ըլլալ:

Եւ Էմմանուէլ յւեւալ վշասհար, արտաստաղին ինկաւ արմակները սեղնին վրայ և զլուխը ձեռացը մէջ:

Մարի այս դժութեան վայրկեանը տեսաւ: Անձայն իւր ամսանցոյն մօնեցաւ, անօր առջեւ ծնրագրեց և իւր թեերը Էմմանուէլի ծնդաց վրայ գրաւ և ձեռքերը միացընելով՝ պաղատի նայուածքով մը ըստ անոր:

— Էմմանուէլ, յանուն ձեր մօր որ իմ՝ ձեղ համար անեցած սիրս ինձ յայանեց, յանուն ձեր ամսնափելի բանին նեցած սիրս ինձ յայանեց, յայանեց ամսնափելի: զիշեր քորեկ պիտի աղօթեմ, իմ մաղաց հետքը քուրձի ներքե պիտի ջնջեմ. Ժըպ տելով պիտի մեռնիմ մարմնոյ և հոգւոյ առաջանքներու մէջ, բայց յանուն Աստուծոյ որ զմել կը լիէ, ներեցէք ինձ Էմմանուէլ, ներեցէք ինձ և այս մարգուն հետ մի կուռիք:

— Խեղճ էակ, ըստ Էմմանուէլ իւր ձեռքը Մարիի խարտեալ մաղներուն մէջէ անցնելով, խեղճ մանուկ որ հազիւ կնոջ տարիքը ունի և արդէն ներում կը խնդրէ:

Մարի իւր ճակատը ամսանցոյն թիկն կրթնցուցած էր և սիրով կը նկատէր զայց:

— Ինչու չենք կրնար մը կեանքէն բառնալ այս օրերը, ողորս պիտի ուղէինք ջնջել, շարունակեց Էմմանուէլ: Այս, ողորս պիտի ուղէինք իմ տառապած ութ օրերու քեզ պարտաւորած կը ներեմ քեզ իմ տառապած երջանկութեանս համար: Քու պատճառաւ երիւ կու տարուան երջանկութեանս համար: Պատ պիտի մեռնիմ սիրած տասարդ պիտի մեռնիմ, իրաւ է, բայց պիտի մեռնիմ սիրած ըլլալով: Առանց քեզի անշուշտ պիտի ապրէի բայց կեանք զմուար և տաղուկալի Ճամբայ մը պիտի ըլլալ ուր շարունակ իմ կրթերուս բեռին տակ պիտի սայթայքէի և զոր քու սիրովդ հարթեցիր:

— Մեռնիլ Աստուած իմ, կը կրինէր Մարի, ով կ'ստիպէ

Հայոց մեռնելու:

— Հարկ է, կը տեսնի ո, քեզի, ինձի, մեր զաւկին համար։
Եթէ ապրիմ այս գժբաղդ օրերու տեսիլը իմ կամացս հակա-
ռակ անցեալէն պիտի ելլէ և մեր մէջ պիտի կանզնի։ Կը
Զանցնամ մարդկային սիրտը, խեղճ զաւակ, որչափ անկեղծ իսկ
ըլլայ իմ ներումս, որչափ կամք որ ունենամ մռնալու պիտի
դանուելին օրեր՝ ուր պիտի անիծէի զքեզ, զքեղ զԱստուած, և
կեանքը։ Ո՛չ, ոչ, շատ կը սիրեմ զքեզ ապրելու համար։

— Կը սիրեք զիս Էմմանուէլ, զոշեց Մարի, ու կ'ուզեք որ
թողում զձեզ որ մեռնիք, և չեք ուզեր որ այս բառին օգնու-
թեամբ ջանամ անցեալը և ապագան իրար կցելու։ Կը սիրեք
զիս. կ'ըսէք ինձ զայն այս ժամուս իմ գործած յանցանքէս վերջ,
և չեք ուզեր, որ այս խոստովանութիւնը ամէն բանի դիմաց զիս
դորաւոր բնէ։ Ապրեցէք, Էմմանուէլ, ապրեցէք, և ինձ ըստա-
նէդ յետոյ, զիս անիծելու զիս սպաննելու իրաւունքը պիտի
ունենաք, առանց ես՝ զանդատելու իրաւունքը ունենալու։ Ապ-
րեցէք և եթէ կ'ուզէք աշխարհի համար մեռած պիտի ըլլամ,
զիս ձեր տունը պիտի պահէք օտարականի մը նման, անկեան
մը մէջ։ Երբեմն երբեմն սիտի թողուք որ աղջիկս տեսնեմ և
ձեզ համար պիտի աղջիեմ. Աստոծոյ, կամ եթէ նախարար
կը համարիք ձեր զաւակը միայն ձեզի համար պիտի ունենաք,
վասն զի ես որ սխալեցայ պիտի կրնայի զայն սպաննել նաև
հայուսածքովս, հաղարաւոր մղոն հեռու պիտի երթանք։ Հռն
ուր պիտի ըլլանք ոչինչ պիտի յիշեցընէ ձեզ ձեր թողուցած
աշխարհօ։ Պիտի չի գիտնան թէ ով եմ և ոչ իսկ թէ ինչ
եղած եմ, ժամանակը պիտի անցնի։ Պիտի սպառանամ իմ
վրայ կ'նոշմէ միայն մայրս թիւնս պիտի մնայ։ Պիտի մոռնաք
իմ յանցանքո և օր մը ինձ պիտի երկարէք ձեռքերնիդ երբ
ալ անձանաշելի պիտի ըլլամ, երբ այսերս խոռոշացած, երբ
մաղեքո ձեռմիած բլլան։

— Աչ, Մարի, երբ մարդ մը քեզմէ սիրուած ըլլաց այնքան
որդասի որ եղայ ես, ովէտք է որ ինը միայն ըլլաց կամ մեռնի:

Այս մենամարտու թիւնը տեղի պիտի ունենայ, պէտք է: Ուժով եղից
Մարի և միտ դիր ինձ: Եթէ յալթուիմ, միայնակ դերեղիան
մը ընել տաս ինձ հոս, ապա պիտի մեկնիս Գրանսա երթալու
խամար, Օթէ օյլ պիտի երթաս Գոնթէն փողոցը, Ժան-Պուէյ
անոնսվ կին մը պիտի զանես, որու պիտի յանձնես այս նաև
մակը, ասիկայ՝ աղջիկնիս քեղ յանձնելու հրամանն է. վասն
դի անոր յանձնեցի զայն: Պիտի ըսես հօրդ թէ մեռնելէս ա-
ռաջ ներեցի քեղ և աղատելու համար աշխարհէ մը՝ որ գոցէ
հաշիւ սպահանջէ քեղդէ այնպիսի զործի մը համար որու համար
ինձմէ վերջ միայս Աստուծոյ հաշիւ տալու պարտաւոր ես. Մա-
րիանի, կոմսին՝ եթէ քեղ ըակերանալ տպէ, և Քլօնիլովի հետ
սիտի մեկնիս, Զուիցերիս պիտի երթաս, հոն փոքրիկ տուն մը
սիտի զնես առջելը Ծակով մը և ետելը լեռներով, իւր բոլը՝
տիքը կարելի եղածին չափ անհունութիւն ըլլայ որպէս զի ման-
կան հոգին կարենայ Տիրոջ Տիրոջ նայուածքին տակ աճիլ: Այս-
պէս կ'ուզէի շարունակել մեր կեանքը, երբ իմ փառափրու-
թեանս երազները իրանային կամ աներեսութանային: Աստուծ-
քիս մը մօտեցը նելով պիտի չի տեսնուի թէ պարապ տեղ մը
կայ:

— Այս լսած բառերս կարելի են, կը մըսուար Ծարի, բայց դոչեց յանկարծ այն յուսոյ պէտքով՝ զոր Յատուած ամէն սըր տերու խարը դրած է ով կ'ըսէ ձեզ թէ պիտի յաղթուիք:

— Ահ, մի հարցընէր ինձ թէ ի՞նչ պիտի ըստու եթէ ազ-
րիմ, վասն զի գեռ ինձ սպասող երջանկութեան երազը իմ
սիրտս վաստ պիտի ընէր վերջին ժաման, վասն զի գույէ իմ
ատելութիւնս պիտի մոռնայի կենաց յուսոյ մէջ և պիտի ներէի
թերես անոք՝ քեզի պէս, անցեալին վրայ արիւն չի ցայտեցը •
նեյլու համար:

Այս պահուն առաջուան ժամը եղեք զարկու.

— Փամբ մը ըստ Կմիանուել ոտք ելլելով Աստոծոյ կամ

քը սլիտի կառարուի:

Եւ հիմակ, մնաս բարեաւ Մարի, վասն դի պէտք է որ
մեկնիմ:

Տիկն աը Պրիոն ոող ելաւ հեծկլտանքով, Կմմանուէլի
այս բառերը արտասանած միջոցին ունեցած շեշտին գէմ խօսելու
բան մը չի կար:

Կմմանուէլ այս մեծ վիշտը միթարելու պէտք ունէր:
— Յիշէ Քլօթիլալը, ըստ անոր, ոյժ առ, այն վեհ ժամուն
հողին երկրի կապերէն և կարծիքներէն կ'արձակուի: Ալ մե-
ղաւորուհի և զատաւոր չի կայ հոս, միայն մարդ մը կայ որ
կ'զայ թէ պիտի մեռնի, կին մը՝ որ այրի պիտի մայ և օր-
ուան մը սիալը իւր բոլոր ապագայով պիտի քաւէ: Եկու իմ
թերուս մէջ վերջին անդամ Մարի և բաժնուինք:

Մարի Կմմանուէլի կուրծքին վաղեց որ սկահ մը զայն
սեղմեց:

— Մնաս բարեաւ ըստ անոր յանկարծ:

Մարի առանց բառ մը կարենալ արտասանելու զինովի
մը կամ խենդի մը նման երէրուն գէու 'ի գուռը դնաց, բայց
հալիւ թէ բացաւ զայն որ իւր ծնդայ վրայ ինկաւ և աղաղակի
մը արձակեց, ալ քայլելու ոյժ չ'ունէր: Կմմանուէլ Մարիանը
կանչեց, որու Մարիի ընկերանալը զիտէր, խեղճ կինը Կմմա-
նուէլի ոոքերուն նետուեցաւ:

— Ներկցէք ինձ, Պարոն ըստ նա:

— Էրիք ինչ որ պարտաւոր էիք ընել Մարիամն ըստ ահար
իւր ձեռքը երկնյուելով զօր Մարիան իւր շրթերուն արտաւ:

— Չեր զակին հոդ ատքէք և քաջալերեցէք զայն:

Մարի Մարիանի վրայ կրթնեցաւ և մինչեւ իւր կառքը
դնաց որու խորը նետուեցաւ արտասուէլով:



ները՝ երդ զուցէ երկու ժամ կը բաժնեն զինքը յատիտենակա-
նութենէ: Ով կրնայ գիտնալ ինչ որ այն մարդուն՝ որ մահ-
ուան մօտենալը կը տեսնէ, կեանը սրտաշարժ յիշատակներ
կրնայ յիշեցընել և ոսկեգոյն յոյսեր խոստանալ: Այս միջոց
ներու մէջ ամենէ քաջը, այն որ ցրտութեամբ և անվախ զի-
մազրաւ կը կինայ սուրի մը ծայրին կամ ատրձանակի մը զըն-
տակին առջև, անշուշո վայրինական սարսուներ և զալոնի
սոսկութենի ունի, երբ կը տեսմէ թէ զինքը շրջապատող սոսկ-
բին մէջէ դեռ կը փայլի և իւր Ճառազայթը կ'աւելցոնէ այն
երջանկութենը՝ զօր կրնար գեռ վայելել երկրի վրայ:

Կմմանուէլ հոս հասած էր: Նա առջի օրը այն ար-
տօնել, նա որ մահը կը կոչէր, հիմակ զրեթէ կը վախար:
Փլորանց հասնելով ուրախութեան մը կաբէլիութեան ալ չէ
հաւար, և իւր կնոջ անօքէն իւր սիրտը արթնելով յոյս մը
տուած էր իրեն: Մարիի ներուած յանցանքը նուազ մնձ էր:
ներկան և անցեալը կրնային մոսցուիլ, ապագան կը լուսաւոր-
ուէր, այս ամենը Կմմանուէլի մաքին յանկարծ կարելի կը դառ-
նար, բայց սոսր համար՝ հարկ էր որ առատուն մինչեւ ժամը
վեց գեռ ապրած ըլլար:

Այս մոտածումը՝ Պ. ար Պրիոնը աթոռին վրայ ծուած
էր, և Ճակատը ձեռքին կրթնած կը մտածէր այն ամէն բանեւ-
րուն որք կրնան հոդին մրտմցընել կամ տկարացընել այս
վիհ վայրեաններու մէջ: Սակայն հեռաւ որ ժամացոյցի մը
ձայնէն որ ժամը երեք և քառորդ կը զարնէր իրողութիւնը
յիշելով Կմմանուէլ ոտք ելաւ և վերջին անդամ իւր ձեռքը
Ճակտին վրայէն անցնելով իւր հանդարտութիւնը և ոյժը գը-
տաւ նորէն:

Այս ատեն հայելիի մը մօտեցաւ, զունատ էր, բայց
կը ժպտէր:

Սեեր հաղաւ իւր սուզի մը կամ հանդէսի մը հայար,
վասն զի մը Ճաշակներու մէջ հանդէսի կամ սուզի համար
մի և նոյն հաղուստը ունինք, իւր թէ ըսելեայն որոշաւած և

որ ամեն ուրախութիւն վիշտ մը պահէ։ Յետոյ իւր վերարկուն
առաւ, և վասն զի օդը զինքը կը հանդարտեցընէր և գիշերը
աղւոր էր հետի՝ դէպ ՚ի այս փոքրիկ տունը դիմեց ուր մենաւ
մարտութիւնը տեղի պիտի ունենար,

Այս միջոցիս Լէոն ուղած էր վերջին տեսակցութիւն
մը ունենալ Մարիի հետ, բայց պարապ տեղ գուռը զարկած
էր, և սպասառը ըսած էր անսր թէ Մարիանի հետ մեկնած
էր նա, իրեն վերաբերեալ ամէն բան հետը տանելով և ըսելով
թէ ալ պիտի չի վերադառնար։

Տօմի հրապարակին վրայ Լէոն իրեն սպասող կառքը
դտաւ, որ ներս մտնելուն պէս ճամբայ ելաւ։ Կառք մը կը
հետեւ մարքիղի կառքին։ Այս երկրորդ կառքին մէջն էին
Մարի և Մարիան։

Յաւալի ճամբորդութիւն մը եղաւ այս երկու կանանց
համար։ Մարի իւր յիշատակաց, իւր վախերու և իւր մարդաս-
պան յոյներուն հետ դէմ առ դէմ՝ վասն զի հմանուէլի
կեանքը բաղձալը Լէոնի մահը բաղձալ էր, կ'զգար թէ իւր
խղճմտանքը ահազին բեռով մը կը ծանրանար։

— Եւ ներբեց քեզ, կ'ըսէր Մարիան որ Մարիի զւուխը իւր
սրտին վրայ բռնած։

— Ափոն, նախադաս կը համարեի որ սպաննէր զիս, վասն
զի այս ժամուս պիտի չի տառապէի որչափ որ կը տառապիմ։

Եւ երկու կանայք մէկմէկու զրկաց մէջ կ'աղօթէին
և միանգամայն կ'արտասուէին։

— Եւ հայրդ . . . ըստ Մարիան,

— Ո՛չ, մի խօսիր ինձ հօրս վրայ, պատասխանեց Մարի
տեղի գեղնելով, խեղձ հայրս։ Մեկնելու միջոցիս անոր զրել
չի համարձակեցյա, և ամէն օր նախ անոր համար աղօթեցի,
վասն զի իմ տառապանքս անոր տառապանքին մօտ բան մը չէ։
Կարծե՞ս թէ հայրս անհամաց ըլլայ զիս Մարիան։

— Ներած է, այնքան կը սիրէր զքեզ։ Յուսուն

— Կը սիրէր զիս, և այս խորին գորովին փոխարէն՝ որ ան-
փոփոխ է այս աշխարհիս մէջ, յափանական միւսին մէջ, լքում
տրամութիւն, մոռացում տուի անոր, ինչպէս որ էմմանուէլի
տուի իւր սիրոյն փոխարէն անպատութիւն և ամօթ։ Ո՛չ,
Մարիան, էմմանուէլ և հայրս կրնան ներել ինձ, Աստուած-
դուցէ պիտի ներէ, բայց ե՞ո՛, երբէք պիտի չի ներեմ ինքնին-
քիս։

— Տեսնենք զաւակս, հանդարտէ, կ'ըսէր պառաւ կինը։

— Կը տեսնե՞ս, Մարիան, կը յարէր Մարի, եթէ Էմմա-
նուէլ վերադառնայ, զիս հօրս ոտքերուն առջև պիտի տանի, որ
անոր ներումը տեսնելով իրը պիտի տայ ինձ անշուշտ, բայց
եթէ չի վերադառնայ։

Եւ Մարի վշտով, անձկութեամբ և խոջի խայթով կը
դալարէր իւր գայեակին թևոց մէջ։

— Եթէ սպաննուէր, սպաննուած, սպաննուած, կը հասկը-
նաս, սոսկալի է այս ինձմով սպաննուած, որ կը սիրեմ զինքը,
ինձ համար սպաննուած որ զայն խաբեցի։ Մեռած, անկենդան,
զեղնած, ինքը Էմմանուէլ անկարեցի է այդ։ Ալ պիտի չի
տեսնեմ զինքը, իւր աղնիւ նայուածքը իմ վրայ պիտի յառի,
իւր բերանը պաղ պիտի ըլլայ, իւր պիրու ալ պիտի չի բարա-
խէ . . . Ո՛չ, Մարիան, սոէ ինձ թէ անկարեցի է թէ
այսպէս պիտի ըլլայ և թէ Աստուած չի թողուր որ այսպիսի բաներ
ըլլան։

Մարի շնչառապան էր, մոլորուն, խենդ։

— Ո՛րչափ ժամանակ է որ ճամբայ ելած ենք, հարցուց
յանկարծ։

— Քառորդէ մ'ի վեր։

— Արդէն, բայց կը մօտենանք ուրեմն։

Եւ նորէն կ'սկսէր արտասուել։

— Ըսէ ինձ Մարիան, վասն զի պիտի էր որ Մարի խօսէր,
իւր մտածումը կը խեղդէր զինքը, ըսէ ինձ, և իւր աշերը կը
սրբէր հանդարտ երկելու համար, գու որ իմ ծնիլս տեսար,

գու որ ինձմէ աղէկ զիտես կեանքը, կարծես թէ կրնամ դեռ
երջանիկ ըլլալ այս աշխարհի մէջ, ըսէ ինձ համարձակ, խօսէ
քու փորձառութեամբ, և ոչ սրատվէ:

— Այս, սիրելի աղջիկս, թող Աստուած ներէ քեզ, և
տակաւին երջանիկ պիտի ըլլաս:

— Այսպէս, տեսար ինձ չափ ուրիշ յանցաւոր կիներ որոնց
ներած էր Աստուած:

— Աստուած իիստ է միայն անոնց համար որք չեն զջար,
զաւակս բայց երբ զղջւմը յանցանքէն աւելի է, կը ներէ,
և երբէք զղջում մը աւելի անկեղծ և ոչ աւելի մծ եղած է
որշափ է քուկդ: Յուսա ուրմ:

— Այս, կը յուսամ, վասն զի կ'աղօթեմ, և նաև, այնպէս
չէ. կան երջանիկութիւններ որք չեն կրնար այսպէս յանկարծ
ջնջուիլ: Այնքան երջանիկ էի, և սակայն հաղիւ թէ կը յի-
շեմ, անկէ ՚ի վեր այնքան շատ տառապեցայ: Բայց երբ կը
յաջողիմ ներկան մոռնալ, երբ Աստուած կը ներէ որ անցեալը
մորիս ներկայանայ երազի մը նման չեմ կրնար զալիք պէտքաղ-
դութեան հաւատալ: Երբ կը յիշեմ իմ փոքրիկ սենե ակս
որ Քէմանթինի սենեկին քովն էր, Տիկին Տիւղէրնէյի տունը,
կը սեմ ուրովի:

« Այնքան աղօթեցի Աստուծոյ այն միջոցին, երբ հոգիս ա-
նարատ եռ, որ պէտք է ՚ամ՝ յասիտենական դոյտ թիւնը, յի-
շե իմ անցեալ աղօթեներս, և իւր առողջ վթեան կշին մէջ
իւր զիժուօեան նժարոն մէջ դնէր իմ յանցանքիս հակալշուին
հետ: Սեր ծեր ժողովրդապետը, կը շարունակէր Մարի, որու
արտասուքը քիչ մը զարդած էր, մեր ծեր ժողովրդապետը ըսաւ
ինձ զիս զրկած վերջին տնկամ « Աղօթէ, աղօթէ: զաւակս,
« որպէս զի անմեղ աղօթքներդ Տիրոջ ստից ներքեւ ժողվուին,
« և տառապած օրդ զենդ յիշե՞ »: Յետոյ զու եկար, զու
Մարիան և զմեղ տարիք Քէմանթինը և զիս, Քէմանթին եր-
ջանիկ է, ստոյգ եմ, երինային անմեղ մանուկ, որու մտքէն
երբէք զէշ չանցած է, և ամէն ինչ իւր բոլորափը իւր պայց
ծառութիւնը պահած է, մինչեւ երբէք սրահին նմանար թէ ուր-
պի երկնքին նման, Մարի զըրելէ երբեմն կը մոռնար թէ ուր-
պի կ'ուլար և ուր կ'երթար: »

կ'աղօթէի, հիմակ պէտք է որ ուրիշներ ինձ համար աղօթեն:
— Ալ աեսնես Մարիան, կը շարունակէր Մարի, եթէ Աստ-
ուած ներէ որ կմմանուել պարի անոր հետ պիտի մեկնիմ, պի-
տի տանիմ զայն այն եկեղեցն՝ ուր մը ծեր վարժանետը կը
քարոզէր և թէ այս բարի քահանան գեռ մեռած չէ, պիտի ը-
սեմ անոր որ պատմէ իմ ամուսնոյ թէ ի նշ էի այն ատեն,
որպէս զի մոռնայ թէ ինչ եմ այսօր: Պիտի տանիմ զայն
իմ գպրոցական սենեակս ամէն տղաքներու պիտի ճանչցընեմ
ինքզինքս, փոքր հիերառակներ որք զիս իրենց քյորը պիտի կար-
ծեն և որոնց համբայրը պիտի լուայ զիս: Իմ մանկութեան և
անարատառութեան յիշատակներով պիտի մաքրուիմ, և իմ յան-
ցանքիս վրայ այնքան աղօթք և առաքինութիւն պիտի նետեմ
որ ծաղկիներու տակ գիտակի մը նման պիտի աներեւթանայ
այն:

Մարի քիչ մը աւելի հանդարա իւր կառքին խորը նետ-
ուեցաւ: Ալ չէր արտասուէր, բայց միշտ կ'աղօթէր:

— Պիտի տեսնես Մարիան թէ որչափ բարի պիտի ըլլամ,
ինչպէս պիտի սիրեմ աղջիկս, նոր կեանք մը պիտի սկսիմ,
նորատի եմ, չաղիւ քան ատրեկան եմ, բոլոր ապագան ունիմ,
ինքզինքս ծախու տանելու համար, այնպէս չէ: Յետոյ մայրս
ունիմ որ ինձ համար կը խօսի Աստուծոյ: Այս, Մարիան ի-
րաւունք ունիս գուցէ զեռ կրնամ յուսալ:

Այս միջոցիս կը յառաջանային, Մարի մեքենարար գուրսը
կը նայէր:

— Լուսինը ամպերէն գուրս ելլելով զիւղը կը լուսաւորէր,
դըրեթէ այնքան պայծառ որքան է մեր Հիւսիսի արեւ, և Տիկին
որ Պիտին աշքով և մտածումով կը հետեւէր այս առանձնու-
թեան և լուսթեան մեծաշուք պայծառութիւնը, և այս ամայի
երացաւին մէջ տեղ իւր աղօթքը աւելի մաքուր և ուղղակի եր-
պաշտին պահած առանց բարկութեան էր առանց ամ-
կինք կ'ելէր: Աստուած առանց բարկութեան էր առանց ամ-
պի երկնքին նման, Մարի զըրելէ երբեմն կը մոռնար թէ ուր-
պի կ'ուլար և ուր կ'երթար: »

Յանկարծ իրեն թուեցաւ թէ կառքը իւր ընթացքը
կը յամբացր նէր:

— Աստուած իմ, ըստ գեղնելով և Մարդանի ձեռքը բըռա-
նելով, հասանք:

Մարդան դէպ ՚ի դռնակը ծռուեցաւ և հեռուէն առա-
ջին կառքին կայ առնուլը տեսաւ, Լէոնինն էր այս: Այս
գագարը ամէն ճշմարտութիւնը յիշեցրնել տուաւ: Մարդի կառ-
քին մէջ ծնրագրեց:

— Յաստուած իմ, դոչեց ձեռքերը միացրնելով և շուտ մը
աղօթելով, իբր թէ դժբաղդոթիւն մը պատահելու ժամանակ
ունենալէ առաջ կ'ու զէր իւր աղօթքը Աստուածոյ հասցընել:
Դու որ կը ճանչնաս յանցաւոները և անմեղները, միայն զիս
պատմէ և մեռցուր, վասն զի ես միայն յանցաւոր եմ:

— Ազա ձեռքերը միշտ միացուցած, աչերը զիւղին վրայ
սեեռեց: Լէոնի կառքէն իջելը, կառապանին խօսիլը և իւր
վերարկուով փաթառուած դէպ ՚ի ամայի տուն մը գիմնլը տե-
սաւ որ դիւղին մէջ տեղը և ծառերուն ստուերին ատակ կոր-
սուած էր: Մարդի համար տարօրինակ տեսարան մ'էր, աես-
նել այս շուրին՝ զիշերուան մէջ քայլելը որ կ'երթար մեռնե-
լու, կամ մեռցընելու: Մարդի իւր կուրծքին կը զարնէր, Մա-
րդին ծնրագրեալ կ'արտասուէր և կ'աղօթէր անոր պէս:

Կմմանուէլ ոլաբոտէ զին մէջ կ'սպասէր: Լէոն սանդու-
զի մը չօրս տասէիձաւներէն ելաւ, երկրորդ գուռ մը բացաւ զոր
առաջինին նման զոցեց ներս մնանելն յետոյ: Այն ապեն Պ-
արքիոն կեանայարի մէկ սրահ մը մտաւ ուր կը դանուէր սե-
ղան մը որու վրայ կար ինչ որ պէտք էր զբելու համար:
Երկու աթուակներ և ժամացաց մը: Պ. արքիոն իւր ատըր-
ճանաւրերուն առափը չմիսէային վրայ գրաւ: Լէոն նոյն ը-
րաւ: Պ. արքիոն իւր փեղյորը հանեց Լէոն նոյնպէս
Լապտեր մը կը լուսաւորէր այս տեսարանը, այս երկու մար-
դոց մէջ բառ մը չի փոխանակուած էր, առաջին լոռւթիւնը
խղողը Լէոնը եղաւ:

— Պարոն, ըստ նա, ստիպուեցայ մեր դաշինքներէն մէկը
Հաստարել:

— Ո՞ր հարցուց Էմմանուէլ:

— Զի կրցայ Տիկին ար Պրիոնը հետո բերել, վասն զի
տունը չէր:

— Գիտեմ:

— Գիտէք:

— Տեսայ զինքը:

— Լէոն գունատեցաւ:

— Եւ կրնամ գիանալ թէ ժւր տեսաք զինքը Պարոն:

— Իմ տոնո, եկաւ խնդրելու ինձմէ որ ձեզի հեա չի մե-
նամարտիմ և ինչպէս որ կը տեսնէք չի կրցայ յաջողիւ, այն
ատեն ինձմէ ներում խնդրեց և ինչպէս որ պիտի ըսէ զոցէ
ձեզի, ներեցի անոր:

— Լէոն խօնարհութիւն մը ըրաւ:

— Հիմակ, Պարոն, յարեց Էմմանուէլ, կուսյն միւս դաշինք-
ները կը յիշէք:

— Այս:

— Ահա այն թուղթը որ կը հաստատէ եթէ մեռնիմ, թէ
իմ մահս կամօքս էր, կարուցացէք զայն:

— Աւելորդ է Պարոն, ձեր խօսքը կը բաւէ ինձ:

— Ահա ասկէ զատ երկու բանալիները, ահա տան բանա-
լին որ աելի պղոյին է և պարտէզին գրանը: Եթէ զոք-
ապրիք զանոնք զորձածելնէդ յետոյ պիտի նետէր: Իմ զրպա-
նիս մէջ մէ և նոյնները ունիմ և պիտի կարծեն զանոնք իմ
քով զտնելով թէ ես ինքզինքս փակուած եմ:

— Լէոն նշան ըրաւ թէ կը հասկար:

— Ահա, շարունակեց Էմմանուէլ, թուղթ: զրիչ, և մելան,
եթէ զրելիք մը ունիք, զրեցէք, տակալին հինգ վայրկեան ու-
նինք:

— Բան մը չունիմ զրելու Պարոն ովասականեց Լէոն:

ձեր հրամանին պատրաստ եմ։ այսուհետեւ առ այս մասից մասսա՝
 — Ձեր ատրճանակները քովերնի՞դ են։
 — Այն, Պարոն։
 — Միայն մէկը լեցուն է։
 — Այն։
 — Եւ ես իմիններս ունիմ, վիճակ՝ պիտի ձգենք տեսնելու
 համար թէ զորոնք պիտի զործածենք։
 Էմմանուէլ իւր զրպանէն քանի մը ոսկի հանեց և զա-
 նոնք իւր ձեռքով սեղանին վրայ զոցեց, ըսէք Պարոն, ըսաւ
 նա։
 — Դէմք, ըսաւ Լէոն յուղուած ձայնիւ մը։
 Էմմանուէլ ձեռքը վերցոց և նայեցաւ, Լէնն վաս-
 տը կած էր։
 Ոսկիները սեղանին վրայ մնացին։
 Այն միջոցին որ առուփը կը բանար Պ. աը Կրիմ Էմմա-
 նուէլի մօսեցաւ։
 — Պարոն, ըսաւ անոր, Ձեր կամքը անդառնալի՞ է։
 — Անդառնալի։
 — Սակայն Պարոն, եթէ փոխանակ իրը հակառակորդ մը
 ձեղ նայելու՝ իրը դատաւոր մը նկատէի զձեղ, եթէ ըսէի ։
 Անարդ եղայ և կը վախնամ, չէ թէ մահուանէ, գիտէք, — այլ
 զձեղ սպաննելէ, արդէն սրբադաւթիւն մը ունիմ վասն զի
 ձեր բարեկամութիւնը խաբեցի, կը դողամ ուրիշ յանցանք մը
 գործելէ բնչ պիտի պատասխանէիք ինձ Պարոն։
 — Պիտի պատասխանէի թէ յիրափ վաս մարդ մ'էք։
 Լէնն ինքինքը բռնեց։
 — Եթէ բաւէի ձեղ, յարեց նորէն, պիտի թողում իտալիան,
 ֆրանսան բաւական չեւու պիտի երթամ որպէս զի զիս մռած
 կարծէք, եթէ ձեր առջեւ երեխմ զիս պիտի սպաննէք, բայց
 պիտի չի կատարենք այս տարօրինակ մանամարտութիւնը, վա-
 սըն զի եթէ ես ապրիմ չի պիտի համարձակիմ այս կրկին
 յանցանքով սիրտս բեռնաւորուած ձեռքերս ձեր արեալը ներ-

կուած Աստոծոյ առջեւ ներկայանալ, Բ՞չ պիտի պատասխա-
 նէիք ինձ։
 — Զի պիտի պատասխանէի ձեղ Պարոն։
 — Լաւ է, ուրեմն կը հնազանդիմ, բայց վիայ է Վասուած
 թէ կը վախնայի չէ թէ մահուընէ այլ մարդասպան մը ըլլա-
 լէ և եթէ մահը ձեղն ընդունիմ հանդարտութեամբ պիտի
 սովասեմ և պիտի ընդունիմ զայն իբր ներում։ Այս ըսէլով
 Նէոն ատրճանակներուն տռուփը բացաւ, զանոնք սեղանին վրայ
 դրաւ և վրան թաշկինակ մը նետելով։
 — Ընտրեցէք Պարոն ըսաւ։
 Էմմանուէլ ըստ գիպուտածի առաւ և ժամացոյցին նա-
 յեցաւ։
 — Հինդին կէս վայրիեան կայ, այս սեղանին երկու ծայ-
 րերը պիտի կայնինք և երբ այս հինդ ժամին առաջին հարուա-
 ծը հնչէ, կրակ պիտի ընենք։ Էմմանուէլի ըսածին պէս տե-
 ղաւորուեցան։ Այս միջոցին Մարի ծնկան վրայ եկած կ'ազա-
 մէր, յանկարծ այնպէս թուեցաւ իրեն թէ հովը որ գէպ ՚ի
 իրեն կ'ուղար ատրճանակի որոտման մը սուր ձայնը իրեն բի-
 րաւ, Մարիանի ձեռքը բռնեց։
 — Լսեցի ը, հարցուց ողեսպառ ձայնով մը։
 — Այն, ըսաւ Մարիան արտասուաց և ալօթից մէջ։
 — Աստուած իմ, զուեց Մարի, ինչ պիտի պատահի։
 Հինդ վայրիեան անցաւ։ Հինդ զարեր որու միջոցին
 խեղք կինը կը տառապէր որչափ որ կարելի է մարդկային ա-
 րարածի մը տառապէլ։
 Այս միջոցիս այնպէս թուեցաւ իրեն թէ ստուեր մը տան
 դուռը բացաւ և զայեց։
 — Կը տեսնեմ, Տարյուց Մարիանի։
 — Այն, պատասխանեց Մարի։
 — Ո՞րն է։
 — Ձեր դիտէր։
 Արդարեւ դիշերային թափանցկութեան հակառակ ան-

կարելի էր այսչափ հեռաւորութենել զանազանել, բայց Մարիի աշերը այս սառեւրին վրայ յառած էին, որ աւելի խոյս կ'ուտար քան թէ կը քայլէր: Քանի այս մարդը կը յառաջանար Մարի յետո կ'ընկրկէր, և իւր ճակատը երկու ձեռքերով կը ձնշէր, իրը թէ իմնդենալէ կը վախնար: Քօղ մը անցաւ իւր աշերէ, կարծեց թէ պիտի մեռնէր, բայց անփջապէս բացաւ զանոնք և աեսաւ իրմէ քան քայլ անդին լուսնին լոյսով լուսաւորուած Լէոնի տժգոյն դլուխը: Սոսկալի և կսկծալի ձիկ մը արձակեց և կրնակի վրայ Մարիանի թեռերուն մէջ ընակաւ:

ԽԸ

Երբ Տիկին տը Պրիոն ինքինքին եկաւ, ճամբուն վըտ դոնուած ծառի մը կրթնած էր, երկու կառքերը ճամբուած էին որպէս զի այս աեսարանը պէտք եղած հանդիսականներէն ուրիշ վկայ չ'ունենայ և Լէոն իւր մօտն էր:

— Մեկնեցէք Պարոն, մեկնեցէք, եղաւ խեղջ կնոջ առաջին խօսքը իւր աշերը բանալով և իւր ամուսնոյն սպաննիը տեսնելով:

— Պիտի հեռանամ Տիկին, պատասխանեց Լէոն յուղալ միանդամայն հանդիսաւոր ձայնով մը, վասն զի զիտեր թէ այս միջոցիս սկսեալ պէտք չենք, և չենք կրնար նորէն տեսնուիլ, բայց նախ առաջ պէտք է որ արդարանամ յանցանքէ մը որով կ'ամբաստանէք զիս: Մենամարտութեան համար բերուած զէնքերուն դպչէլէ առաջ. զ. աը Պրիոնի առաջարկեցի որ մենին, աքսորուիմ, և այս մենամարտութիւնը տեղի չ'ունենաւ Համար ամէն ինձ հրամայածը ընեմ: Մերժեց, երկու նա-

խատինքներով պատասխանեց իմ երկու առաջարկութիւններուս, իւր տեղ նոյնը պիտի ընէի: Մէկ ատրճանակը առաւ և ես միւսը: Որոշեալ ժամուն քաշեց զայն, մինչդեռ իմ ձեռք անշարժ մնաց: Պարապ ատրճանակը ընտրած էր իմ, սեղաս նին վրայ դրի և ձեր ամուսնոյն ըստ Տիկին, « Ոչինչ պիտի նին վրայ դրի և ձեր ամուսնոյն ըստ Տիկին, « Ոչինչ պիտի ստիպէ զիս զձեզ սպաննելու » Այն ատեն ատրճանանակը առաւ և ըստ և երբ կրնան անպատուել մէկը, կրնան նաև մուցը նել: Ողորմութեան նման ձեր ինձ ձզած կեանքը՝ ամօթ մը զիսի ըլայ ինձ: Ազատ էք զիս չ'սպաննելու բայց ես ազատ պիտի ըլայ ինձ: Ազատ էք զիս չ'սպաննելու բայց եմ մեռնելու » : Եւ շարժում մը ընել կարենալու ուռաջ եմ մեռնելու » : Եւ շարժում մը ընել կ'երդնում մօրս իւր ուղեղը ոյրած էր: Այս ըստ Տիկին, կ'երդնում մօրս զիրեղմանին վրայ թէ Ճշմարիտ է: Եւ Լէոն առանց բառ մը յաւելցընելու Մարիէ հեռայաւ և Ճամբուն վրայ աներեղի յաւելցընելու Մարիէ հեռայաւ:

— Ապրելու ոյժ չ'ունեցաւ, մրմրաց Տիկին տը Պրիոն, ուր բեմն զիս չէր սիրեր:

— Խիստ շատ կը սիրեր զքեզ պատասխանեց պառաւ կինը:

— Ճետեէ ինձ Մարիան:

Եւ Մարի զիմեց դէպ ՚ի այն դուռը ուր տեղի ունեցած էր մենամարտութիւնը: Արշալոյսը սկսած էր ծաղիել և ճերմակ զիծ մը դաշտին վրայ կը աարածուեր: Օդը զով էր ճամբան Մարի կ'այրէր: Տան դրան հասնելով Մարիան կայ և սակայն Մարի կ'այրէր:

առաւ:

— Պիտի չի համարձակիմ զայն տեսնել ըստ, թող տուր որ հօս ալօթեր: Մարի առանձին և էոնի բունած ճամբու, հետեւ կարծես թէ ստուեր մէր, աջնքան մըին էր կարծես թէ մարմար էր, այնքան դունատ էր:

Մենամարտութիւնը տեղի ունեցած սենեկին դուռը կիսարաց էր, և սենեկալը կանթեղով մը լուսաւորուած: Մարի պահ կայ առաւ: Իւր յուղումը կը խեղզէր վնարը, վերապէս իւրովի ըստ և Պէտք է և հրեց այս դուռը:

« ասի միայն սեղանը տեսաւ որու կրթնեցաւ, բայց յա-

ռաջանալով տեսաւ՝ Էմմանուէլը որու զլուկը աթուի մը վը բայ ինկած էր և թերը կախուած էին անշարժ և անկենդան : Ընշասպառ յառաջացաւ և գիտին քով ծնրագրեց, երկչուութեամբ իւր աչերը վերցուց այս դեմքին վրայ՝ որու չի համարձակած էր նայիլ : Գնտակիլ Էմմանուէլի դեմքը այլակերպած էր, ք' մը արիւն կ'երեէր բացուած ծակին վրայ և մահուան կարկամութիւնը շրթերը բաժնած, այտերը կանաչացուցած և աշերը նսեմայուցած էր: Քաջութեամբ մը՝ որու ընդունակ ըլւալը չ' ը կարծէր Մարի ձեռքը այն օրտին վրայ գրաւ՝ զոր բյնան սիրած էր: Եյս սիրաը որ երկու տարիէ՝ ի վեր միայն իրեն համար կը բարախէր շիցեալ բոլորովին շիջեալ էր:

— Մեռած է ըստ Մարի :

Եւ Էմմանուէլի մարմնոյն վրայ նետուեցաւ որու զլուխը գետին զլուուելով գիտիներու այն խուլ ձայնը հանեց՝ երբ կը զարնուին, և որ կը յայտնէ թէ ալ կեանը հոն չ' ցաւը զգալու համար: Մարի յետո ընկրիեցաւ այս ձայնէն ահարեկ և գէտ ՚ի գուազ վաղելով իւր բոլոր ոյժով Մարիանը՝ կանչեց որ իրեն վազեց և զինը կիսամու իւր թերուն մէջ առաւ:

— Փախչինք, փախչինք, զուաց տիկար ձայնիւ մը Մարի:

Եւ զիւղին մէջ ըստ զիսուածի քալեց, չէր կրնար ինք զինը արդիւել որ երբեմն երբեմն չի գտուար ետեւ նայելու որպէս զի տեսնէր եթէ իւր թուած տունը՝ որ զերեզման մը դարձած էր, իրեն չէր հետեւ:

— Ահմանաս արդ թէ պէտք է որ ալ մեռնիմ, կը կրկնէր Մարի անկանոն ձայնով մը և չերմէ դողդոջուն շրթունքնեւ ըով:

— Եւ հայրդ և աղջի՞կդ, կ'ըսէր Մարիան, զոր Աստուած անըւշտ Մարիի քով զբած էր անօր նեցուկ ըլլալու համար:

— Տիկին ուղ Պրիոն բան մը չի պատասխանեց և քայլելը շաբաւակից: Ճամ մը քայլելին վերջ փոքր տուն մը հասան որու առջեւ ուռիէ և որիմէ կոսպաշարձ մը կար հոն մտաւ յոդ բութեամբ և վշտով ողիստառ:

Եյս տունը բնակող՝ անձինք Տիկին առ Պրիոնը ընդունէցին և անոր բոլորակը շարուեցան: Բաժակ մը ջուր ինտերեց և աղաչեց որ երթան անմիջապէս կառք մը և ձիեր զտնեն, իւր քայլած երկիրը իւր ոտքերը կ'այրէր, կ'ուղէր փախչիլ այն տեղին ուր կատարուած էր իւր կեանը ողբերգութիւնը, իւր թէ անկէ փախչելով պիտի կրնար իւր յիշատակէն ալ խցս տալ: Եթեմտիկի կարծէր թէ կը ինենդենար :

— Եւ հայրս, ինչ ելաւ կը զոչէր, ինքն ալ մեռած պիտի ըլլայ:

Իւր հարստութիւնը կ'ընծայէր սուրհանդակին որպէս զի շուտ տանէր զինքը հոն ուր իւր սիրտը կ'ածապարէր ը լլալու, վասն զի ճամբայ ելած էր: Յետոյ յանկար կ'ուղէր ետ դառնալ:

— Իւր խեղճ մարմնը ձգեցի կ'ըսէր Էմմանուէլի մտածեւ լով, ըրածս վատութիւն մ'է, իւր գիտին՝ զերեզմանի մը միսիւթարութիւնը իսկ տուի: Զիս այդպէս թող պիտի չի տար ինքը եթէ ես մեռնէի:

Եւ Մարի իւր աշերը կը սկահէր, վասն զի Էմմանուէլի մթին սպառնական և այլանդակ դեմքը իւր առջև կը կանգնէր :

— Բայց պիտի մեռնէի, կը շարօւնակէր Մարի, եթէ հոն մն այի, պիտի մեռնէի առանց աղջիկս զրկելու: Երբ այս երկու ոլ արտաւորութիւնները՝ կատարեմ, պիտի վերադառնամ, պիտի վինտուեմ այն զերեզմանը՝ զզը Էմմանուէլի համար փորած պիտի ըլլան, և անոր քով պիտի պառկիմ :

Օրեր անցան, Մարիան և Տիկին առ Պրիոն Բարիկ:

Հասան :

Մարիի այնպէս կը թուէր թէ երբ ինք կ'անցնէր՝ ամէն մարդ կը գտուար մատով ցուցընելու զինքը: Կ'ուղէր իւր հօր մարդ կը գտուար մատով ցուցընելու զինքը: Կ'ուղէր իւր հօր տունը երթալ, բայց երբ հոն հասաւ չի համարձակեցաւ ներա կայանալ: Մարիանը խրիեց Պրիոնի տունը, այս միջոցին կայանալ: Պրիոնը հուսոււհոյն զերեզմանին վրայ աղօթելու, որու յիշատակէն քիչ քիչ մը քայլութիւն ինդել կ'ուղէր:

Մարիան վերադարձաւ և Մարին զերեղմանատունը գտաւ, ըստ թէ Սէն-Բէր փողոցի տունը ամայի էր, թէ մի այն ծեր դանապանը գտած էր, որ աշխատալի կերպով մը իրեն նայած էր և պատասխանած էր թէ կոմնը բուաթու կը բնակէր իր աղջկան մահունէ ՚ի վեր:

— Զիս մեռած կը կարծէ մտածեց Մարի, և Մարիանի ըստ, գղեակը պ'տի երթանք։ Այս իրիկունն իսկ մեկնեցան, Հետեաւ օրը հասած էին։ Որչափ կը յառաջանար այն տեղերու, որք իւր մանկութիւնը տեսած էին, խեղճ կինը իւր սրբարին սեղմուիլը կ'զգար, հեռուէն կը աեմնէր իւր հօր գղեակին բարձրացած աշտանակները և սրածայր տանիքները դպյուղգյուն աղաւնիներով և տառբակներով լի որք մի առ մի կը թռչէին օդին մէջ։ Էմմանուէլի տան առջևէն անցաւ, փեղկերը գոց էին պարտէզը լոին եր գերեզմանի մը նման։ Երեսը խաչակընքեց իբր թէ սրբարանի մը առջև կը դանուէր, և իւր ձամբան շարունակեց ետե նայելու չի համարձակելով, վախնալով որ իւր ամուսնոյն ստուերը գրան սետին վրայ՝ չերենէր։ Հայրական զղեակը հասաւ, տմէն ինչ ձանչցաւ, հազիւ տարի մը կար որ վերջին անդամ տեսած եր զայն։ բայց պատահարներով կը հաշուէր և ոչ ժամանակով այնպէս որ ամէն ինչ փլատակ եղած կարծէր։ Պահ մը վանդակին մօտ կեցաւ սիւնակներէն նայելով ամէն բան, ուր երբէք այսպէս նայիլ սիւտի չի յուշ սար։

Գարնան առաջին ժամկետը մին արևի ճառագայթով
մը սովորոծեալ տերեւալից ծառերուն մէջ կը ժամէր, եղեր
և այծեամներ հանդարառութեամբ կը ճարակէին. իբր թէ հաս-
կրցած էին թէ ոչ ոք պիտի խռովէր զիրենք, երկու ձերմակ
կարապներ, զըրս Մարի իւր աղջկութեան ատեն շատ անդամ
մէկ ձեւքով զգուած՝ և որոնց միւս ձեռքով, իրեն նախաձաշն
հետը բերած հայոց կերցուցած էր պշարաքար լճակին մէջ կը
պատէին, իրենց ձիւնի պէս ձերմակ և համակ պէս զիւրակոր
վիլը ջրեն մէջ, ուրով դիմելով: Բայց և ոչ իսկ մարդկային

Էակ մը կը զտնուէր այս բնալայրին մէջ որու վրայ ամէն բառ նի հակառակ կարծես թէ տխուութեան և Լքման քօղ մը տարածուած էր:

Զանդակը հնչեց, անծանօթ սպասաւոր մը եկաւ բանաւ
լու և անհանգիստ կերպով մը այցելուհիներուն նայեցաւ, դու
ռը կիսաքաց բռնած էր, իբր թէ կ'ուղել զայել զայն անոնց
ներս մասնելէ առաջ։ Այս մարդու կարծես թէ չէր հասկնար
թէ դրեակին զանդակը կը հնչուեր։

— Ի՞նչ կը խորեք Տիկին, Հարցուը դռնապանը:

— Պ. Կոմս ա'կըմին, սկառասխանեց Մարի

— Ձեք զիտ՝ ը ուրեմն Տիկին թէ Պ. Կամը երբեք մարդ չընդունիր, կամ լաւ ևս ալ չընդունիր:

— Ո՞չափ ժամանակէ ՚ի վեր:

— Եւր աղջկան մահուընէ ՚ի վեր

Տիկին ուղ Պրիսն և Մարիան սաքսոնցան, երկրորդ
անդամն էր որ այս բառը կը կըկնեին։

— բարեկամ, բայտ Մարիան Ժանը կանչէ, պարտիզանը :

— *Uff zu Snu zt, Shliss*

— E^L Sh^L n^s

— Եւ ոչ իսկ նա, Պ. Կոմոց Ճամփեց այն ամեն սկսածութեան ըստ առաջին հաջողեց ճանի, զած էլին:

Օկտոբերի առաջնաշաբաթ

— Անլարելի է, մանաւանդ այս ժամուս պարակղին մէջ
ծո տառի:

— 1 ամ ուրեմն բարեկամս, բառ Մարի իւր քսակը սովասա—

ւորին երկնցընելված և իւր ամսնէն անուշ ձայնով խօսելով, յանուն ձեր մօրը թող տուեք որ մասնելք վասն զի՞ իմ և կոմինին հանդառասութիւնը ասկէ կախեալ է:

Մարիի աղջունին մէջ այնքան վիշտ և հասպղում
կար որ ծառան բոլորավին բացաւ դուռը և առանց բառ մը
ըսելու թող տուաւ որ երկու այցելու հիները անցնին:

Այս միջնորդիս ժամը չորս կը զարդեմ :

— Տիկինները ըստու սպասաւորը, ահա այս ժամուս տէրու գլեակը կը վերադառնայ, կ'ուղեք նախաւննեակը սպասել անոր։
— Ուր պիտի երթայ։

— Իւր աղջիան սենեակը :

— Հոն այստի սպասենք:

— Պ. Կոմսը պատուիրեց որո՞ոչ ոք մտնէ Հռն։

— Անհող եղիքը բարեկամ, ըստ Մարի, տէրդ սկսով ներեք բերդ:

— Աւրեմն պիտի առաջնորդեմ՝ զձեղ :

— Անօդուտ է, դիտենք Ճամբան Հետեւ ինձ Մարիան:

— Մարիան, ըստ սպասաւորության, Օրիորդ Մարիանն էք դուք?

— $\mathbf{U}_J \mathbf{u}^*$

— Աւրեմմ կընաք երթալ ուր որ կ'ուղեք, Օրիորդ, վասն զի անոնք որ ինձմէ առաջ հսու էին միշտ ձեր անունը յտրդանքով կ'արտասանէին:

Երկու կանայք վեր ելան։ Մարի իւր սենեալը մտաւ։ Ամէն ինչ մի և նոյն կարգին մէջ էին, իւր նկարչութեան տետրակիները և յենարանը իւր ձգած տեղն էին։ Գիմայի սենեակը մտաւ որ Քլէմանթինն էր, ոչինչ փոխուած էր, սոսկալի հեղնութեան անիենդան բաներու։

— Հայրս դեռ կը սիրէ զիս, բսաւ Մարիանի։

Եւ ծնղան վրայ զալով սենեկին մէջ աղօթեց զոր իւր
չօր և իւր վիշտը նուիրական տեղ մը կ'ընէին։ Մարի վա-
րագոյրները մեկուսեց և այս պատուհանէն նայեցաւ ուսկէ տե-
սած էր անդամ մը Էմմանուէլի և իւր չօր որսորդութեան եր-
թալը։ Ճեռուէն ստուէր մը տեսաւ որ դեպ ՚ի սենեկը կը
լառաջնաբ:

— Աշա ինքը, ըստ Մարիանի և մէկ ձեռքը սրտին դրաւ
որ սաստկութեամբ կը բարախէր։ Ո՛չ, Եստուած իմ, շնոր-
հակալ եմ հայրս ինձ պահէլուդ համար։

Արդարեւ կոմոց կը մօտենալ , բայց քանի կը յառաջանար Մարդի աշխարհ արտասուօք . կը լեցուէին , Պ. տ' Երմի անձու

չացած էին, մաղլը մոխրադոյն, երբ ծառերուն տակէն՝ ելաւ աշարեկ այծեամ մը խոյս սուաւ, և երբ լճակին մօտեցաւ կարասները որք իւր գիմացը կ'ելլէին կէս ճամբան կայ առին, քանի մը կտոր հայ սետեց անոնց և գէպ ՚ի սանդուղը յառա-
ադաւ:

— Խեղմէ հայրս, կ'ըսէր Մարի, որչափ փոխուած է, Մարի-
ան առանձին թող զիս, և ձեռքը իւր ստնառին երկնցաց որ
գուրս ելաւ:

Կոմիսին քայլերը կը լսուէին սանդողին վրայ։ Մարի
իւր քօղը հանեց, յենարասին առջև նստաւ և մկանուած ջորան-
կար պատկերը շարունակեց, հայելիի մը գիմացը նստած էր ուսկէ-
կրնար տեսնել իւր հօր ներս մտնելը։ Վայրկեան մը վերջը
գուռը բացուեցաւ, խեղճ կինը կարծեց և նաեւ յասաց թէ
պիսի մեռնէր, բայց իւր հայրը հանդարտութեամբ իրեն մօտե-
զաւ և անուշ ձայնով մը հարցուց։

— Ի՞նչ կ'ընեմ այդ աեղ, զաւակու-

Մարի ոտք ելաւ, կարծէլով թէ այնպան փոխուած
էր որ հայրը զինքը չէր ճանչնար: Կոմսին ակնարկը քաղցր
բարենէր էր, բայց տարօրինակ անշարժութիւն մը ունէր:

— **Чебрек**, **Шаурма**

Մարի, քու աղջիկի:

— Սարահուսանաց ժպրտ ոլ զայտ է և առ ու առ առ ու առ
Սարիի վրձիններուն դպրաբ և ուղեցիր լմնցընել այս նկարը
Հաւատացը նելու համար ինձ թէ դիշելը կ'ուղայ աշխատելու
բայց և խենդ չեմ, պատահու հի, աղեկ զիտեմ թէ իմ զայտի
մեռած է և թէ ալ պիտի չի վերադառնայ:

Տիկին առ Պրիոն յետու ընկրկեցաւ դեղսելով, Ա

— Հայր իմ, ըստու դողդոջուն ձայնով մը, չես ձամշամ
զիս:

Ծերունին բայցասական նշան մը ըրաւ :
— Աղէկ նայէ զիս շարունակեց Մարի, քու աղջիկդ եմ :
— Դո՞ւ, ըստու կոմիզ, ոչ, ոչ, աղջիկ մը ունէի իրաւ, բայց
մեռաւ այն :

Եւ խոշոր արցունք մը կոմսին դէմքին վրայ զլառեցաւ որ իւր զլուխը խոնարհեցուք:

— Աստուած իմ, Աստուած իմ, դռչեց Մարի, սրտին պես
իւր բանականութիւնը մեռցուցի:

— Հայր իմ բարի հայր իմ, կը շարայարեր անոր ձեռքեւ
ըստ սեղմելով, և զան նստեցը նելով, մինչդեռ ինքը անոր ոտից
ներքեւ կը ծնրադրէք: Քու աղջիկդ բաժնուեցաւ քեզմէ իրաւ,
բայց չի մեռած է, կը սիրել զգեզգ, կը վերապառնայ ըստը,
ծնդացդ մօտ է, ձեռքերդ կը համրուրէ, քու աղջիկն ես եմ:

— Գո՞ւ, ըստա կոմը Մարիի նայելով այն անշարժութեամբ որ նորատի կինը կ'ահաբեկէր, գու, այն կը նմանիս անոր ինչ պէս կենդանիները մեռեալներուն կը նմանին: Այս, կը ձանչ նամ զքեզ, դու ես որ զիշերները կ'ուղաս անոր վրայ ինձ խօսելու: Դու աեսիլ մ'ես, երազ մը, բայց աղջիկս չես, միայն մէկ հատ ունէի և աղէկ զիտեմ թէ մեռաւ այն:

Մարի ոտք ելաւ, կոմսը շարժում մը չըրաւ։ Այն ա-
տեն Մարի գուռը բայցաւ, աչերը միշտ իւր հօր վրայ սեեռած
դուշտով որ նորէն չի կանչէ զի՞նքը, և գուրս ելաւ։ Ամէն
ինչ կ'ահարեկէր զի՞նք, վերստին՝ կոմսը տեսնելէն ՚ի վեր
տունը նոր այլանդակ ձեւ մը առած կ'երեկէր, և տարօրինակ
ստուերներով կը լեցուէր, խեղճ կինը այն խօրհրդաւոր սոսկու-
մէն հալածուած որ խենդութիւնը իմացականութեան կը ներշնչէ,
կը քայլէր իբր երազի մը մէջ և կը վախնար որ գաւիթը վերջ
և սանդուղը աստիճան չունենար։ Իր միտքն իսկ քանի մը օ-
րէ ՚ի վեր այնքան հարուածուած էր որ խենդենալու կարելի-
ութիւնը կը հասկնար և կը վաղէր, գլուխը երկու ձեռաց
մէջ աւնելով իբր թէ կ'ուղէր բանել իւր խելքը որ փախչելու
մօտ էր։ Այսպէս մինչև իւր մօք սենեակը հասաւ ուր Մա-
րիան ծննդրեալ էր։

— Ամու ուրեմն, հարցուց դայեակը :
— Ափսո՞ն, ըստ Մարի, աթոռի մը վրայ իշնալով :
— Վանտե՞ց զքեղ :
— Խենդ է :
— Խը նդ, գոչեց Մարիան ահաբեկ ետ քաշուելով :
— Խնձ չետ եկու :
— Ո՞ւրի :
— Անոր մօտ, կը վախնամ, ըստ Մարի անձայն, և եթէ
ոն չըլլալս պիտի մեռնիմ : Մարիան լուռթեամբ Տիկին
ը Պրիոնի ընկերացաւ : Ասկայ իւր սենեկին գուռու նորէ ն
ացաւ, Կոմը իւր տեղը փոխած էր, իւր աղջլան երթը չի
արած էր և անոր վերադարձը չի նշարեց : Կարծես թէ
արի անոր համար տեսակ մը յիշատակ մը պատկեր մը կամ մը-
ածում մ'ր, որ ձե մը ստայեր էր, և անոր աչաց և մտքին
երեկը առանց զանոնք զբայլեցնելու, այնքան յիմարին աշերը
միտքը երկար ժամանակէ 'ի վեր այս կեր պարանքին և այս
ուածման սովորած էին : Կոմը պարտէ զին վրայ նայող պա-
ռացան մը բացած կը նայէր նման Լիր թագաւորին արեւոն փա-
տուրապէս ամոներու և ծիրանիի անկողնոյն մէջ մտնելը դար-
ան առաջին ձայններ՝ անմեղ իրենց զաղտնիքին, բանաստեղծա-
ն իրենց ամբողջութեան մէջ, աստերուն թագաւորին վնըջին
առաջայթները կը բարեւէին որ կարծես թէ Հորիզոնին ետե-
նկղմելով մէր աշխարհը կը թողուր երթալ ուրիշ
համարհ մը լուսաւորելու համար : Մեծ ծառերը իրենց վեհ և
շխարհ մը լուսաւորելու համար : Մեծ ծառերը իրենց վեհ և
լամազձոս ստուերները կը շարժէին գեռ ձմեռուան ստած
ունչեն նրբացած, աղուաները՝ որք իրենց ձադիկներուն բայնը
առերուն զաղաթը դրած էին, կուգային դաշտին մէջ զտած կե-
ակուրինին բերելու, և արախութեամբ կը թոշէին ժամանակ
ու ժամանակ ուրախութեան աղլազակ մը արձակելով, սդալի
այն մը՝ ներդաշնակ և ափեղերական լուռթեան մէջ տեղ : Պալող
արապները իրենց խցիկները կը մտնէին և տեսակ մը թափանցիկ
առախուղ մը վեր կ'ելլէր լճակէն և երկնքէն եղածին չետ միանա-
առախուղ մը վեր կ'ելլէր լճակէն և երկնքէն եղածին չետ միանա-

լով սակաւ՝ առ սակաւ հորիզոնը կը մըազնէր: «Նոր ելլող՝ դեռ՝ տըք
դոյն լուսինը քանի մը նախաճու տատլեր» քօղարկեալ լցուերով
և կա թեղներու նման որք մանկան մը քունը լուսառորելու
ամհմանուած են. արդէն երինից վրայ կը վառէին Աստուծոյ
շնչին տակ. որ կ'օրօրէ և կը պառկեցընէ ամէն իրիկուն այն
մեծ մանուկը զոր աշխարհ կը կոչեն:

Մարի դուռը գոյեց և իւր հօր նայեցաւ որ պատուհաւ
նէն հաց կը փշրէր:

— Ի՞նչ կ'ընես հայր իմ, հարցուց անոր մօտենալով:
— կը ուենիս, զա ակո, սրատասիանեց կոմսը, թռչնոց կեր
քակուը կ'ուտամ, անսնը են որք այս փշրունքները կտցելով
կ'ուզան զիշերները իմ աղջկանս վրայ ինձ խօսելու:

— Կը սիրեմ ուրեմն աղջկիդ հարցուց Մարի ձեռները միա-
ցընելով:

— Կը սիրեմ զայն:
— Եւ հիմակ:

— Մեռաւ:
— Բայց ուր կը հանդէս:

— Հոս:

Եւ կոմսը ձեռքը իւր սրտին տարաւ:

Մարի երկու ձեռքերով երեսը գոյեց, Մարիան կ'ար-
տառուէր:

Կոմսը պատուհանին մօտ նստաւ, և հաց փշրէլը շա-
բանակեց հոսիլոնը նայելով:

— Պարսն, յարեց Մարի, իւր հօր խենդութեան մէջ մանեւ-
լով, ձանցայ աղջկիդ:

Պ. ուշիմի Մարիի նայեցաւ:

— Զինքը ձանցայ կ'ըսէք:

— Այսու:

— Գեղանի էր և կը սիրեմ զիս:

— Իւր կեանքէն աւելի:
— Աղէկ զիտեմ ես, խեղջ մանուկ:
— Կը զթաս վրան:
— Այս, այնքան գժբաղդութեամբ մեռաւ: Սրտաշարժ
պատմութիւն մ'է այս:

— Կ'ուղես զայն պատմել ինձ:
— Այս, բայց միայն քեզ կ'ըսեմ զայն, վասն զի գքեզ:

կը սիրեմ, քիչ մը կը նմանիս անոր:

— Ո՛չ, խօսեցէք, խօսեցէք հայր իմ:
Եւ Մարի կոմսին ձեռքերը կը բռնէր որ անվսաահու-
թեամբ ետ կը քաշէր զանոնք այն երկչոտ մանկան նայուած-
քով որ խենդութիւնը կ'ուտայ մարդուս աչաց: Տիկին առ
Պրիոն, գունատ և խոնարհած զդսով, երկայն խարտեաշ մա-
զերով որք իւր ուսերուն վրայ կ'իջնային կը նմանէր ամառ-
ուան այն դիւրաբեկ ծաղկանց որք փոթորիկի մը անձրեէն իյ-
նալով արեւո ձառաղայթի մը կ'սպասեն կանգնելու համար:
Կոմսը կը ըսէր, արդէն մոռցած էր ինչ որ պիտի ըսէր:

— Մտիկ կ'ընեմ ըստ Մարի անոյշ ձայնով մը:

— Ի՞նչ մտիկ կ'ընես զաւակս:

— Աղջկանդ պատմութիւնը:

— Իրաւ է, իրաւ է, ըստ Կոմսը ձեռքը մազերուն մէջէ
անցընելով իրը թէ իւր զալափարները ամիսիելու համար:

Առանձին ենք:

— Այս:

— Մտիկ ըսէ, ո՛չ, աշխարհ շատ չար է, չես զիտեր թէ
ինչ կ'ըսէր:

Մարի ալ չէր կրնար խօսիլ, նշան ըրտ թէ, չէ:
— Կ'ըսէր թէ աղջկիս ալ չէր սիրեմ զիս և թէ զիս ձը-
զած էր և աշխարհ խեղջ հայր կը կոչէր զիս, իբր թէ աղ-

Հիկ մը կրնար իւր հայրը ձգել Աստուծմէ զատ ուրիշի համար: Այս իրաւ չէր, կը տեսնէս, խեղջ Մարիս միշտ կը սիւրէք զիս, դաւել և սակայն պահ մը աշխարհի ըսածին հաւատացի, յաւեցու Պատէրի իւրիս խոշոր արտսուք թափելով իւր աշերէն՝ աղջկան ճակարին վրայ, վասն զի այս դաւակիս միակ միիթարութիւնս, միակ երջանկութիւնս, միակ բերկութիւնս էր, խիստ արամեցայ, յետոյ շատ հիւանդ եղայ: Ո՛չ, արի, խիստ շատ տառապեցայ, ջերմ ունեցայ, բանդադուշանք, մաղերս ճերմկցան և ես խենդեցայ:

— Աստուած իմ, մրմրաց Մարի, գթա ինձ:

— Բայց առիկայ երկար ատեն չի տեեց և ճշմարտութիւնը իւնանալով շուտ առողջացայ: Անոր համար ամէն իրիկուն կ'աշըթեմ բարի Աստուծոյ, վասն զի վայրիենի մը մէջ անիծեցի զինքը, բայց բարի Աստուած կը ներէ ինձ վասն զի այս միջոցին անմիտ էի և շատ կը տառապէի: Հիմակ դեռ կը տառապիմ և միտ կ'արտառոեմ, բայց ալ չեմ անիծէր զինքը, վասն զի զիանը թէ բաժնուեցա ինձմէ բայց մեռաւ, և Տէրը որ զիս կը սիրէ, կը ներէ որ գիշերը երիխնէն իջնէ և զայ զիս զրկէ: Երրեմն կը հանդում անոր վարը այս ծառերուն տակ, բայց երբ անոր կը մօտենամ օդին մէջ կ'աներեւութեանայ:

Աստուած նորէն կ'առնու զինքը, այս շատ բնական է, նէ անորն է հիմակ և դեռ շատ երջանիկ եմ որ կը թողու ինձ որ զինքը անսնեմ:

Պ. ա՞էրմի՞ իրը թէ իւր միաքը յոզնած էր այս պատամութեան առած ուշադրութենէ, իւր աթոռին կոնակին վրայ ինկա: և լուեց, աշերը ալօտ և այնպիսի մարդու մը ձեռվով որ կը մտածէ, և չի կրնար խօսիլ:

— Այս, մեռաւ, մրմրաց նա:

— Եւ ի՞նչպէս մեռաւ հարցուց Մարի իւր հօր ճեռքերը բոնելով, այս անդամ կոմու թողուց որ բռնէ և Մարի զանոնք իւր շրթերուն տարաւ:

— Զըսի՞ զայն Տիկին:

— Ոչ, պատասխանեց Մարի, այս Տիկին բառէն սարսուլով որ իւր սիրաց կը սառեցընէր և պատժոյ մը կը նմանէր:

— Պիտի ըսեմ, բանաստեղծը ինձ ըսաւ:

— Ո՞ր բանաստեղծը:

— Աստուծոյ բանաստեղծը, անոր համար իւր գրքէն չեմ բաժնուիր, ամէն իրիկուն կը կարդամ զայն, երևակայէ: Վարանեցաւ:

— Լաւ ուրեմն, ըսաւ Մարի, պիտի չըսե՞ս:

— Այս, այս, բայց պէտք չէ ամբողջապէս պատմել զայն, երեակայէ Մարի չէր իւր անունը, Օֆէլի կը կոչուէր:

— Խեղջ հայրս, մրմրաց Տիկին աը Պրիսն: Ո՛չ, լաւ ևս ունէի զիս անիծելը տեսնել քան թէ այս յիմարութեան հանգիստես ըլլաւ:

— Օֆէլի, յարեց նա, անուշ անուն մ'է այս այնպէս չէ իրն էր այս:

Խեղջ մանուկը, բանաստեղծը ըսաւ ինձ, և աղէկ կը յիշեմ, թագաւորին տղան կը սիրէր. Համելէթ պարսնը, բայց Համելէթ խենդ էր ինչպէս որ ես էի, և յիմարութեան վայրենի մը մէջ զիս սպաննել ուզեց. Օֆէլի զիս մոռած կարծեց և ինքն ալ խենդեցա, խեղջ պղտիկը. Իւր երկայն խարսեաշ մաղերը ոսկիէ թելերու պէս իւր ուսերուն վրայ կ'իյնային զալարիով և զարնան ծաղիներով պսակ մը շինած էր իւեն համար և տրամած ձայնով մը կ'երգէր. արտամ և միշտ պատկիներ շինելով: Արդ, որ մը որ նորէն պսակ մը շինած էր, ուզեց զայն կախել Համին քով եղած ծառէն, իւր ուսքը սահման և ջուրը անոր աշերէն նախանձու որք իւր ջաւրերէն աւելի պայծառ էին իմ սիրելի աղջիկս տարաւ և մահուան առաջնութեց: Կ'ուլամա, այս ցաւ կը պատճառէ քեզ, եթէ զիտայի թէ ուր է իւր զերելմանը հոն պիտի տանէի զքեզ. բայց չեմ զիս էր. իւր կոմոր ոտք ելաւ և մեծաքայլ երթեւեց սիւեկն մէջ: Այն ատեն Մարիանը տեսաւ որ՝ զինքը այնքան զունաւ տեսնելով ծնրագրեալ և սոսկումնիվ կը նայէր:

— Ո՞վ է այս ստուերը :

— Դայեակն, Մարիան :

— Մարիան, կրկնեց Պ. տ' էրմի: Այս անոնը արտասահելնեն լսած եմ, բայց չեմ զիտէր թէ ուր: Ժամանակաւերք խենդ էի: Մնաս բարեաւ Տիկին, մնաս բարեաւ:

Եւ կոմը հեռացաւ երգմը երգելով:

— Ո՞ւր կ'երթաս, դոչեց Մարի:

— Գասիթներուն մէջ կ'երթամ, վասն զի ահա դիշեր է, և աղջիկն երեմն կ'ուգայ տան մէջ թափառելու, յեաց մատուռը պիտի երթամ:

— Մատուռը:

— Այս, ժոմանակաւ հոն լսեցի եղանակ մը զոր կ'աշխատիմ յիշել. բայց 'ի զոր կը փնտում:

Եւ կոմը նրբաղաւիթին՝ շուքին ներքեայթ եղաւ:

— Յոյս մը ունիմ ըստ Մարի, Մարիանի, եթէ երջանկութիւն մը կրնայ խելքը զլուխը բերել:

— Ո՞րն է:

— Պիտի երթամ մատուռը նուազել այն եղանակ՝ զոր այն ատեն կը նուազէե և զուցէ զիս պիտի ձանչնայ:

— Գնա, զաւակն:

— Ո՛չ, հետո եկնաւ:

Երկու կանայք մատուռը զային: Գրեթէ բոլորովին զիշեր էր: Կոմը գեռ տան մէջ կը թափառէր: Ապակիներէն թափանցած վերջն ձառագայթով Մարի մատուռին բոլորտիքը գարձաւ, ամեն աեղ յիշատակ մը զտնելով և այս յիշատակներուն առջև կը ծնրագրէր իր խորանի մը առջև: Նորէն տեսաւ այն տեղը՝ ուր աւածին անզամ իւր հայրը պահուած էր, այն գուռը՝ ուր այնքան վախ զգացած էր իւր մայրէր կանչուիլը լսելով և հմանուելի զտնատ ստուերը զոր կոմին հետ այնքան անզամ լացուցած էր երդէնը նուազելով, իւր աշերու առջեւն անցան, զթութեամբ և ներումով սոսկալի: Ցանկարծ կարծեց թէ քայլերու ձայն մը լսեց և Մարիանը

սեան մը ետեւ պահուած թողլով, զնաց ապաստանեցաւ այն սանդուղին մօտ որ երգէոնը կը տանէր, Կոմնը դուռը բացաւ, վեր ելաւ, Երգէոնը առաջնորդող աստիճաններէն առանց Մարդին տեսնելու: Սակայն ինչպէս որ ըսինք, օրուան վերջին ձառագայթները պիտի չ'ուշանային բոլորսվին զիշեռուան մութէն ջնջուելու: Կոմնը անհանդիս կ'երեւէր:

Գաշնակին առջև նստաւ և իւր մատերը առանց յիշտակի սկսան ոսկրներուն վրայ վայել. մինչդեռ յիմարութեան այն տիսուր և ցաւալի ձայնով կ'աշխատէր յիշել իւր աղջկան երգած այն երգը և բառերը: Այս եղանակը ծերութիւններու որբ սիրելի երկիր մը կը յիշեցընեն և որբ մոքէն ամբողջապէս կ'անցնին, առանց ձայնը կարենալու անոր եղանակը զտնել: Թշերնին կը զցեն, և առանձնութեան մէջ իսկ կը լսեն հետաւոր ներդաշնակութիւնը ինչպէս որ լսած են, յետոյ յանկարծ աշքերնին կը բանան, կարծելով թէ սիրելի երգը յիշած են և որչափ զայն կրկնել տշխատին կը տեսնեն որ եղանակը անսահմանութեան մէջ կը նուազի կը շփաթի և կը փախչի երազի մը նման անուբանելի, անտառին ձերմակ շովիներուն նման անշօշափելի զոր՝ ձամբորդը հեռուէն զով և շուքով լի ովասիս մը կարծած էր: Կոմը սկիզբ մը ըրաւ, առաջին չափը զտաւ, երգէոնը իւր ողբալի ձայնով զանոնք կ'ըսէր իւր սրտին և Մարիի սրտին, բայց յանկարծ երգէոնը կայ առաւ ձայնի մը վրայ որ երկար ատեն հնչեց, յետոյ սակաւ առ սակաւ մարեցաւ: Այն ատեն կոմը ձեռքերը՝ արտսուքով թըր ջուած աշերուն տարաւ և մրմայ:

— Աստուած իմ, Աստուած իմ, ուրեմն պիտի չի յիշեմ զայն:

Եւ անդամ մը ևս փորձեց ձեռքերով և ձայնով, բայց մարդուն ձայնը գործիքին նման նորէն կայ առաւ և խելք ձեռքունին ոտք ելլելով սանդուղին վար իջաւ սկսաւ մատուռին մէջ պտտիլ, միշտ իւր մտքին մէջէն լսած, եղանակը փնտուելով

որ իւր շրմերուն վրայ կը մարէր: Խորանին մօտ հասնելով
խաչըութեան մեծ պատկերի մը առջև ծնրադրեց, և երկնային
այս մեծ վշտին աղաչեց որ զթայ իրենին վրայ: Այն ատեն
Մարի իւր կարգին երգէոնին սանդուղեն վեր ելաւ և հօրը
նստած տեղը նստելով նուագեց այն եղանակը՝ զոր կոմսը այն-
քան երկար ատենէ՝ 'ի վեր կը փնտոէր:

Այս անակնկալ և յանկարծական ներդաշնակութենէն
կոմսը նախ իւր գլուխը դարձուց կարծելով իր խենդութեան
մէջ թէ միայն հեռաւորութեան մէջ ձայներ էին անոնք որ ի-
րեն կը մօտենային և թէ միայն իւր մտքով կը
լսէր զանոնք, բայց երգէոնը դեռահաս կնոջ մատե-
րուն տակ մոռցուած երած շտութիւնը վերստին դտնելով կը
սարսուէր այնքան վշտալի և միանդամայն քաղցր կերպիւ, այն
սուրբ և կրօնական ներդաշնակութիւնը՝ որ նոր մթնոլորտի մը
նման մատուիին մէջ կը տարածուէր, այնքան սղալի էր, անոր
ընկերացող ձայնը բանաստեղծութեամբ և տրտմութեամբ այն-
քան աղդու էր՝ որ ասիկայ երազ մը չէր կրնար ըլլալ, և
թէ միայն հրեշտակ մը կար որ Մարիի հոգիէն ծնած կարենար
կոմսին աղօթքը լսելով երկնքէն իջնել և իրականութեան այս
մսիթարութիւնը բերել իրեն: Խեղճ յիմարը, ծնրադրեալ
ձեռքերը միացուցած մտիկ կ'ընէր, շնչառութիւնը կ'ընդմշէր
իրը թէ կը վախնար որ ամենաթեթև շնչով մը այն նոր ար-
թնցած մելոդին չի մարէր:

Ուժով և զօրաւոր յուղումներու սովորական աղդեցու-
թեամբ տեսակ մը մտքի յափշտակութիւն տիրած էր կոմսին
վրայ, ամէն ֆիզիքական կարողութիւնները միայն մէկ զգայա-
բանքի վրայ ամփոփուած եին, լսելիքը, և միւսները՝ կատար-
եալ թմբքութեան մէջ թաղած էր: Աչեղը անհունութեան
մէջ սեեւած Պ. տէրմի մտիկ կ'ընէր, և ձեռքերն 'ի կախ,
ինքն իւր վրայ կորացաց կը նմանէր այն մարտիրոսներէն մի-
ոյն որու Աստուած նորա չարչարանքներու մէջ տեղ միայն տես-
սանելի հրեշտակ մը կը զրկէ և որ դահճին տանջանքներուն

հակառակ անձայն և անվիշտ անոր հոգին մարմինէն կը դատէ: Զայն այսպէս տեսնելով պիտի հասկնային թէ իւր մտքին մէջ
մեծ յեղափոխութիւն մը տեղի կ'ունենար: Միշտ գունատ էր,
իւր նայուածքը միշտ յիմարի մը նայուածքն էր, բայց երջա-
նիկ յիմարի մը, իւր գէմքին վրայ պայծառութեան և բերկու-
թեան տպաւորութիւն մը դրոշմուած էր, որու դծերը թուլա-
ցած, կիսարաց բերանը կը տեսնուէր հանգստութեան և երսխ-
տագիտութեան ժպիտով մը:

Այս խիստ մեծ երանութիւնը գուցէ զինքը պիտի սպան-
նէր, բայց անով կ'արքենար և կ'ուղեր ամբողջապէս խմել զայն,
նման այն երիտասարդներու որոնց՝ Լեռան ծերուանէն կը խմցնէր
ըմպէլի մը որ արքայութիւն մը կը բանար անոնց որու քով
Մահօմետնը զժոխք մ'էր, և որոնք կը մեռնէին բարեբաղդա-
բար այս երջանկութիւնը ճանչնալէ յետոյ, որ իրենց առջի կեանքը
անկարելի պիտի դարձնէր: Ասոր համար երբ Մարի
իւր արցունքներուն մէջ յիշատակներէ և իւր աչաց առջեւ ու-
նեցած տեսարաննեն կորզեալ վերջին ձայնը հնչեց, իւր հայրը
վախնալով նորէն չ'ինալու համար այն լուսութեան մէջ որ
զինքը ինենգեցացած է, դոչեց:

— Նորէն, նորէն:

Այն ատեն Մարի որ արդէն ոտք ելած էր գաշնակին առ-
ջեւ նստա նորէն և սկսաւ այն զեղզեղանքներէն մին զոր Պ.
տէրմի կը նուազէր երբեմն: Երբ ծերունին տեսաւ թէ խոր-
հրդաւոր էակը իրեն կը հնազանդէր ուզեց ելլել այն անձա-
նօթ սոտէրին գիմացը երթալու, այն նոր բարեբարին, և թե-
ւերը տարածած, աչերը վայրագ, բերանը կիսարաց քնաշը կի-
մը նման, քանի մը քայլ առաւ, սաստիկ յուղումներէն խորտակ-
ուած ուղեղին մէջ մեծ ցաւ մը զբաց, ձեռքը ճակատին տարաւ
իւր սրունդները գողգոջեցան, ուզեց պատին կոթնիլ, բայց
ձեռքը այս յենարանին հասնելու շատ ուշ մեաց, և հոն հաս-
նելէ առաջ, մեծ աղաղակով մը ետեսի վրայ ինկած էր: Այս
աղաղակէն Մարի արագութեամբ սանդուղէն վար իջաւ, եկաւ

Իւր հօր մարմոյն վրայ ինկաւ, որ տժզյն և անկենդան կարծես թէ միայն գիակ մ'էր: Մարիան իւր կողմէն վաղեց, և երկու կանայք իրենց ցժը մացընելով ջանացին կոմը վերցրնել, բայց չի կրցան յաջողիլ: Այն առեն Մարիան վաղեց օդնութիւն փնտելու, և Մարի իւր հօր քով առանձին մալով, անոր զլուխը կը վերցընէր և իր թելը անոր բարձը նելով անոր ներումը կը խնդրէր և կ'ուղէր իւր ձայնով զայն կինդանացընել, բայց ծերունին շարժում մը չէր ընէր, թէ և Մարի գեմքէն վերջը սիրտը քննելով զգաց թէ կեանքը կոմանին բանականութեան չի հետեած էր:

Սպասաւորները հասան, Մարիան դ բեթէ ամենուն հասկրցուցած էր պատահածը և անսնցմէ մին մակած էր բժիշկը կանչելու: Կոմը վերցուցին և պառկեցուցին, Մարի անկողնոյն մօտ ծնակն վրայ եկած կ'արտասուէր և կ'աղօթէր խաչելութեան ոտից քով Աստուածածնայ նման: Պարապ աեղը կը կանչէր իւր հայրը, անոր հրատապ ձեռքերը կը համբուռէր, պարապ տեղը կ'ըսէր անոր այն ամէն բաները որոնցմով մանկանց սիրտը կ'ուղէ իրենց սիրելի ծնողաց սիրտը արթնցընել, կոմսը՝ աշերը կիսարաց տարօրինակ անշարժութիւն և վըշտապի հաստատութիւն մը կը պահէր: Խեղճ կինը այնքա տառապած և այնքան արտասուած էր, մանաւանդ ութ օրէ ՚ի վեր որ իւր հսդին խորտակուիլ, իւր մաքին ալ չի հասկնալը և իւր աշերը նսեմանալ ևկ ելնին լիզար. Ռւրեմն գեռատի կնոջ տիկութեան մէջ վշափ շափ յողնութիւն ալ կար: Պատառ հաները բացեր էին և Մարիան ձեռքը սրուակ մը կոմսին աղ շնչել կ'ուտապը, որու վրայ շարժում մը ըրաւ, երկու կանայք ուրախութեան ալաղակ մը արձակեցին, բայց քիչ մը վերջ իւր ցաւալի հանդարասութեան մէջ ինկաւ նորէն, բժիշկը հասաւ:

Պարոն, բառ Մարի առանց իւր անունը տալու գմբէ էր որ ցարդ Պ. Կոմս տ'երմին խնամեցիք:

— Այս, Տիկին:

— Եւ ցարդ գիտութիւնը անզօր եղաւ իւր յիմարութեան դէմ:

— Մեր դիտութեան իւր օգնութիւն պէտք եղաւ անակնկալ յուղում մը, և գույշէ այն ատեն իւր բանականութիւնը վերըսա տին դանէր:

— Իւր աղջիան տեսքը, օրինակի համար:

— Կամ գոնէ բան մը որ ուղղակի յիշցընէր զայն իրեն վասն զի իւր աղջիկը մեռած է:

— Բայց եթէ իւր աղջիկը գեռ ապրէր, եթէ իւր մահ ուան լուրը սիսալ ըլլար:

— Պէտք էր որ անոր ընկերանար:

— Եւ եթէ անմիջապէս չի կրնար զայն ձանչնալ:

— Պէտք էր որ օգնական միջոցով մը ինքնինքը անոր մըտքին յիշցընէր:

— Երգով մը զուցէ, ականջը միշտ մի և նոյն յստակութեամբ կը լսէ և կրնայ ձանչնալ եթէ աչերը չեն ձանչնար:

— Անշուշտ:

— Բայց, Պարոն ներեցէք ինձ այս ամէն հարցումները, ըստ Մարի հետաքրքրութեամբ մը զոր հազիւ կը բնար ծածկել, բայց սակայն եթէ լսելիքով ձանչնալով յուղումը այնքան զօրաւոր ըլլար որ հիւսնդը չի կարենար զայն կը բել և մարէր, Բնչ պիտի պատահէր:

— Երկու բան պիտի պատահէր, առաջինը սոյն է թէ արթնցած ժաման հիւսնդը պիտի բժշկուէր:

— Եւ երկրորդը:

— Որ հիւսնդը չարթննար:

— Աստուած իմ, Բնչ կ'ըսէր:

— Ճշմարտութիւնը, Տիկին, բայց ինչպէս որ կը տեսնէք, բժշկութեան մէկ բաղդ կայ:

— Եւ մէկ բաղդ մահուան, և Աստուած շատ ժամանակէ ՚ի վեր զիս ձգած է այսօր զթութեամբ զիս յիշելու համոր:

— Կոմսին աղջական էք Տիկին:

— Իւր աղջիկն եմ:

— Եւր աղջիկը:

— Αψεύδες

— Արեմ Տիկին, ըստ բժիշկը որ երբեք Մարին տեսած չըլլալով չը դիմէր թէ ի՞նչ անցած էր, ի՞նչ պատճեցաւ:

— Ձէի զիտէր թէ Հայրս Խենդէ էր Պարսն, ինչպէս որ չէր զիտէր թէ կենդանի էի, վասն զի իմ մահուանս սիսալ լուրն էր որ զինքը յիմարացուց: Խիստ շատ տառապեցայ վինքը այս պէս տեսնելով և կարծեցի թէ կը ճանչնար զիս, բայց յամառեցաւ ինձ բսելու թէ իւր աղջիկը ՕՓէլի կը կոչուէր և զիս չի ճանչցաւ:

= Վիշտ նոյն դադարիաբը, ըստ բժիշկեր, և յետոյ:

— Յատոյ, որովհետեւ մատուռը կ'երթար և երգեոնին վրայ
կը փնտուեր եղանակ մը զոր երթեմն կը նուազէի և զայն չէր
գտնէր, երբ գահակէն հեռացաւ իւր տեղն նստայ և այս, եղան
նակը նուազեցի:

— Uv mubn:

— Այն տաեն սուրբ յափշտակութեամբ մը ինձ մտիկ ը-
րաւ, այս միջոցով բարի արդիւնք մը կարծեցի ձեռք ձգել,
վասն զի իմ հօրս արտասուելը կը տեսնէի և զիանմ փորձա-
ռութեամբ թէ արցունքը շատ բաներ կը բժշկէ, երբ եղանակը
լմացաւ ըստ և Կորէն, նորէն » շարունակեցի: Այն ատեն
սեպէ թէ զիս Ճանչցաւ, սեպէ թէ կ'ուզեր զիտնալ թէ ով էր
այն երածշտութիւնը ընողը, զոր իւր յիմարութեան մէջ կը
վիճութէր, այն ատեն կ'ըսեմ, ոտք ելաւ երդէնին մօտենալու,
բայց հոն հաննելու ոյժ շունեցաւ և զետին ինկաւ աղաղակ մը
արձակելով որ զիս աշաբէկեց: Հոս բերինք զինքը և զձեզ
կոչեցինք: Այս միջոցէս սկսեալ իւր զպացումները կորսնցուց:

բժիշկը ակամայ իւր դլուխը օրեց:

— Ահ, Պարոն, զլուխնիդ այլպէս մի՛ օրեղ դոշեց Մարի,
սոսկում պիտի սպաններ զիս:

— Ընդ հակառակին յուսացեք, Տիկին ըստ բժիշկը հիւան-

դին երակը քննելով ձեռ քը անող ճակատին վրայ գնելով և աւ նոր համար զեղ մը զբեկուի:

— Պ, կոմինին համար հանդարառութիւն պէտք է, պաշէ մը
ինքզինքին պիտի դայ, նուաշտմ մը չէ այս այլ քուն, և քու-
նը՝ որ երկար ժամանակէ՝ ՚ի վեր չ'ունեցած է օգտակար է ի-
բրեն: Աւրեմ իւր մօտ մնայէք, իմ դիտութիւնն ձեր վերադար-
ձին մօտ բան մը չի կրնար ընել: Միայն բարոյական արդ էն
քով կրնայ հիմակ բժշկութիւն, ես միայն անօդտա դեղեր բր-
նամ տալ: Աակայն վազր նորէն պիտի դամ, չէ թէ բժըշ-
կի մը այլ բարեկամի մը պէս, հիւանդին որպիսութիւնը հար-
ցընելու համար:

— Այսպէս Պարոն, հօրս կենաց պատասխանառու էք:

— Որչափ որ Տիլն, մարդկային արարած մը կընայ պատասխանառության Աստուծոյ վերբարերած բանի մը վրայ :

Իիշելու Սարին բարեեց և մեկուեցաւ

— Բարի Մարիանս ըստ Տիկին աղ ու ըմբն, քանի մը զի-
շերէ՝ ի վեր չի քնացած ես, զնա պառկէ եթէ կ'ուզես, ես
ահսի հսկեմ։

— ԱՅ Թիամ, ըստ Վարիան

— Ի՞նչպէս որ կ'ուզես այնպէս ըրէ, բայց գիտես պիտի չի պառկիմ, աչերս քունք կորսնցացին և հօրս վրայ հսկելու համար և ոչ մէկէ պէտք ունիմ:

Վարիան սենեկին մէջ մնաց: Կանթեղ մը զոր իջեցուց յին չմինէային վրայ դրուեցաւ և որու մօտ Վարիան մնձ թեաթորի մը վրայ նստաւ, մինչդեռ Վարի կոմուն անկողնոյն մօտ նստած իւր ձեռաց մէջ բռնած էր իւր հօր աենդալի ձեռ-ներէն մին:

Ժամանելով ինը զարկաւ։ Առաջինը ելած էր և իւր հանգարտ նայուածքով լուին զիւղը կը լուսաւորէր, միայն ցայտող աղբիւրին ճայնը որ խորունի կերպիւ կարապներու բնակած լուծին մէջ կը վաղէր մինչեւ Մարիի կը հասնէր, և այս շատ կը այնքան անյայտ էր որ յաճախ կումսին շնչառութենէն կ'ընդ-

միջուկը, Խոեղձ՝ Մարիան որ երկար ատենէ ՚ի վեր ալ չէ՛ք
քնանար, վերջապէս քունէն ընկճեցաւ։ Քանի մը երեկոյ-
եան կրակէն մմացած վառած փայտեր տիրութեամբ չմինէ ային
մէջ կը մարէին։ Առութիւնը արտում և հանդիսաւոր էր,
Մարի՝ լուսնին ազօտ ժտուագայթներէն լուսաւորուած ապակի-
ներէն կը տեսնէր ծառոց սե շուքերը որք հեռուն կը տարած-
ուէին ցնորական անտառաց գաղաթներուն նման և հիսկիսի
հողմէն մղուած քանի մը սե ամսկեր կը քողարկէին անշարժ
լուսինը։ Մարի կը խորհէր, և երբ գի տեսն թէ ինչ վշի
անդունդի մէջ ինկած էր ամսէ մ՚ի վեր կրնան դուշակել թէ
նչ մոտածմանց անդունդի մէջ կ'ընկղմէր այսպիսի ժամու մը ,
իայսպիսի լուսութեան մէջ և այսպիսի աեսարանի մը առջն։

Ժամանակ առ ժամանակ գետնայարկէն գրան մը բացուի-
լը կամ գոցուիլը կը լուսէր, սպասաւոր մ՚էր այն որ տան
մէջ կը քայլէր, յետոյ, երբ հովը այս կողմը փշէր հեռաւոր
շան մը հաշումը կը լուսէր որ ամէն թափծալի մոքի համար
աղէտալի հաշում մը կ'երկէր։

Բարիզի մէջ չեն հաւատար թէ զիշեր կ'ըլլայ։ Հան
դիշերները զաւաներու ցորեկներէն աղմկալի են ,
բայց զիւզը, ամայի զղեակի մը խորը, անս պատ տեղ մը, զիշե-
րը չարագուշակ մրմունչներու հետ խառն տարօրինակ լուսու-
ներ ունի, որ ժողովուրդը իրենց կամաց հակառակ կը սարսոկ
և կը զանուին անձանօթ լուսեր՝ որք դաշտերուն, անտառնե-
րուն, եակներուն այլանդակ և ցնորական ձեւեր կ'ուտան։ Մա-
րի կը մտածէր և Մարիանի և իւր հօր այս երկու քուներուն
մէջ իւր բոլորակը նայիլ չէր համարձակէր զաղտնի ոսսկում
մը զինքը իւր տեղը կ'անշարժեցընէր, և իւր տեղէն իսկ ելել
պիտի չուղէր, վասն զի ելլելու միջոցին իւր ըրած աղմուկէն
ինքը պիտի վախնար, տիեզերական լուսութեան մէջ պաշարուած
էր, այսպէս ըսելու համար և այն ամենաթեթև աղմուկը՝ որ
պիտի զրդովէր այս լուսութիւնը, զինքը պիտի ահաբեկէր։ Այս
զիշերը կը յիշեցընէր իրեն իւր հօր մահուան անկողնոյն մօտ

անցյուցածը։ Այն միջացին արդէն անցուս կը կարծէր ինքունիքը ,
և ահա քիչ ժամանակ անցեր էր և աւելի շատ կը յուսահա-
տէր։ Ուրեմն անշարժ կը մնար, իւր հօր ձեռքը իրենին մէջ
և ժամանակ առ ժամանակ կ'ոմքին զունաս գէմքը նայելով ո-
րու կանթեղին նսեմայած լոյսը այն կիսալոյսին մէջ զշակ նույ
տողաւորութիւն մը կ'ուտամր։

Սակայ առ սակաւ տան աղմաւիները մարտն , շունե-
րուն հաշումները զակրած էին և Մարի զիշերուան հովին
շունչը կը լսէր որ ծառաց մէջ սուլելէ վերջ ծանրութեամբ
կ'ուղար գլեկին սպատերուն զարնուիլ և ճամբաց մը կը փնտառէ ը
դաւիթներուն մէջ ուր կը շշնչէր և զարիմին դաները ճայն կը
հանէին։ Այն ատեն ակամայ սարսուռ մը կը տիրէր իւր վը-
րայ և ջղացչօրէն կոմին մէր քը կը սեղմէր որ այս սեղման
անզպայ կը մնար։ Աերջապէս այս լուսութիւնը այնքան ահեղու էր
որ իւր սոսկումներուն մէջ աւելի շատ կ'ընկղմէր և քանի մը
անդամ Մարիանը կանչած էր, բայց այնքան ցած որ ասիմայ
քնացած լլլալով չի լսած էր, իւր հայրը կոչած էր վասն
զի նախագաս կը համարէր յիմարի մը խօսքը քան թէ այս
մշանչնենական լուսութիւնը, բայց իւր հայրը իր քնոյ մէջ ան-
շարժ էր, ինչպէս սը էր ինք իւր երկիւղին մէջ , և Մարիանի
պէս չի սպատասիանած էր։ Այն ատեն Մարի նոյնպէս իւր
թիկնաթուին մէջ նետուած էր և իւր կարդին աշխատած էր
քնանալ, վասն զի վախողներուն և տառապաներուն յոյու
քունին մէջն է։ Իւր աշերքը կը զոցուեին բայց իւր մտածու-
մը՝ որ միշտ արթուն էր, զանոնք ներսէն բայց կը պահէր և
խեղճ կոնց երկիւղները փոխանակ շարունակ լլլալու յանկար-
ծական էին։

Պէտք ունիք ըսելու թէ ինչ ստուերներ կ'այցելէ ին
իւր անքունութեան։

Աերջապէս յոդնութիւնը կամաց կամաց իւր վշակ
և վախին յաղթեց և Մարի աչերը զոցուեցան, թէ թէ և թա-
փանցիկ քոնուլ մը բնացաւ որ գեթ արարին առարկանը

կը ծածկէր իրմէ։ Այսպէս զրեթէ երկու ժամ քնացաւ, որմէ ետք արթնցաւ այնքան ծանրացած դլխով՝ որ ստիպութշաւ պյալէս ըսելու համար, զինքը շրջապատղներուն հետ նորէն ծանօթութիւն ընել։ Մարիան և կոմը միշտ կը քնանային, միայն թէ Մարիի այնպէս թուեցաւ որ իւր հօր ձեռքը՝ զոր միշտ բռնած էր կորսնցուցած էր այն տեղուոտ տաքութիւնը որ այնքան սաստկութեամբ զարնել կ'ուտար իւր զարկը և թէ ինքը այս ձեռքին տաքութեան հակառակ կը սառէր։ Սոսկալի մտածում մը անցաւ խեղճ մանկան մանկան մտքէն, կըցածին չափ իւր գլուխը հօրը դլխուն ծոեց անոր շնչառութիւնը մտիկ ընելու համար, բայց իրեն թուեցաւ թէ դադրած էր, այն ատեն իւր բոլորտիքը նայեցաւ և իւր կամաց հակառակ կոմսին ձեռքը թող տուաւ որ անկողնոյն վրայ ինկաւ անկենդան և անզօր։ Այս միջոցիս Մարի այն սոսկութերէն մին կը կրէր որ լեզուն կը կապէ և մալերը կը ձերմկցընէ։

— Մարիան մրմաց առանց աշերը ծերունիէն դարձնելու, յուսալով որ իւր ձայնը որ իւր ստնառւն պիտի արթնցընէր, մի և նոյն միջոցին պիտի արթնցընէր նաև իւր հայրը։

Մարիան չի պատասխանեց։ Մարի իւր գլուխը պառաւ կնոջ կողմը երկնցուց, աշերը միշտ անկողնոյն վրայ սկեռած և նորէն Մարիանը կանչեց։ Նոյն լուսութիւնը։ Այն տոեն իւր սոսկումը չափ չունեցաւ և Մարի զդաց թէ պէտք էր մեռնիլ կամ պոռալ, մեծ ջանքով մը ելաւ և գոշեց, Մարիան, և անմիջապէս աշերը իւր հօր դարձուց, բայց իւր հայրը չի շարժեցաւ։ Մարիան ընդուստ արթնցաւ և Մարի իւր թեաթուին կրթնեցաւ մարելու մօտ։ Մարիան իւր կարդին ոտք ելաւ և ըսաւ։

— Ի՞նչ ունիս զաւակս։

— Մտիկ ըրէ, ըսաւ Մարի անոր ձեռքերը բոնելով։

Երկուքնին ալ միտ զրին։

— Լաւ ուրեմն հարցուց Մարիան իւր գլուխը վերցընելով ։

— Բան մը չես լոէր։

— Ո՛չ։

— Եւ ոչ իսկ շունչ մը ըսաւ խեղճ կինը իւր աթուին վը բայ իյնալով նորէն։

Մարիան ամէն ինչ հասկցաւ։

— Մի վշտանար այդպէս, ըսաւ գուցէ կը սխալինք։
Եւ անկողնոյն մօտեցաւ։

— Ոչ, կրինեց Մարի, արզիլով զայն, ըաւ ես ունիմ գեռ տարակուսիլ, զանդակը հնչէ և բժիշկը կանչել տուր։

Մարիան հնչեց, սպասաւոր մը երեցաւ, որու հրաման տրուեցաւ բժիշկին տունը վազել և բերել զայն։

— Երեք անդամ կուցի գքեղ կ'ըսէր Մարի։

— Խիստ յողնոծ էի, խեղճ զաւակս, ներէ ինձ։

— Բարի Մարիան։

— Կոմը գուցէ միայն քնացած է, զաւակս, զիտես թէ ինչ ըսաւ բժիշկը։

— Այն, բայց զիտեմ նաև թէ Աստուծմէ անիծեալ եմ։

— Յուսաւ։

— Իմ մեռած ամուսնոյս և հոգեվար հօրս մէջ տեղ, պատասխանեց Մարի գլուխը օրելով։

Երկու կանայք լուռ կեցան, դուրսը միայն հողմին շշուկը կը լսուէր։ Մարի անկողնոյն քով ծնրադրեալ էր։ Աէս ժամ անցաւ այսպէս, որմէ ետք մէկուն վեր ելլելը լսեցին, բժիշկն էր, սպասաւորին ընկերացած։ Ներս մտաւ, Տիկին առ Պիտոն սոսկում սարսուորի մը իւր զգայարանքներուն սառեցընելը զգաց, իրականութիւնն էր ներս մտնողը։

— Ի՞նչ կայ, հարցուց բժիշկը։

— Գուցէ բան մը չէ, պատասխանեց Մարի բժիշկին դիմոցը ելլելով և անկարելի յոյս մը ունենալ ուղելով։

— Պիտի տեմնեմ, Տիկին։

Բժիշկը կանթեղին կոճակը դարձուց և զայն հիւանդին մօտեցուց Տիկին, ըսաւ Մարի, հաճեցէք զիս ու, կոմին հետ պատճենածին թողլու։ Եւ բժիշկը Մարիանի նշան ըրաւ որ կենայ,

Վարիկ, զուլլովան դուրս ելաւ և մօտակոյ սեհեակ մը երթաւ լով, ծնրագրեց :

— Կը սիրէ իւր հայոց, հարցոց բժիշկը Մարիամի:

— Իւր կեանքն աւելի:

— Աւրեմն պէտք է հեռաշընել զայն:

— Աւրեմն ալ յոյս չի կայ:

— Ո. ա՛հրմի մէռած է:

Մարիամ թողը յ որ իւր զլուխը կործքին վրայ իշխայ, խեղճ արարածը այսքան յաջօրդական դժբաղդութիւններէ ձընչուած էր :

— Մնաք բարեաւ Տիկին, կրկնեց բժիշկը, բժիշկ մը պնօղուած է հոս, քահանայ մը կանչել պէտք է:

Եւ այն մարդը որու վրայ զրած էր Մարի իւր վերջին ույսը դուրս ելաւ, մինչդեռ Մարիամ մանկան մը նման արտասուելով և երթաւ Մարին զանել չի համարձակելով մահուան անկունոյն մօտ կը ծնրալրէր :

Վերջապէս ոտք ելաւ իւր գուռոր բացաւ: Այն ատեն տեսաւ տգլոցն Արթին որ հազիւ ինքդինը բոխել կրնար, և մտնել չե՛ս համարձակէր ինչպէս ելեւ չի համարձակած էր :

— Լաւ որեմն, հարցոց Տիկին առ Պրիոն մարած ձայնով մը:

— Աղջիկ, ըստ Մարիամ, ուժեղ եղիր:

— Հայրս մեռաւ այնպէս չե՞ս, կրկնեց Մարի, աւելի դեղնելով բայց հանդարս ձայնով մը:

Մարիամ գլուխը ծաեց և չի պատասխանեց :

— Ո՞ւր է ուրեմն այն Աստուածը որ աշօթքներուն կը ներէ, դոշեց Մարի աթոռի մը վրայ իշնալով :

— Մի հայհօյէր, զաւակս յարեց Մարիամ, և թող հօրդ հոդին ողօթքով Տիրոջ քով հանի և ոչ անէ ձրով :

— Խեղճ Մարիամն, բաժնուէ ինձմէ:

— Բաժնուիլ քեզմէ, մանուկ:

— Եւին, կը տեսնիս ամէն ինձ ոի բազներուն, ամէն մօտեցող

ներուն, ամէն զպյողներուն դժբաղդութիւն կը պատճառակեմ ։ Աչա երկու զերեղման փորեցի ութ օրուան մէջ, թող տուր ուրեմն որ միայնակ փորեմ իմն ալ, մարդոցմէ և Աստուծմէ մոռցուած երկրի մը տնկիւնը եթէ կարելի է այս:

— Ուրեմն բան մը զքեղ երկրի չի կապէր:

— Ոչինչ, ըստ Մարի թողլով որ իւր ձեռքերը իշնան և իւր չորցած աչերը զետին սեռելով:

— Ոչինչ, յարեց Մարիամ և զաւակդ:

— Աղջիկ :

— Այո, խեղճ փոքրիկ արարած որ հայրը մեռնելու ժաման քեղ յանձնեց այդ պարտքէ՝ մը աւելի է, մեռեալի մը կամքն է զօր պիտի կատարես :

— Եւ կարծես թէ Աստուած իւր բարկութեան մէջ կայ առած է, կարծես թէ զաւակը իւր և իմ հօր չի հետևած է, կարծես թէ պիտի դանեմ աղջիկս, ժաման և ինձ թերերը երկացնելով: Ոչ, ոչ, Մարիամ աղջիկս, անոնց պէս մեռած է, եւ պէտք է որ անոր պէս մեռնիմ:

— Օ՞ն, քաջութիւն, Մարի:

— Եւ միթէ չունիմ, կարելի՞ է ըրածէս աւելի սրբութեամբ տառապիլ: Երբ մայրս մեռաւ, Աստուած ինձ յանդիմանելու բան մը չունէր, միթէ անիծեցի զնսուած, դադրեցայ աշօթելի: Երբ Եմմանուէլ սպաննուեցաւ, բերանս և հօգիս արտասանեցին բառ մը որ Տիրոջ անարժան ըլլոր: Վերջապէս, բոլոր այս զիւեր, իմ հողեվար հօրս քով սոսկալի սոսկումներով շրջապատուած միթէ աշօթելի զատ բան մը ըրբ: Եւ կըսես ինձ քաջութիւն ունենալ, իմ տառապանքիս չափ տառապիլ վերջ, Մարիամ, երբ ալ ապրելու յոյս մը չունին միթէ մոռնելու համար քաջութեան կը կարօտին:

— Մեռնիլ, աղջիկս, որպէս զի Աստուած իւր զպյոյթին մէջ կայ չառնէ, յափակնապիս պատճէ զքեղ: Տէրը՝ ինքնասպանութիւնը չի ներէր, վասն զի այն է միայն այն յանցանցնը որու համեմատ չեն կրնար զդապէ, ապրէ աղջան

համար, ապրէ քեզի համար և նստուած որ դքեզ երեսէ ձգած
կ'երեսի դոցէ ապադային մէջ գեռ աղւոր օրեր կը պահէ քեզ,
միայն երկրորդ վշտիդ մէջն ես, զաւակս, և Տէրը ինքն իսկ
տասներկու գարար առաւ մինչև խաչը հասնելը, ուր իւր մայրը
իրեն մասնից պիտի տեսնէր։ Հաւատա ինձ Մարի վի անփէր
զնստուած, վասն զի յանցանքէր աւելի մեծ յանցանքներ
եղած են, գժրադդութենէր աւելի մեծ գժրադդութենէր։

— Աչ, չեմ կրնար անփէր զնյն, ըստ Մարի ուր ելլե-
լով ու մայրալ մը և որդիական սիրոյ նայուածքով մը Մա-
րիանի ձեռքը բռնեց որ իւր առջե կեցած էր, ոչ, իրաւունք
ունիս, չեմ կրնար անփէր զնյն, վասն զի եթէ մայրս առաւ,
դքեզ իմ քովս ձեց, դքեզ երկրորդ մայրական և բարեպաշտ
հողի, վասն զի եթէ այսօր հայրս կ'առնու, Էմմանուէլը առնե-
լէն ետև աղջիկս կը ձգէ ինձ, որով դույցէ պիտի ներէ ինձ
և զոր իմ յոյս պիտի ընեմ։ Այս, շնորհակալ եմ քու բա-
րի խօսքերէդ Մարիան, սուրբ և յարդելի սիրտ, շնորհակալ
եմ այն մինչեարութիւններէն՝ զոր իմ վիրաւոր հոգւոյս վրայ
կը թափես։

Եւ Մարի՝ Մարիանի թեմերուն մէջ նետուեցաւ, յետոյ
նստաւ վասն զի իւր մարմինը հոգւոյն նման խորտակուած էր։

— Ի՞նչ կը քրամայես, ըստ Մարիանի, վասն զի կ'ուզիմ
քեզ հասպանդիլ Աստուծոյ պէս, և հայիւ ոյժ տնիմ վարուեռ
լու և կամք մը ունենալու անզօր եմ։

— Առաւ պիտի մեկնինք։

— Առանու, և հայրս,

— Ի՞նչ օդուառ ունի աղջիկս, յուղարկաւորութեան վերջին
ակստաններով հոգիդ տկարացընել։ Հեռուէն ինչպես մօտէն
կոմին համար պիտի աղջիկս, և հսուուէն ինչպէս մօտէն Աստ-
ուծ պիտի լու այդ աղջիքը, Բարիդ պիտի եիժանք, Օթէօյլ
ուր է աղջիկդ, հոս պիտի բերես զայն, պիտի մեկուսնաս, և
Աստուած զքեզ աստաշարով տեսնելով պիտի ներէ քեզ,
ոչիսարչ այնքան բարելուաշտանելով զքեզ, Աստուծոյ պէս

ընելու ոյժը պիտի ունենայ։ Արի, զաւակս, հաւանա լնձ,
տես, արշալոյսը կը ծազի, տես թէ երկինքը ինչ կապոյտ է,
տես այս վարդագոյն և թափանցիկ մառախուզ, մափի ըրե-
թուունները որք կ'երգեն, կարելին է միթէ Արարիչը՝, որ այս-
քան զուարթ զարթում մը կ'ուտայ աշխարհիս, յաւիտենական
արտօն թիւն մը տայ իւր արարածներու։ Աչ, զաւակս, յուսա,
բաւական տառապեցար և ասոր համար բաւական աղօթեցիք,
խաւար էր հոգիդ բայց ինչպէս որ կը տեսնես, լոյսը՝, բայց
պայծառ և շքեզ լցուը զիշերուան կը յաջորդէ։

— Բարի Մարիանս։

— Աչա գարունը, արեը, Տիրոջ ակնարիը շատ բաներ կը
միխթարէ։ Երեքնիս միասեղ պիտի վերագտանանք այս գղեա-
կը բնակելու։ Քու աղջկանդ մեծնալը պիտի տեսնես հոն՝ ուր
գու ալ մեցար, և երջանիկ պիտի ըլլաս անցեալին ներկային
և ապագային մէջ։ Յետոյ, ժամանակը պիտի անցնի, ժամանա-
կը այս յաւիտենական ամենաբյու գեղը, և օր մը այն կինը
պիտի չըլլաս որ մեղք գործեցիք այլ այն կինը որ տառապե-
ցաւ։ Մտածէ թէ քսան տարեկան ես, և կենացդ հազիւ եր-
բորդ մասին մէջ։ Սպասէ ուրեմն չերմեռանդութեամբ և սըր-
թութեամբ զիտնալու համար թէ ի՞նչ կը պահէ քեզ երկինք։

Մեծ միխթարութիւններ մեծ վշտերու համար են։ Այս-
պէս Մարի, քանի մը վայրիեան առաջ իւր յուսահատութեան
մէջ ընկլիմած Մարիանի պարզ և բարեւէր խօսքերէն նոր ոյժ
մը առած էր։ Կիւթական երեւթները կ'աներեւութանային
նոր ցնորքներու տեղի տալու հաւար։ Էմմանուէլ ներած էր
իւր մահունէ առաջ, կոմար չ'անփած էր մեւնելէ առաջ։
և քանի մը մզն անդին իւր աղջիկը սրտով և շրմերով կը
վիստուէր իւր մօր սիրտը և հակատը, ուրեմն յուսահակիլ պիտի
չըր քանի որ կար գեռ է ակ մը որ ոչ միայն զինքը կը սիրէր
տակաւին, այլ պէտք ունէր իրմ։

— Այս իրաւունք ունիս Մարիան, մինինք և շուտ վերա-
գառնանք աղջկանս հետ, ինձ հետ պիտի աղօթէ հօրս գերեզ-

մանին վլրայ և ապաղան անչուշտ ներկային համար պիտի լվարձ ձասրբէ զմեզ :

Մարի բաժնուեցաւ Մարիանէն, և անվախ բանալով այն գուռը՝ ուր կամը մեռած էր իբր թէ չօք ներումը մարդուն գիտակը կը պահէր իէս ժամ ծնրագրեալ և աղօթքի մէջ անցուց, ապա ոտք ելաւ, իւր շրթերը մեռեալին ճակարին վրայ դրաւ, զոյեց այն աշերը որք ալ այս երկրիս համար մարած էին, և բացաւ պատուհան մը ուրիէ արևի ճառագայթ մը ներա մոռաւ որ կարծես թէ երկնքէն մեռեալին անկողնոյն վրայ իջնելով այն զուարթ ճամբան էր ուրիէ անցեր կը ներկայացնէր կոմ սին հադին։ Յետոյ եղաւ Մարիանը գտնելու, և անոր թնկերուն մէջ նետուեցաւ։ Երկու ժամ վերջ Բարիկի ճամբռուն վրայ էին,

四〇

Այն միջոցին որ Մարի Մարիամի ընկերութեամբ Բան
րիշ կը վերադառնար՝ քահանայ մը կ'ուզար կոմսին անկողնոյ-
մօտ աղօթելու։ Այն միայնութեամբ որու մէջ ապրած էր ա-
սիկայ իւր աղջկան աներեսութանալեն՝ի վեր, տան սուզը աւե-
լի կ'առելցընէր, բժիշկը եկաւ մահը ասպացուցանելու, յետոյ
քահանան առանձին մմայ։

Յարիի և Մարիանի խորհրդաւոր դալաւարը, կոմին
յանկարծական մաշը և երկու կանանց անմիջական երիմը
սպասաւորները սաստիկ կը զարմացընէին, բնագրումով կ'զգա-
ցին թէ տարօղինակ դաշտնիք մը կը տարածուեր ձգուած
գիւղին վրայ ինչպէս որ էր կոմսը, չէին հասկնար թէ ինչը և
աղջիկ մը կը հեռանար այսպէս իր հօր հաջուցնէն երկու ժամ՝
վերջ և օտարականներու կը յանձնէր վերջին պարուսուաց

Ը թիւններուն կատարումը։ Բժիշկը պարագ տեղը իբր մահուան՝
պատճառ՝ սաստիկ յուղը կտառար և մեկնենուն իբր պատճառ՝
սաստիկ վիշտը։ Լուսները գլուխնին կօրէին տարակուսանքի
նշանով, և հօր վրայ զթալու աղջիկը կը մեղադրէին, Մարի
որ իւր ձամբան կը շարտնակէր կը հասկնար զգեակին մէջ ա-
մէն տեղի ունենալու բանեցը։

— Այս ժամանակ կ'ըներ, մոռեալին քով կ աղօթսս, և բա-
այնպէս կը թուեր թէ կը տեսնէ գիտին դէմքը և զգայարանք-
ներուն կտակին տակէն նկարուիլը, յուղարկաւորութիւն-
մոմերուն սգալի նշոյլէ լուսաւորեալ, մինչդեռ Վաստուծոյ մարգը
մոռեալներուն սպազուներ կը կարդար և դասոնք կ'օրհնէր:

Դպիամլ: Ապա վիշտը սահման մը ունի, և երբ հօն հասնի զ
միայն ետ դառնալ կրնայ. միայն թէ խելքը իրեն հետ չի տա-
նի : Էմինանուէլի մահը Մարիի համար այնքան մնձ վիշտ
մ'եղած էր, որ ոչինչ կրնար անորմէ աւելի ըլլալ : Անկե-
զատ Մարիան հօն էր, որ իւր հայրը մոռցընելու համար, իւր
աշջկան վրայ կը խօսէր, և իւր աշերը գերեզմանէն անդին
դարձնելով օրօրացին վրայ կը տանէր, կը միշեցնէր անոր
ինչ որ իւր հայրը իրեն ըսած էր ժամանակաւ, այն մի և նոյն
գլեակին մէջ արկէ հեռայած էր, թէ Աստուած զաւակները
կը իրկէր այսինքն ապագան, մի՛թարելու համար ծնողաց կորուս-
ուը այսինքն անցեալը, կը սէր անոր թէ այն կինը որ կը դըտ-
նոի իրեն ժամանող հօր մը : և թեւը իրեն երկրն-
ցընող կենդանի զաւկի մը մէջ տեղ Տիրոջէ լքեալ չէ, և
անդագար կը կրկնէր թէ կոմոց այնքան անձայն անցած էր
կեանքէն գէպ՝ ի մահ որ իւր գէմբը իւր բարեսրառութենէ, բան
մը կորսնցուցած չէր և թէև չի կրցած էր ըսել. բայց իւր վէրջին
մասմար ներում մ'էր:

Մարի այնչափ մի՛թարութեան և իւր սիրտը հանդարան-
ցնելու պէաք ունէր որ Մարիանի մոռւած միհիթարութիւններու
մէջ իւր սիրտը կը քնացընէր: Գիշերը Բարիկ հասան և պահ-
պակ մը իջան: Հետեւալ օրը առտու կանուխ Մարի՝ Մարիա-
նի հետ կառք մը նսաւ. և Օթէջլ երթալով էմմանուէլի
հասցէին ներկայացաւ: Այս փոքր տան մօտենալով, որ իւր
կենաց վերջին երջանկութիւնը կը պարունակէր, իւր սրախն
սաստկագէս բաղնելը կ'զլար և շնորհակալ կ'ըլլար Աստուծմէ-
ներած ըլլալուն համար որ հօն հասնելէ առաջ չի մեռաւ և
խիստ կանուխ էր, և տան գուռը զոյց:

Գուռը զարկաւ, կին մը եկաւ բանալու:

— Տիկին Ժան Պուլէյ, հարցոց Մարի գողղոջուն ձայնիւ:

— Ես եմ Տիկին, պատասխանեց բարի կինը:

Մարի իւր բոլորուրիբ նայուածք մը նետեց. և իւր ու-
ստքին տեսածը իւր աղջիկը չը լլալը սոսրօրինակ թուեցաւ իրեն:

— Կ'ողէի խօսիլ ձեզի. ըստ Մարի:

Տիկին Ժան գուռը դոցեց:

— Տիկին, ըստ Մարի նստելով, ասկէ քիչ մը ատեն ա-
ռաջ մէկը ձեզի Քլօթիլու անուն փութիկ աղջիկ մը յանձնեց,
կ'ողամ այդ մանուկը վնասուելու:

— Տիկին, պատասխանեց Ժան, այդ տղիկը հաս չէ:

— Ինչ կ'ըսէք զոչեց Մարի ամփունելով:

— Ճշմարառութիւնը, Տիկին:

— Եւ մը է:

— Չեմ զիտէր:

— Անկարելի է, ինչ ըրիք այն մանուկը դոր ձեզ յանձ-
նեցին, պատասխանեցէք:

— Յանձնեցի զայն :

— Արն:

— Իւր հօր աղջականներուն:

— Միայն իւր հօր պէաք էիք յանձնել վայն.

— Սայդ է Տիկին, նաև երբ եկան ինձմէ խնդրելու Պ.

ալ Որիսնի հրամանին համեմատ մերժեցի, բայց Տեսեալ օրը
սատիկանութեան զործակատարը տղիկը առլու սոխոց դիս:

— Եւ ինչ ըրին զան:

— Չեմ զիտէր, կը կրկնեմ ձեզ:

— Երկար ատեն է:

— Երկու օր է:

— Երկու օր :

— Այս, Տիկին:

— Աստուած իմ, Աստուած իմ, զոչեց Մարի, ինչ ըրին
զաւակ:

— Չե՞ր զաւակը ըստ Տիկին Ժան, զո՞ր . . . :

— Իւր մայրն եմ :

Ժան ընկրկեցաւ, իր մոցը կրկնեց նաև:

— Չեք տեսնէր ուրեմն մէկ որչափ կը տառապիմ :

— Իւր մայրը կը մընկար Տիկին Ժան, ըստն ինչ թէ մեռած էր:

— Մեռան ըստ Մարի, և Քլօթիւտի:
 — Նոյնը ըսին և խեղճ զաւակը . . . :
 — Լացա-, ոչ, ըսէք ինձ Տիկին ըստ Մարի ծունը դնելով,
 ըսէք թէ զաւակի շատ լացաւ:
 — Այս, պատասխանեց պառաւ կինը, այն, տղեկը շատ լա-
 ցաւ Տիկին և ձեց որ գետին իյնան իւր հօր տուած՝ խաղա-
 լեքները և չուղեց այլ ևս զանոնք ձեռք առնուլ:
 — Խեղճ հրեշտակի:
 — Կարծէք թէ բարիզն մէջ է, Տիկին:
 — Կարծեմ:
 — Ի՞նչ պէտք է ընել, ըսէք ինձ, վասն զի սիրտս և դլու-
 խը կը կորսուինս:
 — Ճամբորդութենէ կը դառնաք:
 — Այս:
 — Ձեր տունը չի դացիք տակաւին:
 — Ոչ, ըստ Մարի կարմիւլով:
 — Աւղեցիք ամենէ առաջ ձեր զաւակը տեսնել, խեղճ Տի-
 կին, խիստ բնական է այդ, և պառաւ կինը խոշոր արտսուք
 մը սրբեց:
 — Պէտք է ձեր տունը երթաք յարեց նա:
 — Ապա՞ :
 | Հօն պիտի ըսեն ձեղի անշուշտ թէ նւրէ մանուկը,
 սպասաւոները զիտեն, բայց ինչպէս կրնայ ըլլալ որ պատահա-
 ծը չի դիտնաք:
 — Ճամբորդութիւն կ'ընէի և զիս մեռած կարծեցինս:
 — Ստոյդ է, պէտք է զրել իւր հօրը:
 — Իւր հայրը մեռաւ ըստ Մարի խուլ ձայնով մը:
 — Խեղճ պլոտիկ ըստ մայր ծան:
 — Կը զթաք անոր վրայ, ոչ, շնորհակալ եմ:
 — Կը սիրէի զայն, կրնամ բանի մը մէջ օդտակար ըլլալ
 ձեզ:
 — Ոչ, աղօթեցէք ինձ համար Տիկին, այսչոփ բաւական է:

Եւ Մարի կէս խենդ՝ կառքը մտաւ ուր Մարիան կըս-
 պասէր իրեն:
 — Եւ ուրեմն հարցուց զանիկայ տժդոյն և առանձին տես-
 նելով:
 — Ալ այս կնկան տունը չէ նա:
 — Եւ ուր է:
 — Միթէ զիտեմ, ըստ էի արդէն քեզ թէ Աստուած չի
 դադրած է զիս անիծելէ:
 — Ուր պիտի երթանք, հարցուց կառապանը:
 — Սէն-Բէր փողոցը թիւ եօթը, պատասխանեց Մարի իւր
 երկու ձեռքերով երեսը դոյշելով, Աստուած իմ կ'ըսէր, դեռ
 երեսի վրայ կը թողնու զիս, ոչ: զաւակս առին ինձէ:
 Եւ խեղճ մայրը հերարձակ, աշերը կարմրած, այտերը
 տժդոյն վշտէ և անստուգութենէ կը խեղդուէր:
 Հան հասան : Պանդոկին բոլոր գոները զոյ էին: Մա-
 րի սանդուղեն վեր ելաւ, դռնապանը զանի չէր ճանչնար, դուռը
 զարկաւ ծառայ մը եկաւ բանալու և իւր տիբուչին այս վիճա-
 կին մէջ տեսնելով զրեթէ սարսափած նահանջեց:
 — Քլօթիւտ, հարցուց Մարի, ուր է այն:
 — Տիկինը չի զիտեր:
 — Ոչ:
 — Պարոնին քրոջ տունն է:
 — Հաւաստի՞ են:
 — Այս, Տիկին:
 Մարի խենդի մը նման վար իջաւ և Մարիանը զտաւ
 վարը ծրար մը նամակ բռնած:
 — Իւր հօրաբրոջ տունն է ըստ Մարի քիչ մը յուսաւով:
 — Կառավար, Սէվը փողոցը, թիւ տամաներկու, և արշա-
 ւակի:
 Երկու կանայք կառքը մտան, սպասաւորը զեռ Մա-
 րիի վերագարձէն շփոթած գոնակը չի դոյշած էր տակաւին:
 — Աչա նամակները, ըստ Մարիան:

- Ի՞նչ հոգս այդ նամակները:
- Տրեօէն կ'ուղան ըստ Մարիան:
- Քլէմանթինէն են ուրեմն, խեղճ Քլէմանթին բնաւ կառած մը չ'ունի զլուխո հասածին վրայ:
- Մարի նամակները չի բացաւ, իւր բարեկամուհւոյն երջանկութեան ընթերցումը զինքը աւելի պիախ թշուառացընէք:
- Կառ քը կայ առաւ, Սեփը փողոյն էին Մարի միայնակ իւր տալոջ տունը մտաւ, նոյն ինքն այն տալոջ որու համար կ'ըսէր թէ անորմէ ներուելու համար չէր ուզէր ներման արժանի ըլլալ ինքը: Հնչակը դարկա սենեկասպանուհի մը եկաւ գուռը բանալու, Մարի հարցոց թէ Օրիորդ ար Պրիոնը կրնար տեսնել: Սենեկապանուհին իւր անոննը հարցուց, զնաց իմաց տալու և եկաւ ըսելու Մարիի թէ իւր տիրուհին տունը չէք:
- Վետք է զայն տեսնեմ, ըստ Մարի:
- Տիկինը մեկնեցաւ:
- Պիտի սպասեմ, ըստ ասիկայ քայլ մը տոնելով:
- Տիկինը զուցէ չի վերադառնար, վասն զի զիւզն է:
- Քլօթիլու պոռաց Մարի:
- Մամա, զուցց պղտիկ ձայն մը, որ Մարիի թուեցաւ թէ զայն խեղել կը ջանային:
- Այն առեն Տիկին ար Պրիոն սենեկասպանուհին ետք մղեց և իւր աղջկան զանուած սենեկին՝ գուռը բանտղով իւր տալին հետ գէմ աւ գէմ զանուցաւ որ այս ձայնը պղագրեցուցած էր:
- Ի՞նչ կ'ուղէք Տիկին, ըստ ասիկայ:
- Կ'ուղեմ իմ զաւակս, իմ աղջիկս կ'ուղեմ, և Մարի իւր եակէն դուռը դոցեց:
- Զեր աղջիկը հոս չ:
- Սուտ կը խօսիք Տիկին, ըստ Մարի, և աշաւասիկ:
- Ստուդի պղտիկը՝ զինքը բանով ձեռքերէն փախչելով գլուխ իւր մոյքը կը վաղիք արտասուալի զաշէլով:

- Մամա, մամա, տար զիս:
- Այս կինը ձեր մայրը չէ, ըստ իւր հօրաքոյրը զանի կեցնելով, մայրդ մեռած է, տարէք այս աղեկը:
- Քլօթիլու արցունքներուն և մօրը ձգանց հակառակ՝ որ կ'սպասնար և կ'աշաւէք միանդամայն, աղեկը տարին:
- Հիմակ ինչ կ'ուղէք ըստ պառաւ կինը:
- Կ'ուղեմ որ աղջիկս ինձ տաք և ըսէք ինձ թէ ինչ իրտամբ զայն առած էք:
- Այս իրաւամբ որ ընտանիք մը տնի իւր զաւակը առնելու շնացող կինէն մը, որ կրնայ իւր զաւակը կորմացընել ինչ պէս որ ինքը կորուած է:
- Ի՞նչ կ'ըսէք:
- Կ'ըսեմ թէ ձեր մնունը պնդատաեցիք, և ձեր ամուսինը սպասնեցիք:
- Իմ ամսունու սպաննեցի:
- Կարգացիք:
- Եւ հօրաքոյրը Մարիի օրադիր մը տուաւ որ կը պատմէք թէ Էմմանուէլի զիակը զաած էին և նաեւ այն թողթելը որը իւր անձնասպանութիւնը կը հաստատէին, օրադիրը կը յաւելուք թէ չէին զիակը այս մահաւաները:
- Այս պատճառները կը ճանչաք զաք այնպէս չէ, յառեց անգութ կինը:
- Բայց Էմմանուէլ նոյն ինքն զիս կը խրիէ աղջիկս տանելու համար:
- Կը սատէք:
- Այս ինքն իմացոց ինձ անոր որ կտնուիլը, օմէ օլլի մը:
- Կը սատէք:
- Նա ներեց ինձ, Տիկին:
- Եւ Մարի Էմմանուէլի ձեռօք գրտած թողթը կը յունէք:
- Կը սատէք կ'ըսեմ ձեզ, այս լուզեկը շինչու են:

Վարի այս կնկան ոտից նեղեկ կը կենաց:

— Տուէք ինձ աղջիկս Տիկին:

— bPF₂P:

— Յանուան ձեր մօք Տիկին, տռւեք ինձ Քլօթիլըր, խիստ
շատ պիստի սիրեմ զայն, պիտի դայ ամէն օք զձեղ տեսնելու,
եթէ կ'ազէք պիստի աղջլէէ առ. Աստուած ձեղ Համար, բայց
յանուան երկինից տռւեք ինձ դայն:

— Անկարելի է:

— Անկարելի՞ կ'ըստք, բայց Բնու ըրած եմ առղ աս, և ոչ
կինայ դատապարտել կին մը այլ ևս իւր զաւակը շի տեմնե-

۲۷۱

— Թագաւորին գործակալը Տիկին, այս ասաւ ո՞ւ բու՛ը և
կերութեան գործերուն պատասխանառու է, այն անձը վերջա-
պէս որ՝ այս ընկերութիւնը բարոյական հիմանց վրայ բռնել
պարտասոր ըլլալով չի կրնար ներբել այն կիկան՝ որ իւր սէ՛ը
անպատճան և ամսուինը սպաննած է, այսինքն գործերէն եւք
իւր զաւկին պահապահը ըլլայ, վասն զի աւելի աշ եթէ այս
աղջիկը կին ըլլալով իւր մօր ընթացքին հետեւը, այս մար-
դուն պիտի տրուէր յանցանքը։ Արդ, Տիկին, մեկնեցէք տու-
նէս և մ ճանչնար, չեմ ուղիւ Ճանչնալ զձեղ։

— Աստուած իմ, Տիկին պէտք է որ խիստ վստահ ըլլար
անցեալին և ապազյին վրայ անպատիմ կերպիւ այսպիսի գործ
մը ընելու համար, այս, թաղաւորին գործակալը պէտք է,
ընէր այս բանը այն բարոյականին համար որոնց հաշիւը պիտի
տայ մարդկանց, բայց կարծէք թէ ձեր ըրածին Աստուած կը
համանի: Կարծէք թէ Աստուած կնոջ մը զաւակ մը կ'ուտայ,
ինը ամիս կը տառապեցընէ զինքը ստեղծելու համար և իրմէ
զայտ ուրիշ մը իրաւունք ունենայ այս զաւակը մօրմէն առնելու
երբ այս զաւակը՝ այն մօր յայսը կեանքը և շունչն է, Տիկին
ի անկանու ոռ սիս այսպէս վանտելով Աստուած զձեղ չ'անիծէ:

— Ա՛չ, չեմ վախնար, վասն զի այն օրը ուր այսօրուառ
բրածիս վրայ հաշիտ պիտի տամ Աստիճայ, պիտի ըսեմ և Այս

Իւր մայր ըլլալը՝ յիշեց միայն վաստ աղջիկ և վաստ ամու-
սին ըլլալէն վերջ, իւր մայր ըլլալը յիշեց միայն մայրութեան
անարժան ըլլալէն վերջը՝ Ահա ինչ որ ողիստի ըսեմ Վասուծը՝
առաջանած ահամի ներք ինձ:

Տիկին և Աստուած սկիտի Ներկը լին :

— Սոսկալի է այս կը կրկնե՞ր Շաբար
գեալ՝ ի ետև հակած, սասկալի է ալո, Քլօթիլսա, Խեղջ զաւալու,
ըսեր ինձ թէ այս ամենը զիս պատելու համար է միայն, դա-
տապարտեցեք զիս, եթէ կ'ուղէք, արժանի եմ, երկու ամիս,
վեց ամիս, տարի մը զայն չի տեսնելու, այս ժամանակը առանձ-
նութեան մէջ անոր համար ազօթելով պիտի անցընեմ, բայց
այս ժամանակին յետոյ պիտի վերադարձնեք զայն ինձ, այն-
պէս չէ, Տիկին կը պաշտամիմ, ձեռքերնիդ կը համբուրեմ ձեր
ծնդաց կը փարիմ, զաւակս վերադարձնեք ինձ:

— Տիկին, մեւած եք առը ալւստ
անդամ, գուրս ելեք կամ կը կանչեմ։
ասաւիր պատաս կինը իւր ձեռքը երկնցոց ղետ է

Sue, whip:

Умрі у мрі було:

— Լաւ Տիկին, ըստու, անդութիւն գտնելու և
և Աստուած իւր խմաստութեամբ աշխեկ ըրաւ ձեզ անկէ զլանա-
լուն, վասն վի դուք որ ինձ հասինալւս համար սիրաւ չունիք,
պիտի շռւնենայիք նաև զանսնք սիրելու համար։ Լաւ Տիկին։
Աղինիմ, արդ ուշեաք է որ Աստուած դասէ զձեզ և պիտի

Ես Մարի վերջին տկնարկ մը նետելի
դուռը ուրիշ Քը միւս աներեւնքայած էր,
եչա այս սեսելին և այս աղբասալի տանէն :

25

Այս պատմած պատահարներնեւ երկու օր վերը, Մարի
գունատ, Նիհար, անձանաշելի և սպառ Մարիանի հետ կ'իջ-
նար վշտալի սուբհանդակի կառքեւ մը Հարիւր քայլ հնատ այս
եկեղեցին՝ ուր ութ առի առաջ իւր առաջն Հայորդութիւնը
առած էր Անհայ Փակառած էր ։ Միւս որս մաս ծառուղին

Եր որ սուրբ վայրը կը տաներ, միայն թէ վերջին անդամուն որ
Մարի այս ծառուղին տեսած էր՝ ծաւերը տերեներով և շու-
քով ծածկուած էին, և այն օրը որ նորէն կը տեսնէր զանոնք,
նախին ա հառուան տերեները թօթափտծ էին և ծառերը հա-
զիւ կը ցուցնէին առաջին բողբոջները՝ որ գարնան արել ծը-
նել տուած էր և ամառուան ապա արել զանոնք պիտի բանարչ
Ծառուղին անցաւ ամէն մէջ ծառի ակնարկ մը և յիշատակ
մը տալով, Մարիանի հետ եկեղեցին մտաւ: Ժամը տաս էր,
կիրակի էր և քահանան խորանին վրայ: Քաղքին երիտասարդ
ները եկեղեցին հաւաքուած ծունը գնելով մտիկ կ'ընէին եր-
զէնին և զամի մանկանց ձայնը, որք իրենց երգերը ժամարա-
րին նուիրական խօսքերու կը միացընէին, Մարի շուրբին մէջ
սահեցաւ, և քօղարկեալ՝ միւսներու նման ծնրագրեց: Մարիան
իւր քոնին էր: Քահանան գարձաւ և Մարի հանչցաւ ծեր և
բարի ժողովրդագետը, և շնորհակալ եղաւ Աստուծմէ: Պատա-
րազը լմնյաւ, և ամէն մարդ մեկնեցաւ երեսը խաչակնքելով
և օրհնեալ ջուր առնելով: Բացուած մեծ գունէն ներս կը
մտէր արել որ ծաղիկները գետինը և խորանին զարդերը կ'ոս-
կեզէր: Երբ եկեղեցին պարզուեցաւ Մարի քահանային մօ-
տեցաւ, Մարիանը աշթքի մէջ թողլով:

— Հայր իմ՝ ըսաւ, կ'ուղեմ խոստովանիւ:

— Իսքչեսք պատրաստած ես, այդ գործին աղջիկս հարցոց
ծերունին:

— Հայր իմ, պատրաստ եմ, որչափ որ կհնայ պատրաստուիլ
իին մը որ կընայ տառապիլ իբր աղջիկ, իբր ամուսին, և իբր
մայր:

— Ուրեմն հետեւ ինձ աղջիկս:

Ծերունին խոստովանանի մը մօտեցաւ զոր բայցաւ և
ներս մտնելով գոցեց, յետոյ ձախ կողմի տախտակը վերջընե-
լով՝ սպասեց: Մարի ծունը դրաւ և առանց իւր անտնը տա-
լու պատմեց իւր կետակը այս սուրբ մարդուն: Այս խոստովա-
նութիւն մ'էր: Քահանան հանչցաւ զինըը:

— Ըստ անդամ քու վրայ մասածեցի աղջիկս, և կը զարմա-
նայի զքեր չի տեսնելով, պիտի ներեմ քեզ զաւակս, և պիտի
չի մեղադրեմ զքեր, բայց ալ ես առաջուան պէս տասնէ հինգ
տառեկան աղջիկ մը չես, և քու տարիքդ ունեցող մեղաւրու-

Հիմն գեռատի աղջիկէ մը աւելի երկայն ապաշխարանք մը պէտք
է որպէս զի Աստուծ որ անշուշտ գալրած է զինքը պատմելէ,
ակսի ներել անոր:

— Ճիշտ է, հայր իմ:

— Լաւ ուրեմն, որդեալ իմ, յանձն առ ինչ որ զշումէ
կը հրամայէ, ես յանուն Հօր, Արքոյ և Հոգոյն Սրբոյ, աղ-
ջիկըս կը ներեմ և կը քաւեմ մեղքերէդ:

— Հայր իմ, ըսաւ Մարի հանդարտ ձայնով մը, Աստուծմէ
զատ ուրիշ հայր չ'ունիմ, եկեղեցիէն զատ ուրիշ մայր, աղ-
քատներէն զատ ուրիշ զաւակ: Հայր իմ, հարստութիւնս աղ-
քատաց և եկեղեցիներուն կ'ուտար և ինքնինքս Աստուծոյ:

Ծերունին յուղուած էր այս կնոջ որոշումին առջեւ որ
այնքան գեռահաս այնքան զեղանի էր, և զոր այնքան անմեղ-
ջանչցած էր:

— Լաւ աղջիկս ըսաւ անոր այս որոշումին հաստատ է:

— Այս, հայր իմ:

— Մատածէ թէ մշտնջենաւոր ուխտ մ'է այդ:

— Այս աշխարհիս մէջ յաւետնականութիւն չի կայ հայր

իմ, և ես կ'ուղեմ Աստուծոյ յաւիտենականութիւնը վաստկիլ:

— Մատածէ որդեալ իմ թէ արգող կեանքդ կը նուիրես:

— Գուցէ երկայն պիտի չըլլայ այն:

— Կը կասկածիս անոր թողութեան վրայ:

— Իւր գթութեան կը յուտամ:

— Լաւ, աղջիկս, Աստուծ կ'որդեգրէ զքեզ, և ես իւր
պաշտօնեան և ծառան ոչ միայն կ'արձակեմ քու մեղքերէդ այլ
կ'օրհնեմ: Եկու աղջիկս:

Քահանան խոստովանարանէն գուրս ելաւ, հայրական
ժպիտով մը Մարիի ձեռքը բռնեց և ըսաւ անոր:

— Գնա խաղաղութեամբ աղջիկս, ապաստութեան վերջին օրդ
Աստուծ իւր ամենէ աղլոր և ամենէ պայծառ արեով կը լու-
սաւորէ, գնա իւր եկեղեցիին մէջ Անոր աղօթելէդ յետոյ իւր
գործքերուն մէջ զինքը պաշտելու ես և է՛ք ձորակին վանքին
աբբասուհին պիտի իմաց տամ, այն վանքին զոր հիմնելու օպ-
նեցիր ինձ, և այսօր իրեն ըրած վեհանձնութեանդ փոխարէն
պիտի հասուցանէ քեզ, ինչ օրուան համար ի մայլնեմ մուտքէ:

— Աղը այս ժամանակ հայր իմ:

— զ.նա, աղջիկու:

Եւ ձեր քահանան հեռացաւ:

— Մարի՝ Մարիանի միացաւ և անոր հետ Տիկին Տիւվերնէյը ուսործարանը դիմեց: Կերս մտաւ և Տիկին Տիւվերնէյը խընդրեց: Տիկին Տիւվերնէյ երեցաւ: Մարի իւր քողը վերցուց:

Դպրոցի տեսչուհին իւր աշակերտուհին չի ճանչցաւ:

— Զիս չեր ճանշնար Տիկին, ըստու Մարի, շատ բնական է այդ այնքան տառապեցայ: Մարի ա՛էրմին եմ:

— Մարի, գուցեց Տիկին Տիւվերնէյ, այս, այս, կը ճանչեմ զձեղ, ինչո՞ւ այս սուզը:

— Եռապատիկ սուզ, հայրս, ամուսինս, զաւակս:

— Երեքն ալ մեռան:

— Մեռան պատասխանեց Մարի:

— Խորդ կին, և ձեր վշտն մէջ զմեզ յիշեցիք, ըստ, զաւակս, ասոր համար աելի շատ կը սիրեմ զձեղ:

— Խոյ աղացնք մը ընելու ձեղ Տիկին:

— Ո՞րն է զաւակս:

— Մինչ վաղը ինձ շնորհէիք առաջուան բնակած մենեակս, և Քլէմանթինը՝ Մարիանի, կ'ուզէք:

— Յօժարակամ, թէե զբաղած են, բայց այս զիշեր աշակերտուհինը ուրիշ տեղ պիտի պառկին: Եւ վաղը նորէն կը մեկնիք:

— Վայր աշխարհէ կը հեռանամ, վաղը ձորակին վաճքը պիտի մտնեմ:

— Բուխտ մ'է այդ:

— Անքակտելի:

Տիկին Տիւվերնէյ այս վշտին առջև համը մնայ, որ իւր կարծէն աւելի մեծ էք: Մարի իւր սենեակը ելաւ, գպրոցի վարժուհւոյն հետ: Նոյն կարասիներն էին, նոյն հայելին, նոյն անկողինը միայն Տիկին տ'էրմիք պատկերը կը պակսէք:

Բարձրահասակ աղջիկ մը որ իւր գրան բացուիը չի ընեց, վայն զի պատուհանը թունոց հացի փշունքներ նետելու զբաղած էր այս սենեակը կը բնակէք:

— Օրիորդ, ըստու Մարի, գնուք կը բնակիք այս սենեակը:

— Այս, Տիկին, պատապանեց դեռատի օրիորդը հառաջ-

— Կ'ուղամ ինդրելու ձեղմէ որ միայն մէկ զիշերուան շումար ինձ շնորհէկ զայն, ոյու սենեակը կը բնակէի երգեմն, երբ գարոցը ըլլալու երանութիւնը ունէի, ինձ համար լիւատակներ ըոլ լի է այն, և կը բաղձայի զիշեր մը ևս հոն անցրնել:

— Ի՞նչո՞ւ Տիկին, զոշեց աղջիկը, կը ցաւիք ձեր դպրոց դանուած ժամանակին վրայ:

— Այս, կը ցաւիմ և շատ իսկ, ըստու Մարի տշերը երկանը վերցրնելով:

— Լաւ ուրեմն, ես տենչունօք կ'սպասեմ այն վայրիենին որ պիտի մեկնիմ ասիէ՛, յուռաջնիւայ Օդոսոսին և պիտի կարենամ մօրս հետ ընկերութեանց մէջ մանել:

Կ'ըսեն թէ շատ աղջորութիւնները:

Մարի արգահատութեամբ նայեցաւ այս պատանուհւոյն:

— Ահա չըսու տարի առաջ եղած տեղը, մոտածեց իւրովի, ով դիտէ եթէ Սատուած այս երջանիկ մանկան իմ ապագայիս նրա ման ապագայ մը պահած չէ: Ի՞նչարանը պիտի պառզիմ, ըստու աղջիկը, սենեակը ձերն է, Տիկին որչափ ժամանակ որ կամիք:

— Կը ներէք որ համբուրեմ զձեղ օրիորդ, ըստու Մարի:

— Յօժարակամ, Տիկին:

— Ինձ կը թուի թէ առջի ժամանակութեանս կը հայիմ շըթերովիս, մրմռայ Տիկին տը Պրիոն, և վերջին անդամ ժպտեցաւ գեռաշան աղջիան որ սստոսելով հեռացաւ:

Մարի իւր սենեակէն Քլէմանթինի սենեակը մտաւ: Ամէն ըստ մի և նոյն վիճակին մէջն էն, իւր բոլոր յիշատակներու մէջ անջ նստաւ որք թուչուններու նման իւր բուզրակքը կ'ու դային երդել:

— Եւ Քլէմանթին ի՞նչ եղաւ զաւակս, հարցուց Տիկին Տիւվերնէյ:

— Հիմակ պիտի իմանանք Տիկին, ըստու Մարի, Մարիսին տուր ինձ Բարիզ զած այն նամակի ծրարին մէջէ Քլէմանթին նի վերջին նամակը:

Մարիան նամակներուն թիւերը նայեցաւ, և հայտ քաշելով Մարիի յանձնեց:

Տիկին որ Պրիոն բացաւ պայն և կարգաց:

Պրիոր Մարին:

« Ի՞նչ եղեր ես, հինգ կամ վեց նամակ գրեցի քեզ որք
անպատճանի մնացին: Վերջապէս օբագրի մը մէջ կարդացի
թէ ամուսինդ Խտալիս դացած է, և թէ առողջութիւնդ է այս
երթին պատճառը, ուրեմն հիւանդ ես, բառ մը զրէ ինձ. զիս
հանդարտեցրնելու համար: Ի՞նչպէս է աղջիկդ, հայրդ, մեր
սիրուն էմմանուէլը, Ալ չես նախանձիր երբ մէջ կ'ըսեմ, այն-
պէս չէ. մեծ մանուկ: »

Մարի կանդ առաւ, և ստիպուեցաւ սրբել իւր արտսութը
որք կ'արգիւէին զինքը կարդալու: Հարունակեց:

« Կամակս անշուշտ զքեզ Նորոլի կամ Հռովմ պիտի դըտ-
նէ, քու երազած երկիրը, ինձ կը թուի թէ կը տեսնեմ զքեզ
նարնջենիի մը կամ խորշի մը մէջ կօնաօլի մէջ: Ուրեմն վեր-
ջապէս Ճամբորդութեան երազդ իրականացաւ:

« Իսկ ես իմ բայնէս գուրս չեմ ելլէր, բայց Ատոլֆ այն-
քան բարի է ինձ համար, որ չեմ ենթագրէր թէ ուրիշ երկիր
մը և չեմ կասկանիր թէ Տրէօի երկնքէն ուրիշ երկինք մը կայ,
իրաւ է որ Աստուած բոլոր կրցածը կ'ընէ զիս հօս կապելու
համար: Կ'իմացընեմ քեզ ալոր աղջկանս ծնունդը, որ դեռ
կնքուած չէ, և որ գուցէ Բարիդ պիտի զայ ինձ հետ քեզմէ
անուն մը խնդրելու, քուկդ, օրինակի համար, որ երջանկութիւն
կը բերէ: Գրէ ինձ ուրեմն խօսք մը, և կը խոստովանիմ թէ
եթէ Նաբոլիէն զայ այն՝ ուրախ պիտի ըլլամ. Իսկ եթէ Բա-
րիէն զայ. Երջանիկ:

« Մնաս բարեաւ, բարի և սիրելի Մարիս, միշտ զիս Ճանչ-
ցածիդ պէտ եմ, գուցէ քիչ մը տաելի երջանիկ, զրկէ ինձ
համար հայրդ, աղջիկդ և Պ. ոը Պրիոնն իսկ:

« Մշտնջենաւոր բարեկամուհիդ

ՔԼԻՄԱՆԹԻՆ ՊԱՐԻԼԻԱՐ »

Նամակը Մարիի ձեռքերէն ինկաւ, սոսկալի կերպիւ կը
տառապէր: Մարիան և Տիկին Տիւվէրնէյ իրենց կամաց հա-
կրակ կ'ուլային:

Մարի բոլոր այն օրը հօն անցուց, մանկանց հետ խալայ
որք և նախ անոր սղոյ զգեստներէն վախցած էին բայց

զինքը այսպէս բարի տեսնելով վերջապէս սովորած էին: Տիկին
Տիւվէրնէյի հետ Ճաշեց, կամ լաւ ևս տեսչուհւոյն հետ Ճաշել
ձեացուց. իրիկունը, ժամը տասին պառկեցաւ: Ուշ քնացաւ
և կանուխ արթնցաւ: Աստուած այս խեղճ հոգուոյն այս քունը
շնորհած էր: Աղանդիները նորէն կ'ուգային պատուհանէն ա-
հացի փշունքներ փնտուելու:

Ժամը տասնումէկին Մարի Տիկին Տիւվէրնէյի հեռա-
ցաւ, որ կ'արտասուէր, որպէս թէ Տիկին աը Պրիոնի մայրը
եղած ըլլար և միայն Մարիանէ ընկերացած Վէր ձորակը դը-
նաց: Վանքը որ նոր շինուած էր կաղամախիներու և սօսինե-
րու մէջ տեղ արեւ կը ժամէր:

Մարի զանգակը հնչեց, ծեր ժողովրդապետը եկաւ զինքը ըն-
դունելու:

— Հայր իմ, ըստ Մարի աշաւասիկ եմ:

— Լաւ, աղջիկս հետեւէ ինձ:

Այն ատեն Մարի Մարիանի կողմը գարձաւ, իր թևերու մէջ
զրկեց զայն և ըստ:

— Մնաս բարեաւ իմ երկրորդ մայրս գու որ իմ կենացս
ամէն վշտալի տառապանքներուս մէջ զիս միսիթարեցիր: Զես
կրնար գալ իմ գացած աելս, Բարիզ վերադարձիր, աղջկանս
վրայ հսկէ, ժամանակ առ ժամանակ եկու խօսելու անոր վրայ
իմ վերջին և միակ պաշտպանիս, որու վրայ պիտի խօսի ինձ
զիս զօրացընելու համար:

Մարի և Մարիան զրկուեցան դրան սեամին վրայ, մին կ'ու-
լար միւսը հանգարտ էր:

— Հիմակ հայր իմ, ըստ Մարի հօս զի կայ ոչ ամուսին,
ոչ աղջիկ, ոչ մայր, այլ մեղասորուհի մը որ կը տառապէ,
որ կը զղջայ, և կ'աղաւէ Աստուծոյ որ զինքը իւր ծոցը ընդունի:

Մարի վերջին անգամ ետ գարձաւ, և Մարիանը տեսաւ որ
Ճամբան տանող արահետէն կ'իջնէր, Մարի նորէն մպտեցաւ,
անոր և զոցեց այն գուռը որ յախտենապէս կը բաժնէր զիրենք:

Այս մեր պատմածէն տաս ամիս վերջ Բարիզի օրակրի մը
մէջ կը կարգային:

ԶԵԿԱԶՅԱՆ ԼՈՒՐԵՐ

— Ա . . . օրագրին մէջ կը կարդացուի :

— Տեսակ մը խռավութիւն եղեր է * * * ի մէջ : Ուսա-
նալութերը ապաստիքեր են և կնոջ մը տա նր դիմեր են, որու հա-
մար կ'ըսեն թէ քանի մը ատենէ՝ ի վեր ամենէ զօրաւոր անձե-
րէ մէկուն հետ մաերիմ յարաբերութեանց մէջ էր, ծանուցա-
դիրներ, արաօնագիրներ որք անորմէ զրուած կը կարծուին վա-
սըն զի այս կինը հասարակային զործերու կը խաւուէր, երեցած
էին որք ամենէ յարգելի ուսումնաբանները կը հարուածէին :

Խումբն մը ուսանողներ այս կնոջ պանդոկը գայեր էին ոտիպելու
համար զինքր որ քաղքէն հեռանայ:

— Այս կինը ուզեր է կուռիլ անոնց գէմ և իւր պատշդա-
մէն ոպառնացեր է անոնց: Այս ատեն քարեր նետեր են անոը
որոնցմէ մին զիսէն զարկեր է: Անմիջապէս մուեր է: Այս
կինը ժիշտա Լովըլի կը կոչուէր: Խիստ զեղանի էր:

— ԱՀքաղարի մէջ կը կարդան:

— Երիասարդ մը, Պ. Մարքիզ աը Նրիմը որ քանի մը ա-
միւէ՝ ի վեր կամաւոր զինւոր զրուած էր, իւր գնդին՝ Ալապնե-
րու հետ ունեցած վերջն կուոյն մէջ սպանուեր է: Այս մա-
հո զրեթէ անձնասպանութեան կը նմանէր, վասն զի զինւոր զըր-
ուելէն՝ ի վեր, այս երիասարդը խիստ արտում՝ կ'երեէր, և
ոչնրան անխստեմութեամբ թշնամնայ մէջ նետուած էր որ կը
լայտի թէ ուզած էր հոն մահ զանել:

— Եքո ա'էօր է Լուարի մէջ կը կարդան:

— Տիկին աը զրիսն, Գաղղիս նախկին ատենակալը, Պ. աը
զրիսնի կին, որ բաւական ատեն կայ ինքինքը սպաննեց. ինք-
նապանութիւն՝ որու պատճառը չեն զիտէր, Տրէօի Վ. էր վան-
գին մէջ մեռաւ, վշտի հիւանդութենէ մը, իւր թագումը աեղի
ունեցեր է վանքին զերեզմանատանը քշյրերաւ ալթից մէջ որք
իւր բարե զաշտութեաւ վրայ զիսյլեր էին. Գես քսան և մէկ
ուսուկան չի կար, իւր բոլոր ինչը կը թողու այն տան՝ ար
երած էր ապաստանաբան մը ինսդրելու:

§



1850

2013

20n